


ՀԱՅԿԱԿԱՆ ՅՈՒԵԼԵԱՆ

**ԳՐՈՅ ԳԻՒՑԻ 1500ԱՄԵԱՅ**

**ԵԿ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ 400ԱՄԵԱՅ**

**ՑՈԲԵԼԵԱՆՆԵՐԸ**

**ՍՈՒՐԲ ԴԱԶԱՐՈՒ ԿՇՁԵԱԿԻՆ ՄԷԶ**



Ա. Մարկոս եկեղեցին և Դրական պարտե

## Մ Ա Ս Ն Ա .

### ՆԿԱՐԱԳԻՒՐ ՅՈՒԵԼԻՆԱԿԱԾՆ ՀԱՆԴԻՍՆԵՐՈՒՆ

Վճնետիկի եզականութիւնը՝ Յորելինական հանդիսին մէջ. — Երեք օր նուիրուած Թարգմանիչներու յիշատակին. — Գործնական տօնց. թանկազին նկար մը՝ ի պատիւ թարգմանչաց. — Իմանակար Միթմարյա Ալբայի. — Տպագրական երկու կոթողներ. — Արժարան թարգմանչաց Հայերներին մէջ. — Հանդիները. Պատրաստութիւնը. հայ գրականութիւնն ու տօնց՝ Վճնետիկի մողովորդին ճանուցուած մամուլի միջոցով. — Առաջին օր. Եկեղեցական հանդէսներ. — Երկորր օր. գեղարվեստական ու գրական հանդէսներ. — Մասնկցութեամբ Վճնետիկ բոլոր հպատակութեանց և Ապահոյ թապապահանիկ տիինոց. — Գործնական և ամիսական. երրորդական և հայ երաժշտութիւն. — Բանասանդեռների խուլերին ճառ հայ գրականութեան մասին. — Խնձոր. Ս. Մեսոր և Վառշապուհ՝ փառարառուած Հայերն, խալերին, Քանսերին լեզուներով. — Կղզեկի բուլսասանին ծայրը. դիւթիչ երաժշտութիւն՝ Վճնետիկան փեշաւոյսի կախարդանքին մէջ. 60 երգիչներու խմբերց. — Հայերներական հանդու մը՝ նկարչական ընութեան մէջ՝ վերապահուած ազգայիններու.

Հայկական բոլոր կեդրուններուն մէջ՝ որ 1500ամեայ Յորելեանը պիտի փառաւորեն՝ Վճնետիկ ամենէն եզական դիրքն ունի։ Տօնավայրէ մ'աւելի է ան. տօնին դիւցազն է։

Հոն տպագրուեցաւ Հայերէն առաջին գիրը. հոն վերածնաւ հին գրականութիւնն ալ՝ մամուլի միջոցով։

Վճնետիկ կը նայի հանդիսին ինչպէս մէկը՝ որ ե'տ կը դառնայ դէպ ի երիտասարդութեան քաղցր յիշատակ մը։ Գիտակցութիւն մ'է

ան՝ հրճուանքի մէջ։ Ցոնական բոլոր լուսաւորութիւնները՝ Հայաստանի և աշխարհիս բոլոր հորիզոններուն մէջ՝ կը հաւաքուին վենետիկի շուրջ անոր լուսապատճեն ըլլալու։ Հայ սրտերու կեղրոնն է ան. ձայնը՝ որ ազգային տօնական մեծ խմբանուազի նախերգանցը կ'ընէ։

Վենետիկի եզականութիւն մ'էր միջավայրի և տօնուած դէպքերու մէջ եղած ննրդաշնակութիւնը։ Իր հորիզոնը պատրաստ թատերաբեմն էր՝ ուր հանդիսականներու երեսակութիւնը օրուան գիւցազնները կը զետեղէր։ Բաւական էր միայն ակնարկ մը կղզեակիս պատուհանէն անդին՝ տեսնելու համար նաւահանգիստը ուր կը հասնի Միփիթար՝ փոթորիկներու յաղթած՝ Հայոց հին գրականութեան հետ, կամարակապները՝ որոնց ննրքն հայ հեղինակները կը վերածնանէին, ծառերու միջն արահետները՝ ուր Ալիշաններու ուրուականներ կը թափախին հովանիներու մէջ մահուան քաղցրութիւնը վայելելով, և գալարութեան մէջ՝ արքայութեան ժպիտները։ Միփիթարներու և Ալիշաններու գերեզմանին լուռթինը՝ աւելի վեհութիւն ընծայեց վենետիկեան հանդիսին ցան ինչ որ կրնար տալ լրագրական շունդը՝ որպէս հայ կեղրոններէն շատեր կ'աւետէին տարիէ մ'ի վեր՝ թէ հայրենասիրական պարտքերնին պիտի կատարեն։

Պատմական իրաւունքներէ զատ՝ Վենետիկեան հանդիսի եզականութիւնն եղաւ այն՝ որ օտարազգի քաղաք մը մասնակցեցաւ անոր, ո՛չ իրք հրաւիրեալ մը, այլ իրը իրեն յատուկ հայրենասիրական տօն մը կատարող, մեզի հաւասար իրաւունք ունեցող՝ չորս հարիւր տարուան գրական փառքի մը մէջ վենետիկի այս զիրքը թոյլ կու տար Միփիթարեան Միփարանութեան՝ առիթը գործածել հայ գրականութեան ծանօթութիւնները տարածելու զիրքնք հիւրասիրող ժողովուրդին մէջ։ Վենետիկոյ բոլոր հեղինակութեանց ներկայացուցիչներուն հետ՝ հայկական տօնին մասնակցեցաւ Սպանիոյ նախկին թագաւորական սերունդի ժառանգ Պուրպուննեան Տոն Քատուսի տիկինը, Վուամշապուհի արքունիքէն յիշատակ մ'արթնցնելու համար է։ զարու մեծ տօնին մէջ։

Վենետիկեան հանդիսի յատկանիշն եղաւ այն՝ որ Միփիթարեան Միփարանութիւնը զայն ուզեց տօնել ո՛չ եթէ բառերով, այլ նաև արդեամր, իր գործունէութեան բոլոր մասնաճիւղերուն մէջ ուզելով տօնին յիշատակը թողուկ և զայն պատմական դէպք մը ընել. գեղարուեստական կոթող, տպագրական հսկայ կոթողներ, վարժարանի կառուցում՝ ո՛չինչ պակսեցաւ իր ծրագրին մէջ՝ որ չըլլար իր անցեալին արժանաւոր կամ իր ապագային օրինակ։

Վերջապէս կղզեակը շրջապատող բնութիւնն ինքնին՝ պատճառ մ'եղաւ եզական նկարագիր մը տալու յորելինին՝ ընծավելով անոր ազնուագետական վայելչութիւն մը, հազիւ երազուելի բանաստեղծութիւն մը՝ որ յատուկ է միայն առասպելական համբաւ վայելող Վենետիկեան հանդէսներուն։

## ԳՈՐԾՆԱԿԱՆ ՏՕՆԸ

**Միակթարեան Միարանութիւնը երեք օր նույրեց թարգմանիչներու յիշատակին, երկու օր պաշտօնական մեծ հանդէսներու և ուրիշ օր մը զուտ հայրենասիրական—գրական հանդիսի մը՝ ազգայիններու վերապահուած գերջնոյս նպատակն էր ամէն ազատութիւն շնորհել տաղաչափներու և ճարտասաններու աւիտնին՝ որոնց հարկ պիտի բլլար սահման մը գծել պաշտօնական հանդէսներու ժամանակ:**

Բայց այս հանդէսներէն զատ — զորս քիչ յետոյ պիտի նկարագրենց և Միակթարեան Միարանութիւնը կարեռագոյն ձեռնարկներ ծրագրեց, տոնը յաւերժացնելու համար:

**Ո՛չինչ կայ՝ գեղարուեստէն աւելի՝ հաճելի անմահութիւն մ'երկրի վրայ: Միակթարեան Միարանութիւնը սահմանեց վանքի ձեռագրատան առաստաղին վրայ՝ առաջնակարգ նկարներով ներկայացնել թարգմանիչներն և իրենց փառք՝ պատմական կամ այլարանական դիրքերու մէջ: Իշխան Ալգրո Բազրատունի՝ և իր իշխանազուն քոյրը՝ մարգիկուհի ձինորի վշնթորի Ս. Ղազարու այցելութեան միջոցին՝ վանքի մտադրութեանց տեղեկանալով, ուղեցին մայայուն ապացոյց մը թողուլ իրենց հայրենասմիրութեան և Միակթարեան Միարանութեան նկատմամբ ունեցած համակրանքին՝ զումար մը յատկացնելով՝ որպէս զի ի պատիւ թարգմանչաց ծրագրուած գեղարուեստական գործը փայլուն կերպով իրականանայա:**

**Ե. դարու հետ՝ հայ վերածնունդն ալ նկարչութեամբ տօնելու համար՝ Միակթարայ նոր զծուած պատկեր մը՝ հանդիսի զարդերէն եղաւ:**

**Միակթարեան Միարանութիւնը՝ որ ձեռագիրներու հաւաքման և հրատարակութեան մէջ այնքան մեծ զեր կատարած էր՝ կարող չէր այս տօնական վայրկենին հրաժարիլ պարտըէ մը. իր անցեալը յիշեցնել տպագրական անմոռանալի յուշարձաններով, հսկայական կոթողներով։ Միարանութեան երկու անխոնջ անդամներ իրենց տասնեակ տարիներու վաստակը բերին իր յարգանք թարգմանիչներու յիշարտակին. Վեր. Հ. Բարսեղ վ. Մարգիսեան՝ նույրեց իր հետեւեալ երկը.**

**Մայր ցուցակ ձեռագրաց մատնենադարանին Ս. Ղազարու, Ա. հատոր:**

**Այս առաջին հատորը միայն պիտի բաղկանայ գրեթէ 1200 մեծադիր և մանրագիր էջերէ. իսկ ամրոջական գործը պիտի ունենայ առնուազն չըսր:**

**Ուրիշ ո՛չ մէկ կոթող յարմարագոյն էր Ե. դարու թարգմանչաց աշխատութիւններն անմահացնելու՝ ինչպէս այն՝ ուր մի առ մի և մանրամասն նկարագրութեամբ բացարուած են իրենց քրտանց ամենէն փոքր վաստակներն ալ:**

**Վեր. Հ. Արսէն վ. Ղայրիկեան հայ մամուլի 400 ամեակը փառանեց իր Հայկական նոր Մատենագիտութիւն և Հանրագիտարան հայ**

կեանքի երկասիրութեամբ՝ ուր կ'արձանազրէ հայ մամուլի բոլոր արտադրութիւնները, և կ'ապացուցանէ անոր ճոխութիւնը՝ անթերի թուար կութեան մը մէջ:

Միսիթարեան Միհարանութիւնը իր բոլոր ոյժերը բերած պիտի շրջար Յորելինական Հանդէսին՝ եթէ հոն պակսէր ո՛ և է նոր գաղափար դպրոցական գործունէութեան, Գաղթական Հայերու մտածման մէջ՝ դարերու պանդխտութեան շնորհի՝ յառաջ եկած էր աշխարհագրական խորունկ յեղաշրջութիւն մը։ Հայաստան՝ արդէն կը նշանակէր օտարարութիւն, ծանօթ աշխարհի սահմանածայրը, տեսակ մը ափունց Հերակլեան արձաններու։ Հայաստանը իրենց համար կը վերջանար հոն՝ ուր կը սկսի իրօք, պատմականօրէն և աշխարհազրորէն։ Բայց մի քանի հայրեննասիրական անկեղծ մարտիններու հետ՝ Միսիթարեան Միհարանութիւնն ալ թափանցեց այն Ամերիկային մէջ՝ որ այնքան անուանուած ու երգուած Հայաստանն էր, և աւելի ցան ցան տարի Ներսէս Գեր. Զնոտոյեան, եպիսկոպոս Տարօնոյ և Վասպուրականի, և Հ. Անաեիս Վ. Գոնստարձեան տեսուչ Միսիթ. Վարժարանի, Եփրատի ափերուն վրայ արթնցուցին Ս. Սահակի և Ս. Մեսրորի նույրական պատկերները, Վարդանանց անվեհեր հոգիններուն հետ միամին։ Հոն գործելէ վերջ ամենէն աւելի տագնապալից ցրջանին մէջ, Միսիթարեանները չէին կարող լքանել անթառամներու ներքն ծածկուած Եղիշէի, Ս. Սահակի, Զնոտոյեանի գերեզմանները՝ ճիշտ այն վայրիկնին երբ երկաթուուոյ հաղորդակցութիւնները Հայրենիքը կը քանան եւրոպական ազգերու առջև, և սահմաննեցին կառուցանել Տարօնոյ մէջ Վարժարակի շենք մը՝ յուշարձան Թարգմանեաց 1500ամեայ Յորելինին:

Գործնական ուղղութեան վրայ՝ այսացան կարեոր ձեռնարկներ պատրաստելէ վերջ՝ կարելի էր անվրդով զիտակցութեամբ ներկայանալ Ա. Թարգմանչաց առջև և անոնց արդիւնքը փառարանել նաև խօսքով և երգերով։

### ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅԴԱՍԻ ԱՐԱՋԻՒՆ ՕՐԸ

Ազգային Յորելիանները լուրջ կարեորութիւն պիտի չստանային՝ եթէ անոնք հայրենասիրութեան չծառայէին իրեւ առիթ մը՝ հայ զրականութիւնը ծանօթացնելու։

Այս պատճառաւ Ս. Ղազարու Միհարանութիւնը անհրաժեշտ տեսաւ տեղական մամուլին յղել իտալիէն լեզուով համառօս պատմութիւն մը հայ զրականութեան՝ որուն մէջ բացատրուած էր նաև տօնին նշանակութիւնը։ Այս զրութիւնը՝ (Հ. կ. Տէր-Սահակեանի) որ «Հայաստանի տօնը» վերնագիրը կը կրէ՝ կը սկսէր հետևեալ յայտարարութեամբ։

«Հայաստանը տօնի մէջ է։ Աղէտներու տակ ճշուած՝ նա կը

վերադարձնէ իր աշըը դէպ ի անցեալը՝ իր նախկին խրոխտանքը վերագոնելու համար, Ականատես ազատագրման այն ժողովուրդներուն՝ որ իրմէն նուազ զո՞հ տուած են ազատութեան և նուազ գեղարուեստի յուշարձաններ՝ ազնուական վըքէ մը կը փնտռէ իր յիշատակներուն մէջ. նա կը տօնէ իր գրական կեանքի տասնեւհինգ դարերը»:

Յետոյ կը յաջորդէին տեղեկութիւններ՝ Հայոց գրականութեան հնագոյն և նորագոյն շրջանին վրայ:

Այս գրական-պատմական ակնարկը փութաց անմիջապէս տպագրել Վենետիկի կազկրիին թերթը (15 Հոկտեմբեր, թիւ 287), որ ամենէն աւելի տարածուածն է. նա ունի 12.000 ընթերցող: Յայտարարութեան տպագրութեամբ՝ Միկիթարեաններ 120.000 ամրոփի մը առջե կը բանախօսէին հայ գրականութեան և տօնին մասին: Այս միայն ցոյց կու տայ թէ ազգային յորելեանը՝ որբան օգտակար եղաւ ազգին մտաւոր պատմութիւնը օտարներու գնահատել տալու համար:


Այս պատմական-գրական տեսութիւնը արձագանք գտաւ նաև ուրիշ թերթերէ, տօնական հանդէսներուն ծրագրին հետ վենետիկի ժողովուրդը այնքան հետաքրքրուած էր հանդէսով, որ Յորելինական Յանձնաժողովը կ'ընդունէր անընդհատ թիրանացի կամ գրաւոր աղերսագիրներ՝ հայկական մնծ տօնին մաննակցելու ֆափագող օտար անձնաւորութեանց: Հարկ եղաւ զժրադարաբ սահման մը գնել ժողովրդական յորձանքին՝ նախ կղզեկի փոքրութեան պատճառաւ՝ յետոյ հանդէսը աւելի գեղեցիկ քան շառաչաւոր ընելու դիմամիր:

Բայց Վենետիկի ժողովուրդը տեղեակ ըլլաւով թէ՝ առաջին օրը հանդէսներու մուտքը ազատ է՝ փութաց ողողել Ս. Ղազարու կղզեակը: Առաւօտեան մամենէն թարմ լոյսին մէջ նաւակները կը ծփան լճակին վրայ. շոգնաւերը՝ ամրոխով լի՝ պարպատող նուան մը նման՝ հանգիստականներ կը հասցնեն:

Այս առաջին օրը վերապահուած է բացառապէս եկեղեցական հանդէսներու: Այսօր՝ մեր թարգմանիշները՝ իրեւ սուրբ և իրրե հայ ծէսի հիմարի կը տօնուին: Այս պատճառաւ եկեղեցւոյ մէջ հայկական արարողութեանց բոլոր շքեղութիւնն է ցուցադրուած, և պատարագողն է ինընին Գեր. Խոհանիս վ. Կիրեղետն, արքեպիսկոպոս և Ընդհանրական Արքայ:


Եկեղեցւոյ Աւագ խորանին ետև՝ ապակիի վրայ գունաւոր նկարուած Ս. Մեսրոպն և Ս. Սահակը վարդագեղ նշոյներու բոցին մէջ են կարծես յառաջ կու զան ֆառքի մէջ, իրենց յօրինած սրբազան ծէսերուն մասնակցելու: Իրենց սորին քով նկարուած ծաղիկները կը թուին առաջին անգամ բացուիլ և ֆաղացանցով ֆարիլ անոնց ոորին, մինչ վարը հայ երգիշներու ձայնին մէջ՝ 1500 տարի վերջ՝ դեռ իրենց սիրու յափտենական Գեղեցիկ սէրը և յափտենական Բարութեան կարօտը կ'երգէ: Որբան հոգիններ՝ այսքան դարերու մէջ՝ իրենց ամենէն անմեղ զգացութերը իրենց գտած բառերով բացատրած

են. Հանճարը բռնաւոր մ'է որ փոքրագոյն հոգիները կ'ոչնչացնէ, կը հալէ իր մէջ։ Հայը՝ այսբան տարի՝ իրը Ա. Սահակ և Ա. Մեսրոբ միայն ապրած է եկեղեցւոյ գմբէթին տակ։



Ա. Տաղաւոր. - Եփեղեցոց լուսադրությունը

Խտալացի ժողովուրդը, զեղարուեատի զից ընտրեալ ժողովուրդը, հայկական եկեղեցւոյն մէջ խռնած՝ կը դիտէ, կ'ունկնդրէ, կ'երազէ։ Զեի և զոյնի իր նուրը հասկացողութեամբ՝ չի՛ շփոթիր ան տեսարանին նորութենէն և կը հանի զեղեցկին։ Անոնց այս վայրկենիս կ'երազեն Արևելք՝ ուր Աստուծոյ մ' հետեւերը մարդկութեան ճամբան գծած են, անոր խորհրդապաշտ և կրօնատէր հոգին՝ որում բոցեղէն թւերուն անց-



Ս. Ղազար. - Աւագ խորան

Նիւթ կը զգան, նինուէական ու բարելոնական արքունիքներու շքեղութիւններն ու նուազները: Եւ խտալական ամրոխը հայ ծէսի գեղեցկութիւնը փառարանած պահուն՝ կը զգայ թէ հեռաւոր աշխարհի մը, հեռաւոր դարու մը մէջ, և կրօնական նոր հոգիով մ'ապլեցաւ այս ժամուն մէջ:

Մեր թարգմանիչներուն համար փառքի վայրկեան մ'է, օտարներու ամրոխ մը կայ իրենց ոտքին քով՝ իրենց եկեղեցական արդիւնքներուն առջև հիացած:

Օրական եկեղեցական ուրիշ հանդէսներէ զատ՝ կայ, ժամը 5ին՝ Արրութիւն Արրոցի պաշտամունքը:

Ապանիոյ թագապահանջ Տռո կարլոս Պուբառոնի կինը, Մատրիտու Դրսուէին՝ Մարիա Պերթա՝ կ'ուզէ մասնակցիլ առաջին օրուան այս հանդէսին ալ, զոհացնելու համար թէ իր բարեպաշտութիւնը և թէ Հայոց ծէսին նկատմամբ ունեցած իր յարգանքը:



Ս. Սահակ (Եկար Մաձիռքոյի ի Ս. Ղազար)

Ճրագներով աստղազարդ երկնքի մը փոխուած խորանին վըայ՝ արեգակնածեւ կը ճառագայթէ Սրբութիւն ի բազմոցի, և դողդոչուն լոյսերը հրեշտակներու բիթեր կը թուին ուր գորովանքի ամենէն հեշտալի արցունքը կը շողայ: Աիրոյ տօնն է խորանին վըայ իջնող Աստուծոյ համար, զինքը ընկերող հրեշտակներուն և մանաւանդ թշուառ մարդկու-

թեան համար՝ որուն ամենչն յարմար բառերն ու մեղեղին գտած է Լամբրոնացի «Մայր հաւատոյ սուլը հարսնարան» մելամաղձիկ սիրերպին մէջ՝ Եկեղեցւոյ և իր փեսայի խորհրդաւոր հարսանիցին համար յօրինուած։ Հոս է այն երկնային վեհ շքեղութիւնը ուր սիրաը միայն



Ս. Մեսրոպ (եկար Մահմիորրոյի ի Ա. Ղազար)

կը խօսի: Պաշտամոնքի վերջացած պահում՝ Մատրիտու դքսուհին վեր կը բարձրանայ այն հառաջով՝ զոր կ'ունենայ մարդ երբ ականատես եղած է խորապէս յուզող տեսարանի մը, գէպքի մը՝ որ հոգին թեթևուցած է մի քանի արցունքով։ Իր բերանացի գովեստները՝ այդ արտայայտութեան կրկնութիւնն են միայն։

Մեկնած են օտար հանդիսականները, մթութիւնը տիրած է տառարին մէջ և հայ սիրտը միայնակ է իր սուրբերուն հետ; Պաշտամունքները կը շարունակուին: յետոյ լուսվեան մէջ թևերու ձայնը կը լսես հանդիսի աներեւոյթ տօնակիցներուն՝ որ դէպ ի վեր կը սաւառնին քաղցրիկ յիշատակներով և երկրէս պսակներ ու խանդակաթ խօսքեր տանելով թարգմանիչներուն:

Կարելի է յուսալ աւելի աղմկաւոր և զեեղ հանդէսներ վաղուան համար՝ բայց ոչ թերես այնքան խորապէս հոգւոյ հետ խօսող:

Այս առաջին օրը յիշաւի երկնքի տօնն եղաւ:

### ԵՐԿՐՈՐԴԻ ՕՐԸ

Այսօրուան գրական-գեղարուեստական հանդէսին՝ ուր վեճնետկոյ բոլոր եկեղեցական և աշխարհական մարմինները իրենց ներկայացուցիչ պիտի ունենան իտալիան կ'ուղարկէ իր լաւագոյն ներկայացուցիչը. իր մեծահոչակ արեք՝ ամենէն պայծառ կապոյտին մէջ: Այդ լուս հանդիսատեսը կը ժպտի վերէն իր յիշատակներուն, վաղանցուկ մահկանացուներուն վրայ, և հաճոյը կը զգայ տօնը գեղեցկացնելուն համար:

Մինչդեռ տաճարին մէջ վեճնետկոյ պատրիարքի տեղապահ ութմանամեայ ծերունի մը՝ Գեր. Պանդալէօ կը պատարագէ և վանական աշակերտաց Ս. Հաղորդութիւնը կու տայ, զանգակներու հանդիսաւոր ներդաշնակութիւնը ընդառաջ կ'երթայ ճնակին վրայ ծփող նաւակներուն: Վարդագոյն նուրոր զղարշ՝ մը ալիքներու կապոյտին վրայ ծգուած՝ տոժական ծիրանոյ մը փախտեայ քղանցքը կը թոփ և հեռուն Ս. Ղազար՝ որուն պատկերը կ'օրորուի ալիքներուն մէջ՝ իր զանգակատունով՝ կողիէ մ'աւելի՝ վայրկեան մը խարիսի նետառ Միթիարայ զրօշազարդ նաւն է:

Օրուան լոյսին մէջ բոլոր ծառերը պատանեկան պնակիսի առողջութիւն մը զգեցած են՝ որ հանդիսականները արդէն գոհ են բանաստեղծական առաւտ մ'անցնելուն՝ եթէ նոյն իսկ ու է տօնի չմասնակցին:

Կայմի մը վրայ կը ծփան թիւրքիոյ արդի կայսերմէն նոր ընծայուած հրաշագեղ դրօշ մը՝ իտալական դրօշին հետ, ներկայացուած են երկիրը՝ ուսկից կու զան կղզեկին բնակլչները և երկիրը՝ ուր կը հիւրասիրուէն: կը պակսի միակ դրօշը՝ որուն ներցե հայ բանակները ընկերեցին իրենց արքային երբ հայ աստուածաշունչի մ'ունկնդրելու գնաց, բայց անոր բացակայութիւնը մելամազդիկ շնորհը մը կու տայ հանդիսին՝ և հրափեալները կը զգան թէ տառապող հայրենիքի մը տօնին կը մասնակցին ուր ուրախութիւնն ալ ցաւի՝ մը ծնունդն է:

Հանդիսականներու թափորը կը սկսի ծովափին վրայ, բոլոր լաւին երկիրները ներկայացուած են: Լատինական ոգին կարծես հեշտ բնաւայրի մը մէջ կը զգայ ինքզինք այս կղզեկին մէջ՝ ուր ամէն ինչ

բանաստեղծութիւն, գեղարուեստ և բարեացակամ ժայիտ կ'արտայայտէ, ուր ամէն առարկայ չափակցութեան կը դիմէ և լոյսով և գոյներով շինուած կ'երկնայ ցան ուրիշ թանձրագոյն նիւթերով:

Կ'ելնէ նախ զգեմակոյկէն Սպանիոյ Տոն Քառուս Պուրպոնի կինը՝ Մարիա Պերթա: Իրեն կ'ընկերէ Քորտովայի կոմսուհին և արարացի պատահի մը՝ Ա. Պապէն նոր մկրտուած:

Թրանսայի ներկայացուցիչ ունինք Փառոն տը ջուժէր, հիւպատոս ի Վենետիկ. Թիւրքով՝ Վիթալիս պէյ օսմանէան հիւպատոս:

Խտալիոյ կառավարութիւնը, Վենետիկոյ պատրիարքութիւնը, քաղաքակետութիւնը իրենց լաւագոյն ներկայացուցիչներն ուղարկած են, տեղական մամուլին հետ:

Պատրաստ է արդէն հանդիսականներու բազմութիւն մը կազմուած զլսաւրապէս երեք զասակարգէ. դիւնագիտական, եկեղեցական, մը-տաւրապական:

Այսօրուան տօնը պիտի բաղկանայ երաժշտական և գրական ա-կադեմիայէ մը, խնջոյքէ, և 60 հոգու խմբերգէ մը՝ կղզեկի բուրաս-տանին մէջ:

### ԱԿԱԴԵՄԻԱՆ

Ականանեղուն մէծ դահլճի մը մէջ նուազարաններու բազմութիւնը երուսաղեմայ տաճարի մէկ պատկերը կ'արթնցնէ: Դահլճին առաստաղը ծածկուած է նկարներով. հոն Մխիթար մէկ անկեան մը մէջ կը սփոփէ Հայաստանը. ուրիշ տեղ զարերէ ի վեր խօսակցութիւննին կը շարու-նակեն կիլիկիա և Վենետիկոյ Հասարակապետութիւնը. կեղրանին մէջ այլարանօրէն ներկայացուած Գեղարուեստները կը նմանին Մուսաներու ժողովի մը՝ Պառնասի ծայր: Կարծես զահլիճը այսօրուան տօնին համար կառուցուած է այնքան իր նկարները անոր նշանակութեան համապա-տասիսան են. Ներմակ մետախիոններ կը ներկայացնեն բոլոր հանճար-ները, արուեստակցի մը տօնին հանդիսատես. այս բոլոր անշոնչ ա-տարկանները օրուան տենիդոս զուարթութեան մթնոլորտին մէջ՝ ունկնդիրի և զմայլան արտայայտութիւն մ'առած են, Դահլճին չորս կողմը պատ-կեփեղկերու ներքէ զմոսուած թռչունները՝ կը յիշեցնեն արարչագոր-ծութեան բոլոր հրաշալիքները և զոյութեան բոլոր հրճուանքները՝ մարգկային մոտածումով շթունաւորուած. անոնց պատրաստ կը թուին միասին մոռուղերու և բոլոր բնութեան երգով հանդէսը գեղեցկացնելու:

Երբ Գեր. Արքահայրը՝ իգնատիոս Վ. կիւրեղեան՝ հանդիսական-ներու կեղրոն կազմած՝ ուսկեծեղուն դահլճի սեմին կը ներկայանայ՝ երաժշտախումբը կը հնչեցնէ ազգային բայլերգը՝ Բա՛մ. փորտուած:

Մեծադղորդ ծափերը կը բռնադասեն՝ որ ան կրկնուի: Հայրենա-սիրական ոգեորութեան ձայնը արուած է, և ամէն բան պիտի շարու-նակուի նախերգանքի տուած ուղղութեամբ:



Ս. Ղազար. — Դահլիճ (հանդիսավայր Յորելիճի)

Հայերէն լեզուով պէտք էր ըլլալ նախկին ողջոյն մը՝ անոր հեղինակներուն։ Հ. Ղեռնդ Տայեան կ'արտասանէ զրաբար շողողուն, եռանդուն և պատկերալից տաղ՝ մը՝ փառարանելով երկու Յորելիճանները, Ե. գարն և մամուլի զիւտը, Մայր Հայրենիցն և Աղբիականի թագուհին։

Ամրիծ ի լոյս ընդ ջինջ պարզուած կապուտակ՝  
Յոսկի նըշոյլս վառին ի դէմս Հոյլք աստեղց.  
Անդ ի կայսրին Հայկեան վեհից գումարտակ՝  
Երգոց ի նուագ օրհնեն լզջէրն անըստեղծ...

Այս զրաբար տաղը բուռն ծափակարութեանց մէջ կ'աւարտի։ Հ. Բարսեղ Վ. Մարգարեան յառաջ կու զայ Զեսոպրաց հայ ցուցակի ընծայականն ընկեռ, երախտազիտութեան յուղուած և հրաբորքը խօսքերով։ Իր հսկայական երկասիրութիւնը ամենէն մեծ և անչերքելի գովհաստն է նախնեաց արդինքներուն և իր բացատրած զգացմանց Եետոյ կը սկսի գործիական երաժշտութիւնը։

Ան բաղկացած է երոպական և հայկական կտորներէ։ Յորելինական Յանձնաժողովը կ'ուզէ երոպակիներուն ճաշակ մը տալ ազգային երաժշտութեան, բայց օտար մը կարող չէ՝ նոր գեղարուեստի մ'ընտա-



*E. Paoletti. — Միմիկար և Հայաստան (Դաշիճ Ս. Ղազարու)*

Նենալ մէ՛կ ժամուան մէջ՝ զայն ըմբռնելու և վայելելու չափ. ծայրայեղութեամբ՝ հանդէսը կրնայ դասի փոխուիլ, հետաքրքրութիւնը՝ անտարբերութեան, և գեղարուեստական գահինը՝ օտարերկրեայ հնութեանց թանգարանի մը։ Այս նպատակով երոպական և հայկական կորոները փոխն ի փոխ կը յաջորդեն իրարու։

Փոռֆ. Giardajի «Nostalgia—morceau»ն իր տպաւորութիւններով հանդիսականներու ամենէն խոր տրամադրութիւնները կը թարգմանէ։ Կարծուած անոր բառերն են՝ որ կրակէ կայժերու նման կը ժայթքեն չորս կողմ զաշնակի նօթերու մէջ։ Ի՞նչ թերազրող վերնազիր... ի՞նչ սրտաշարժ բանաստեղծութիւն։ Լզգեակի մէջ արեելցի պանդուխներ՝ իրենց հայրենիցի գեղեցկութիւնները կը յիշեն և իրենց ընտանեկան կեանցի քաղցրութիւնները, անոնց այս վայրկենիս՝ աղէտից և տառապանցի մէջ՝ իրենց ոսկեղէն զարու կարօւ կը զգան և երջանկութեան յիշատակներու առջն կը հառաջն։ Պաշնակին նօթերը հետզգետէ կը զօրանան կարծես դարերը ետ կանչելու համար. յետոյ կը նուազին՝ անկարելիին առջն զգացուած ամիսիթար տիրութեամբ, իրեւ արցունքի մէջ խզզուող Մնաս բարով մը։

Հայկ. Յորելեամ

2

E. Puolethi. - *q̄d̄quq̄nshunq̄* (*puq̄jha U. Ququpan*)



Երգահանը ինցնին դաշնակի առջև կ'անցնի Huberի «Remember -notturno»ն լսեցնելու համար, ուր դարձեալ երջանկութիւնն է՝ յիշատակի մէջ վայելուած՝ մարմրող վերջալոյի մ'առջև:

Հպարտութիւն կը զգանք այսցան գեղեցիկ կտորներու մէջ Չուհաճեանի անունը տեսնելով. «Olympia preludio (per orchestra):»

Աբնելեան զգայնութիւն՝ երոպական արուեստի հետ. հին ապաբաններու ամսնէն շրեղ մացորդներուն վրայ՝ արևմտեան ծատիկ մը լուսնին բացուած. ինցնատիպ՝ առանց գեղեցկութիւնը զոհելու: Պատերազմի խառնուրդ մը՝ ուր ռազմիկը հպարտօրէն կը յառաջէ, և կ'անցնի բոլոր յորժանցներէն մինչև յաղթութիւն. մոլեզին վազք մ'է ժայերու կողէն՝ որուն ծայրը հանգիստ կայ՝ խլուած դրօշի մը ներքեւ: Բարոյական ոյժի շունչ մ'է որ կ'անցնի այս երգին հետ, ի՞ր արդինքով զնուած երջանկութեան մ' հաւատքը: Վերջաւորութիւնը միայն՝ երաժշտութեան ընտանի եղողներուն՝ սովորական «Փառք հօր մը» կ'երնայ, և խտալացիներուն չի ներկայացներ սկզբնաւորութեան նորութիւնները, վերջին էջին մէջ Չուհաճեան կը նմանի այն թատրերգակներուն՝ որ հարսանիք մը կը գնեն՝ զուարթօրէն վերջացնելու համար միայն: Բայց իր ընդհանրութիւն մէջ երգը լի է անակրնկալներով և հասարակութիւնը հմայցի տակ կը թողու:

Երջանկութեան լոպէներ կու տան Giardajի «Berceuse»ն՝ դաշնակով և ջութակով նուազուած, Wienawschijի «Mazurka»ն դաշնակի վրայ և մանաւանդ Massenetի «Meditation»ը, նուազուած առաջնակարգ ջութակահար Prof. Crepaxի: Ջութակի այս մենախօսութեան մէջ կարելի է զգալ բոլոր տապաւորութիւնները բանաստեղծութեան մը որ լոռութեան ու խաւարի մէջ տիեզերքի իրոհուրդին վրայ կը մտածէ, և աւելի մեծ ու մերձաւոր խորհուրդին՝ որ իւրաքանչիւր անձը կը պատէ՝ ցաւերով, երջանկութեամբ, անցեալի կամ ապագայի առեղծուածներով: Երգը կը կրկնուի՝ ծափերու բռնադատութեամբ:

Խտալացի թենոր մը հոս կը հնչեցնէ «Երր աեկոծ ծովուն վրայ» հայկական երգը: Այս վայրկենիս նա անհատի մ'երգը չէ, այլ ամրոջ ժողովուրդի մը: Հայը խրոխտարար կը դիմագրաւէ անհաւասար կոռուն և հնգետասան դարերու պատմութիւնը իր այս քաջութիւնը կը հաւաստէ: Մ'ելամաղձիկ և սրտաշարժ երգ՝ օտար թենորի ձայնին մէջ՝ ազատ թարգմանութիւն մ'է: Հայկական երգի և երգուածքի զաղափար մը տալու համար՝ Հ. Ղեռնդ Տայեան կը նուազէ՝ ծրագրէն զուրս՝ «Բոյս իմ» եկեղեցական մեղեղին: Օտարներուն վրայ այս մենանուազը տպաւորութիւնը կը թողու հովուական սրինգի մը՝ որ մեղմօրէն կը սկսի իշնել սեպածն լեռներու կողէն և որուն չորս կողմը հետզհետէ կ'ընդայնին հովիտները՝ հետզհետէ զօրացող արձագանգներով: Այստեղ մը՝ իր ցաւերուն հետ միայնակ, բնութեան կոյս գեղեցկութեանց մէջ՝ խորունկունեցներուած երկնցի մ'առջև՝ ահաւասիկ հայ երգին զծած պատկերը: Վէրտիի թրավիթայի «Pot-pourri»ն իր սրտաշարժ ընարեր-

գութիւններով, իր ցնցող ոգևորութեամբ, և ի վերջոյ ամբոխային զուարթութեամբը, հրախաղութեան մը վերջարան կազմող վերջին հառուածն է՝ աղամանդներ անձրեող:

Նուագահանդէսի երկրորդ մասը կը սկսի Ախնանեանի «Marche Mechitar»ով, բոլոր երաժշտախումբէն նուագուած: Փոքրագոյն ձայնի վրայ է, արևելեան հեշտալի թախիծով ու մանրանկարներով: Զուարթութեան և յաղթանակի չեշտը չէ որ կը տիրապեսէ Մ'խիթարայ այս բայլերգին մէջ. իր զէմբը հօն աւելի փսեմ է. կը կը ստուեր մը իր կրած տառապաններուն՝ և ապաղայի անձանօթին: Երգի արևելեան գոյնի շնորհիւ՝ Հայաստանի բնանկարներ կը բացուին օդին մէջ, որ յիշատակներ են Մ'խիթարայ ծննդավայրի և մանկութեան: Ունկնդիրները երազային ուղերորդիւն մը կ'ընեն Արևելք՝ բուռն ծափահարութեանց վճարեցով:

Ճառափառութեանց բազմութիւնը շաճախ տաղտուկի յիշատա: մը կը թողու գեղեցկագոյն հանդէսներէն ալ, անոնց օրուան դիւցազնը փառաբանելու բարի դիտաւորութեամբ՝ հասարակութեան բաւել կու տան իրենց զգացած հաճոյքները: Դասական ճաշակը՝ որ պահանջ մ'է իտալիա բնակուններուն՝ այս մասին նշանակած էր յարմար չափը:

Գեղարուեստական այս ակադեմիային մէջ՝ միակ ճառափառութիւն մը տեղի պիտի ունենայ, իտալերէն լեզուով՝ ունկնդիրներուն մատչելի ըլլալու համար:

Ճառափառութ (Հ. կ. Տէր Ահակեան) կը ներկայացնէ ի սկզբան Մեսրորի վերելք մը՝ հայրենի արշալոյսին մէջ՝ Արարատի կատարը՝



Rizzardini. — Վաղարշակ և Մարիսա (Ճեմարան Ա. Ղազարոս)

ուր հայ զրականութիւնը պիտի ստեղծէ: Անկից կը դիտէ այժմ բնանկարները՝ որ մեր զրականութիւն մավիտներն ստեղծեցին, աւերակները՝ որ անոր մելամագնութիւնն եղան, հրդեհները՝ որոնց մէջ մեր զայրոյթները կը վառուին: Համահայկական թափօր մը կը բարձրանայ լեռնի վեր՝ պատմութեամբ արթնցած արքաներու, կրթութեամբ յայտնուած հանճարներու, այդ թափօրին մէջ՝ հաճելի անակընկալով՝ Հայը Խոալիոյ դրօշը կ'ողջունէ:

Ճառախօսը շնորհակալութիւն կը յայտնէ հոս հանդիսականներուն՝ յայտնելով որ մինչ Հայաստանը կը տօնուի Խոալիոյ մէջ՝ Վնենետկի անոնը կը յեղյեղուի հայրենասիրական ճառերու մէջ՝ Արևելքի խորը, և հոն խտալացի բանաստեղծները պատկներ կ'ընդունին՝ իրենց երազանքի հովիտներէն:

Խոալերէն ճառին առաջին մասը ճանուած է Գրոց զիտի և հայ մամուլի սկզբնաւորութեան պատմութիւնն: Ա. Մեսրոր և Վասմշապուհ կը փառարանուին իրենց հայրենիքներուն մէջ. Արարատ Հայաստանի միակ ինցնակալն եղած է մարդկային զանազան անուններու ներքե, և Եփրատը իր մշտական քուրմը՝ տաճարներու և հոգիներու մէջ նուազող: Պատմական ակնարկը վերջացուցած պահուն՝ ճառախօսը կը յիշէ Յորելեանի նուիրուած զրական, գեղարուեստական և դպրոցական ձեռնարկները:

Բայց զրականութեան պատմութենէն աւելի՝ հետաքրքրական է զրականութիւնն ինցնին, և այս՝ ճառին երկրորդ մասը կը կազմէ: Հայկական արուեստի նմոյշներ տալու համար՝ ճառախօսը ցոյց կու տայթէ որո՞նք են հոն տիրապետող մտածումները և կեանքի գլխաւոր շըրջանները ինչպէս ներկայացուած են մեր զրականութեան մէջ. — ճնունդը, հարսանիքը, մահը: Կ'արտասանէ էջ մը՝ Աւ. Խսահակեանի «Ապուրաւա-Մանարի» էն, Մոյր Արարափին, Դուռ գովի խնդրես, ժողովրդական երգ մը՝ լալկան կանանց, որ նոր նկարագիր մ'ունին՝ խտալերէն լեզուի ներդաշնակութեանց մէջ: Ապահացի հիւրերը՝ իրենց ազգային բանաստեղծութեան նման կը գտնեն մերը, և խտալացները՝ իրենց ազատութեան կոիւներուն վրայ կը մտածեն: Եռանդով կը ծափահարեն Քամառ-Քամառիպան ու Պէջիքթաշլեանը և շատեր փափագ կը յայտնեն հայ ոտանաւորները ընդօրինակելու և միասին տանելու՝ իբր տօնին յիշատակներ:

Արևելեան բանաստեղծութեանց վրայ խօսելէ վերջ՝ յարմարագոյն պատկեր և երաժշտութիւն կարող չէր ըլլալ՝ քան տափող (harpe) նուազուած առաջնակարգ մասնագէտ Prof. Cesare Wolf-Ferrariէ: Երեք կտորներու մէջ (Zabel «Le campagne», Oberthür «Legende», Tedeschi «Pattuglia Spagnola»), նուազածուն սարսուներու ալիք մը կ'անցնէ հասարակութեան վրայէն. ամրող հնութեան ձայնը կայ այդ հսկայական լարերուն մէջ, հայ արցոնիքի խնջոյքներու պատկեր մը, բանտուած թագուհիներու մատներուն խաղը, հին պանդուխտի մը

ողջոյնը՝ իր հայրենիքին և սիրելիներուն։ «Pattuglia Spagnola» հայրենիքի մը պատկերը կը բերէ հանդիսականներէն ոմանց։

Dehussyի «Minuetto»ն բոլոր երաժշտախումբէն նուագուած՝ կարծես բոլոր հանդիսի համառոտութիւնն և եզրակացութիւնն է, անոր ընծայած բոլոր հաճոյքնելուն խտացումը, և յաղթական վերջարանը։ Թէպէս ակադեմիան տևած է երեք ժամ (10էն մինչև 1), բայց անոնք ամենէն երջանիկ ժամերու երագութեամբը սահած են։

### ԶԵԽԱԳԻԲՆԵՐՈՒ ԵԽ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆՑ ՅՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Գրականութեան և գեղարուեստի վրայ ճառելէ յետոյ՝ հարկ էլ անոնց շօշափելի փաստեր և օրինակներ ընծայել։ Մեռած հեղինակները կու զան հանդիսին մասնակցելու՝ լոիկ շարուած։ Մատենադարանի և Ցպագաստան մէջ։

Մատենադարանի մէջ ցուցահանդէսի դրուած են ամենէն գեղեցիկ և ամենէն թանկազին ձեռագիրները՝ իրենց համար յօրինուած երկարածև գրակալի մը վրայ՝ որ Մատենադարանի ամբողջ երկայնութիւնը կը գրաւէ։ Մագաղաթներ՝ իրը սրբազն զանձեր՝ աշքերէ ծածկուած, ձեռագիրներ՝ միայն մասնագէտներու հետ ընտանի, այսօր լոյսի մէջ



Ցացահանդէս ձեսազրաց և հիմ տպագրութեամց (Գրատուն Ա. Ղազարու)

են, իրենց հեղինակներու արդիմքները վկայելու՝ գեղեցկութեան միջազգային բարբառով։ 2500 ձեռագիրներու ընտրեալ զասակարգն է որ կը ներկայանայ իշխանազուններու զարմանքին, հազուագիւտ զանձեր՝ անգնահատելի արժեքով։ Մատենադարանապետը՝ Վ. Հ. Բարսեղ Վ. Արգիշեան՝ օտարներուն բացատրութիւններ կու տայ ձեռագրաց մասին։ Մինչ օտարազգիներ իրենց զարմանքը կը յայտնեն, հայրենասէր



Tiepolo. — Արդարութիւն և խաղաղութիւն (Թանգարան Ա. Ղազարու)

ազգային մը՝ զգացուած տօնական հանդէսներէն, և այնքան զրական զանձերու առջև՝ երախտագիտութեամբ լցուած դէպ ի իր նախնիներն և Միարանութիւնը, ազնուորէն իսկոյն 200 ֆրանքի գումար մը կը յանձնէ ձեռագրապետին, նախնեաց շիրմիմն վրայ վարդարոյը պսակ մը զետեղելու բարեպաշտութեամբ։

Նոյն Մատենադարանի մէջ ցուցահանդէսի դրուած են՝ ինամօր Հ. Քերովք Վ. Ջրաբեան՝ հայկական հնագոյն տպագրութիւնը՝ սկսեալ 1513էն։ Բոլոր այցելուները՝ յատուկ տեսրակի մը մէջ իրենց ստորագրութիւնները կը թողուն՝ յիշատակ տօնին։ Հիւըերը կ'իշնեն Տպա-



Ա. Ղազար. - Մատենադարան գրյագրաց


ըսն. մարմարեայ սիներով զարդարուած է ան և իր բազմաթիւ պատուհաններու շնորհիւ՝ ողողուած լոյսով՝ որ իր խորհրդանիշն է և իր նպատակը։

Հոն պատկերու մէջ կը փայլի Մխիթար և Հայ նոր հեղինակներու խմբանկարը։

Երկար գրասեղանի մը վրայ ցուցահանդէսի զրուած են բոլոր մխիթարեան տպագրութիւնները՝ իրենց հնութեան և շքեղութեան բոլոր տարբերութիւններով։ Բազմաթիւ վկայականներ կ'ապացուցանեն միջազգային ցուցահանդէսներու տուած զովեստները Մխիթարեան Տպարանին և անոնցմէ վերջինը՝ որ ոսկեդէն մետալիոնի մը վկայականն է՝ տրուած

է թուրինի վերջին միջազգային ցուցահանդէսէն. նա ցոյց կու տայ Տպարանի յառաջադիմելը հետզհետէ:

Տպարանապետի՝ Հ. Ախմոն վ. Երեմեանի առաջնորդութեամբ՝ սուար հանդիսականները մի առ մի հիացման առարկայ կ'ընեն հին և նոր, զիտական հոկայ՝ կամ պատկերազարդ երկերը:



Ա. Զազոյ. - Տպարան

Ցուցահանդէսները՝ որ կը հետաքրքրեն ազգայինները իրենց ա- նակնկալ ճոխութեամբը – և, եթէ կարելի է ըսել, երկու զարու վիթիարի երկանց յանկարծական յարձակումովը, – օստարներուն հա- մար աւելի հետաքրքրական են այն պատճառու՝ որ առաջին անգամ օստար ազգի մը գիրը կը տեսնեն, շօշափման կու գան օստար երկրի մ'արտադրութեանց հետ՝ և բաղդաւոր են՝ որ իրենց առաջին տպաւո-

բութիւնները կը ստանան հայ զրականութեան մասին՝ այնցան շքեղ առարկաներէ:

Այսու լրացած է գիտական և զրական հանդէսը և Մատրիտու կոմսուհեցն շոգեմակոյկը կը պատրաստուի զինքը վենետիկ վերադարձնելու Հանդիսականները կ'ընկերակցին բարեպաշտ և զրասէր իշխանուհեցն, որ իր ամենամեծ գոհուակութիւնը կը յայտնէ հայկական



Յուցանակես Միսիր. հրատարակուրեաց (Տպարան Ա. Ղազարու)

հանդէսին մասնակցած ըլլալուն համար: Խտալիոյ ամենէն պայծառ և բանաստեղծներուն ճշմարտախօսութեան նպաստաւոր օրերէն մին է: Լճակը անծայր ու կապոյտ արեգակ մ'չ' պասկածեւ շողջողութերով. շոգիացած ոսկի մը կարծես մթնոլորտին մէջ ծուխի նման կը տարուրերուի հողմերէն: Դարունը երբէց այնքան գեղեցիկ չէ՝ ո՛րքան հոկանմբերի մէջ: Լիզեակի ծաղիներուն և դաւարութեանց մէջ կը ցրուին հանդիսականները թուութեան գեղեցկութիւնը վայելելով՝ այն նոր ձևով՝ զոր ճանչցան հայ բանաստեղծութեանց միջոցաւ, և հաւանօրէն կ'երազեն՝ հովանիներու տակ՝ երաժշտութեան յորմանքներէն դեռ գրքուած՝ միշտ թշուառ ու միշտ սիրելի Հայաստանը:

### ԽՆ. ԶՈՒՑՔԸ

Ս. Ղազարու ճաշաբանը այսօր՝ բացառաբար՝ հռոմէական հին ճաշաբանի մը երևոյթն առած է։ Հարիւրեակ մը հրավիրեալներու պատճառաւ՝ աշակերտներու մէկ մասը սովորուած է տարրեր յարկի մը ներքե շարունակել հանդէսը։

Գեղարուեստը, ինչպէս խոտայոյ ամէն կողմ, խնջոյքին էական մասերէն մին է։ Հին Հայերը սովորութիւն ունէին երաժշտութիւն լսել ընթրիցի ժամանակ, հոս՝ խոտայոյ մէջ՝ աչըս պէտք է նկարներով զօսնու։ Հրաւիրեալները կը գտնեն զիրենք երկար ու ծաղկազարդ սրահի մը մէջ, զոր լրյոն և երկինքը ծովու նման կ'ողողեն, և որուն չորս դին նկարուած քազմութիւնը ընկերութիւն կ'ընէ ապրոցներուն։ Ընդհանրապէս երկուքն աշ հաւասարապէս լուռ են՝ դրան սեմին վրայ արձանագրուած կանոնին համեմատ՝ որ ո՛չ երբէք աւելի ճարտասանաւար ունանկու պիտի ըլլայ ինչպէս այսօր։ Առջնին ունինց նովէլլիի «Ծնթրից», Պասանոյի «Ջրհեղեղը», Աիշչի «Մագգավենացին»։

Ից նախագահէ Գեր. Արքահայրը, իր հանդէս ունենալով Պատրիարքական փոխանորդը, և շուրջը՝ Պետութեան և Քաղաքի ներկայացուցիչները։ Խնջոյքը, Հակառակ պաշտօնական բոլոր ձևականութեանց և արտասովոր շքերութեանը, ընտանեկան շնորհը մ'ունի, վայելուչ զուարթութիւն մը՝ որ իսկոյն համակրանքը կը գրաւէ օտար հանդիսականներուն։ Վայրէեան մը կը մոռոցւին զեղարուեստ ու գրականութիւն։ Բայց անոնք բիշ յետոյ վրէժնին պիտի առնուն։

Խնջոյքի սկզբնաւորութենին ժամ ու կէս վերջ Հ. Բարսեղ վ., Ապրափեան դուռը կը բանայ բաժականաւերու, Հայաստանի կողմէն բացագանչելով։

«Ողջոյն քեզ, ո՞վ չընազագեղդ խոտայիա, իմ երկրորդ հայրենիցս։ Ողջոյն, ոչնոյդ ծովու և գեղեցիկ արհեստից, ասպնջական ընտրեալ որդուց։» :

Ճառախօսը կը փառարանէ նոր կաղմուք՝ այսինքն Ս. Մերոր. պալքանեան բարբարոսութեանց կը հակադրէ հայկական գրական գործունեութիւնը։ Տոմերուն խոյրին մէջ՝ հայ փոփովական խոյրը կը տեսնէ, խոտայիոյ թագին վլայ վերջին լուսինեանց զարդեղը, եզրակացնելով՝ թէ Հայն ու Վենեսէկեցին ցեղակից են։ Իս մաղթէ Հայոց լաւագոյն օրեր՝ ուր իր արդիւնքն ունենայ նաև խոտայիան։ (Անվերջ ծափեր)։

Պատրիարքի փոխանորդը՝ ութնամենայ ծերունին՝ Գեր. Պանդէսօ ուտքի կը կանգնի. նա կը մաղթէ որ Միւիթար Արքան օր մը խորաններու վրայ բարձրանայ, իրը անկեղծ ու ոգեորուած եկեղեցական՝ ծերունի ճառախօսը կը փառարանէ Միւիթարեանները՝ կրօնը մատուցած իրենց ծառայութեանց համար և կը մաղթէ որ Հայ ազգը աւելի զօրաւոր և յաղթական կանգնի՝ կրօնական միութեամբ։

Ազեր ճառախօսի խօսքերը իրոր տպաւորութիւն մը կը թողուն և եռանդուն ծափահարութիւններ կ'ունենան:

Վէնեստկի Քաղաքավետութեան ներկայացուցիչը՝ կոմս Փասսի՛ կը բացատրէ բովանդակ Վէնեստկոյ Միխիթարեանց նկատմամբ ունեցած համարութիւն և համակրանքը, անոնց անկեղծ մասնակցութիւնը տօնին և իրենց մազթանքները ապագայ յաջողութեանց համար: (Եղանդուն ծափեր):

Վէնեստկոյ մէջ ուսուցիչ ֆրանսերէնի՛ կամպիէ, իր հայրենի լեզուն գործածելու կու գայ ի պատիւ հայ ազգի և զրականութեան: Գեղեցիկ նուազի մը մէջ՝ կ'երգէ Յիշատակն և Յոյսը, Նախնեաց հազարամեայ զափենիները և զարուան զարունները. Հայերը յիշատակի մէջ ալ մերթ արինի էջեր կը տեսնեն, բերթողը կը մազթէ անոնց այնքան երջանկութիւն՝ «որ արձակում տան լինցեալին, և հաւատք՝ Ապագային»:

Թրանսայի ծայնը՝ այս տօնին մէջ՝ կ'ողջունուի այնպիսի եռանդուն ծափահարութիւններով, որ կը զգաս թէ հայ սրտերը այս ըրտէիս դարձած են Հայոց առանձնապէս համակրելի՛ դէպ ի վեհանձն զգացուներու պատմական հայրենիքը:

Փոսփ. Ճիբարույ Պալլարին կ'ընթեռնու իտակերէն տաղ մը՝ ի պատիւ Հայկական Յորելեաններուն: Ա. Մեսրոպն և Վուաշապուհը կ'երգէ այնպիսի բնտառութեամբ և ոգեսրութեամբ՝ որ վախ կ'ազդէ զանոնք իտալացի նկատած ըլլալու. իրօք՝ իր սիրուն է որ հայացած է: Կը բերէ ի պատիւ մեր թարգմանիչներուն՝ իր ներդաշնակ լիզուէն աւելի զեղեցիկ բան մը, իր ցեղի եռանդն և զառվոուն երևակայութիւնը: Իր բանաստեղծութիւնը՝ ճոխ իմաստներով և յանգերով՝ ականակուր թագ մ'է Ա. Մեսրոպայ ճակտին զետեղուած:

Հ. Գրիգորիս Ալյալենեան կ'արտասանէ աշխարհաբար երկար և իմաստալից տաղ մը, ուր Բնութեան անշունչ հրաշալիքներէն վեր կը տեսնէ հրաշալիքներու ուրիշ շարք մը. հոն շնչով օժտուած միջատը զերազոյն է քան անարդիլ զանգուածներ, անկից վեր՝ բանաւոր աշխարհը, և ասկից ալ վեր՝ Հանճարներու զաւառը՝ ուր կը թափաւորեն Մեսրոպ և Միխիթար: Գերազոյն էակներու երկինք մը, դիցական աշխարհ մը: Հո՞ն է որ որդիներու անթիւ բազմութիւն մը, ամբողջ Հայութիւնը, կու գայ Հարց օրհնութիւնը պահանջելու:

Հայաստանի դուք Հանճարին արեգակն

Ու Մըխիթար՝ գիշերներուն լուսընկայ.

Չեր ողին մերթ ի Ա. Դազար թո՞ն այց գայ.

Մ'էն մի համբակ թէ ո՞չ արեգ լուսարծարծ՝

Հայերնիքի երկնքին ծոց աստղ ըլլայ՝

Կամ երկրիս մէջ՝ հանճարի սկայ երկնամբարձ:...

Վուամշապուհ, Տիգրաններ,

Հայաստանին ըլլան տէր.

**Հայրապետներ շնորհալից՝  
Յոյց տան ձեզ դուռը երկնից...**

Տաղը իր լիառատ վարձատրութիւնը կը գտնէ եռանդուն ծափերէ։  
Մին ի Վարժարանհայց կը բարձրանայ Մեսրոբեան մտածման  
թոփշներն երգելու։

**Այգին շողով բարձունքներէն Տարօնի՝  
Հայու ոգին մըշտապըսակ կը թէէ։**

Մինչեւ այս պատկերանոծ ընարերգութիւնը կ'աւարտի ծափահաւ-  
րութեանց մէջ՝ Պ. կարապետ Զորպահեան, ուսուցիչ թուրքերէնի և  
պարսկերէնի՝ Մուրատ-Շափայելեան վարժարանի մէջ՝ ֆրանսերէն մի  
քանի հնչուն բառերու մէջ կը խտացնէ ճշմարիտ հայրենասէր և Մը-  
խիթարեանց բարեկամ սրոր մը մտածումները։ Դումինիկեան սպիտակ  
տարագովը նկարչական՝ հիւրերու բազմութեան մէջ կը կանգնի պոռ-  
ֆէսսոր կասփարինի, և ամէն ժամանակաւոր բարիք սակաւ գտնելով  
Հայոց արժանիքին և իր զգացմանց համար, երջանիկ յափտենակա-  
նութիւնը կը մաղթէ անոնց՝ փափագելով կրօնական միակ զրօշի տակ  
խմբուած տեսնել զանոնց։

Հ. Գարբեհէլ Վ. Նահապետեան կ'ընթեռնու՝ ի դիմաց նախագահ  
գեր. Արքահօր՝ պաշտօնական շնորհակալութիւն մը բոլոր հանդիսակա-  
նաց և իրենց յայտնած ազնիւ զգացումներուն։ Ճառերու պատկը կը  
դնէ Պ. Սեբենա, խմբագիր Վենետիկեան «Էլածէթինոյ» ամենէն տա-  
րածուած թերթին, սիրուած գրագիտ ու բանաստեղծ. ի դիմաց իտա-  
լական մամուլի կը յայտարարէ թէ Միսիթարեանց կը սիմալին զիրենց  
Վենետիկոյ հիւրերը նկատելով, մինչդեռ Վենետիկ զիրենը իր որդի-  
ները կը նկատէ. Կ'ողջունէ Հայոց մէջ բանաստեղծներու ու դիցազ-  
ներու ժողովուրդ մը։

Իր համառու բայց ոգեսրիչ խօսակցութիւնը որոտընդոսա ծափա-  
հարութեամբ կ'ընդունուի՝ որ ինչոյցի վերջարանը կ'ըլլայ։

Խնջոյցի պահուն կը բաժնուի ամէն հանդիսականաց ֆրանսերէն  
տեսրակ մը. «La fête de l' Arménie, le 1500me anniversaire  
de la fondation de la littérature arménienne et le 400me  
anniversaire de sa renaissance» (par le P. Garabed Der-  
Sahaghian), որ Վենետիկեան մամուլի ուղած գրական – պատկերներով  
ճոխացած, Հանդիսականները կ'ելլեն դէպ ի վանքի բուրաստանը, ուսկից  
կը տեսնեն՝ հորիզոնին վրայ՝ Վենետիկոյ ամենէն հանդիսաւոր վերջա-  
լոյսներէն միոյն կանխապատրաստութիւնները։

## ՎԱՐԹՈՒՂԵՆ, ՀԱՅԿԱԾ ԽՄՐԵՎԵՐԻ ՄՐՅԱԼԵՐԻ

### Ս. ՊԱԶՈՒՐՈՒ ԲՈՒՐՈՍԱՆԻՆ ՄԻՋ

**Մորիս Ֆաւկոն,** ֆրանսացի վաղամեռիկ հեղինակ մը՝ որ մեծ ապագայ մը թաղեց իր հետ, հետևեալ տողերը նուիրած է Ա. Ղազարու կղզեակին (Reliquiae de Maurice Faucon, հատ. Բ, էջ 6-7, Փարի-Փլոն):

«Միիրարեաները.

Երկրաւոր զրախտ մը. կանխաճաշակ աստուածային երջանկութեան: Աշբերու և արտի ուրախութեանց հետ՝ մտքի ուրախութիւնները, զեղարուեարը, զրականութիւնը, մարդկանց համարումն և մեծարաննը:

Ի՞նչ անդոնդ այս՝ և Երեք աղքերց Ա. Պօղոսի վանքին մէջ. առաջներ՝ արքայութիւն մը, երկրորդ՝ ցաւատանջ քաւարան մը: Մէկուն մէջ մարդս կ'ապրի, և կը փափազի երկար ապրիլ, միւսին մէջ՝ կ'աճապարէ մեռնիլ: Եթէ կարելի է երկինք երթալ այս երկու ճամշաներով, առաջինը եզերուած է միայն վարդերով, երկրորդը՝ ցանուած է փուշերով. Ա. Ղազար՝ ստեղծուած է ճառազայթաւէտ և արևոտ հոգիներու համար, Ա. Պօղոս կեանցն խոցոտուած, անհունէն խոցոտուած հոգիներուն համար՝ որ տանջանցի կը դատապարտնեն իրենք զիրենք՝ որպէս զի փրկութիւնը աւելի բալցը ըլլայ. թէ՛ մին և թէ միւսը փրկարար:

Ի՞նչպէս Պայրըն Ա. Ղազար կրցաւ կենալ վեց ամիս՝ առանց թժշկուելու: Ի՞նչ տենդի կրակ զինք կը մաշէ՛ որ հոն չկրցաւ հանդարտիլ: Ի՞նչ մարուր երազներ, ի՞նչ զովացնող տեսիներ բերաւ այս ովախոր իր այրող ըղեղին: Մարդուն կիրըը և այս զրախտէն արտայախտուած իտէալը պէտք է ահաւոր պատերազմներ մղած ըլլան իրարու դէմ: Այս ճակտին տակ ի՞նչ զիւցազներգութիւններ երգեցին՝ որ բնաւ զրի շառնուեցան:

Եթէ այս է Ա. Ղազարու ամենօրեայ բանաստեղծութիւնը, ի՞նչ զիւթական գեղեցկութիւն պէտք է ստացած ըլլայ ան՝ իր իտէալներով ոսկեզօծուած երեկոյ մը, ուր հորիզոնի վրայ վերջալոյսի կարմրութիւնը հետզհետէ կը զօրանայ մթութեան հետ խառնուելով և կղզեկի բուրաստանին ծայրը՝ ծովուն վրան յառաջող վայելուչ բարձրաւանդակի մը վրայ՝ 60 հոգւոյ խմբերը մը իտալական լաւագյն երգերը կը նուազէ....

Բազմութեան բացօթեայ խմբերզ՝ ծովու կամ անտառի գիշերային լայն մրմունջ մը կը նմանի. երգիչները մեղմօքէն կը նուազեն լակին և օդին մէջ շլող զնիիւններուն ձայնը շխանգարելով՝ և անոնց ընկերակցելու համար միայն: Կղզեկին շուրջ՝ ջուրը կախարդուած կը նմանի

ու կը մրափէ՛ իր կեղծ քունին մէջ ժագակելով. հեռում վենետիկ՝ իր զիծերու վայելչութեամբ միայն՝ աւելի գեղեցիկ է քան անցեալի յիշատակ մը կամ ամենէն ոսկեղին յոյսը. իր դշխոյի նայուածը կը դարձնէ կղզեակին՝ և սպին մէջ շըջագայող ներդաշնակութիւնները իր ողջոյնի ձայնը կը նմանին, իր անցեալին խօսքը։ Այս ամէնը շօշափելի ի-



Հ/Վայուածութիւնները — Պ. Պատոր. Ա. Ա.

բականութիւններ չեն. թերես կարճատե երազ մ'են միայն, և հիմա անդրաշնարհի սահմանին վրայ հրեշտակային երգիչներու խոռմը մը կանցնի մինչ վերջալոյսը իր վարդերը կը նետէ անոնց երգերուն։ Հայոց պատմութեան մէջ չկայ աւելի փառահեղ աշխարհակալութիւն, ինչպէս տէր դառնալ այս կղզեկին, լճակին, այս երեկոյեան հորիզոնին, այս հեռաւոր վենետիկին, ամենէն անգին աղամանդը՝ քաղաքներու մէջ։



Ա. Ղազար. - Բարձրաւանդակ Բարաստանին

Բայց այսքան դիմիչ իրերու հաւաքումը միասին՝ այսքան ներդաշնաթեանց յործանքը՝ հաճոյցը կը մեծցնեն գրեթէ հոգին բնացնելու չափ, և վայելքներուն կը խառնուի անոյշ թախծութիւն մը՝ ինչպէս ամէն գեղեցկի չափազանցութեան առջն:

Մինչես բարձրաւանդակի վրայ երածշտութիւնը կը նուազէ՝ շոզենաւիկները բազմութիւն մը կը փոխազրեն վենետիկյա կղզիներէն դէպի վենետիկ, և ամրութ ծովու վրայէն կը վայելէ ձրի նուազահանդէսը՝ որ կը հեռանայ, կը նուազի՝ կղզեակի նոմիներուն և պարտէզներուն կանանչին հետ:

Խմբերզ մերթ զգայուն երազանցներ կ'երգէ անոտառի մը մէջ, (*« Il bosco »* Gerosa), մերթ բնութեան հեղինակը կը նուազէ (F. Mendelssohn), մերթ զիշերային պար մը, զանգակներուն ներդաշնակութիւն մը՝ երեկոյեան լուսթեան մէջ համրացող, և բնութեան այս բոլոր պատկերներուն մէջ՝ ամենէն աւելի կը յուզեն մեզ այն երգերը՝ որ ներկայ ժամը, մեզ շրջապատող տեսարաններու խորհրդաւորութիւնը կը բայցարեն:

Ուրիշ երգերու շարք մը՝ որ աւելի սերտ աղերս ունին տօնական յիշատակներուն հետ՝ և բոլոր հայ սրտերը կը տոգորեն մելամաղձիկ ոգերութեամբ՝ են խալական ազատութեան շրջանէն միացածները... ի զնէր անոնք « խալիոյ » անունը կու տան, օտար մարտիրոսներու

և օտար դիւցազներու անուններ. անոնք բոլորն ալ այսօր մեր սրտին մէջ իսկոյն կը թարգմանուին ազգային անուններով։ Մինչ մթութեան կորած պահուն՝ Ա. Ռափայէլեանի աշակերտները շոգենաւի վրայ կը մեկնին՝ խմբերցը բարձրաւանդակի վրայէն կ'երգէ Վէրտիի սրտաշարժ երգը. Երուսաղեմայ գերիներն են Բարելոնի մէջ՝ որ Տիգրիսի ափերուն վրայ՝ ուռենիներու ներքն՝ Կործանուած հայրենիցը կ'երգեն տաւիդներով։

Թոմի՛ր, ո՞վ մտածութիւն,

Ուսկեղէն թեերու վրայ.

Կամ հանզչէ՝ զարաւանդներուն վրայ և բլուրներուն՝

Ուր կը բուրեն՝ զաղջ ու մեղկ՝

Անոյշ զեփիւները հայրենի՛ հողին։

Ողջոյն տար Յորդանանու ափերուն,

Արոնի Կործանուած աշուարակներուն.

Ո՞վ իմ հայրենիցս, այնքան զեղեցիկ ու կորսուած,

Ո՞վ յիշատակ, այնքան սիրելի և այնքան տիսուր։

Այս երգը՝ իտալական գերութեան շրջանին գրեթէ բայլերգ մը դարձաւ՝ և Վէրտի անունը՝ հայրենախրական նշանաբան մը։

Եւ հիմա վերջալոյսին առջն որ ի սկզբան աօնական հրախա- զութիւն մ'էր և հիմա զարերու փառքն է՝ հոգեվարքի մէջ, այս մթու- թեան պահուն՝ որ կ'իշնէ քաջցրիկ տիսրութեան մը պէս՝ բնութեան վրայ, յետ տեսնելու օտարներուն վրայ մեր հայրենիքի և մեր պատմական յիշատակներու հմայքը, հայ սրտերը կը մտածեն այն զոհերուն վրայ՝ որ յաջողութեան պսակը չունեցան՝ ու կը նուագեն։

Ո՞վ իմ հայրենիցս, այնքան զեղեցիկ ու կորսուած,

Ո՞վ յիշատակ այնքան սիրելի և այնքան տիսուր։

Բոլոր առարկաները արդէն թաղուած են մթութեան մէջ, կամ լոյսերու փոխուած են, վենետիկ և Լիտոյ աստղերու շարք մ'են, ծովին մէջ կանգնած՝ ոսկեղէն սիւներու ծայր. և երգիշները՝ շոգենաւին սպասելով՝ դեռ կը նուագեն. մութին մէջ այս անզամ անհետ եղած են անոնց և երգը կը թափառի, չե՛ս զիտեր որ գաւառէն եկած, մերթ լի երգնցի երջանկութիւններով, մերթ երկրիս ցաւերով, ինչպէս եթե- րային նուագահանդէս՝ ծննդեան զիշերուան մը մէջ։

Եթէ հարկ չըլլար հանդիսականները չափազանց երկար սպասե- ցնել, թերեւս նախընտրէինք երգը լսել լճակն վրայէն՝ լապտերազարդ նաւակէ մը, վենետիկան ցայգանուագ մը (սէրէնաս) վայելելով. գիշե- րուան մէջ շրջող լոյսերը խորհրդանիշը պիտի ընտրէինք Վենետիկոյ՝ որ հայ կեանքի մթութեան մէջէն այնքան ճառագայթ և երաժշտութիւն անցուց։ Բայց լոյսի մէջ սկսուած, վերջալոյսի հետ շարունակուող և հայկ. Յորելեամ

զիշերուան մէջ մարող այս նուազահանդէսը՝ արդէն ամէն փափագուած հաճոյք կ'ընծայէ մեզ։ Լապտերներու մէջ և աստղազարդ երկնքին ներբեկ՝ Ա. Ղազար արդէն երածուութեանց նաւ մըն է, որ պիտի շրջի այս զիշեր լճակին մէջ Արևելքի պատմութեան ամենէն սրտաշարժ դրուազները նուազելով։

Հիմա մեկնած են նաև երաժշտները, լուութիւնը վերադարձած է կղզեակին մէջ, Դեռ չեն վերջացած ներդաշնակութիւնները, անոնց կը յեղյեղուին հիմա մեր սրտերուն մէջ։ Հանդիսական աղմուկէն յետոյ՝ միայնութեան մէջ՝ ուրիշ տօն մը կը կրկնուի մեր հոգւոյն մէջ, աւելի դանդաղօրէն վայելուած՝ քան ինչ որ թոյլ տուին երազաթոիչ վայրկեանները։ Ամէն հանդէս որ չի պարունակեր այնքան բանաստեղծութիւն՝ որ մտածութեան առջն՝ գրական գլուխ գործոցի մը պէս՝ նոր գեղեցկութիւններ յայտնէ, ասուա մըն է։ Գէպքերը սերմերն են միայն՝ որոնցմէ պէտք է ուունանայ հոգւոյն մէջ՝ անտառը միշտ վերածակլող յիշատակներուն ու վայելըններուն։

Եւ տօնը որ հիմա կը վերջանայ՝ այս դէպքերէն մին է։ Երկնքի մ'առջն՝ որ կարծես մեր հայրենիքի խորունկ կապոյտն է հանդէսին առթիւ հոս եկած՝ կը մտածենք թէ թերես 1500 տարիներու մէջ՝ անոնց միայն առաջին օրը այսօրուանին պէս գեղեցիկ եղաւ։

Հովիկ մը կը շրջի Ա. Ղազարու նոճիններուն մէջ, արթնցած ստուերներու ոտնածայնը կը թուի։ Հայրենասիրական երգերը՝ անքնութեան մատնած են զանոնք՝ այս զիշեր....

### ԱԶԳԱՅԻ ՎԵՐԱԳՈՎՃԱՒԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ

Յորեկեանները՝ որ Ա. Ղազարու մէջ նկատուեցան իրեկ միջոց մը ազգային գրականութիւնը օտարին ծանօթացնելով՝ կը պատկանէին ամենէն առաջ մեզ։ Հայ սրտի իրաւունքն էր վայելքի մեծագոյն բաժինն ունենալ անոր մէջ։ Բայց կարելի չէր տօնը օտարներուն հրապուրիչ զարձնել՝ եթէ ազատ ասպարէզ շնորհուէր հայ լեզուով եղած ճառախօսութեանց։

Հանդէսը թէ՝ օգտակարութեան և թէ՝ զգացման տեսակէտով կատարեալ ընելու համար, պաշտօնական հանդէսներէն առաջ կազմակերպուեցաւ ուրիշ մը՝ վերապահուած միայն ազգայիններու, և ճիշդ ամսով մը (20 սեպտ.) կանխելով զանոնք։

Հայ սիրոը կը թողուր իր ազատութեան, և բարոյական միշավայրը այն զգացումը կու տար՝ թէ Հայաստանի մը մէջ ենք և երջանիկ Հայաստանի մը։

Բնութիւնը այս անգամ Ա. Ղազարու կղզեակին և վեհեսկոյ լճակին փոխարէն՝ հովուերգական շրջանակ մը տուած է մեր հանդէսին։ Գիւղազնացութեան եղանակն է։ Մուրատ-Ռափայէլեան վարժարանը

կը գտնուի Ազօլոյի դալարագեղ բարձունքներուն վրայ՝ որոնց առջև տարածուող դաշտին կը աիրէ մատուռ մը՝ հայկական կաթողիկէով։ Միմիթարեան Միաբանութիւնը նոյնպէս ամարանոցի մէջ է, Ո. Զենոն աւանին մէջ, ուր դաշտը կը սկսի լճի մ'անդորրութեամբ, յետոյ թեթև



Ա. Զենոն. — Տեսարան Միլիու. Ամարանոցի

ալիքներու ձեռվ բլուրներու շարք մը կը կազմէ ու կը վերջանայ՝ հորիզոննին վրայ՝ ամենի փոթորիկի մ'ալիքներով։

Միմիթարեանց ամարանոցը՝ որ կը պատկանէր երեքման վենետիկեան Ալպիցցի կոմսական ընտանիքին՝ շրջակայ գիւղական տեսարաններուն



Ա. Զենոն. — Մատուռն

մէջ՝ արքունիքի մը վեհութիւնն ունի։ Հոն հայերէն բառեր լսած պահուդ՝ ինքզինքդ հին նախարարի մը բնակարանին մէջ պիսի կարծես՝ որուն առջև կը տարածուին որսական անտառի մը խորութիւնը, շատրուանի մը՝ զուարթ վայրկեաններ համրող մրմունջը։ Արահետներ օձերու նման կը սողոսկին կանաչներու մէջ, հեռաւոր վտակի մը ձայնէն հրապուրուած, աղրիւր մը՝ իր անվերջ բանաստեղծութիւնը կը կարդայ իր շուրջ հաւաքուած ծառերու. մատուռին առջև՝ մնաւոր աղօթքի մը պէս շնորհալի, պալատին առջև՝ ուր վաղուց մարած են տանական ջահերը, կը տարածուի մարգագետնի մեծ կրկէսը՝ մայրիներու պարիսպով մարդկային աչքերէ անջատուած։

Լիեանքի լաւագոյն դէպքերը անոնց են՝ որ կը ծառայեն իր առիթ բնութիւնը աւելի լաւ վայելելու Այսօրուան հայրենասիրական հանդէսը ուխտավայրի մը սրբազնութիւնը պիսի տայ բոլոր առարկաներուն՝ թարգմանիչներուն պատկերները անոնց մէջ զետեղելով։

Պայծառ առաւատեան մը մէջ՝ որ զեղեցիկ օրուան մը սուռ խոստումը կ'ընէ, կը հասնին Մուրաստ - Ռափայէլեան վարժարանի աշակերտները, Գիշական մատրան զանգակները իրենց հրճուագին աղաղակով կ' իմացնեն թէ հայկական պատարազը սկսած է արդէն։ Հոստոնը ոչ մէկ օտար հանդիսատես ունի, հայ սիրտը ինքն իրեն համար կը նուազէ իր բոլոր ոգերութեամբ։

Զայնաւորէն մի քանի ժամկը վերջ՝ նուիրուած զեղեցիկ բնութեան վայելքին՝ կը սկսի ճաշկերպյթը, որուն կը մասնակցին Ռափայէլեան վարժարանի բոլոր ուսուցչական մարմինն և աշակերտները: Կ'ըսուի Ընդհանրապէս թէ գրբագութեան մէջ եղած ընկերակցութիւնը՝ զօրաւոր կապ մ'է մարդկանց մէջ, բայց ոչ նուազ զօրաւոր է նաև զուարթեան մէջ եղածը, այն զուարթութեան՝ որ յառաջ եկած է եղայրութեան զգացումէ և հայրենի հասարակաց յիշասակներէ:

Գրական ակադեմիան պիտի սկսի ժամը օին: Մայրիներու ծայրը կ'երազենք՝ զանոնք հովանոցեակի փոխող ժանհակներու զրօշներ, երբ ամառնային օդի փոփոխամտութիւնը կը ստիպէ անձրկին դէմ ապաստան փնտուել:

Ամարանոցի ճաշարանը՝ ընդարձակ ու նկարսզարդ՝ դիւրաւ կը փոխուի ազնուական հանդիսարանի մը: Անոր կերպոնը կանգնած է զահ մը Գեր. Արքահօր համար՝ որ պիտի նախագահէ այս հանդիսին, անոր շուրջ Ս. Ղազարու և Ռափայէլեանի ուսուցիչներ, յետոյ աշակերտներու ամբողջ բազմութիւնը:

Երբ ուժնամեա Գեր. Արքահայրը հանդիսարանին առջև կը ներկայանայ՝ միսիթարեան զբեթէ ամբողջ դար մ'անձնաւորելով՝ յայտնի ոգեսորութիւն մը կ'անցնի Ռափայէլեան աշակերտներուն մէջ և կը ճնշեցնեն «Բամ փորոտանը»:

Երգը կ'ողջունուի որոտրնոստ ծափահարութեամբ:

Պատկերը վսեմ է. հոս Գեր. Արքահօր շուրջ՝ Միսիթարեան Միաբանութիւնն և Ռափայէլեան աշակերտները կը կազմնի միակ ընկերութիւն մը, և կը բացատրեն բարոյական միութիւնը՝ երկու տարբեր ձևով յայտնուած գործունէութեանց: Մին ազդած է Արևելքի վրայ՝ գրքով և քարոզով, միւսը՝ Թիւրքիոյ հասցնելով պաշտօնեաներ ու մտաւորականեր: Գաղափարի մ'ու պատմութեան մը խորհրդանշը կայ այս տեսարանին մէջ:

«Բամ փորոտան»ի ծափահարութեանց պահուն՝ նրիտասարդ վարդապետներէն մին կ'արտասանէ՝ պարզ և յստակ ծայնով՝ «Լոյսի քայրգը խմբերգ թարգմանչաց» (Հ. Կ. Տէր-Մահակեանէ).

ԶԵՐՆ Է ճամբան արևու,  
Հայաստանի արծիւներ,  
Արշալոյսին ծարաւի՝  
Բանանը մեր թէ դէպ՝ եթեր:

Այս տաղէն յետոյ՝ ոտքի կը կանգնի Հ. Կ. Տէր-Մահակեան արտասանելու համար. «Մարգարէին վերադարձ»:

Ա. Մեսրոպն է որ դէպ ի Արտաշատ կ'երթայ իր զիւտը ներկայացնելու՝ ճամբան մնախոսելով:

«Մենաւո՞ր ճանապարհ, առաջնորդ դէպ ի տօնելոն Արտաշատու, ընկեր երբեմի խոկումներուս, ճանապարհ իմ Հայրենիքիս և Անցեալիս։ Հին զգացումներս թուփերուղ մէջ ինձ սպասող՝ կը վազեն դէպ ի ինձ՝ մանուշակներու նոյն սուր բոյրին հնաւ Զքեզ փառքի ճանապարհ մը պիտի ընեմ այսօր»։

Ա. Մեսրոր կը նշամարէ արքունիքին ընդ առաջ ելնելը. չի՛ խոռվիր իր երբեմի շրեղութեան ականատեսներէն. որովհետև Գաղափար մը կը բերէ, և այս Գաղափարը՝ իր անթառամ երիտասարդութիւնն է։ Պատակներ կը բերուին իր մեծ զիւտը վարձատրելու համար, բայց Մեսրոր զանոնք կը մերժէ որովհետև Գաղափար մը կը բերէ և այս զաղափարը իր միակ պատկն է։

Ուափայէկեան աշակերտներու խմբերգը կը հնչեցնէ այստեղ «Լուսին չկար, մուշթ զիշեր էր» երգը՝ որ Ս. Մեսրորայ յիշատակներուն հետ խառնուած՝ եզական արտայայտութիւն մը կ'ունենայ։

Աշակերտներէն մին կ'ընթեռնու արձակ բերթուած մը «Հայտառեր»։ Հ. Միմոն Վ. Երեմեանէ։

«Հայ տառեր, հայրենիքէ մ'աւելի սիրելի էր»։

Գովելով Հայուն զէնքերը՝ խաչն ու Գիրք՝ արտասանողը ծափահարութեանց մէջ կը վերջացնէ. «Հայ գերեզմանին վրայ ապրիլը՝ միշտ պիտի սփոք գարունի նոր ծաղիկներ»։



Ս. Զենեն. — Առագան և Դարձատան

Հ. Քերորէ Վ. Ջրաբեան կ'ընթեռնու բանախօսութիւն մը. «Արաբատ և Ալինայի»:

Պատկերը կը ներկայացնէ Ս. Սահակի ալեոր գէմքը ալեոր լերան առջև. նա կը գոչէ Արաբատին. «Այսօր քնութեան հրաշալիք մը չես՝ այլ երկնքի. ճառազայթներ չունիս՝ այլ աստուածութեան ցոլքը. Ալինայի մ'ես. մարգարէներու խումբը զիս կը շրջապատէ. որոտումներուդ մէջ՝ թափտենականին պատզամենքը կան»:

Այս համառու բանախօսութիւնը որ Աստուածաշունչի թարգմանութիւնը և մեր եկեղեցական գրականութիւնը կը փառարանէ՝ կ'ընդունուի եռանդուն ծափերով, մինչ պանդուխտ պատանիները «Ծիծեռնակ» երգը կը սկսին....

Պ. Արմենակ Ալիխանեան՝ Բափայէլեանի շրջանաւարտ աշակերտներէն՝ կ'ընթեռնու զեղեցիկ արձակ բրդիտուած մը. «Ազդիականչն Տարօն»: Թարգմանիչները իրեն համար կարապներու հեշտանուագ խումբ մ'են՝ մաքոր իտէաններու լճակին վրայ. հայ զրոյը հաւասար կը նկատէ դիւցազին. «մինչեւ Աւարայր, կ'ըսէ նա, մեր դիւցազնը Վարդան եղաւ, այնուհետև միշտ Եղիշէն»: Երախտագիտական զգայունուղերձ մը կ'ուղղէ նաև Միսիթարեան Միսարանութեան:

Հ. Ղեղնդ Տայեան կը բարձրանայ թարգմանչաց հայ լեզուի մատուցած ծառայութիւնը զովարանելու. նախնեաց մեծութիւնը ցոյց տալու համար նա զիտել կու տայ՝ իր «Ասկեռոյլ լեզուն» համառու բանախօսութեամբ՝ թէ արդի Հայերս լեզուական նոյն գժուարութեանց մէջ որբան հեռու ենք նախնեաց արդիւնքն հասնելէ. «Ազգային մատենագիրներ՝ միութիւն կը քարոզեն անմիարան լեզուով... եթէ Հայկ՝ Բարելոնէ խուսափած՝ ցաններորդ գարուն մտնէր Հայաստան՝ թարելոնը հո՞ն պիտի զանէր... վե՛ր եննենք մի՞ դարեր. երէկուան անցեալը՝ այսօրուան երազ... մեծագոյն ներբողը՝ զոր կրնայ հնչեցնել մեր լեզուն՝ կը պարտինը այդ լեզուի ստեղծողներուն»:

Հայկարանական այս ոգենորութիւնը բուռն ծափերու ստորագրութիւնը կ'ընդունի:

Խորերզը կը հնչեցնէ Հ. Գ. Ալյվազովսքիի «Զարթի՛ր աշխարհ ասքանազեան» Միսիթարեան ցայլերգը և Պոռֆ. Կ. Չորպանեան, ուսուցիչ թուրքերէնի և արաբերէնի՝ Մ. Բափայէլեան վարժարանին մէջ, հզոր շշչորդ և առողարանութեամբ համառու ճառ մը կ'արտասանէ.

«Արաբերէն առած մը կ'ըսէ. մէն այլի մէնի հարփէն ֆէ գտտ սայէկենի և ապոտէն. «Ո՞վ որ ինձ զիր մը ասոյց, ստուգի զիս իր ծառան ըրաւ». ինչ երախտագիտութիւն ուրեմն պէտք ենք ունենալ անոնց՝ որ ՑԵ զիր տուին մեզ»:

Ճառախօսը թարգմանիչներէն Միսիթարեան Միսարանութեան կ'անցնի՝ զոր ազգին կողմանէ կ'ողջունէ եռանդուն կեցցէներով:

Պոռֆ. Կ. Չորպանեանի ճառախօսութիւնը՝ անկեղծ ու կրակուտ ուսուցչաց և աշակերտաց անվերջ ծափերը կ'ընդունի:

Հ. կ. Տէր-Մահակեան կ'ընէ փոքր բանախօսութիւն մը «Դասական գիղարուեստը Հայոց մէջ» վերնագրով՝ ուր կը քննէ թէ եւ դարձունի՞ իր յատուկ և օրինակիլի. զեղարուեստ մը և ի՞նչ են անոր կենաւական տարրերը։ Վանական աշակերտներէն մին կ'արտասանէ արձակ



Ա. Զինու. — Մոնու Միկր. Անարժունակ

գեղեցիկ բերթուած մը՝ «Թարգմանչաց տօնին», ուր պատկերագիրներով Ա. Մեսրոպի ամբողջ գործը կը պատմէ։ «Ազատն Աստուած և խմբերգէն վերջ՝ կ'արտասանուի Ա. Ռաֆայէլեանի աշակերտ Պ. Մազմանեանի «Ծիեզերըի հայելին» արձակ բերթուածը. այդ կախարդական

հայելին՝ Ե. գարուն ստեղծուած հայերէնն է, արարչագործութեան պէս ընդարձակ ու ճոխ, անոր պէս իր գեղեցկութեանց մէջ զանազանեալ: Այս գաղափարը պարզուած է փայլուն ոճով և հայրէնասէր աւիմով: Կը յաջորդէ վանական ուսանողի մը գրաբար ցերթուած՝ Ս. Մեսրուրայ վրայ՝ մեր հիմ եզուի մեծվայելչութիւնն զգացնող:

Մինչդեռ խմբերզը «Մեր հայրէնիքը» կը հնչեցնէ ողևորութեամբ՝ կ'արտասանուի «Ելլադայի ծովուն վրայ» թարգմանչաց խմբերզը. հոն կը պատկերուին թարգմանիչները նաւու մը վրայ՝ որ զէա ի Ելլազա կը զիմէ. անոնց կ'երգեն ընտանեկան քաղցրութիւններն և հեռաւո՛ Հայաստանի գեղեցկութիւնը, զորս չեն կարող մոռացնել Ելլադայի գիտութիւնները. բայց պիտի վերազառնան օր մը և հայրէնիքի պարձանց ըլլալէ վերջ՝ աւելի՝ իրաւունքով և աւելի ուրախութեամբ պիտի վայելին իրենց յարկին մէջ՝ սէրը: Հ. Ա. Յովսէփիեանէն կ'արտասանուի «Վոամշապուհ» հայ արքաներու շիրմին առջև»: Նոնիներու մէջ Հայոց հին արքաներուն կ'աւետէ փառք մը՝ զոր անոնցմէ ո՛չ մին ունեցած է, իր շիրմին վրայ միայն քնարը պիտի քանդակով սուրբին բով: Այս գրական հանդէսին վերջարանն ու պասկը կը կազմէ Հ. Մահակ Տէր - Մովսէսեանի բանախօսութիւնը՝ «Անցեալի գիշերուան մէջ»: Թարգմանչաց եկեղեցական, լեզուական, բանաստեղծական գործունչութեան հետ՝ հարկ էր յիշատակել պատմականը. ճառախօսուր՝ Մովսէս Խորենացին անձնաւորելով՝ կը սկսի. «Ծնայ Տարօնի մէջ, Խորնի աւանը, առաջն նայուածքս հանդիպեցաւ կոթողի մը՝ որ անցեալի վրայ կը խօսէր»: Երջեցնելով Խորենացին Հայաստանի աւերակներուն և Յունաստանի գուու-գործոցներուն մէջ՝ հոգերանորէն կը վերլուծէ թէ ի՞նչպէս կ'արթննայ մարդուն մէջ անցեալի հետաքրքրութիւնը, ի՞նչ է պատմութեան կարեորութիւնը ազգի մը ճականագրին համար և առիթէն օգտուելով՝ հայրէնասիրական ոգեորիչ յորդոր մը կ'ընէ սիրելու միշտ ազգային պատմութիւնը, երբէք չթողլու ձեռքէ այդ գէննը՝ որուն հետ այնքան յաղթութեան յիշատակներ կապուած են:

Որուղնդոստ ծափակարութիւններէ վերջ՝ աշակերտները հանդէսը կը փակեն Փէշիքթաշշեանի «Ի րիւր ձայնից» երգով, «Եղբայր եմք» մրմունջով, այս բանաձեռ պէտք է սիրով ընդունիլ՝ իրը այսօրուան տօնին նշանաբանը, յատկանիշը և անոր թողած բարոյական տպաւորութիւնը:

Հանդիսականներու ոտքի կանգնած պահուն՝ Գեր. Աբրահայրը համառօտ և հայրական վեհութեամբ յորդոր մը կ'ուզզէ՝ ո՛չ եթէ բառերով այլ մեր ամրող կեանքով նախնեաց գովեստն ու ժառանգն ըլլալու: Արհի Աբրահօր խօսքը հանդիսաւոր կնիքը կ'ըլլայ տօնին, որ ջերմացուցած է սրտերը հայրէնասիրական կրակով:

Հանդիսականները կը ցրուին ամարանոցի անդիմական պարտէզի շուշերուն մէջ, հոն կը հիւրասիրուին զովացուցիչներով և ըմպելիներով: Մթութիւնը հովիտներէն կ'ենէ՝ բարձրացող ծովու մը պէս՝ ընկղմելով:

իր մէջ թուփերը, բլուրները, միջնադարեան բռնաւոր լիծէլինոյի աշտարակը. հեռաւոր ճամբաներուն մէջ՝ զեռ կը լսուին «Ազատն Աստուած», «Մեր հայրենիք»։ Մ. Ռաֆայէլեանի աշակերտներն են՝ որ կը վերադառնան իրենց բնակավայրը։ Հայ մեղեղիներու լուսաւոր հետք մը կ'անցնի մթութեան մէջէն. հայերէնը զեռ կը հնչէ այնքան դարեր վերջ, այսքան հեռու, այսքան ոգեսրովեամբ։ Այդ ամէնը Ս. Միսորիի հրաշքով։ Այսօրուան տօնէն վերջ կարելի չէ չգերուիլ փառքի մնձութենէն ու փափագէն։

Անձրևային օդը թոյլ չի տար ո՛ւ և է հրախաղութիւն. աստղերն անգամ իրենց զարդը կը զլանան երկնքին. բայց ամպերն ալ ունին զարդ մը, ծիածանը. տանջուող ազգի մ' համար՝ իր փառքերու յիշատակն է ան։

Մթնոլորտը կը բարախէ հայ սրտի բոլոր յուզումներով և երաժշտութեամբ։ Ամիս մը յետոյ զանոնց զաղթած պիտի զտնենց Ս. Ղազարու կղզեակին մէջ . . . հոն ունկնդիր պիտի ունենան սիրուած շիրիմներ, բարձրաստիճան հիւրեր, և ամենէն շքեղ տօնակիցը՝ Աղրիականի թագուհին։



## ՄԱՍՆ Բ.

### ԲԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆՔ ԵՒ ՄԱՂԹԱՆՔ

---

#### 1

#### S U. N.

Ամրիծ ի լոյս ընդ ջինջ պարզուած կապուտակ՝  
Յոսկի նըշոյլս վասին ի գէմս Հոյլք աստեղց  
Անդ ի կայտիռ Հայկեան վեհից գումարտակ՝  
Երգոց ի նուազ օրհնեն ըզէքըն անըստեղծ։

Բոյր ծառանայ վերամբարձ

Յաշտից ի զոհ բոցարծարծ։

Ճախրեն զուարթունց փողարք բամբերք լուսերամ  
Յաստղակուռ շղարշ ընդ կամարաւ յաղթ երկնից։

Դ' ամանակաց ընդ գիլս, հոլովս հասեալ ամ

Տօն խրնդութեան նօթճէ յաշխարհ յաւերժից։

Անդր ամբառնան բիբր աչաց

Ի լուսասփիւռ բոյլ քաջաց։

Ողջոյն ընդ ձեզ զոյդ դարադարձ յաղթական  
Ար զերդ անդրիս յաւէտասցանչ վեհ կանգուն

Պատմիչք փառաց փայլիք զարուց անսահման։

Կեցջի՛ք ի Հայս իրը ըզփարոս մըշտարթուն։

Ո՞ն, խայտասցի՞ն Հարց ոսկերք

Փողը հընչեսցն բադցը ի յերգ։

Այլ զաշաց բիբր յառեալ երկնիցդ ի խորան՝  
ի Քե՛զ հայիմ Լոյս սուրբը, յաղրի՛ւրլդ հրարուն

Քեւ խաւարչուռ բարձան արզելք ի սասան

Քեւ կենեղուռ զրոշմեցան շնորհք զերազոյն։

Հայկեան տառիցն ի բանդակ՝

Յաստուածագործն ի տախտակ։

Մեծն առարեալ Հայոց՝ Մեսրովք լուսաթագ

Խըմբեաց զիւրեւ վեհ ճաճանշիցն ի նուրբ շող՝

Յիմաստնախոն զընդից կաճառս օժանդակ  
 Զեղեալ զերկիրս Հայոց ի զանձ մեծաճոխ.  
 Ալլրոցդ յաճին շնորհազեղ  
 Փայլեսցի լոյս հրաշազեղ:  
 Այլ յաւերժից պերճ դու վըկայ Արփդ ոսկի  
 Փողփողենէջ դիմեմ լուսոյդ վարսագեղ.  
 Քե՛զ անկ թրւել զԱստեղց զանւանս ոշողի.  
 Քե՛զ անկ հրնչել Հայ Արփակացն ըզգեղզեղ,  
 Զորս ողողեալ յալւըդ խոր  
 Հաներ ի կեանս նորանոր:  
 Բնդ նոյն ի գործս հանգոյն մեղուաց ի հաւար  
 Գեղանըկար կերտեն յուրանս բազմերփեան.  
 Անդ վեհազունք, Փարթեւածին անդ Ասհակ  
 Անդ բահանայը, արք Հանճարեղը Հայկազնեան  
 Ալփիք, մուսայը ոլմբեան  
 Հիմնեն իւրեանց անդ կայան:  
 Վառեալը յեռանդրն սուրբ, ներկուոք լուսատուք՝  
 Ասկոյն ի բովս ձուլեալ կըուեն շուտափոյթ  
 Բզնորափթիթ լիզնէ չըքնաղ փառաշուք՝  
 Փաղփուն ի ցոլս աստեղեայ ջինջ հոսանուտ.  
 Դրակոնք շըքեղը երփներանգ  
 Մերս Աշխարհի Դուք դրասանգ:  
 Աղջոյն և բեզ Մամուլդ անխոնջ և արթուն  
 Թե պերճ կոթողը անմահ փառաց իմաստնոց.  
 Վառեակ դարուց անվերջ գործովք բազմարդին  
 Անքակ դու զոյ ընդ Հարս ընդ մեզ, կեանք հրարոց  
 Գանձուց ի մթեր հրաշափառ  
 Ի տիպ, ի զիրս շար ի շար:  
 Կեցջիք, ան արքդ ըզգօնք դարուց ի զըրուատ՝  
 Ախմաստալիք բիւր տոզս յեղեալս ի մատանցդ  
 Ի մեծաշոնդ ճորնչեալ մամլոյն անընդհատ  
 Դէզ դէզ վաստակը զայցեն ի լոյս գերապանծ,  
 Եւ զեղարոյք մերս իշղեմ  
 Պանձասցի յերկուոք վըսեմ:  
 Թեզ եւս հանեմ երախտեաց բանս ի տաղից  
 Աղնըւահրաշ Դրշխոյդ Հանդրին անդընդոց.  
 Հայկեան Մամլոյն վայր նախընծայդ ուաշակից  
 Քե՛զ երգեսցն փանգոռնք յաղու կընտլնոց.  
 «Աղջոյն Հայոց ի զիմաց  
 Թագուհիդ վեհ լուսազգեաց»:  
 Որհնեսցի ցանկ ձերդ յիշատակ լուսասփիւռ  
 Կաճառք նախնեաց ի ձայն երգոց ու ի ըընար,

Եւ միաշունչ մերձեալ սոկեցդ ի համբոյր  
 Գոչեմք ուժգին սըրտեռանդն հոծ ի բարրառ  
 Վեհ եթերացդ ի սոորհ  
 Կեցցէ՛ փառաց ձեր արև։

Հ. Դ. ՏԱՅԵԱՆ



*Altezza, Eccellenze, Onorevoli Signori,*

In un' aurora primaverile, un solitario ed il sole nascente ascendevano l' erta dell' Ararat ; un diluvio di luce rosea inondava già gli abissi, mentre il mortale portava i gemiti del suo cuore fra i ghiacci eterni. Le roccie, come nuvole, si accumulavano sulla sua testa con islanci sospesi, sempre agitati e sempre immobili e la montagna sembrava una tempesta che si avanza sull'orizzonte. Il profeta s' inoltrava nell' aurora della sua patria, per sognarne l' avvenire nell' orizzonte sconfinato.

È là, appunto su questa cima solitaria, testimonio del nostro passato, che ci appare in questi istanti il fondatore della nostra letteratura, *Mesrob*; è di là che, da quindici secoli, domina i paesaggi, che hanno creato i sorrisi della nostra letteratura, le rovine che ne spiegano le melanconie, gli incendii nei quali si accendono le sue ire. È tutta una processione panarmena che s' innalza verso la solitudine ove i primi raggi della nostra letteratura si confusero con quello dell' alba; ombre reali, suscite dalla storia, ingegni scoperti dall' educazione, eroi creati dalla poesia, che vanno a cantare l' inno di una riconoscenza di quindici secoli.

Siamo profondamente commossi, Altezza, Eccellenze, onorevoli signori, di trovare in questo corteo così alti personaggi, così numerosi rappresentanti dell' Italia, e di poter salutarvi la sua bandiera. In questo momento, in cui le città armene vanno a gara nel solennizzare sì auspicato avvento, siamo fieri e lieti di poter annunziare ai nostri confratelli che furono con noi, in questa festa, Sua Altezza Reale, i rappresentanti delle autorità ecclesiastiche e civili di Venezia, i rappresentanti della stampa, venuti a celebrare con fratelli di paesi e secoli lontani, il vivo interesse, la gentile premura, tutta l' anima dell' ospitale ed amica Venezia.

Siamo fortunati, signori, di poter esprimere la nostra gratitudine meglio che con parole di ringraziamento: perchè, mentre l'Armenia viene festeggiata sotto questo bel cielo, nelle regioni più lontane dell'Armenia il nome di Venezia, culla della stampa armena, viene ripetuto in viventi discorsi patriotici, in versi armeni, coi nomi più sacri dell'Armenia. Ai grandi scrittori d'Italia, tradotti in questa isola stessa, la gloria in quest'ora ha un incanto speciale nell'Oriente ove non speravano forse viver che colla fantasia, ed amano le corone presentate dalle regioni incantate dei loro sogni.

A un uditorio così distinto non ho bisogno di vantare i beni della civiltà e della letteratura, per rilevare la grandezza dell'attuale momento. Darò un brevissimo cenno storico alle due epoche caratteristiche della nostra letteratura, alla storia della nostra arte, per presentare soprattutto l'arte stessa, il cui valore è il maggior elogio dei suoi autori.

## I.

Nel paganesimo, periodo d'un regno glorioso, l'Armenia aveva tentato una sola volta di raggiungere la culturaellenica. Tigrane II (94-56), che adoperava come servitori di corte i re dei paesi estesi fra il Caucaso e il Mediterraneo, malgrado il suo fasto orientale, era un innamorato della vita greca. Introdusse filosofi, artisti, e la lingua greca nella sua corte; il suo figlio, Davide armeno, sposò la lira allo scettro, e fu autore di tragedie greche. Per amore degli Elleni, Tigrane atterrò 12 città greche, per colonizzare il regno coi loro abitanti. Ma interrotte le relazioni politiche coll'Europa, l'Armenia ricadde nella prima oscurità.

*Mesrob*, che, nel quinto secolo ebbe lo stesso ideale, seppe evitare lo sbaglio di Tigrane; si persuase che una cultura armena non potrebbe esistere senza una lingua e letteratura propria. È un dio, dice Platone, quello che inventò la scrittura; Mesrob è uno degli dei del suo paese. Inventò l'alfabeto armeno; tradusse la Bibbia, creò la liturgia armena. Generale prima di essere un solitario mistico, avendo adoperato la spada prima della penna, fu accolto con entusiasmo dal popolo e dal sovrano; fu uno di quei rari genii, che hanno nel loro secolo non un avversario, ma un collaboratore.

In nessun paese, come in Armenia, la Natura ha più direttamente influito sulla storia, e le suggestioni delle cose inanimate meglio tradotte con eventi. L'Ararat fu sempre il centro governativo dell' Armenia, l' Eufrate un centro religioso e letterario; si direbbe che il monte sacro regnava sempre sotto nomi umani, e che era il fiume sacro che cantava un inno eterno nei templi e nelle anime. Le due regioni principali, la valle dell' Eufrate, dov' era nato Mesrōb, e quella dell' Ararat, dove regnava *Veramsciabuh*, si diedero la mano, e il secolo d' oro della lingua armena cominciava.

Moisè da Corene, Eliseo, Lazzaro da Farbi, Davide, Fausto da Bisanzio, Agatangelo, sono nomi immortali per l' Armenia al pari dei loro eroi; essi ci hanno fatto amare la lingua armena non perchè è la nostra, ma per la sua bellezza; essi hanno meritato l' eterna maledizione di tutti quelli che vorranno, inutilmente, abolire questa lingua; il loro carattere è la virginità di una razza che non ha adoperato ancora le sue forze, l' allegria giovanile di una generazione cresciuta in piena libertà; le loro opere sono interessanti all' arte per lo stile, alla scienza, per il contenuto.

Poesia, storia, filosofia furono rappresentate con numerose opere, concette non già come primi tentativi, ma come modelli per l' avvenire. E infatti i sei secoli seguenti non fecero che continuare in tutte le sue direzioni il V<sup>o</sup> secolo superandolo solamente nei rari genii, quali erano i poeti *Nareg* e *Scenorali*, l' oratore *Lampronazi*. Ma già una forza misteriosa e oscura si presenta; è il genio popolare; con canti d' amore porta verso il trionfo la lingua del vulgo, reclama per lui un posto nella letteratura e serve di transazione fra le antiche tradizioni letterarie e le tendenze nuove, importate dall' Europa.

Victor Hugo aveva un' antitesi anche per gli Armeni:  
*Vous avez le sang des vieilles races, et l'esprit des races nourelles.*

Il popolo che viveva cogli Assiri e Babilonesi, e ha lasciato il suo nome nelle iscrizioni cuneiformi, adesso vive colle idee più moderne dell' Europa. Questo miracolo a cominciato colla pubblicazione del primo libro armeno, a Venezia, nel 1512.

Nel 1717 giungeva a Venezia un profugo dalla Turchia, il monaco Mechitar, a domandare dalla Serenissima un grazioso regalo, questa isola stessa. Vorrei, Signori, ri-

suscitare qui l'ombra di quelle Eccellenze, per farle assistere agli effetti meravigliosi di questa benigna accoglienza in questa isoletta, fiorita com'è, riconoscente com'è.

C'è una lunga pagina nella letteratura armena iscritta sotto il nome di Venezia; se non parlasse di noi, ne farei una dettagliata storia.

La lingua non vale l'idea, ma è l'arma della difesa nazionale. Mechitar e i suoi discepoli cercarono di ricondurre la lingua armena alla purezza primitiva ove arrivò finalmente nelle opere di Hurmuz e Bagratuni.

Il popolo armeno ignorava, non meno dell'Europa, i monumenti letterari. Preziosi documenti della storia delle Crociate, traduzioni di opere greche perdute, l'influenza degli Armeni su Bisanzio, al quale avevano dato imperatori e scienziati, e la loro influenza indiretta sui nuovi popoli d'Europa, tutto aveva bisogno di esser rivelato da una parte agli Armeni, dall'altra all'Europa. E a quest'opera si diedero Aucher, che scoprì le opere di Filone e la Cronaca di Eusebio, Somal, Zarbhanal, A'iscian.

La storia armena era sepolta sotto le rovine della patria. La chiamarono in luce *Ciancian*, *Ingigan*; una nuova forza morale animò gli Armeni; il risveglio dei morti lo fù anche pei vivi.

Far conoscere agli Armeni il pensiero umano in tutta la sua estensione e soprattutto nei classici d'Europa, fu l'opera di Bagratuni e dei suoi discepoli. Con Omero, Virgilio, Miltone, Dante, Tasso, Leopardi ecc., la poesia europea, e soprattutto l'italiana, andò a trovare in Oriente l'antica patria dell'arte. Bagratuni fu lui stesso poeta epico, come *Aliscian* lirico. Isolati dal mondo, liberi dalle esigenze del pubblico, danno alla loro poesie la purezza dell'atmosfera delle più alte cime. Poeti di Costantinopoli (Besciktascilian, Turian, ecc.) poeti e romanzieri del Caucaso (Abovian, Raffi, Kamar-katiba), tutti ricevono qualche raggio, qualche scintilla dalle anime dei due poeti solitari.

Non pretendo, signori, di esser completo in questa enumerazione. Per indicare la ricchezza della nostra letteratura antica e moderna, non ho che a mostrarvi due lavori di lunghi anni: *Il gran Catalogo dei manoscritti* del P. Basilio Sarkissian, e la *Bibliografia generale armena* del P. Arsenio Ghazikian. In questi archivii troveranno tutti i tesori dei nostri manoscritti, tutti i prodotti della stampa armena.

Essi saranno due monumenti letterari, eretti all'onore dei nostri antenati e perenne renderanno il ricordo di questa festa.

È anche a perpetuare il ricordo di questa festa che il generoso patriottismo del principe Abro Bagratide, al quale presentiamo qui i nostri più sentiti ringraziamenti, interviene a far decorare di affreschi la nostra biblioteca di manoscritti; essi rappresenteranno l'apoteosi dei nostri autori; guarderanno dall'alto i frutti del loro lavoro, e i lori ammiratori venuti dal mondo intiero.

Infine la nostra riconoscenza che non vien soddisfatta da sterili parole, intende erigere il monumento più aggradiabile a Mesrob: un Collegio nella sua patria stessa; eretto in onore dei fondatori della nostra letteratura, dalla Comunità che ne cercò la rinascita, questo monumento ricorderà le due epoche del nostro passato, e, sulle rive dell'Eufrate, veglierà sulle tombe degli autori nostri.

Ho presentato rapidamente la vista generale della nostra letteratura; ma, signori, la vera poesia dell'Oriente è la sua vita stessa; la poesia come la luce, vi vivifica e indora tutto; essa è comandata, per così dire, dalle notti incantate dell'Oriente, dalle giornate chiare, ove il cuore dorme nella sua felicità, perduto in sogni. La più grande poesia dell'Oriente, come quella della Natura, è il suo silenzio; è l'anima muta di ammirazione davanti alla muta bellezza dell'universo.

Se qui faccio cenno alla poesia della vita armena, non è per far un trattato etnografico, che non farebbe al caso, ma perchè questa vita è il soggetto del romanzo armeno, è l'ispiratrice della sua poesia, la creatrice e la creatura della nostra letteratura di cui subisce alla sua volta l'influenza, è, per così dire, la sua essenza. Voglio presentare la vita armena in alcune sue fasi principali, come esse son descritte nella nostra letteratura, presentando i pensieri ed i sentimenti che vi predominano.

## II.

I due argomenti fondamentali di ogni letteratura sono le due incognite: la culla e la tomba. Quale è il valore della vita presente e quale sarà la futura?

L'Armeno, signori, è l'uomo il meno buddista del mondo.

Seguaci di Zoroastro erano i nostri antenati; hanno adorato il sole; inconsciamente conserviamo questo culto; portiamo ancora nelle nostre anime l'eco degli antichi inni all'astro che dà raggi e vita. La grande dottrina mazdaica del bene, che è la creazione, e del male che è la distruzione, è il principio morale che ha guidato la nostra storia e ci distingue dalle razze vicine. Se c'è una bellezza artistica nella forza distruttiva, gli Armeni l'hanno sentita meno degli altri popoli d'Oriente.

Questo amore della vita è cantato in una leggiadra poesia del medio Evo: *la mia vigna*; questa vigna è il mondo; è pieno di fiori e canti; promette le gioie dell'autunno; ma una crudele voce ci dice sempre che bisogna abbandonarla: e il poeta dice addio alla sua cara vigna non ancora gustata, alla vigna appena piantata.

Ma la vita altera spesso i sentimenti originari e, dopo crudeli esperienze, non mancò anche all'anima armena, creata per amare, l'inno dell'odio, l'accento della tristezza diventata passione, la maledizione di sè stesso e dell'universo intiero. Questo è il tema del poema « Abu-lala-Mahari » di Avedis Isahaghian.

Mahari è un poeta, che, dopo aver vissuto nel palazzo dei califfi di Bagdad, si convince finalmente che non esiste nel mondo la bontà profonda, di cui la sua anima sente il bisogno, e spaventato dal vuoto del suo passato, prende la via del deserto. Sotto il chiaro di luna, che indora Bagdad addormentata, la carovana marcia, coi passi che rassomigliano al mormorio dei ruscelletti; si alza da lontano il palazzo di cristallo dei califfi, l'incenso di baci e profumi, il canto degli usignoli, il riso di diamante delle fontane, ed il poeta parla nel suo cuore:

«Avanti, carovana mia, senza tregua e senza ritorno; verso la solitudine vergine, verso l'orizzonte di smeraldo; bruciati, cuor mio, nel cuor del sole; non dico addio neanche alla tomba paterna. Odio tutto ciò che amai: il mio affetto è adesso un serpente che mi morde il cuore. Scrivete sulla mia tomba, se ne avrò una al chiaror della luna: *Non commise il delitto di suo padre*.

Cerca, o carovana, un rifugio più sicuro, la pace più vera, tra le bionde rocce abbronzate e tra le belve. Pianterò la mia tenda sui nidi dei serpenti; non penserò a faccia umana, fin quando il sole coi raggi infocati brucierà la fronte del Sinai ».

E volgendo un ultimo sguardo a Bagdad, Mahari bacia, con lagrime, l'occhio chiaro del cammello, che lo porterà verso le rive verginali, verso i lontani ignoti...

Questa concezione, eccezionalmente pessimista, della poesia armena, l'abbiamo anche nel carme dal titolo melanconico: *L' ospedale* di Ciobanian, tradotto in italiano da Domenico Ciampoli. L' ospedale è il mondo; nulla vi è di consolante che una dama misteriosa: essa

« Spande il sorriso sulle aperte ferite,  
Carezza coi capelli le riarse fronti,  
Rinfresca con l' alito l' aria e la profuma...  
E nella povertà del loro linguaggio,  
I Dannati la chiamano *Pietù* ».

Se l'umanità rappresentata nella nostra patria da preziosi esemplari quali sono i Kurdi ed i Circassi, diventa nell'anima armena una forza che trascina verso il pessimismo, la Natura in Armenia vi ristabilisce l'equilibrio, diventando una forza che tiene ferma la volontà di vivere e di lottare.

Questa natura è di una bellezza romantica, come i paesaggi della Svizzera e della Scozia; grandiosa nelle montagne, graziosa nei laghi e nelle valli; essa si riflette così bene nella nostra letteratura, che i pensieri dei nostri poeti non sembrano che l'eco dei pensieri della natura; gli uni espressi con parole, gli altri colle forme gigantesche delle rocce e le graziose linee delle colline. Questo paese non parla solamente agli occhi, ma prima di tutto al cuore; ma essa ha maggiori attrattive che la sua bellezza: le tombe degli avi. Il sentimento della natura diventa una voluttà nell'anima, come ogni sentimento ove l'estasi si unisce alla melanconia. Invano le primavere innalzano un velo di fiori sulle rovine; sulle rive dell' Arasse l' Armeno canterà con Kamar-Katiba :

Sulle tue materne rive, Arasse,  
Vado errando fra antichi sogni;  
E di secoli passati, nelle tue onde,  
Cerco i ricordi.

« Perchè, Arasse, coi pesci,  
Un ballo giovanile non tieni ?

Ancor sì lunghi dal mare,  
Come il mio cuore, in lutto sei.

Sorridi, Arasse, è breve la gioventù,  
Ed il mare ben presto ti troverà».«  
Gonfiò il petto l' Arasse, lanciò spume,  
E tuonando come una nuvola, rispose :

« È morta la mia amata ;  
A nessuno piacere vorrei ;  
Da queste rive anch'io una volta passavo,  
Come uno sposo ornato.

Chiare erano le mie onde,  
Era una danza la mia corsa ;  
E vi si bagnava, fino all'alba,  
La stella dell'amore ».

Tacque l'Arasse; di un immenso serpente  
Formò i nodi,  
E, singhiozzando, sparve.

E questo fiume sparve colla velocità degli anni felici.

Le consolazioni della natura non basterebbero a fare il contrappeso dei dolori, se l'Armeno non alzasse lo sguardo verso l'azzurro inalterabile del suo cielo. Il sentimento religioso, così profondo negli Armeni come nei Tedeschi, secondo Finck, ebbe una influenza decisiva sulla loro storia; i martiri della patria lo sono anche della religione. Ricchissima è stata la nostra poesia religiosa fin dal quinto secolo; ma il grande monumento di questo genere sono le poesie di Naregazi; strano, incomprensibile, e perciò diventato per il popolo come una forza misteriosa, questo libro sarebbe, in altri tempi, un *Zendavesta* degli Armeni. L'autore, di una fantasia che cerca sempre il tragico, l'eterno, fa di ogni parola un pensiero; queste poesie sono, come le chiama l'autore, *conversazioni intime con Dio*, scaturite nelle solitudini dello spazio, senza parole e senza testimonio.

Poche anime erano capaci di viver colla fantasia trasportata di là dalla realtà materiale, e di non aver altra vita che l'amore mistico.

L'amore profano venne sempre circondato dalla più graziosa poesia, prima ancora della letteratura scritta. Le

nostre poetesse, alle donzelle in traccia di fidanzato, scolpiscono in versi la figura ideale, offrendo un mazzo di rari fiori e l'acqua di sette fontane ; è sempre cantando in versi che le nostre poetesse formano dodici treccie sul capo delle fidanzate e le conducono alla chiesa ; infine, abusando della bontà del curato e del capo del loro villaggio, ne ridono in poesie satiriche, cantate a coro, mentre la processione si avvia a casa.

Quanto più questa letteratura è ricca, tanto più difficile è il citarla per la vivacità delle espressioni, ben notata a Parigi all' occasione della traduzione francese di Ciobanian, coronata dall'*Académie française*. Come il misticismo ebbe un rappresentante in *Nareg*, questa letteratura lo ebbe in *Nahabed Kuciak* ; personaggio di cui la fortuna ha voluto far un mistero, nascondendo il secolo ed il luogo ove egli nacque. Quanta differenza fra l'arte persiana e la sua ; egli non esercita la virtuosità nelle immagini : non ha l'istinto di tiranno nell'arte, fa il preludio nel tono di un giornale sentimentale, ma lo stile s'innalza ad un tratto colle idee ; egli procede cou immagini fresche, inaspettate, e le cambia al momento in cui il lettore si ferma ad ammirarle.

I trovatori popolari che girano ancora nei villaggi o nei palazzi reali (diversi poeti armeni furono ammirati nella corte persiana, turca, georgiana), la donna armena, che ha la poesia, come l'uomo ha l'azione, contribuirono a creare questa letteratura ; essa preferisce la forma concisa, suggestiva, lasciandone il commento alla musica. Questa poesia popolare è importante, storicamente, per aver salvato l'armeno volgare del medio evo ; essa ha certe novità di forma, ed invece dell' allegoria della rosa e dell' usignolo, inevitabili in una poesia persiana, introduce, come immagine prediletta, quella della montagna lontana, che consola, colla sua eternità, i dolori passeggiere dell' esistenza umana ; ha anche novità di fondo : in relazione coi musulmani fra i quali forti non potevano esser i legami della famiglia, e colle Crociate, che apportarono in Oriente le frivolezze della poesia cavalleresca, il popolo armeno continuò a considerare, nella vita e nella letteratura, il sentimento unico, profondo e durevole come il solo ideale di felicità individuale e la purezza patriarcale dei costumi come una delle più grandi forze nazionali.

Non posso seguire il poeta armeno nelle varie vicende della sua vita, premendomi di seppellirlo con tutti gli onori dovuti.

La Morte è un' idea epica per eccellenza; spesso l'eroismo cantato non è che la bellezza di morire o di far morire. Ricca deve esser in questo tema la letteratura di una nazione che combatte per la sua libertà. Gli Armeni avevano nei tempi pagani una grande epopea, il cui contenuto era la storia armena; essa era per gli Armeni la più grande seduzione del paganesimo; non ne rimangono che alcuni frammenti. Sulle moutagne di Sassun, una razza di eroi, che sa rendersi immortale anche coi canti, conserva ancora un' epopea scoperta recentemente. Nella lirica moderna la morte eroica è uno dei temi preferiti; ecco il giovane ribelle di Besciktascilian, caduto sul campo, inondato del suo sangue; egli vede l' arrivo della madre :

Senza lagrime, o madre mia, contempli,  
Il sangue delle mie ferite;  
Cantando, come un angelo, vicino alla mia culla,  
Il riposo mi davi;  
In terra paterna fammi, adesso, dolcemente, dormire.  
Che piangano le madri dei barbari, tu, madre mia,  
Alla patria porta la novella della vittoria.

Ci applaudirono le ossa degli avi;  
Non sei ancora spento, sacro fuoco dell' Armenia;  
Le nostre vittime si rallegrarono della nostra vendetta,  
E sorrisse l' Ararat.  
A te, terra paterna, a te, madre mia, un ultimo bacio;  
Lo rimetti alla mia fidanzata;  
E piantando una croce sulla mia tomba,  
Alla patria porta, madre mia,  
La novella della vittoria.

Uno storico del V<sup>o</sup> secolo, che è un lirico nello stesso tempo, Fausto di Bisanzio, canta la morte eroica in una maniera più curiosamente originale: il generale Manuele, nel cospetto della morte, scoprendo il petto addita ai grandi della corte le piaghe, non meno di 50, riportate alla battaglia, e sospira :

« Che non sono sul mio cavallo, in mezzo alla battaglia, per morire là, difendendo la nostra patria, la nostra chiesa, le nostre donne e i nostri figli, i cari, i cari amici ! Ogni audacia mi fu inutile; in vano mi gettai mille volte nel centro del pericolo: son condannato a morire, tristemente, nel letto ».

Nelle poesie delle donne che piangono i defunti e consolano i vivi, l'immagine della Morte è serena, presso a poco sorridente. Ecco come consolano le nostre poetesse una madre a cui venne rapito il figlio nel fior dell'età :

« Non piangere : il tuo figlio non è morto. Discese il mattino nel giardino, e si compose, delle rose, una corona pel suo capo.

Nel loro profumo, troppo dolce, adesso dorme ».

Così era anche l'Armenia nel secolo XVI ; si poteva cantare anche di essa : « L'Armenia non è morta ; porta le corone della sua gloria ; nel loro profumo, troppo dolce, adesso dorme ».

Prima di terminare, voglio, Signori, ringraziare questa Venezia, che concorse al risveglio dell'Oriente.

Ringrazio la bellezza del suo cielo, la purezza della sua luce, le materne carezze del suo clima, l'incanto di tutti, di tutti i suoi crepuscoli.

Essi hanno ispirato i nostri poeti, sono stati i loro più intimi amici, li hanno consolati nelle ore di nostalgia e di melanconia ; hanno suggerito a loro i canti perenni che vibrano nei nostri cuori. Questa bellezza di Venezia era una forza !

A quanti ricordi di gioventù armena stanno legate le loro immagini, con quanti sogni di una vita che comincia e di una patria che si spera !

Quando nel mistero della notte Venezia illuminata ondeggia nell'orizzonte, come trasportata dal mare, noi pensiamo da lontano : « Che felicità l'esclamare, o leggenda di Venezia, che sei la nostra, una delle sorgenti della bellezza di tanta nostra poesia, della nostra storia, della nostra esistenza stessa ».

Ma più che alle bellezze naturali vada la nostra gratitudine all'anima italica, non solamente per il suo genio, per la sua ospitale bontà, ma anche per i suoi esempi di eroismo.

Studiando i capolavori italiani, la gioventù armena ha assistito alle lotte dell'Italia, ha pianto i suoi martiri, ha invidiato la sua fortuna; ha portato seco, ritornando in patria, l'entusiasmo nel quale era nutrita e cresciuta.

E adesso, assistendo alle sorprese della storia cinquantenaria di questo bel paese, il nome d'Italia ci è come una stella di buon augurio, un'affermazione della giustizia, è, per l'Armenia, come un primo alboore della sognata aurora.

P. Garabed Der-Sahaghian



## D E D I C A

Nell'occorrenza di questo duplice e fausto giubileo, agli immortali Iuventori dell'Alfabeto armeno, ed insigni Traduttori della Bibbia e di cospicue opere greche e siriane, ai creatori del secolo d'oro della letteratura armena, ai riformatori della Liturgia e del Rituale della chiesa armena, agli infaticabili propagatori del Vangelo e delle scienze – ai grandi luminari dell'Armenia, Mesrob e Isacco, ofro, dedico, con il più vivo affetto di gratitudine e di venerazione, questo I° volume del *Grande Catalogo illustrativo dei Manoscritti armeni* – raccolti nella Biblioteca di questo pio Istituto, – in memoria perenne.



Salve bella Italia, mia seconda patria ! Salve regina del mare e di belle arti ! che desti generosa ospitalità ai miei eletti figli, rifugiati in te ! ove venne alla luce la prima stampa armena. Salute a voi, o Eccellenissimi, onorevolissimi ed egregi signori, degni rappresentanti della duplice autorità religiosa e civile, qui convenuti cogli illustri rappresentanti degli Istituti Reali e della stampa ! Questo è il più affettuoso saluto della mia grande patria Armenia, derelitta e martire da secoli, e che oggi si apre ad un tenue sorriso di giubilo.

E dà un contrasto singolare e sorprendente ! mentre le nazioni balcaniche ancora fra di loro incrudeliscono, e le

stragi fratricide si succedono a stragi, la nostra cara e pacifica nazione, grondante ancora sangue da vecchie e recenti ferite, si raccoglie in se stessa ed agghindata a festa celebra i pacifici trionfi del suo duplice centenario letterario e nazionale, offrendo da una parte all' Occidente centinaie di tesori filosofici, patristici, biblici e storici dell' Oriente, dall'altra inneggiando riconoscente ai suoi grandi Padri Mesrobio, Isacco ed i loro compagni.

Sì, onorevoli signori, tanto grande fu, è, e sarà in avvenire la riconoscenza della nazione Armena a questi sommi Maestri e luminari dell' Armenia, quanto utile e salutare fu la loro opera. Da secoli e secoli esisteva questa nostra nobile razza ariana, illustre per tanti insigni riformatori e temuti conquistatori, che fecero il nome dell' Armenia grande fra le nazioni, ma nessuno da essi seppe e potè inventare un alfabeto ed una letteratura propria per formare l'unità e la cultura nazionale propriamente detta ed adatta alla nazione. Questo fatto sì importante e sì memorabile era riservato solo a Mesrobio ed Isacco, ai quali dobbiamo ancor oggi la nostra ricca ed elevata lingua classica, lo sviluppo intellettuale e letterario, la conservazione della religione cristiana e la lunga esistenza della nazione stessa; la quale si sente ora tanto più fiera e felice, quando si pensa, che diversi popoli d' Oriente, forse più forti di lui, o sono stati assorbiti dall' islamismo, o spariti dalla faccia della terra, oppure ricaduti in barbaria, per mancanza di questi mezzi potenti ed indispensabili a qualunque popolo, ad ogni progresso.

Ah! se mi fosse concesso di narrare a voi, Egregi Signori, tutta la grandezza ideale, e la importanza del dono fatto alla nostra nazione del Cadmo nuovo, Mesrobio! ma qui in sul finire mi sia almeno dato di fare due riflessioni!

La nostra umile Congregazione nel giubilo nazionale, come quella che per le condizioni sue di pacifica esistenza lunghi dall' orrore degli armi potè trarre maggiori vantaggi dalle opere di Mesrobio e dei suoi compagni, non deve essere ad alcuno seconda nel giubilare e nell' esaltare questi suoi grandi benefattori; ed è orgogliosa d' aver potuto per loro mezzo aver fatto conoscere alla dotta Europa la nostra cara nazione, la quale se nelle più difficili condizioni seppe dare tanta prova di attività letteraria, che non farà in tempi più propizi?

Degna adunque è d' essa che le venga continuata quell' attenzione e quella benevolenza, anzi quella fraternità che fu tradizionale nella generosa e liberale Italia verso di noi altri armeni.

Si, fraternità di affetto corra sempre anche nei secoli avveniri reciprocamente; poichè il vecchio Doge dell'antica Repubblica col suo corno dogale rievoca la tiara frigia-armena, a ricordo della comune origine dei due popoli veneto ed armeno; io vedo ancora al presente sulla fulgida corona Sabauda intrecciate le armi dell' ultimo Re d' Armenia Lusignano.

Possa in non lontano avvenire la grande Italia dimostrare il suo valido appoggio alla nostra cara Patria, alleggerendone gli immensi dolori ed offrendole la ghirlanda d' altro giubileo più lieto e perenne!

P. BASILIO SARKISSIAN

5

Ս Ո Ւ Ր Բ Գ Ի Ւ Ց Ա Զ Ա Խ Ա Ց

Մ Ե Մ Ր Ո Բ Ա Յ Ե Ւ Ս Ա Հ Ա Կ Ա Յ

Ա Ն Մ Ա Հ Ա Կ Ա Ն Յ Ի Շ Ա Տ Ա Կ Ի Ւ

Մ Ե Ն Ա Ս Ի Ր Ի Մ Ի Ռ Ո Ւ Ձ Ա Ն Ե Ր

Յաւերժական կոթողներ,  
Հին զարերու թագաւոր,  
Մեզ յիշատակ էք թողեր  
Զեր վերջը լալ սըգաւոր:

Երեսոսէ, պըղընձաձոյլ կամ կըճռւմ  
Զեր տուներուն զարդարանք շուք վայելուչ.  
Ասկի՝ զոհար՝ զանձերու բովը համբուն,  
Կարեի է զեն ալ շինել զըւարթուն.  
Հազար բաղար զեղեցիկ  
Մէկ ակնարկով կառուցիք.  
Հանճարներու մըտքի ծընունդ վաստակներ,  
Արոնց առջե ակն հայողին բըլշակնէր,

Արքայական ձեր կամբին տակ լիազօր  
 Խաղալիկներ՝ ինչպէս փետուրն հողմերու գիրկ,  
 Բարակ տաշեղն ընկնի հընոց,  
 Մարդ կաշկանդուած ձեռքերը պիրկ,  
 Արմետիցներ երկանին ծոց,  
 Պարարտ զառնուկը սուրին տակն է անզօր...  
 Քանի՛ կոթող ապառաժներ  
 Մարդագումար վայրերու խոր  
 Իրրև մագնիս էք կանգներ.  
 Քանի՛ լերանց կըոնակին վրայ  
 Եղաց յաճախ կուռց մը խոռ.  
 Յուրանաբարձը աշտարակներ իրրև վըկայ  
 Ռիազմագալուզ վէպերուն  
 'Տի մընային անմահացնել ձեր անուն...  
 Այլ ըսէ՛ք ինձ՝ գոհացաց՝  
 Զեր փառքերուն ձեր կիրքերուն յըղփանքէն,  
 Վըէժիւնդրութեանց զազանաբար լուծել ըէն,  
 Լըրացնել մէն մի փափաք...  
 Ինչո՞ւ համար են զուրցեր,  
 Ո՞վ արքայից դուն արքայ,  
 — Ունայնութի՛ւն սուստ պատկեր՝  
 Աշխարհիս մէջ ինչ որ կայ....

\* \* \*

Ամբարիշտնե՛ր, ցուցէ՛ք ինծի, յԱյրաքատ,  
 Վիթխարի բուրզըն բարէլեան երկնամարտ.  
 Ցուցէ՛ք ինծի յաղթ մարտկոցները պարիսպ,  
 Երկունքն հըսկայ թագաւորաց ահաւոր...  
 Խըրքիստացող բըռնաւորնե՛ր, ձեր յոյսերուն ո՞ւր խարիսխ,  
 Ո՞ւր են անոնք՝ պարծաներն այդ փառաւո՞ր,  
 — Սուկ հաւաստիք անոնք՝ այսօր՝ ժամանակին զօրութեան  
 Անփառունակ աւերակներ լոկ՝ կործան,  
 Ինչպէս դիակ մը փըլուզած հոգեվարք  
 Որ պիտ՝ ահա՝ պահիկ մի եւս՝ տակը հողին չըքանայ,  
 Լուս են, լուս են...

\* \* \*

Յաւերժմական յիշատակներ, ո՞վ մարդիկ,  
 Երկրիս վլրայ կանգնեցէք դուք կորովէ՛ք,

Այլ հոգեկանն իրականէն նախընտիր...  
 Անհամեմատ մարմեռվ մըժուկը չընչին  
 Բայց վասն զի ունի օժիտը շընչին,  
 ինչքան է նա հրաշալիր  
 Քանց անարդիլ լեռնակուտակ զանգուածներ  
 — Տիեզերքի մէջ հաշմանդամ անկածներ: —  
 Աւկայն ատկից ալ անճառ  
 Արձանազիր կոթողներ  
 Աւր մարդկութեանը հանճար  
 Տարերց ալ խօսրէ է տըւեր...  
 Ու, — ով շընորհ բարեբախտ,  
 Թէ ժայռն երկար դիմանայ՝  
 Կեանցն աւելի՛ ալ անխախտ  
 Յաւէտ անմահ 'տի մընայ... .

\* \* \*

Յաւերժակա՞ն յիշատակներ, ո՛վ մարդիկ,  
 Երկրիս վըրայ կանգնեցէր զուր կորովիր,  
 Ո՛չ թանձրացեալ իրերով  
 Այլ տաղանդի ծիրերով,  
 Երենց տիրոջը նըման  
 Բուրգերն ահա հող կ'ըլլան,  
 Բայց Մեսրորներ դիւցազարմ  
 Կ'օժտեն անոնց կեանը մը թարմ.  
 Արարշագործ աստուածներ  
 Անոնց որ Գիրն են ծըներ.  
 Ակունքներէն ալ անզի՞ն,  
 Գիրն Արեգակն է կեանըին... .

\* \* \*

Յաւերժակա՞ն յիշատակներ կանգնեցիք  
 Ո՛վ սըրբասցմն, ո՛վ անըման մեր նախնիք.  
 Գերի՛ էր հայը մեռնելու դատապարտ  
 Այսօր սակայն ձեզմավ ազատ ու հըպարտ  
 Պիտի ասպի յաւիտեան,  
 Եւ զուր ցորքան Հայ մատեան:  
 Միտորը Հայոց ձեզ նըւէլը՝  
 Մաշտոց Մեսրոր՝ և հայրապետող Սահակ  
 Զօդ միութեան՝ զուր Հայ ազգին՝ զոյգ պըսակ,  
 Կեցցէր, ով վե՛հ մեր հայրեր,

Եւ Վուամշապուհ բարենորոզըդ արբայ,  
Ո՞վ Գութիքնբէրգ՝ դուն Հայերէն ալ պանծա՛,  
Եւ ով անձինց որ կը կազմէք Դպիրն Արգար,  
Լեցցէք և դուք անմահ անուամբ բարերար...

\* \* \*

Ասքանազեան շաւիդն Հայկայ համերամ  
Որ կը տօնենք ձեր յիշատակն ամէ ամ,  
կանց մենց պատրաստ ձեր մանուկները ահա,  
Տարածեցէք ձեր բազուկներ մեր վըրայ  
Ու հայրաբար օրհնեցէք  
Հայ ազգին բաղդը ձերծեք,  
Հայ ազգին վարդը բացէք,..  
Ու օրհնեցէք մանաւանդ  
Զեր յաջորդներն հարազատ  
Զեր աշակերտցն հընաւանդ  
Վիճակաւոր կամ ազատ...  
Ու հայրաբար օրհնեցէք  
Զեր ձիրքերով օծեցէք...  
— Բայց՝ ամէնից սիրելի՝  
Ո՞վ կայ արգեօք սուրբ սըրտերուդ փարելի  
Քան թէ ինքնին Ամենամեծ Մըրիթար՝  
Որ խոտորիլ ձեր վեհ շաւէն կը խիթար,  
Որ հանգունակ ձեր մըրքին  
Երնաւ, սընաւ ու նընջեց  
Որ արձագանգ ձեր կըրկին  
Ազդու ձայնով իւր հընչեց...

\* \* \*

Ուսման ծառին դուք արմատներ կաթընտու.  
Մարմոյդ իրան՝ Մըրիթարայ այս տաճար.  
Աւինն, հապա, յորդեցէք մեզ խանդ ազդու,  
Թող բոււցընէ՛ պէսպէս ծաղիկ՝ ձեր հանճար:  
Հայաստանի դուք Հանճարին արեգակն  
Ու Մըրիթար զիշերներուն լուսընկայ.  
Ձեր ոգին մերթ ի Առորք Պազար թող այց գայ,  
Մէն մի համբակ թէ ոչ արեգ լուսարծարծ՝  
Հայրենիքի երկընքին ծոց աստղ ըլլայ  
կամ երկրիս մէջ հանճարի սկայ երկնամբարձ...

\* \* \*

Բաւէ է, որդեակ. — Օրհնէնքը մեր՝  
 Ալուցներէն մեր սըրտին՝  
 Երածանիկ մարգարիտներ՝  
 Զեր զըլսուն վրայ 'տի ցողին:  
 Թողէք բըրիշ ու գութան, —  
 Ամենընտիր մաճ՝ արօր՝  
 Առէք զըրիշ ու մատեան,  
 Երեխայից մըտքին դաշտ՝  
 Կոյս ամայի հող երաշտ՝  
 Ուսմունքի հունտ ցանեցէր,  
 Ճակտի անձրե քըրտնաթոր,  
 Խոժոռ բաղդին հաշտարար,  
 Թափեցէք հոն անդադար՝  
 Ի' Երջանկութիւնը նորէն  
 Հըրապարակ ձայնեցէք  
 Ըլլայ ձեզի տընօրէն...

Իրրե կըրկին հընախոյզ  
 Քըծուար ոսկին Գիտութեան  
 Զեր աչքերէն չըտայ խոյս.  
 Ածուխը սեւ Տգիտութեան  
 Աղամանդի փոխեցէք.  
 Յարատեւող ջանը մը կուռ  
 Պողպատիկ մուրճ ունեցէք,  
 Եիրը չաստուածոց տուն մատուռ  
 Արդար վրէժով մանրեցէք.  
 Անկըրթութիւնը դըժնիկ՝  
 Զարգացման վարդ փոխեցէք,  
 Համակ իրրե ժիր մըրջնիկ՝  
 Խոհեմութիւնն օշեցէք...

Տեսնէ ձեր փոյթը երկին,  
 Գըթա թարծընեալը ինընին՝  
 Իրրեւ բըժիշկ մը ճարտար  
 Վիրալից Հայը բուժէ.  
 Գիր՝ Պատմութեանն աղլարար,  
 Մուշ ալ աղէտ չը գոյժէ...

Տառապանցի կածաններ՝  
 Արքայուղի ծառազարդ  
 Ճեմելիքներ թող փոխուին.  
 Գուր ո՛չ գերի այլ ազատ,  
 Ցոյց տոնւց ձեր ոյժն ոսովին...

Հայրենիքի պերճ մակոյկ՝  
 Աւելոծուած անդաղար՝  
 Թող փոխարկուի վեհ զահոյց  
 Անդորրութեանն հաշտաբար...  
 Ու սէ՛րը ձեր միաբան՝  
 Սերա կապերով անսասան,  
 Վըշի սերմէն խօնդութի՛ւն  
 Թող բուացընէ. հեղու թիւն՝  
 Շահախընդիր անզթոս  
 Կոյր աչքերու արմատէ.  
 Հուսկ Հայն իր ոսքը կըթոս  
 Կարչնեղ ջըլով յարդարէ...  
 Վըռամշապուհ, Տիգրաններ  
 Հայաստանին ըլլան տէր...  
 Հայրապետներ շնորհալից՝  
 Յոյց աան ձեզ զուոը երկնից:

Հ. ԳՐ. ԱՅՏԵԱՆՑ

6

Lieto dell' onore di aver rappresentato l' Eminentissimo Cardinale Patriarca nell' inaugurare con la celebrazione del Divin Sacrificio l' odierna auspicatissima festa ; ed altrettanto lieto di partecipare alla gioja delle due centenarie ricorrenze celebrate dall' illustre Congregazione Mechitarista, facendosi interprete dell' intera nazione Armena; alzo il mio bicchiere alla salute di Vostra Eccellenza, Illustrissimo e Reverendissimo Monsignor Arcivescovo ed Abate di codesta religiosa famiglia, che Voi reggete con soave sapienza ed edificate con preclari esempi di virtù... Lo alzo augurandoVi che il Signore conservi ancora per lunghi anni vegeti e sereni ai Vostri Figli l' indirizzo di tale sapienza, la luce di tali esempi, i cui benefici effetti sono risentiti con riconoscenza dal buon popolo veneziano, che rimane edificato della condiscendenza e pietà con cui questi benedetti Padri con lo splendore dei loro riti nella devota celebrazione della Santa Messa vengono per il decoro delle sacre funzioni in ajuto dello scarso numero del nostro clero.

Insieme a Vostra Ecceleanza pertanto brindo alla salute di tutti e di ciascuno dei venerabili membri di codesta inclita

Congregazione, sì di quelli che hanno il conforto di circondare personalmente l'Eccellenza Vostra della loro venerazione, del loro figliale amore, come degli altri qui convenuti per la solennissima occasione e di tutti dovunque essi si trovino, veri missionarii di religione cattolica e di civiltà presso cotesta nobilissima quanto travagliata Nazione.

Come del pari altrettanti augurii di felicità e benedizione del Signore io faccio con tutta l'anima a tutti i personaggi ecclesiastici, civili e militari, che onorano questa mensa.

Però il memore pensiero in questo momento mi torna a dodici anni or sono, quando, nel bicentenario dalla istituzione della Congregazione Mechitaristica, io sedetti a questa mensa accanto a quel venerando e santo Presule che ora è Pio X. Tale onore era a me concesso quale vicepostulatore della causa di beatificazione e canonizzazione del diletto Vostro Padre Mechitar.

Ebbene: allora pure, brindando alla salute di Vostra Eccellenza, Le offriva l'augurio di poterlo vedere presto onorato del titolo di Venerabile.

Oggi, passati dodici anni, e proceduti regolarmente gli atti della causa, affretto col mio augurio il giorno sospirato, in cui la glorificazione di lui avviata qui dal Cardinale Sarto sia portata innanzi così, che V. E. possa vederlo dallo stesso Cardinale Sarto divenuto Pio X sollevato all'onore degli altari, con il decreto di beatificazione; per la quale io prego davvero di cuore: tanto mi ha riempito, e riempie ogni giorno più di ammirazione e devozione per lui la lettura della sua vita generosamente inviatami dal R.mo P. Postulatore di mano in mano che viene pubblicata.

Senonchè all'augurio della sollecita glorificazione del P. Mechitar io nell'accennata ricorrenza ne aggiunsi un altro: quello che tale glorificazione segnasse la data faustissima, in cui tutta la Nazione Armena fosse divenuta ormai un solo gregge, sotto un solo pastore, il Pontefice Romano, Vicario di Gesù Cristo, compiendosi quell'unione, per ottenere la quale il Mechitar, ardente di amore per il Papa tanto faticò, tanto sofferse.

E l'augurio che rinnovo anche oggi, Ecce llenza Reverendissima. — Possa l'Armenia stringersi tutta alla Cattedra di S. Pietro in quella fede cattolica, che le venne predicata dall'Apostolo S. Bartolomeo: in quella fede nella

quale venne confermata da S. Gregorio Illuminatore: e per la quale tanti confessori di Cristo diedero la vita sotto le scimitarre Turche. Fra i quali martiri, illustre contemporaneo della giovinezza del Mechitar fu quel Beato Ter Comitas, il quale nuovo Tommaso Moro non si lasciò vincere né dal balenare della spada, che stava per troncargli il capo, né dalle preghiere e dalle lagrime di quei cari di sua famiglia, che lo supplicavano di salvarsi con una precaria apostasia. — Oh! si, possa tale felicissima unione compiersi assai presto! fosse pure sotto i Vostri occhi, Eccellenza!... fosse pure così presto, che il grido, col quale gli Armeni avessero a salutare il felice avvenimento, potesse essere quello, con cui, facendomi interprete dei sentimenti dell'intera Congregazione Mechitaristica, conchiudo questo povero voto:

Viva Pio X.

MONS. FR. PANTALEO



413 — 1513

Alla Congregazione Mekitarista  
Conservatrice integra  
Delle antiche patrie memorie  
In tempi tristissimi  
Luce - Fortezza - Protezione  
Ai connazionali erranti  
Ai fratelli oppressi  
Sempre vigile fucina di libertà  
Per la supremazia dell'intelligenza  
Per la potenza del verbo scritto e diffuso  
In questo giorno  
Sacro a memoria quindici volte secolari  
Un amico ed ammiratore  
Bene auspicante  
In segno di affetto

—  
Polimetro

Grande, o uomo, tu sei! cui diè natura  
La forte intelligenza,  
Onde il verbo dell'alma, forte e pura  
E l' interior sapienza

Հայկ. Յորելեան

5-

Tu comunichi altri per la parola,  
 Che risuona fugace  
 E sull'ali del vento e corre e vola,  
 Oracolo verace.

Ma più grande, se il forte tuo pensiero  
 Non all'aura consegni,  
 Che passa, ma lo eterni e nel mistero  
 Tu lo imprimi dei segni

Oh! allor passi nei secoli, e, solenne  
 Dominator cosciente,  
 D'una etade, d'un popolo, perenne  
 Tu diffondi la mente.

Esulta dunque, Armenia, chè tal vanto,  
 Che di gloria t'inonda,  
 Ti donava Mesrob il grande, il santo  
 Con intuizion profonda !

Dopo quindici secoli a quel grande  
 Oggi eleva il tuo carme.  
 Per lui tua gloria in Oriente si spande,  
 Pur tra dolori e larme.

Per lui tu fosti nazion gagliarda  
 Popolo invitto e forte,  
 Che amò la luce, ed all'etade tarda  
 Fugò l'era di morte.

Ed il tuo carme Isacco pure onori,  
 Il traduttore invitto  
 E Vransciabù il gran re, che diè tesori  
 Del suo regno a profitto.

Santa era di pace e libertade !  
 Chiara aurora gioconda !  
 Salve ! te onora quest'alma cittade,  
 Vaga figlia dell'onda.

Venezia regina — D' Oriente signora,  
 Che offrse dimora — D' Armenia al figiol,  
 Venezia oggi esulta — Perchè questo lido  
 Di Gloria fu nido — D' onore fu suol.

Dall' isola amena — Dall' onda tranquilla  
 Partiva la squilla — Ch' Armenia illustrò,  
 La stampa feconda — Di glorie immortali,  
 Che aprì i penetrali — Che luce svelò.

Nei giorni nefasti — Al popol d' Oriente,  
 Già servo e piangente — Il prisco gioir,  
 De' grandi d' Europa — Portava il pensier,  
 E dava quel vero — Conforto al patir.

Oh dono supremo — Nei giorni migliori  
 Ignota al di fuori — L' Armenia brillò,  
 Chè l' intima possa — Del cor, della mente  
 Restò là giacente — Il corso frenò.

Negli anni del duolo — Il popolo afflitto  
 Rendesti tu invitto — Per dono miglior.  
 Che vale se servo — È il corpo? Può l' alma  
 Raccorre la palma — Per nuovo fulgor.

Fulgor che non teme — La spada, il tiranno,  
 Non teme l' atfanno — Non fa vacillar.  
 Fulgor che schiavi — Fa liberi e forti  
 Che muta le sorti — Fa il vinto regnar!

Regnate! tal diritto niun contende  
 A voi, figli d' Armenia, fra il torpore  
 Onde un' èra crudel languisce e muore  
 E giustizia non rende.

Regnate nel pensiero, nell' amore  
 Figli di libertà, forti e sicuri!  
 A tempi più sereni e più maturi  
 Deh! ritemprate il cuore!

La giustizia del Ciel segue sua via,  
 E vede il sangue e numera i sospiri  
 E conta i cento e mille aspri martiri  
 D' una crudel follia.

E all' orizzonte fa brillar la stella,  
 Che di pace è foriera e di salvezza.  
 Fidenti ritrovate la fortezza,  
 Che prostri l' idra fella.

L' Europa già v' intende : il vostro sangue  
 Grida a lei protezion, grida vendetta :  
 A sollevare ella sarà costretta  
 Un popolo che langue.

E voi due regni avrete : di potenza  
 L' uno sarà per libertà, per gloria :  
 L' altro per santa e feconda vittoria  
 Di vostra intelligenza.

Venezia lieta auspica  
 Il giorno fortunato,  
 E segue sempre vigile,  
 Memore del passato,  
 Gli eventi, che maturano  
 Un fulgido avvenir.

Venezia, che un dì libera,  
 Regina del suo mare,  
 Poi schiava a bande estranee,  
 Oggi riunita appare  
 Alla gran madre patria,  
 Che Iddio volle riunir.

Se un dì poteva accogliervi  
 Figli di terra schiava  
 E tergere le lagrime,  
 Qual madre, che vi amava,  
 A voi saprà sorridere  
 Nei giorni del gioir.

Anzi all' Armenia libera,  
 Qui scioglieremo il canto.  
 Qui dal vostro S. Lazzaro,  
 Da questo chiostro santo.  
 E l' eco allor fatidica  
 Si spanderà sul mar.

E correrà l' oceano  
 E arriverà all' Oriente,  
 Là dove un dì giungevano  
 Le scolte d' Occidente,  
 E nuovo e forte vincolo  
 Due libertà unirà.

Perchè se un giorno l' Ospite  
 Volle Venezia madre,  
 Allora, fatto libero,  
 Non ritorrà le squadre  
 Non fuggirà le turgide  
 Onde del suo bel mar.

No, fra Venezia e Armenia  
 Perenne sarà il patto !  
 Verso la madre, memori  
 Conserverete intatto  
 Il dolce e sacro vincolo  
 Figli di Mekitar !

Prof. D. Giacomo Ballarin



Mi compiaccio altamente in rappresentanza del Sindaco, di trovarmi qui, presso di Voi, Eccellenza Reverendissima, di questi reverendi Padri, di tanti cospicui personaggi, per porgere il mio cordiale e rispettoso saluto alla Congregazione Armena che festeggia oggi i gloriosi giubilei della rinascita letteraria della sua Nazione.

Da quando, nell' ultimo secolo della dominazione della nostra Repubblica, il Venerabile Mechitar qui piantò la sua Congregazione, qui vissuta e fiorita, anche in mezzo al dissolversi ed al disperdersi di tante pie e benemerite isti-

tuzioni, Venezia si vanta ed onora di accogliervi, o Padri illustri, su questa amena isoletta, gentile sorriso di natura ed arte delle nostre lagune, già tanto cara al Byron, e per la fama che ne ebbe da lui, ma molto più la cortesia, giammai smentitasi di chi la presiede, celebre e popolare oltre i confini d'Italia.

A Voi, illustri Padri, che la Patria lontana onorate con l'esercizio delle più elette virtù, con il culto perseverante e indefesso ai buoni studi, con la diffusione del sapere, e che la patria di adozione pur onorate con il luminoso esempio della vostra insigne pietà e delle vostre nobili fatiche, Venezia, per mio mezzo, rinnova il suo reverente saluto nella lietissima festa d'oggi, e sia questo saluto augurio di ogni benedizione a Voi ed al popolo, cui apparteneate, le cui sventure trovarono sempre eco di sincera commiserazione, nella Città cara a Voi che vi ospita, e delle grazie del quale provammo e proveremmo sempre fraterno compiacimento.

Alzo il bicchiere, brindo alla ognor crescente prosperità della Congregazione Mechitarista.

Conte Dr. Cav. Enrico Passi  
rapp. Sindaco Conte Grimani



I miei cari giovani studenti mi pregano di parlare; ma ho il cuore troppo commosso davanti alle glorie purissime che coronano la fronte dei R.R. Padri Armeni. - Essi hanno portato la loro letteratura nazionale al più alto fastigio, e ciò che è più, e non è stato detto dai valorosi che hanno brindato, i Padri hanno coltivato e coltivano la Religione santa con tanto amore da stabilirla tra i loro connazionali; benchè sovente perseguitati. Meritamente Venezia tutta li ama e li ammira, e guarda a loro come a stelle che brillano purissime nel suo bel cielo. Anch' io mi sento Veneziano in questo momento, e brindando auguro ai buoni Padri Armeni di ascendere ancora e di vedere presto il loro popolo non solamente libero, ma concorde nel levare a Dio l' inno di quella fede che vince il mondo.

P. Alfonso Gasperini  
dei Predicatori

## 10

*1500<sup>e</sup> Anniversaire de la langue arménienne*

Pour fêter avec vous ce grand anniversaire,  
 Je ne sais que deux mots: Espoir et Souvenir,  
 Sans eux que feriez vous d'un présent éphémère  
 Qui du passé ne dirait rien à l'avenir ?

L' Arménie, aujourd'hui, vous rappelle en arrière  
 A fin qu'aux jours d'antan vous alliez recueillir  
 Les lauriers des aïeux à présent millénaires  
 Pour qu'un instant d'espoir les fasse refleurir.

Mais si les deuils cruels qu'a subis votre histoire,  
 Sur ces gais souvenirs jetaient leur ombre noire,  
 En pensant au passé si vous devez souffrir,

Nous faisons tant de vœux pour vous et pour vos frères,  
 Qu'il vous faut refouler les pleurs de vos paupières,  
 Absoudre le passé et croire en l'avenir.

Henri Gambier

## 11

Come rappresentante della Stampa Veneziana, volgo il saluto affettuoso alla forte ed ammirabile Congregazione Mechitarista che qui a Venezia, dove operò prodigi Aldo Manuzio, dimostrò di saper coltivare quell'arte della stampa che è la più formidabile arma del progresso, quando altre nazioni ben più di lei più grandi per territorio, erano ancora nelle barbarie medioevali.

Venezia accoglie Voi non come ospiti, ma quasi come figli ed è orgogliosa di Voi.

Voi significate Arte, Patriottismo, Civiltà. In nome di queste tre santissime idealità a Voi alzo il bicchiere augurando il trionfo certissimo della Vostra razza provata al dolore, all'abnegazione, all'eroismo,

Prof. Serena

**Ա 2**

Venezia, li 18 ottobre 1943

Grato all'E. V. per l'invito gentile di cui si compiacque onorarmi alla solennità commemorativa che sarà tenuta da codesta Congregazione nell'isola di S. Lazzaro il giorno 20 corrente, La prevengo che interverrà in rappresentanza del Comune l'Assessore Conte dr. cav. Enrico Matteo Passi.

Voglia gradire l'E. V. con l'espressione di viva riconoscenza, gli atti del mio ossequio.

IL SINDACO F. Grimani

A S. E.

Monsignor Ignazio Ghiureckian  
Arcivescovo Armeno  
*Isola di S. Lazzaro*

**Ա 3**

Pallanza (Lago Maggiore) 16. 10. 13

Rispettabile e Reverenda Congregazione

Vecchio amico, pietoso ed ammiratore, del Popolo Armeno, della sua intellettualità, della sua storia e della letteratura sua, nella ricorrenza dei due giubilei, benchè da lontano prendo viva parte alla commemorazione.

Auguro che l'Armenia nel riaffermare la propria coscienza sogni pure alla Grecia ed alla Venezia, ma sappia rievocare la sensibile e romantica, bella e forte anima sua.

Commovente e generosa nei guizzi entusiastici d'un Popolo che combatte per la libertà, Ella abbia l'energia di scongiurare e vincere la iattura d'un opprimente destino, ormai troppo prolungata: sia Ella rivendicata al progresso ed alla civiltà.

Per la benemerita e sventurata Nazionalità finalmente e presto addivenga la riparatrice giustizia, l'umana e prospera esistenza, autonoma indipendente e libera.

Rispettosi e riverenti saluti, distintissima osservanza:  
devotissimo

Fedele Italico Azari

## 14

*Præsidi et Sociis Academice Armenæ in Insula  
Si. Lazari apud Venetos, Fredericus Cornwallis  
Conybeare Oxoniensis S. P. D.*

Memet terræ intervallo divisum non modo literarum armenorum cognitio studiumque, verum vestra erga me in cœnobio Si. Lazari iam pridem degentem assidua benignitas, animo et voluntate vobiscum in ista fausta celebratione coniunctum reddit; quo magis gaudere debo quoties in academia vestra artium bonarum cultum florere audio, id quod et sæpe facio et semper me facturum esse spero. Nunc autem qualem Natio Armena plurimis iniquorum insectationibus mirabiliter Dei Providentia superstes profectum fecerit res ipsa quam hodie agitis docere potest: etenim locupletissime testatur adeo auctus apud vos librorum impressorum, nec minus hominum doctissimorum, numerus. Characteres ergo ante MDC annis a sancto Mesrope ad usum Ecclesiæ gentisque armenorum inventos, prelum etiam typographicum ante CCCC annis apud armenos instauratum vobis lætitia dieque festo commemorantibus omnia bona opto et opus pulcherrimum multum ante inceptum feliciter esse versurumi confido: in cuius rei testimonium literas has ad vos misi quæ quod animo sentio quasi voce præsenti ostendant.

*Datum Oxonie in Domo mea die rigesimo  
tertio Mensis Octobris, A. S. MCMXIII.*

## 15

## ՀԵՌԱԳԻՐՔ

Venezia 20 Ottobre

*Profondamente grata memore incito cortese dolentissimo  
essere impedito profitarmi associomi con animo reverente alla  
odierna festa che rievocando inizi di civiltà nobilmente pro-  
seguiti per virtù di studio e di scienza e lieto auspicio sicuro  
di libera fortuna alla congregazione illustre al popolo armeno  
antico e futuro.*

Gilberto Secretan

Venezia 20 Ott.

*Esami impedisconmi dolente partecipare odierna fresta grande  
discano sinceri auguri trionfo ideali desiderati congratulazioni  
fraterni saluti*

Mario Gallo

Roma 20 Ott.

*Col cuore unissono congregazione madre festeggiante grande  
giubileo intellettuale della nazione auguriamo ad ambedue lu-  
minosa imperitura prosperità*

P. Minas, P. Daniele  
Mechitaristi

Dillingen Donau 20 Okt.

*Zu dem bejden auch den abendlaendischen gelehrten teuren jubilaen gratulirt ihnen mit den worten des psalmisten „Manus tua gentes disperdidit, et plantasti eos: afflexisti populos, et expulisti eos: Nec enim in gladio suo possederunt terram, et brachium eorum non salvavit eos: Sed dextera tua, et brachium tuum, et illuminatio vultus tui: quoniam complacuisti in eis. Tu es ipse rex meus et Deus meus: qui mandas salutes Jacob.“*

Professor Euringer Dillingen

Bahchedjik Turquie 20 Oct.

*Nous pères leur Communauté participons avec coeurs ar-  
dents aux fêtes jubilaires nationales à Saint Lazare.*

P. Tayetzi, P. Siroounian, P. Posbeykian

Ploydiv 26 Oct.

*Occasion grand jubilé national arméniens Philippople e-  
xpriment respect reconnaissance aux continuateurs infatiga-  
bles oeuvres Mesrop Apear*

Société Kraciratz

Wien 27 Oct.

*Reconnaissons rôle grandiose dans culture Arménienne  
souhaitons persévérer voie des intérêts nationaux*

Comité Vienne Grand Jubilé

## 1. Ը

## ԱՐԱՐԱՏ ԵՒ ՍԻՆԱՅԻ

Երկար ժամանակէ ի վեր, աստուածայի՞ն երևոյթ, կը ժպտիս Հայաստանի հովուապետին առաւտօեան ամպերուն մէջէն. բայց այսօր բնութեան հրաշալիք մը չես, այլ երկնքի. ճառազայթներուղ հետ աստուածութեան ցուըը կ'իջնէ. Ալրարատ՝ Այնայի մ'ես: Մարգարէներու խումբ մը կը շրջապատէ զիս. որոտութիւներուդ մէջ Յաւիտենականին պատգամները կը սպառնան: Լոյսի աշխարհէն անջատուած՝ Հայաստանը զիշերային ծովու վրայ թափառող նաւ մը չէ. հորիզոնը կարմրած է արշալոյսով մը՝ որ մարտիրոսներու արինն է, ուկեղէն հեղեղներով՝ որ թափն է ազգային մտածման: Դուն, Ալրարատ, թատերաբեմ մ'ես՝ ուր մողական խօսք մը ամրող հին դարերը կ'անցընէ աշըլս առջնէն. այս երկիրը որ առանց պատմութեան՝ բնակչէ զուրկ ամոյութեան մը տը-իրութիւն ունի, այդ տեսարանին մէջ կը սրբազնուի իր պատանե-կութեան յիշատակներով: Հայեր, որ հեթանոսական երգերուն մէջ միայն ձեր փառքի տենչը և սրտի վայելը կը փնտոէք, ահաւասիկ մտաւոր աշխարհն մը որ ձեր աննիթական հայրենիքը պիտի ըլլայ և ձեզ զիւ-ցազնութեան վսեմ տենչերը պիտի շնչէ: Բնութեան առեղծուածին համար ի զուր ճգնեցան ամեննէն յանդուզն մտքերը. ան հոս գէպ ի լոյս կ'ելլէ քառուն կեանքի եկող տիեզերաց հետ: Հոս մարդկային սիրտը՝ դարերէ ի վեր իր երջանկութեան համար տանջուող՝ անմե-դութեան մէջ պիտի գտնէ իր դրախտն և երազած երջանկութիւնը:

Հոս արդարութեան վրէժինդիր ճայնը, չարերու ոչնչացումը և զոհերու յաղթանակը տենչացող՝ պիտի գտնայ աւերիչ զայրոյթ մը՝ ջրհեղեղի մը ահակիլ ձևերուն տակ, պիտի պատոէ երկինըը և ան-դունները, և նոր մարդկութեան մը իսանձարուրը պիտի տարուքերէ ալիքներու վրայ: Մ'վ Ալրարատ, այս աստուածաշունչ գրքին մէջ զոր այսօր յաղթանակաւ կուրծքիս վրայ կը կրեմ՝ բեզ ցուցնելու համար, մարդկային սիրտը պիտի գտնայ՝ իրական և մշտնջենաւոր ձեկ ներքե-ինչ որ մինչեւ հիմայ միայն բաղձանքը եղաւ: Բայց ինչպէս այն ճա-նապարհը՝ որ կը տանի Յաւիտենականին գահը՝ ծածկուած է երկնային-ներու շուշանազգեստ շարքերով, մինչև այս պատգամատեղին բարձրա-նալու համար, ուսկից այս օրէնքները կ'իջնան, կանգնած են հայրա-պետներու զոյգ շարքեր. անոնց մէջ կը կին աշխարհ համառոտուած կը տեսնեմ, հեթանոսականը և քրիստոնէականը. իրենց մէջ կը խօսի ի-րենց ազգի ճայնը՝ միացած գերբնական ներշնչումներու, գեղարուեստը այս հայրապետներու ժառանգութիւնն է, ծշմարտութիւնը իրենց պար-

գեր, գեղեցիկը կը զիւթէ անոնց մէջ և լոյսը զիշերուան վախը կը փարատէ. անոնց հետ, ո՞վ Արարատ, քեզի ընծայ պիտի բերեմ Հելլէն միտրը՝ քրիստոնէական սիրոյն հետ, Դուք պիտի աւելցնես անոնց վրայ հայկական հոգիին գանձերը, և քու շուրիդ ներքեւ պիտի բարձրանայ տաճար մը որուն քարերը զուն ընծայեցիր, որուն ձեերը աթենական տաճարի մը փափկութիւնն ունին, և որուն վերև պիտի փայլի խոչը բու բոլոր արշալոյսներուդ և բոլոր ցու տօներուդ շողին տակ. զըեզ այսօր Այնայի մը կը տեսնեմ, բայց աւազ Մովսէսի մը նման՝ պիտի չվայլեմ Աւետեաց երկիրը՝ ուր կը տանիմ ժողովուրդս. ցու կատարիդ վերև տեսնեմ ապագայ հայրենեաց երջանիկ վկաները. աչքերս թող փակուին բացուող զարագլիի մ'առջն. շիրման գոնեմ այդ շուրերուդ մէջ. կայծակներու տեղ այսուհետեւ հայրենիցի երկնքին մէջէն միայն մարգարէներու և առաջեալներու ուրուականները պիտի շըհցնես:

Հ. Գ. ԶԲԱՔԵԱՆ

## Ա Շ

### ԴԱՍԱԿԱՆ ԳԵՂԱՐՈՒԵՍԸ

#### ՀԱՅՈՑ ՄԷՋ

Նախնեաց յարգանքը ոչ եթէ անոնց գործին ներբողեանն է միայն՝ այլ անոր խոր ըմրունումը: Ե. դարը մեր դասական գրականութիւնը կ'անուաննենք, բայց այս կոչումը մեծ դար մը չի նշանակեր միայն, այլ նաև օրինակելի, գովեստ մը չէ միայն՝ այլ կանոն մը:

Ասկեղար շըեզ անուան տակ՝ բեղմաւոր գործունէութեան և լեզուի գեղեցկութեան կադապար մը կը նկատենք միայն. չունէ՞ր այն գեղարուեստ մը՝ ծնունդ իր մտաւորականութեան և արժանի ապագային նայուածքին: Ազգի մը անձնականութիւնը գերութեան շրջանին մէջ չարտայայտուիր՝ այլ իր ազատութեան, բնութեան օրէնքներու բացառութիւն մը պիտ' ըլլար եթէ մեր ազգային նկարագիրը չներկայացուէր սերունդէ մը որ հայկական ինքնուրոյնութեան մէջ զարգացած էր:

Ե. դարու գեղարուեստի առաջին յատկանիշն է՝ ոչ բնութիւնը և ոչ կեանքը հատուածներու բաժնել. մեր հեղինակներէն ոչ մին ծովը կը հանէ իր ափունցներէն՝ շրջանակի մը մէջ կախելու և ամրուի հիացման առաջարկելու համար. ոչ ոք անոնցմէ կեանքը կը փոքրանէ այնպէս որ կարենայ թատերաբնի մը վրայ տեղաւորուիլ. ոչ Եզնկայ, ոչ Խորենացւոյ, ոչ Եղիշէի մէջ պիտի զտնէր անջատ ոտանաւորներ լուսնկայ գիշերուան մը վրայ, ծովու անհունութեան և գարուններու զուարթ վերաբարձին ողջոյնը: Եւ սակայն բնութեան բոլոր գեղեցկութիւնները

զգացուած են իրենց էջերուն մէջ. բանաստեղծական կեանցը իրական կեանցէն անջատուած տեսիլ մը չէ, այլ անոր շարունակութիւնը. և այս երեսյթը ուրիշ բան չէ բայց եթէ իրականութեան հարազատ նմանողութիւնը: Իրականութեան մէջ ալ բանաստեղծական յուզումը շարայարութիւն է առօրեայ դէպքերու. Մշակը առաւտեան դէմ դաշտը կ'իջնէ իր հասկերը հնձելու համար միայն. բայց հորիզոնին վրայ իրեն ընդ առաջ կ'ելլան ոսկեայլ զղեակներ, անյատակ հնոցներ՝ զանոնք ձուկելու սահմանուած, ծիրանի առկախ և շրջուն հրարութիւնը՝ որ երկրիս վրայ լաւա սփոնի կը սպառնան, բայց զայրութիւնին կը փոխեն ժապոի և երկրիս վրայ ոսկի և աղամանդ միայն կ'անձրեն:

Գեղարուեստի կեանցը՝ իբր նիւթական կեանցի մաս մը ըմբռնուած՝ լեռ մ'է որ դաշտին շարունակութիւնն է, բայց անոր լոյսին մէջ կորսուած մասը. զաշտերու տարածութիւնը և բլանկներու փորբութիւնը կը ծառայեն իր մեծվաելչութիւնը աւելի բարձրացնելու. Ամէն զեղեցկութիւն մեր նախնիքներէն ըմբռնուած չէ իրեն կղզիացած իր մը. հորիզոնը մեր նախնեաց երազն եղած է, և իրենց իրարանշիւր ստեղծման համար փնտուած են անոր յարմարագրյնը:

Մեր նախնիք ոչ մէկ երգ նուիրած են արարատեան դաշտին. բայց պատմագրութիւնը իրենց առիթ կ'ընծայէք ընարերգական յուզումները բացատրելու. Փարպեցին պատմական դէպքերուն կը հետեւի, բայց երբ անոնց կը բարձրանան մինչև բանաստեղծութեան աստիճանը, ներշնչման հովերը մինչև մեզ կը բերեն Արարատեան դաշտի բոլոր կախարդական բոյրերը. Գորգերը կը կախուին իրանց կողէն և անտառներուն ստուերներ՝ լեռներու բարձրութենէն: Եղիշէն «բանակներուն մէջ կ'ապրի մինչև այն վայրկեանը՝ ուր հայ իշխանուհիներու տառապանցին և անոնց զեղութեանց հասկապատկերը իւր սրտին բոլոր լարերը կը թըրթուացնեն»:

Բայց զեղարուեստի մէջ կայ երկու եզր, նիւթական առարկան և արուեստագէտի հոգին. անձնականութիւնը մեր նախնեաց քով ազատ է գրական աւանդութեանց ոտնակապերէն. թարմ ցեղ մ'է որ գրականութեան մէջ կը մտնէ անկախ հին յիշտառակներէ, կ'անի կուսական անտառի մը վայրենի փարթամութեամբ. հեղիներուն նման՝ նախնեաց պատկառանցը և անոնց գործին օրինակը չի սանձեր իրենց խառնուածքին եռանդը. երբ կ'ընթեռնուած ծ. դարու հեղինակ մը՝ գրքի հետ չէ որ կ'ապրիս այլ անձի մը, և ամէն անձ այնպէս վրէժինդիր է իր նկարագրին, ինչպէս ամէն ազգ իր ինքնուրույնութեան. ամէն մատենագիր առանձնական տիպար մ'է այնքան որոշ՝ ինչպէս թէ տարրեր ցեղէ մ'ըլլար. անոնց համապատկերը կը յիշենէ Հայաստանի գաւառները ուր դաշտերու կանաչը, լեռներու ծինը, անտառներու ստուերը՝ միայն հեռաւորութեան մէջ իրարու հետ կը հաշտուին և կը ձուլուին:

Նախնեաց յուշարձանները այսպէս յօրինուած էին երկրին ամենէն ազնիւ քարերով. այլ անոնց ձեն է որ զեղարուեստական վերջն

պրոցմը պիտի ընծայէր իրենց, ոսկի ձոյլ մը՝ որքան ալ անզին՝ ոսկեղին արձան մը չէ: Զերն մէջ մեր նախնիք ենթակայական ճշմարտութեան առաւելութիւն կ'ընծայեն առարկայականին վրայ, այսպէս զիւցազ մը մարդկային չափեր ունի իրականութեան մէջ, բայց անոր աստուածացումը չափազանցութիւն մը չէ՝ որովհետև գոյութիւն ունի ան՝ բայց հոգիներուն մէջ: Հայրենիքի տեսարանները անկարող ենք բնութեան ուրիշ տարրերուն պէս վերլուծել, աւերակի մը բարը, եփրատի սրբազան ալիքը՝ կարծես տարրեր տարրերէ շինուած են քան համանման առարկաներ, մի և նոյն առարկան երկրի և հոգիի մէջ նկատուած այնպէս են՝ ինչպէս նիւթի և երկնքի մէջ: Հոգեկան ճշմարտութիւն է որ կը բացատրեն մեր նախնիք, իրականութիւնը՝ սրբամին մէջ զիտուած:

Ամէն տեսարանի մէջ հոգիներու խումբ մը կայ, հեղինակին և իր անձնաւորութեանց, կը յիշեցնեն անոնց զիցարանական այն դարերը՝ ուր ամէն թուփի մէջ յաւերժարսներու ոտնաձայնը կը լսուէր:

Նիւթ, անձնականութիւն և ձե երեքն ալ ինցնատիպ են մեր նախնեաց մէջ: Անոնք հոգին տակ թաղուած տաճարներն են՝ որոնց վերականգնումին զեն ոչ որ խորհած է: Անոնք վերջաւոյսի մէջ հալող խուսափուկ գոյներուն կը նմանին՝ միայն մէկ երկնքի յատովկ, և այն ծաղիկներուն որ Այրարատի ամենէն անկոփն բարձունքներու վրայ աճած՝ զուրկ են հիացողէ, և միայնութեան մեծութեամբ աւելի զեղեցկացած: Ողջունենք ուրեմն մեր նախնեաց մէջ ոչ եթէ թարգմանիշները՝ իրենց աւանդական անուան տակ՝ այլ նկարիչները և արձանագրուները. նկարիչները որոնց գործերը մեր սրտերուն վրայ զրոշմուած հայ անցեալի ամենէն նուիրական տեսարաններն են, և արձանագրծներ՝ որ յաւիտենականութեան համար քանդակած են հայ զիցազներու գէմբերը:

Հ. Կ. Տ. ՍԱՀԱԿԵԱՆ

## 18

# ԱՍԿԵՉԱՅԼ ԼԵԶՈՒՆ

Հայերէն բարբառ, օտար երկնքին տակ լսուած՝ երաժշտութեանց բաղցրագոյնն ես գուն:

Մրտեր կը տրոփեն, երակներ՝ աղու քնարի արեան թելեր՝ կը վառին լուսեղ տենչի մը երանգով:

Զօդ մ'ես իւղաթուրմ և անուշարոյր, միաւորիչ հուր մը՝ ինչպէս երկրի թագուն ննցոց՝ որուն երեսը գարուններով կը ծածկուի:

Այլ, մայրենի՛ բարբառ, հայրենեաց ամէն նուիրական յուշարձաններու նման՝ զցեզ ալ այժմ աւերակ կը տեսնեմ:

Պոլիս և կովկաս՝ Հայ մոտաւորականութեան զոյզ կեղդոններ՝ գերիշխանութեան մրցանքը կը մղեն, իւրաքանչիւրն իրեն կը պահէ օռէնսդրի զերը, իրեն ծգելու շրջակայքը, իրեն վրայ ձնելու անտաշ մասունքը:

Այս ոք իր լեզուին ստեղծողը կը հանդիսանայ, և եթէ Հայկ՝ Բարելոնէ խուսափած՝ բաններորդ դարուն մտնէր Հայաստան՝ հիասթափ պիտի ըլլար՝ Բարելոնը հոն գտնելով:

Հայ աշխարհիկ լեզուն կը փնտոէ ինքնամփոփումը, խառնազգեստ լեզուն՝ իր բիւրեղացումը. կեղդոննածիգ ոյժ մը կը մղէ զայն դեպ ի կիրթ ճաշակ, գաւառացի ու մայրաքաղաքացի քարրառներ՝ համաշափ քայլով ու փայլով կը դիմեն դէպ ի հասարակաց քարըա, ինչպէս միանալու գացող գետի նոյն ճիւղակներ:

Բայց ճանապարհը օծածէ կ'երկարի և հանդիպման կէտը կը խուսափէ միշտ՝ ինչպէս երկնային ուղղույն վրայ՝ ուր արևն և լուսինը իրարու կը հետապնդն։ Ազգային մատենազիրներ՝ միութին կը քարոզեն անմժարան լեզուով։ Լեզուի հասարակաց օրինագիրը մը ի զուրկ'անձնէ լոյսը վայելել։

Այս գրութեան մէջ էին մեր նախնիք նաև Ե. դարուն՝ երր Ս. Մեսրոպ երեցաւ։ Այս զաւառ իր բարբառն ունէր տեղական գահու մը և տեղական պատմութեան մը հետ ինչ ոյժ այն ամէնը նուաճեց և լեզուի մէջ կանգնեց կեղդոննական իշխանութիւն՝ համապատասխան արարատեան թագաւորութեան։ Փաններորդ դարու հայ լեզուին կացութիւնը՝ թարգմանչաց դարու փառքը կը պահածացնէ, և արդի անմիաբանութիւնն և ինեղնութիւնը՝ անոր մեծութիւնը կը ցայտեցնեն։

Վե՛ր ելենց տամնեինք դարեր. երէկուան անցեալը՝ այսօրուան երազ, պյաօրուան հսկայ պատկեր՝ երէկուան իրականութիւն։ Երջան մը՝ ուր մեր ճշմարիտ օրէնսդիրներն ապրեցան՝ մեր մատենազրութեան ուկեղինիկ փարթամ շարքը կը կազմէ. հոն Հայ Ազգին հանճարը՝ դարաւոր ժանգը մերկացաւ. հոն Ս. Սահակ և Ս. Մեսրոպ երկնքին հեղեղուած լոյսին տակ՝ հայ լեզուին մարմին կը զգեցնեն հայրենի դրախտին մէջ. հոն՝ անոնց արևներ են արբանեակներու լուսաւոր երամին մէջ. քաղաքակիրթ աշխարհի մեծազոյն հանճարներուն՝ հայկական տարապի ոսկեհուռ շրեղութիւնը կը հագուեցնեն։ Հիմ կը դնեն անոնց դարաւոր կոփողի մը։

Ե. դար, ոսկեղէն բովով է մեր ազգին, ուր ամէն նիւթ միանուած կը զգենու չընազ աստղի մը փայլը, շքեղ մարմին մը, անմահ մարմիններուն պէս անխոց և թափանցիկ։

Այդ լեզուն ողիմրիական ըմբիցը կը թուի որ մրցանք կը յայտարարէ բնութեան սրարշաւ պատկերներուն, բնութեան երկոյթներուն հետ. հողմին հետ կը մոնչէ, զեփիւուն անոյշ շունչն ունի, ամպերուն հետ կ'որոտայ, թոշնիկին հետ կը դայլայլէ և առաւօտեան խոնկերուն հետ ազօթք մը կը դառնայ. Գրական աշխարհաբարը՝ արծաթեայ դէմքով

լուսին մ'է գաւառային բարբառներու բոյլերուն մէջ։ Բայց իր լոյսը ինքնարուին չէ, այլ փոխ առնուած թսկեղարու լեզուի արեւն, և անոր շունչէն զրկուած՝ շուտով պիտի խաւարի։

Հայկայ որդիք, նախնեաց արինը մեր երակներուն մէջ ըլլայ, անոնց շունչը մեր կուրծքին տակ, անոնց բարբառը մեր շրթունքին վրայ. և մեծագոյն ներբողը՝ զոր կրնայ մեր լեզո՞ւն հնչեցնել՝ պարտական ենց անոնց՝ որ նոյն իսկ այդ լեզուն ստեղծեցին։

Հ. Դ. ՏԱՅԵԼԻԱՆ

## 19

### ԵՐԳ ՅԱՆՄԱՀՆ ՄԵՍՐՈՎՊ

### ԵՒ Ի Ս. ԹԱՐԳՄԱՆԻԶԱՆ

Ի լեառն օն աստուածապերճ մատիր Հոգիդ հայրենի,  
կոչել աստ ի ծըմակաց զաստուածակերպ ուրուականս.  
Աղջել շունչ յարդիս Հայկայ զփառաց նոցին սուրբ զեռանդ՝  
կոել կոփել Հայրապետացս արձանս կրնեայ և անմահ։

Որ բազկաւդ փարատեցեր զնախկին լուսոյն զմէգ խաւար,  
Ակնարկեա յերկնուատ ի վայր յայս ի հանդէս խըմբելոց.  
Որ ՚նդ աստուածս մըուայլ զըրեանց լուսով լուծեր զերկն անհնար  
Տե՛ս ծագէ ջահաւորեալն ի քէն արփի յար անմուտ։

Ըզնախնի զարուցն ըստուեր ածէք ի դէմս ո՛վ լերինը  
Միծափառ և լուսասփիւս աւուրն այնմիկ յաւիտենից.  
Ի կատար անդ ի Այնա իսրայէլեանն առաջնորդ,  
Թանձրախիտ 'ուրուտընդուս պարածածկեալ մուայլ ամպովք։'

Ակն ունէր իւրոյ ազին Այնէական օրինաց։  
Ոչ ի հուր, և ոչ ի ծուխ, մերս Հայրենեաց Պարագլուին,  
Այլ ի նշոյլ փառացն Տեառն և ի բուրմունս երկնայլն՝  
Ծնկալաւ զրաստ երջանիկ Հայաստանեայցս աշխարհ։

Ի թիկանց Արարատայ հաստան շանթիք բարկաճայթք,  
Համբաւ պերճ հոլաթեի ճախր ի յերկինս լուսակէզ,  
Թերակունս բոց կենսաստուր փառեաց Հայոցն հոգեշունչ,  
Ի շիրմաց յարեան ըստուերք, հորդեաց փառաց ասպարէզ։

Հուր Հացեկայ շողեալ ծագէ, խանդր Խորսնից վերաթեեալ,  
Դըրոշմէն ի զիր ուի սիրտ զնախկին փառաց զյոյս մըուայլ։

Քեւ ո՞հ Հայր, պերճ շառաւիղ, Մըշակ տառից թարձրելոյն,  
Քեւ հարան յորդոցդ ի սիրտ ծեառըն շանթից բոցեղէն:

Եղիշէ ի բարբառ գողոր ուսոյց երգել զշոխնդ մարտի,  
Զի՞նչ ապա զմեծահողի ըզներսիսեանցն երգել ասու,  
Այծուեթոիչ մտահարուստ վեհ դիտապետն Լամբրոնեան  
Յանջորդի վիմէ վըտակս ուղիցից յարրումըն բխեցոյց:

Կարկառեալ Մաշտոցեան Հօր զիւրն աջ անյաղթ ի Միկթար,  
Եւ նովաւ յորդիս անմահ, ի Սիսակեանն վեհ Առիւծ,  
Եւ ի Վրոյրն հեղահողի, ոյք բանիւց մտաց և սըրտի  
'Դ ազն ողջոյն զաստուածեղէնն արկին ճաճանչ հըրայրեաց:

Զե՞զ ապա Հայրապետացդ աստուածազանգ Զե՞զ պարտիմը,  
Նըրիրել ըզաըրտից բանս. և զցշմարտէն բուռն հարեալ  
Ասացից երդուեալ ի թագն ի շուր անմահ ճակատուցդ՝  
ի Զեզ պարծի, Հոգից սուրբք, և անմահ կեայ Հայաստան:

## ԶՕ

ՎՐԱՄՇԱԳՈՒՀ ԱՐՔՈՒՆԱԿԱՆ ՇԻՐԻՄՆԵՐՈՒՆ ԱՌՋԵՒ

Նոճիներու մայրենի շուրեին տակ,  
Եւ հոգմերու օրօրին մէջ,  
Մարմարեայ յաւերժական յարկին տակ՝  
Փառքի երազներով դեռ ժպտուն՝  
Կը ննջէք, իմ նախնիներս, Հայաստանի արքաներ,  
Ալբունական բուրաստանէ վարդէ պսակներ չեն շքեղ՝  
Զոր կու զամ ձեր մահնին վրայ կախելու,  
Եւ ոչ վահան մը պղնձէ՝ ռազմի դաշտին վրայ  
Ընկնող պարսկէն կորպուած:  
Ո՞վ նախնիներս որոնց արիւնը սրտիս մէջ՝  
Հըրաւէր մըն է դիւցազնական ճիգերու,  
Զեր հանճարը՝ մինչև ցարդ  
Ծածկած արմատն հողին մէջ՝  
Արդ իր ճիւղերը լոյսին մէջ  
Հայ երկներին կը կարկառէ:  
Ո՞ն արթնցէց նախնիներս  
Հայրենեաց հետ վերածնեալ.  
Թող վրդովէ՝ ձեր անդորր  
Ազգի մ'ողջոյն՝ մեծ պարերգ,  
Հայկ. Յորելեամ

Ո՞ն արթնցէք, առաւօտն  
 Արդէն լեռներն ողողեց.  
 Եւ յաղթանակ մը հայ երկրին անծանօթ  
 կու գայ ահա հանճարի՝ անարի՛ւն  
 Հետքի զըծած ուղիէն:  
 Հոգւոյ բիրեր կը բացուկն  
 Նոր աշխարհին մէջ մոքի.  
 Եւ համազոյցն արենատներու, զիտութեան,  
 Մութի ծոցէն կ'ուզէ բաժի՛ն մը կեանքի:  
 Հայկ՝ Հայ ցեղին առաջնորդ,  
 Տնիր անոր զիցազնութեան՝ հայրենիք.  
 Իմ մականիս ներքե սակայն պիտի ան՝  
 Գաղթէ մոքի գաւառին մէջ երջանիկ:  
 Դուն Արտաշիաս հելլէն լուծէն ազատած,  
 Անկախութեան զրօշը տարիը յաղթական.  
 Այլ իմ ձեռքով մութի շղթան ադամանդ  
 Թօթափեցաւ հոգիներու թերէն:  
 Եւ դուն, Տիգրան, տէր Ասիոյ և ծովուն,  
 Մահկանացու աստուած՝ պարտուած ազգերու,  
 Այսօր միայն կրէսին մէջ հանճարի՝  
 Պիտի մըցի Հայն՝ ախոյեան օտարին:  
 Զեզ նոր դարու աւետիսը կը բերեմ.  
 Որ զարթումնիշ ըլլայ զուարթ՝  
 Կամ քաղցրազոյն քոներնիդ.  
 Զի Հայաստան՝ ձեր կեանքերու նըպատակ՝  
 Հագուած է զրահ մ' ամէն սուրէ անթափանց:  
 Զեր շիրմաց բով պիտի բազմի իմ շիրիմ.  
 Այլ նոճոյն տեղ պիտի հոն՝  
 Դափնեվարդերը ծաղկին.  
 Եւ զէնքի հետ քանդակուած՝  
 Հայկեան քնար պիտի ժպտի իմ սուրին:  
 Հ. Կ. Տ. Ա.

## 221

### ԼՈՅՍԻ ՔԱՅԼԵՐԳ

(Խմբերգ թարգմանչաց)

Զե՞րն է ճամբան արևու,  
 Հայաստանի արծիներ,  
 Ալշալոյսին ծարաւի՝  
 Բանանը մեր թե դէպ'եթեր,

Նախնեաց շիրիմ՝ հողին մէջ  
Անոնց հոգին երկինքն է.  
Երկրէս անդին՝ անսահման  
Հորիզոն մեզ կը կանչէ:

Լոյս, դիցուհի մեր երկրին,  
Նախնիքս եղան ցու վըկայք.  
Ամպերու վրան օն կախուէ,  
Իբր ազգային մեր դրօշակ:

Թու անուամբ հայ բանակներ  
Ասիոյ դէմ զինուեցան.  
Ամբողջ անցեալ մեր ցեղին  
Կըրօնցիդ ռազմի է միայն:

Տարրերու կոյր ուժին քով,  
Իբրև յործանց մ' յաղթական՝  
Մըտքի կըոււը մեր փառքն՝  
Եղաւ մեր կեանքը համայն:

Լոյս, տարածուէ՛ բնութեան վրայ,  
Կեանքի կանչէ դաշտն ու լեռ.  
Լոյս, տարածուէ՛ բնութեան վրայ,  
Մատնէ իր հին խորհուրդներ:

Եիրիմներուն վրայ փըռուէ՛  
Յայտնէ՛ գանձերն Անցեալի.  
Գիշերուան մէջ՝ ծի՛ր կաթին՝  
Եղի՛ր ճամբայ վահագնի:

Փետուր թողունք՝ ամպի՞ն վրայ.  
Հորմն ուռեցնէ՛ մեր կուրծքեր.  
Ճերմակ լեռներ թո՞ղ առնուն  
Մեր վէրքերու վարդ բիծեր:

Ի՞նչ փոյթ. այրող այս ճամբէն  
Մեր նախնիքն են բարձրացեր.  
Երկրէս անդին ապազայք  
Պիտ՝ զըտնեն նոր աշխարհներ:

Չե՛րն է ճամբան արևու,  
Հայաստանի արծիներ.  
Կու գանք ցու մէջ կերտելու  
Մեր յաւէժ բոյնն, ո՞վ եթեր:  
Հ. կ. Տէ՛ր-ՍԱՀԱԿԵԱՆ

Զ. Զ.

## ՄԱՐԳԱՐԵԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ

(Ս. Մեսրոպ կը դիմէ Արտաշատ՝ հայ  
արքունիքիմ իր զիւտը Ցեղայացմելու) .

Մենաւոր ճանապարհ, առաջնորդ դէպ ի տօներն Արտաշատու, ընկեր իմ երբեմի խոկումներուս, ով ճանապարհ իմ Հայրենիքիս և Անցեալիս, զքեզ շրջագծող այս հիրիկներուն մէջ՝ երջանիկ տարիներս է որ կը կրկնուին :

Հին զգացումներ՝ թուփերուդ մէջ դարանած՝ ինձի կը սպասէին. անոնք յարձակումով ընդ առաջ կը վազեն ինձ՝ մանուշակներու նոյն սուր բոյրին հետ :

Մենաւոր ճանապարհ՝ որուն ծայրը կ'ակնկալեն իմ սիրելիներս, զքեզ Փառքի ճանապարհը պիտի ընեմ այսօր :

Գաղափար մը կը բերեմ ինձի հետ. և ան՝ աստղի մը պէս՝ ոսկեղէն կայծ մըն է աշխարհ մը պարունակող: Սիրսա զինովցած է անոր գեղեցկութեամբ՝ ինչպէս մայրը իր որդուն նայուածցով, ինչպէս անդրիագործ՝ իր կերտած դէմքով: Կը յառաջեմ անոր աներենոյթ լուսապասկին՝ մէջ, և դափնիներէս աւելի՝ երջանկութիւնդ է որ հոգիս կ'ալեկոծէ հաճոյըի յործանըներով, ով իմ հայրենիքս, սրտիս լուռ մէհեանին մէջ պաշտուած :

Արդէն Արտաշատը հսկայացած է հորիզոնի վրայ. իր քանդակները՝ մէկ վայրկենի մէջ աճող մարդիկներու նման ամպերու մէջ կը ցցուին: Ահաւասիկ կամարակապ դուռը՝ ուր զեռ երիտասարդ զօրավար՝ փողերու ձայնով կը մտնէի՝ հայ ամրուի հիացման հետամուտ. վարդերու զորք մը փոռած էր ճամրուս վրայ, ուր յաղթական դրօշ մ' այն ատեն ինձ կ'առաջնորդէր:

Ով յիշատակներ, ինչպիսի՝ հեռանկարի մը մէջէն կ'երենաք ինձ. անշունչ առարկաներ՝ կարծես յանկարծ կը ախրից այնքան փոփոխուած տեսնելով զիս. ափշած էր այս ամրուին նման՝ որ արցունիք կը վազէ իմացնելու Մեսրոպայ վերադարձ՝ ինչպէս թէ հին տարիներու յիշատակ մ' ըլլայի մտքի մէջ արթնցած կամ մեռեալ մը գերեզմանէն ձանձրացած, այս ամրուին նման՝ որուն աշքերը ցցուած նիզակներու ետևէն ինձ կը նային և ներկայիս անվարժ՝ անցեալս կ'արտասուեն:

Դուք կը յիշէք սիրս մը՝ մահէն անվախ, բազուկ մը՝ թշնամեաց մահարեր, և գարգմանակի շուշը՝ շեշտ կիսադէմքի վրայ:

Հիմա քարայրէ մը կու զամ: Խաւարը դեռ չէ թօթափեր հանդերձիս վրայէն: Ճերմակ ալիքները զլխուս վրայ՝ ջրվէտ մը կը թուին

ժայռի մը շուրջ՝ Աչքերուս մէջ թափառող տարօրինակ բոցը մտած-  
մանս և տանջանքներուս կրակը կը մատնէ:

Բայց անվրդով կը կանգնիմ ձեր առջեւ, ձեր՝ որ իմ երջանիկ  
տարիներս տեսաց, որովհետեւ զաղափար մը կը բերեմ ինձ հետ՝ և ան-  
իմ անթառամ երիտասարդութիւնն է:

Ահաւասիկ Հայաստանի արքան՝ դիւցազներու պատկի մը մէջ,  
և հայրապետը՝ եկեղեցւոյ մարմարեայ հրեշտակներուն միջև; Կ'ողջունեմ  
ձեզ, հայկական սուրբեր, ովք իմ երբեմնի մտերիմներ, աննիթական  
զէնց մը բերելով՝ որուն յաղթանակը անկարօս պիտի ըլլայ հաստա-  
տուելու: Հայե՞ր, ձեր կեանցը յափառենական կրկնութիւն մ'է. Հայրե-  
նիքի համար ընկած բաջերը՝ զայն զարնան մ' համար միայն կ'ապա-  
հովցնեն. անօրէնութեան սահման մը կը գծէք, զոր կ'եղծանեն փութով  
ասպատակող նոր նժոյզներու սմբակներ: Իմ մտածումս Հայաստանի  
պարիսպն է: իմ մտածումս հզօրագոյնն է անոր թումբերէն. ըրիստո-  
նէութիւնը անոր խրամն է օտարին դէմ, զայն անկամուրջ անդանդ մը  
պիտի ընեմ՝ գրականութեամբ:

Ո՞վ ընկերներս տօնական գիշերներու հաճոյքներու կախարդիչ  
ձայնը չէ որ զուրս կը հանէ զիս ցարայրիս մթութենէն. զաղափար մը  
կը բերեմ և այս զաղափարը՝ իմ միակ երջանկութիւնն է:

Որսական անտառներու մէջ, հոյկազուն ասպետներ, գաշտերու  
ընտանութեան, լեռներու խրոխտանքին մէջ՝ ընութիւնը կը վայելէք.  
լոյսի ջերմութիւնը, ձեւերու մշտափոփոխ երգը՝ երջանկութիւնը ձեզի  
կ'ընծայեն՝ անզիտակից բնազորվ:

Բայց դեռ խուզ էք այս ընութեան վսեմ հայերէնին. լճակին վրայ  
կարկառած ժայռ մը՝ ձեզ համար անընթեռնի է, ինչպէս իր պարունա-  
կած կախարդական զրերը: Ո՞րքան մարդո բոյսէն աւելի կը վայելէ  
աշխարհը, նոյնցան ցանքն զինքն աւելի՝ Հանճարը. երկրագունսու եր-  
կրորդ յարկ մ'ունի՝ ուր ամէն բան գեղեցկացած է՝ և որուն դուռը  
բաց է միայն ընտրեալ մտքերուն համար: Գեղարումնատ, ոսկեհուռ  
պատմուճան մը չե՞ս՝ զարդ սնափառութեան. զուն կեանքի միակ ի-  
մաստն ես, միակ հզորն, զուն անոր երկարութիւնն ես: Գաղափար մը  
կը բերեմ, և այս զաղափարը՝ գրաւական ազգային գոյութեան՝ կեանցի  
բարձրագոյն ձեւ մ' է անհատին համար:

Ազնութեան սարսուռ մը կ'անցնի ժողովուրդին մէջէն. սրտիս  
անրութելի կրակն է՝ որ ամբողջ ժողովուրդ մը կը վարակէ. ոչ մէկ  
հրզեն աւելի վսեմ տեսարան մ'ունի. Ազգունի մականը առջևս կը խո-  
նարհի. հովուապետին զաւազանը «Նեցուկղ եմ» կը մրմնջէ. հճուանքի  
արցունց մ'արդէն սրուած է աշըքն՝ հայրէնիքս, ժողովուրդս, անոնց  
արցան:

Հեռի՝ խանջափառ կեցցներ, հեռի՝ դափնեպսակներ... Փառքի  
սէրն անգամ նուաստութիւն մ'է այն հոգիներուն համար՝ որ զործ մը  
ի՞ր գեղեցկութեան համար միայն կը սիրեն:

Ապագան թող չհամարի՝ թէ պատուոյ տեսիլք մ' ինձ առաջնորդ եղաւ անապատէն մինչև հոս, և թէ հայրենիքիս բարիքը՝ ինքնին միայնակ՝ բաւական չէր սրտիս:

Ասելի՛ է ինձ պսակը՝ սիրելի ծեռքերու մէջ անզամ, որովհետեւ գաղափար մը կը բերեմ և այս գաղափարը՝ իմ միակ փառցս է:

Հ. Կ. ՏԵՐ-ՍԱՀԱԿԵԱՆ

## 223

### Ի

#### ՀՆԳԵՑԱՍԱՆԵՐՈՐԴ ՀԱՐԻՒՐԵԱՆ

#### ՏՕՆԱԽՄԲՈՒԹԵԱՆ

#### ԳԻՒՏԻ ԳՐՈՅ

#### ՀԱՅԿԱԶՆԵԱՆՍ ԲԱՐԲԱՌՈՅՑ

#### ԿՈՐԻ Ի Ի Ն Ա Կ Ա Ն Մ Ր Մ Ո Ւ Ն Զ Ք

Ասքանագեան՝ ունկն ինձ դուք զարմ թորգոմայ մատուցէք.  
Գրիգորեան սուրբ շառաւիղն, աստուածայինն Մեսրոպակ  
Դիմէ, լինի ի խընդիր գրոց մայրենի բարբառոյս.  
Այլ ինչ ի գլուխ բնաւ չելցէ, թէ չէ բարձրեալըն ինամող:  
ՅԱյլարատայն ի գազաթանց, սրացեալ զուարթուն օդապար  
Այն որ Կրբեմն զօրացոյց, ամենակալ Աջովի Ցեառն  
Զախոյեանըն հաւատոյ, զազգիս գըլուխ թորգոմեան  
Զիխն զկամս ի գլուխ հանել՝ զայ հասանէ շուաափոյթ  
Յանոյշ ի քոն հանգստեան, ի սիրտ մաքուր Մեսրոպայն  
Դրոշմէ զտառս քաղցրահընչին զզանկալին ի բազմաց:  
Ո՛վ մեծդ Մեսրոպակ քաջարան, զարթիք զարթիք խօսնակ սուրբ  
Ահա զըդից քոց տենչանս, ելից ինամողն արարիչ:  
Ո՛հ քանի՛ բիւր խընդութիւն, յաստուածատուրն ի պարգև  
Զընաշնարհիկ ընդ իւր բաղդ, ցընծայ և զոյգ ազգն ողջոյն  
Օրհնութեանց երգը հըռչակին ի զըմբեթարդ շքեղ տաճարս  
Այնեցուն սիրտ ամբիծ, լրցեալ ամբաւ եռանդեամբ.  
Հապա Մեսրոպակն ի գործ ժիր ընդ սուրբ մեծին Աահակայ  
Յաստուածատուրն ի շընորհն կըրթել զմանկունլս մատաղս.  
Զէկէլենացտց, զԷսորւցոցն զօտարն յեղով ի հայ բան:  
Ահա յափունս Ելլազայ դրոյթ տրւեալ հասանեն  
Հայոց մեծաց սուրբ բողոքը, մեղուց ժրաշան իմաստունք  
ի ժողովել անազան զճաշակ բանից գիտութեան.

Զերդ աղաւնիք հեղաթոիչ ի տապանէն արձակեալը  
 Ջլթենսասայն մեզ բերեն շիւղ ծիթենւոյն դալարի:  
 Այն ինչ փութով ամփոփեալ զնեկոտար ծաղկանց քաղցրարոյք  
 ի հայրենիս մեր դառնան, զսերմ զիտութեան ծաւալեն  
 Ջրմաստնալից բանըս պերճ, Աթենացւոց մեծահռչակ  
 Այն որ գ' հանուր տիեզերս հրոշակ հարեալ էր մեծ յոյժ:  
 Հապ'օն ի սուրբ յայտ հանդէս, յօրինեացուը պսակս անեղծ  
 Դնել ի գլուխ սուրբ թարգմանչաց լուսաւորչաց ազգիս մեծ.  
 Ելցն ընդ ծուէնս ծիածան ծիրանաներկ ամպոց նուրբ  
 Բուրմունց անոյշ օրհնութեանց, սլասից դ' այերս ի յերկինս.  
 Անոլանք անմահը պաշտելիք, օծեալը զօղով օրհնութեան  
 Ալփոխոջիք ևս այժմ առատ, շընորհաց շիթս հոգեզմայլ.  
 Կեցջիք Մեսրովպ և Այահակ, ի տաճարիս սրբազան  
 Երկնահանգոյն ջահց պայծառը, ցարդ պահեալը վառ ցոլացեալ:



## ՈԳԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Այգին շողով բարձունքներէն Տարօնի  
 Հայու ողին մըրտապասակ կը թեւէ.  
 Մընունդ մը վեհ ֆակուած կուրծքին մէջ անզուսպ,  
 իր զարթնումի զալար յոյսին կը ժըպոի:

Անապատէն ՚նձիւղող ծաղկին քնքշութեամբ  
 իր թիխորակ բայլով մեզի կը վարգէ.  
 Մոցն առլցուն ազգին նըսեմ խոկերով  
 Ալրդ հըրմուանքի տառերն անեղծ կը զըռշմէ:

Իր լուսակէզ թիբերուն մէջ կը նընջէ  
 Դարերու մահն իր լուծական պատանքով.  
 Եւ պարզելով քողն ըստուերոս կը յայտնէ  
 Տաճարին դէմքն ծաղկիներու բոյլին մէջ:

Ոիւզին շուշչէն լեզուին ծիլերն կը փըթթին,  
 Լերան ծագէն սիրոյ արփին կը խայտայ.  
 Ու թոռմած կեանքն զեղուն անմահ բաժակով,  
 Կըրին շաւլէն կը յառաջէ իր ուղին:

Ժամանակի անցքին սուրէ ընկճըւած,  
 Իր կիսամեռ աճիւնէն նոր կը յառնէ,

Ուր կուսագեղ ամօթխածի մ' շիկնումով  
Բիւրեղին մէջ լըճին վարդեր կը հոսին:

Յաւքժացած այսպէս նորոգ երկինքով,  
իր փառքն հեռուն խըռովակոծ կը փողէ,  
Եւ կը ձօնուի շընորհ մ'իրեն գերազոյն  
Որ ամէն օր իր ծիածանը նորէ:

## 25

## Հ Ա Յ Տ Ա Խ Ե Բ

Հայ տառե՞ր, հայրենիք մը աւելի սիրելի էք:  
Ու այն զլուխը որ առաջին անգամ ձեր վրայ ծոեցաւ և ծնաւ  
զձեզ, ան աւելի նուիրական է քան մեր հայրունի սարը տապանակիր:  
Մասիսի ետին, արև, այսօր մի՛ տնտնար, ծազէ Օշականի նկուղէն  
ներսւ:

Լուսաւորիչն է իջեր հոն, կը համբուրէ հայ գրականութեան ա-  
րարչագործ ճակատը:

Հօտաղներու սրինգով արթնցուցէց Մեսրոպը. մտքի ու տաղանդի  
ռահճիրայներ կ'օրնին անոր մնձ յիշատակը: Հալածանքները սուկալի  
ճանկերով չի կրցան զմեզ ապշոպել, ջնջել հայ գրյութիւնը, զի նախ-  
նիր մեր ցեղին սորվեցուցին յամառօրէն գրկել խաչն ու զիրք:

Հայ գերեզմանին վրայ Ապրիլը միշտ պիտի սփոէ գարունի նոր  
ծաղիկներ...

Հ. Ս. ԵՐԵՄԵԱՆ

## 26

## Տ Ի Ե Զ Ե Ր Փ Ի Հ Ա Յ Ե Լ Ի Ւ

(Թարգմանչաց տօմիթ առիթով.)

Հայ հոգերանութիւնն յատկանշող, անոր փոթորկումներուն ու կո-  
ծին էութիւնն յաւերժացնող հայ լեզուն՝ տիեզերքի մնձ հայելին է,  
ուր նիւթն ու իսէալը իրենց բազմազան երևոյթներով կը ցոլան, ուր  
ցեղին ըմբոսս սիրալ կ'արինի, ուր կը փողփողէ հայ մտածումը լալ-  
կան բայց լուրջ, գեղեցիկ և հզօր, և անոր հեա՝ Ե. դարէն ի վեր՝  
բոլոր մարդկութեան դարաւոր ստեղծագործութիւնները:

Օտար ինքնութիւնները հայացնելու ճիզը՝ մեր Ե. դարու թարգ-

մանիշներուն քով՝ ընծայած է լեզուին բոլոր այն յղկուած դարձուածքները և հաստատուն ասացուածքները որ վերջնականապէս կազմած են լեզուին հոգերանութիւնը : — Անոնք օտարն արտայայտելէ զատ՝ անզգալարար թարգմանած են իրենց անհատականութեան ներաշխարհը : Աստուածաշունչի թագուհի բարբառին մէջ կը խօսի Սահակն հայրական՝ իր թափանցող մտածումին քարոզով : Հօն է երկնազդեցիկ Մաշտոցը իր պայծառատես հոգիին մեղքերով ու իմացականութեան անուշ, ներշնչող շեշտով : Եզնի՛ կը գիտ, որ գաղափարական լճակներու խաղաղ տեսիլին կը նմանի և իմաստաէր ձգուումներու աստղեր իր հեղուկին ծո՛ցը կը սրբամաքրէ, իրեն վերազրուած տողերու խորըը կ'երգէ, կ'երագէ ու կը փոթորկի կարծես : Մե՛ծ եղլշէն կ'ընծայէ լեզուին իր երևակայութեան հնոցէն բոցեր, իր արիւնէն ուժը մարտնչումի և երբեմն վիրաւոր հառաջանքի մը սե՛ւ ալիքը : Ու չըստանար դեռ : Հատ են թարգմանիշները, անհուն է անոնց ազդեցութիւնը՝ ուրկէ ծնաւ հարազատ յատկանիշը տոհմին – ցեղին հոգին...:

Կ'արժէ տօնել ձեր յիշատակը, ո՞վ թարգմանիշ հայրեր . Ձե՛ր՝ ուրոնց ստուերներուն ետեէն Նարեկացին մըրկելէն նուաղեցաւ . Ծնորհալին գեղեցից լալահառաջ դաշնակութեամբ . Միոխթարն ու Բագրատունին պաշտումի ներշնչումով ընթացան և Նահապետը հառաջնց ու յուսաց....

Թիշտատակի արցունքոտ ու մսիթարիչ զողով պիտի տրոփէ հայ հոգին Ջեղի՛ համար, ո՞վ անցեալի լուսանիթին հուրերը, ո՞վ աննիւ թօրէն գեղեցիկ ոգիները մեր հին բայց տեւող վերածնունդին : Դարերու ամպին մէջ տանջուած հայ մոտածոմը այսօր դեռ կենդանի և հզօր, հնեղ մըն ալ կը փարի ձեր յաւերծութեան իտէալին : Լսեցէր ո՞վ հայրեր ճառագայթներու աշխարհէն, մտի՛կ ըրէք այսրուան աւաշներոն, որոնց ներւը կ'արծարծի կայծանիշ կրակը ձեր որդիներու երախափին ու կ'անհունանայ շեշտը ձեզ փառաբանող թրթիռներուն : Ձեր գերեզմաններէն՝ եթէ ունից, վասնզի մեր սրտերուն ալքն էք թաղուած ու կ'ապրից անտեսօրէն հայ աշքերու ճաճանշին, հայ զանկերու տաճարին մէջ, լսեցէ՛ք, այսօրուան ճայնին, ո՞վ թարգմանիշ հայրեր, որ վերյիշումի բաղցրութիւններով կ'ուզէ օծել ձեզ, որ ձեր իտէալներուն, ձե՛զ համար կը խնդրէ պսակին Աստուծոյ....

ՏԻՐԱՆ ՄԱԶՄԱՆԻԱՆ

## 27

### ՏԵՍԻԼ ՍՈՒՐԲ ՄԵԽՐՈՎՊԵՏ

Հեռուն դարերու անբապոյր աղջամուղին մէջ կը պլազայ լոյս մը լացող մանկան բիրերուն պէս բացիսըփիկ . մարող աստղի մը երեւոյթն ունի . Կոյտի մը շուրջ ստուերով վարագուրուած՝ ուրուականներ կը յածին, մելամաղդ երգ մը կը բարձրանայ բոլոր տարբերէն և խունկի նրբութեամբ կ'անհետի եթերին մէջ :

Հետզհետէ առեղծուածային զանգուածը կը պարզո՞ի, բողը կը թերաստուեիրի: Լերան կողին կանգնած է տաճար մը, հայուն զարաւոր կրօնքի սեղանն է ան հնութեան չափ գեղեցիկ, իր ուրբերուն առջև կը զալարի ծովն, արտասուցի աւազանը, ու երկնաւոր տաճարին մէջ ալեւոր մարգարէ մը ամպապսակ ճակատով ու կրակէ շուրբներով երկիր կը համբուրէ: Հոն է յղացման տաղաւարը, պատգամի առագաստը, որ ազգի մը ծնունդ պիտի տայ. հոն գմբեթէն միսթից ձայնի արձագանզը ապագան կ'աւետէ մերթ ծիրանեծին արշալոյսով շրեղուած ու մերթ հմայիշ վերջալոյսի գեղով առինքնող, բայց աւաղ, ու ծիրերով եզրուած է իր փառքի պսակը:

Հանդիպակաց լերան ծերպեին անմահութեան շառայլ մը կը նշուէ հայրապետին, կը կարկառէ հայրենիցի հրեշտակը ժմիտէ վարդեր, լեռներէն բարձր, ծովէն ընդարձակ՝ երանութեան սփինցս՝ կիսաստուածի յուռութքը ունի: Հըբշտակի ժափտով ծովուն բիւրեղեայ հայելին կը բեկրեկի, ծեծուող ալիքներու խոռովը կը մեռնի ըղձաւանչ ուխտաւորներու ուացին, ծովը կ'արիւնի ուրախութեան արրումով ու միապաղադ ափնածիր հորիզոնը կ'երգունուի նոր ծագող արևի նշոյլով, անմահներու խումբ մը արծուի թևերով կը յառաջէ:

Ուկտական ամբոխը յաւերժական շիրմին համրոյրներ կը դրոշմէ որ խանձարուրք մ'է յառաջդիմութեան, բայց ինչ որ գեղեցիկ է չերջանականար. հայր պէտք է իր գոյութիւնը մարտիրոսէ կրօնքին, անապատի անհնութեան մէջ ընդ առաջ երթայ կիվանուտ շեղչերու երաշտութեան խոնջանքէն բեռնաւորուած: Բայց հոն ինչպէս երբեմնի խարայելին աստուածատես մարգարէներ, օրէնքի հեղինակներ կը յառնեն, ուր հացը երկնքէն կ'իշնէ և զովարք ջուրը ապառածի կողէն, և հայը երջանկութիւն կը վայէ իր կոշկոնման մէջ առաջնրդուած հայ մարգարէներէ:

Ահա թարգմանիշ հայրապետներու անրոնարաբելի արժանիքը կրօնքին չափ տեղող, փառքին պէս անմահ. ահա հայրենիցի և կրօնքի սրբազն հուրը զոր Հայը իր հետ կը շրջեցնէ ամենէն հեռաւոր հորիզոններուն մէջ, մանաւանդ իտալիոյ հոգեզրաւ կապոյտին տակ ու գեղեցիկ պետութեան մէջ կը բերէ հայն իր հանճարը անմահութեան թագն ընդունելու:

## ՀՅԱ

### Ս. Մ Ե Ս Ր Ո Բ Ի Ն

Կեանքի վրհին արհաւրոտ ցիւը եզրող  
Աստուածատուր ամբարտակն ես հայութեան.  
Մարտիրոսի բուռն խոնջանքովդ աստղերէն  
Երկինքներու անմահութիւնը բերիր,

Ու քու փառքիդ անընկճելի բարձունքէն

Հայուն նոր կեանք անմեռ հոգի մը տըւիր:

\* ինչպէս որ ջուրն ովկիանոսի լայնածիր՝

թարի արեով երկինքն ամպով կ'ողողէ,

Հանճարդ՝ հայուն բեղնաւոր

խոչալներ ըստեղծեց,

Ու քու ճամբուդ ուղղութեամբ

Ո՛քչափ հերոսց քալեցին:

Վեհ գոյութիւնդ զոհեցիր անոր որ քեզ կեանք տըւաւ,

Ու քարայրիդ մութին մէջ բոյլ բոյլ աստղեր կերտեցիր.

Ենաներուն պէս յարատե իմաստութիւն մը անծայր

Մուրը հոգիիդ արինով անոր կըտակ ձբգեցիր.

Եւ ըմբիշի կորովով

Անցուն արևը շալկած

Հայաստանի փառապանծ

Հորիզոնէն կախեցիր,

Ու բոցակէզ նախանձի բորբոք հուրովը ծարաւ

Հայու ստրին ջահեցիր աստուածներու լոյսը սուրբ:

Որպէս զի ան ընդդիմող տիեզերքին ալ յաղթէ

Եր փըրկութեան հըրանօթն տառերուն հետ ձուլեցիր:

Արարատի հաստամեստ լանջեէն մազլան վեր ելար

Ու հոն ամրող ուժերովդ սուրբ տապանի կատարէն:

Տիեզերքի քառածագ հըպարտորէն պատմեցիր

Հայաստանի խինող մեծ այս յարութեան ամրիծ օլն:

Ու ապառաժին այն գոռող

Ալրտը հայու այնքան բարդ

Չուգեցիր զու հըրճուանըով:

Հայ ջուրերու ակունքին

Միածաններ ցանեցիր.

Եւ գիշերին մէջ կաթող

Յօղով զանի գըրգեցիր:

Հայրենիքի ապագան քու նըժարովրդ կըշռած

Ու կանխազէս խորհուրդով անեղծութիւնն հըմայքուտ

Պարանոցէն կախեցիր գոհարներու ցայտին պէս.

Եւ քեզ երկնող Մայր հողին զըրիմն անլոյծ խոհերուդ

Անվըհատ խանզն հոգիիդ՝

Անոր ծոցին թաղեցիր.

Որպէս զի հայ պարմանին

Անկէ ծըծէ շարունակ

Կենդանութեան հոյզն անանց

Որպէս զի ժանա ժամանակն

Զանի երբեք չեղծանէ:

Կրօնքին հետ շաղեցիր կարմիր արիւնը հայուն  
 Որպէս զի միշտ հըրայրի սուրբ ամրոխը ուժութական.  
 Եւ հեթանոս արծագանզն խաւարին մէջ ընկրպմող  
 Տաճարներուն կիսաւեր՝ բոլորովին նորեցիր։  
 կիանքի խունկէն բուրեցիր  
 Երանութեամբ մը օծուած  
 Հայ բուրգառի կըրակով։  
 Առոյգ անդերը մըտքի  
 Իմաստութեամբ ատոքուած  
 Աէզը հացի փոխեցին  
 Ժայռը ծաղկի գեղեցիկ։  
 Հայը քեզմով արդ կ'ապրի  
 Զի տակաւին ապրած չէր։

## 29

## ԱՅՐԱՐԱՏԻ ՄԽԻԹԱՐԱՆՔԸ

(Գրոց գիտի յորելեամին առթիւ)

Մըտիկ ըրէք, լոյս զիտութեան լիք բաժակէն հարրածներ,  
 Գաղափարի, ձեր տաճարներ՝ գութի խունկով խընկեցէք.  
 Ձեր պանդուխտի թուրմ հոգիներն, այսօր կ'ուզեմ փայփայել,  
 Կանաչ սիրոյ տեղ, ձեր սըրտեր վարդ կընդուռուկովը կ'օծեմ,  
 Խտէալուդ, վառ բովին մէջ, Ալշալոյս մը պիտ' երկնեմ,  
 Եյիրանեզոյն, բռոսրագեղ, ինչպէս ձեր յոյն ու արիւն;  
 Մըտիկ ըրէք, Եփրատի եղր, արնոտ շապիկ բամողներ,  
 Արցոնէք ձեր, ո՛չ հայ կիներ, ձեր հոգւոյն մէջ թալեցէք.  
 Ու օր մը երր, սէրը հըպի ձեր կապտազոյն շըրթներուն՝  
 Վըրէժն ըլլայ անոր պըտուզ, արցոննըն ալ կաթ մայրական։  
 Ես զուստըն եմ զըւարթ բնութեան, մայր Եւայէն շատ առաջ  
 Մանուկ երկրի գըրկին մէջ կը հանգչէի զերդ բամրիշ,  
 Ալեքարդ Տէրը՝ Սինայէն ինձ հայրական սէր ձօնեց.  
 Վառ մարզիտով, Թանկ բուստերով, նա զարդարեց իմ զըլուխ։  
 Այլ ես սըզուր, բուստերն այն վառ, որդան կարմիր փոխեցի։  
 Այսօր նորէն կողերուս տակ, այդ չար մանուկն երերաց  
 Շուներու ձայն, մուրճերու թափ շըղթաներու խուլ շառաչ,  
 Պարթևական, և մարական հարուածներ միտքըս բերին.  
 Շուշանափայլ ձինն հալեցաւ իմ ըսպիտակ վարսերէն,  
 ինչպէս կարապը սըրըսփած, վար կը թափէ փետուրներ։

Ուրարտական իմաստովեան թովիչ հուրցովն եմ լեցուած,  
 Ակոռիի փըրփըռն զինին, ձեր ցաւերով տըրորած՝  
 Հարբած եմ կուշտ, կ'ուզեմ խօսիլ Աստուածուհեայ մը փառքով.  
 Բոսորագեղ հորիզոններ, աչքերուս դէմ կը փըռուին,  
 Ուր՝ գաղափարն հըրգեհելով, նըպատակին կը յանգի.  
 Թըմրած էի շատ զարերու, ծով ցաւերու շուքին տակ,  
 Այսօր փառիսի, արին իմ ժանա ցաւի միքրովն ըսպաննեց,  
 Գիղեցկութիւնս հայ սըրտերու, հուր ու կարօս փըրփուրող  
 Շոգին մէջ, դողթնեաց կուսանց սիրերգելով լըւացին,  
 Սասեաց երկը բուրմն հերաշէկ հեթանու երգ մը բերան,  
 Արտաշէսեան ժանզոս թազովն իմ վեհ զըլուխ պըսակեց.  
 Ու Անահուայ լոգարանէն զիրգ տատրակներ թեւարաց՝  
 Կանաչավառ, մարզըրտի տեղ արքայական իմ թազին  
 Մաշտոցեան հոծ, երազածին, կուռ «այրուքենը» բերին.  
 Ու ես այսօր կըրկին ծընայ հայ սըրտերու ալքերէն  
 Մասիսն հազար իւր տառատոկ զըրահապատ հայ կամքով.  
 Այսօր Մովսէսը Սինայէն՝ ըսբանչացած՝ իմ փառքին  
 երնեկ կու տայ, կ'ուզէ փոխել խորայէլն ու Հայորդին.  
 Լուրթ Նեղոսի ակերուն մէջ Փարաւանի մը զստերը  
 Զիս կը զիտեն գորովազին, շաղուիլ կ'ուզեն իմ փառքով.  
 Մոյզ Գանգէսի, եղերցներուն հընդիկ ոզին մոլորած՝  
 Խորասանցի Ջըրադաշտ, Հըպարտ աղջիկն արեւու՝  
 Շամիրամն իւր մըշտաղալար՝ կածաններու ծերպերէն,  
 Զիս կը զիտեն, նեկտարաբոյր իմ խընջոյքի սեղանով.  
 Հին օրերու, հին փառքերու, մնձափարթամ ընկերունից:  
 Ես կը տօնեմ ու կը տօնուիմ, գաղափարի յաղթանակն  
 իմս է յաւէտ, տառապանցի սև մելանով քանդակուած.  
 Հոն՝ ուր, սըրտերն են տաղաւար, հոգին ալ խունկ աստուածեան:  
 Իմ տօնական բաժակն անուշ պըրտորեցաւ արցունքէն,  
 Լուռ մարեցաւ որդի մը միր, ցուրտ զըրկիս մէջ հեալով.  
 Զոփաց Մասիսն ու Տարօն, սուզ կապեցին հայ սըրտեր,  
 Մուզ կը տօնէք և այսօր, զուբ ալ պանդուխտ կըռունկներս.  
 Զեր ծով ցաւերն ըսփոփեցէ՞ր, սուրբ նարօտին վրայ կ'երդնում  
 Զոր նոյի հետ, Արարիչն հաշտ, իմ պերճ մէջքովս կապեց:  
 Մահէն հեռու աշխարի մը կայ հոգիներու օթարան,  
 Խոչէլի թեերու վրան, հանճարներն հոն կը հանգչին.  
 Ու կը գափն իրմէ կանթեղ մութ մքարերուն լոյս տալով,  
 Ես կը զըրկեմ՝ այդ հոգիներ զարձած մանուկ անմահութեան.  
 Համբուրելով վեր կը նետեմ աստղերուն մէջ զիրկն Հայկայ,  
 Ուր կը վառին այլևս անշէջ աստղեր զարձած վառ, ցոլակ.

\* \*

Մայր երկրի մէջ լուսաբացին, երր հայ կիներ կ'աղօթեն,  
Գտագափարի խենթերն երբոր, կ'երազեն լուռ, գիշերին՝  
Դամբարանի պատին լացող՝ հարսներուն հետ կարեկից՝  
Աստեղացած այդ հոգիներ մեզ հետ կուլան, կը ժըպտին։  
ԱՐՄԵՆԱԿԱ ԱԼԻԽԱՆ

## ՅՕ

## ԱՐԱՐԱՏԻՆ ՏԱՐՈՆ

Մարդկային միտքը իտէականութեան լուսեղին ծովին սպիտակա-  
փառ կարապն է որ միշտ կը թևահարէ դէպի ճշմարտութեան գեղեցիկ  
ակերը վճիռ ու միապազադ, այս պատճառաւ զրոց զիւտ, հայ տպա-  
զրութիւն ըսելով մենց արդէն կը տարուինց Ասկեղարու և թարգմա-  
նիչներու անուշ յիշատակներով։ Գիտական վարպետներու անունները  
կը դրոշմուին ընդհանուր մարդկային պատմութեան էջերուն և անոնց  
գործերը կ'ընդշմարուին զարերու բարձր խոյակներուն վրայ, իսկ զրա-  
կան մշակներու անունները՝ որպէս տոհմային սրբազան աւանդ մը կը  
քանդակուին մեր սրտին մէջ՝ կը նոյնանան մեր մոտածումի և պաշտօ-  
մունքի հետ, ու անոնց կը դառնան մեզի համար նուիրական թերափ-  
ներ, Որքան վսիմ է հոգին, այնքան աւելի բարձր կ'ըլլայ անոր հետա-  
պլնած իտէալը. կամքն ու հաւատաքը երկնային նկարէն նարօսն են որ  
կը պսակեն մեծ մարդոց բարերար աշխատութիւնները, այսպէս կարելի  
է ըմբոնել մեծութենը Սահակ-Մեսրոպներու, Եղիշէներու ու Եղնիկներու  
որոց յիշատակը մեր ցեղին փարոսն է եղած ուր, կառչեր է մեր ազ-  
գային ոգին զարերու յորձանցներէն ազատուելու համար. անոնց մաքուր  
հանճարը մեր հաւատաքի կանթեղն է եղած անուէր ու բոշոպ ժամա-  
նակներէ ի վեր։ Այն ժամանակ երր Արշակունիաց փայտուն աստղը  
հորիզոնէն վար կը թեքուէր ու Խօսեաց անտառները կը զոփային  
հիւսիսի հողմերուն տակ, երր տարերային համերաշխութիւն մը կար  
զմեզ մեր համբաւին հետ լուծելու, Ծնջելու՝ այդ բաջ մարդիկը յղացան  
փրկարար զաղափար մը որ քանի հիննայ այնքան աւելի ազնիւ ու  
նախանձելի կը դառնայ. անոնց իտէալն եղաւ պահել մեր կրօնն ու  
ազգութիւնը տոհմային դպրութեան մը միջոցով. անոնց հաւատաւորի  
առողջ տրամաբանութեամբ համոզուած էին թէ այս աշխարհիս վրայ  
ամենազերազոյն ուժը միտքն է և այդ միտքը մշակեցին. լուսաւորչի  
կանթեղը վառ պահելու համար հարկ էր հայթայթել ուսման, զպրու-  
թեան յաւերժական կանաչ ձէթը, ու Մաշտոց վարդապետի աննիւթա-  
կան «այրուքեն»ը Արտաշէսեան կորսուած թագին գոհարներն եղան  
վերստին գտնուած ու այդ նոր բարբառ՝ նախընծան նորագոյն կրօնին՝  
անոր զօրավիզն եղաւ վատ օրերուն։ Մեր ազգային հերոսը մինչև Ա-

ւարայրի ճակատամարտը Վարդանն է եղած քայց անկէ վերջ Եղիշէի Ռսկեմատեանց ։ Երիցագոյն ու կրտսեր թարգմանիչներ մեզի տուած են իրեն երեխայրիք հին ու նոր կտակարան մը որ Եւրոպայի աւագ թանգարաններու մէջ թարգմանութեանց թագուհին է, գաղափարի այդ աննկուն մշակները միշտ հոգածու մեր մուային կորդ աշխարհը բարգաւաճելու՝ աչքերնին յառած դէպի Աթէնց ու Բիւզանդին՝ մեղուներու պէս հոն կը սուրային ու հելլէն գեղեցիկ արուեստը ծծելով հարուստ զահամունցներով ես կը Թռչէին մեր հոգեկան անդաստանը շնչնելու տենչանքով, — Դարերու մէջէն ազգերը երբեմն զաւակներ կը ծնին անմահութեան գրին մէջ, անոնց կեանցը իր մաքրութեամբ զրուագներու հիւսուածեց մըն է. «Ես»ին փառը ու նիւթին բաղձանցը կը լոէ անոնց ցով և ալ անոնց կ'երկնեն մեծ գործեր հրաշքներու պէս սրանչ չելի և սրբութեանց պէս նուիրական. ահա մեր թարգմանիչներուն զերը հայ ազգային տարեգրութեանց մէջ, — Այժմ մայր երկրին մէջ, ուր՝ վիշտը շամանդաղի պէս խտացած է և յոյս կը շրջի կուսական բաղդր շունչի մը նման վենետիկէն մինչև Արարատ, կիլիկիայէն մինչև Տարոնյ գեղածիծազ դաշտեր ուր ցրուած են թարգմանչաց շիրիմները անշուր խաչքարերու ներքն ցնութեամբ կը տօնեն անոնց յիշատակը և Ա. Ղազարը՝ հայ վերածնութեան կեանցին մէջ անդրանիկը՝ իրեն գործունէութեամբ սրտի զեղումով կը մասնակցի այդ փառահեղ Ցօնին. — Զգացումի թոիչքին համար Ազրիականէն Այրարատ միջոցը կարճ է մննց ալ ի դիմաց Մ.՝ Թիֆայչէկան հաստատութեան մեր խնդակցութիւնները կը յայտնենց մաղթելով որ անոնց ոգին ինչպէս երկնային շող մը առաջնորդէ մեր թշուառ ազգը գէպի խաղաղութեան հորիզոնները, գէպի աւետաց երկիրը մեր տչչորուող սրտերուն: Կ'անցնին տարիներ. մօտաւոր ապագային՝ ըստ մրցկայոյզ քերթողին՝ Հայաստանի վրայէն «Փարատի աղջամուղջ, չբանան չարիք, հալածին յուսահատութիւնց...» ահա այն ատեն պիտի կերտենց այդ Ա. Խումբին մահարծան Հացեկաց վարդապետի հոգեկան պատկերով, աչքեր որոնց երկնցէն գաղափարակից մը կ'աղերեսն, հոգի մը որ իր երկրի Անդրագետին պէս սփոփանց կը ցողէ շորս զին, սիրտ մը՝ ուր կը վառի հայ ցեղի աւանդական ատրուշանք:

ԱՐՄԵՆԱԿ ԱԼԻԽԱՆ

## Յ

## ԱՆՑԵԱԼԻ ԳԻՇԵՐՈՒԻԱՆ ՄԷԶ

Ենայ Տարօնի խորնի աւանին մէջ. առաջին նայուածքս հանդիպեցաւ մարմարեայ սեան մը՝ մինակ կանգնած հրապարակին մէջ, վերջին մացորդ ապարանքի մը. հեռուն հողիզոնին վրայ դգեակի մը աւերակները կանաչութեանց մէջ կ'իշնէին արիւնագոյն վտակի մը նման: Ամէն

ինչ շուրջս անցեալի մասին կը խօսէր առանց անիկա պատմելու, ամէն քայլիս արձանազիր մը հարցում մը կը թուէր այն դարերու մասին որ կանխած էին գոյութիւնն. երբ մոռայ ընկերութեան յորժանցին մէջ, նախարարական պալատներու գանձերն ու նկարները, ընկերական կարգեր, հասարակաց ժառանգութիւններ որ չէին կրնար մէկ կեանքի մէջ ամբարուած ըլլալ, ինձ կը խօսէին այն դարերու մասին՝ ուր այս ամենը շիթ առ շիթ պատրաստուած էր, ինչպէս շիթացարերու նկարչական քարայր մը՝ ուր բնութեան դարաւոր լուս աշխատանքը կը զգաս:

Եւ նստայ անցեալին հանդէպ, մտահոգ և տխուր, ինչպէս պատանեակ մը որ սարսափած կը կանջնի իր ապագայի անծանօթին առջև, թետոյ երբ թարգմանչաց նաւը զիս հասցուց խտալիոյ, Եզիպտոսի և Յունաստանի ծովափները, երբ Եզիպտական րուրգերու, հռոմէական լեզուներու և յունական զլուխ գործոցներու հանդէպ գտայ զիս՝ այն ատեն զգացի որ անցեալի ծանօթութիւնը մտքիս փափազը միայն չէր, այլ ամբողջ ազգի մը՝ ճակատազրին ազրիւրը: Ազգ մը՝ անգէտ իր անցեալին՝ մարդ մ'է որ յիշողութիւնը կաթուածով մը կորսնցուցած՝ անկարող է այլև զանանուու դէպի իր մանկութիւնը և երիտասարդութիւնը, որ յափտեան ոչնչացած են իրեն համար:

Ազգ մը՝ որ զուրկ է իր անցեալէն՝ կեանքի գետնադամբանին մէջ մոլորեալ մըն է, կորսնցուցած է վերադարձի թելը ու կը խարխափէ մթութեան մէջ: Ազգ մը անցեալին զուրկ՝ ծնողական ճոխ կտակէ զրբկուած մըն է, որ իր ճակափ ամբողջ բրտինքով պիտի չկարենայ իր կեանքը երջանկացնել:

Անցեալը հայրենիցի մը ամենէն պատսպարուած սահմանազլուին է, շիրմացարերէ կազմուած՝ ամէն թշնամեաց անմերձենալի:

Ավագ Հայեր, Կ'ըսէի ինքնիրենս, սիրեցէք ձեր անցեալը, ինչպէս ձեր ծնողըը, ձեր յարկը, ինչպէս ձեր անձը, որուն մտքի և զգացման նախորդ գոյութիւնն է այն՝ մեր խանձարուցքէն անդին տարածուած, ժամանակի ընդարձակութեան մէջ: Այս մտածումներով ձեռքս առի ուղևորի ցուազը և սկսայ Հայաստանի և իր պատմութեան անկոխ զերուկուներուն մէջ յառաջել: Ամէն ծերունի, ամէն պառաւ ինձ համար անցեալի վկայ մըն էր, ամէն հին կերտուած՝ արձանի ամէն բեկոր ինձ համար անցեալի վկայ մըն էր. ամենուն կրկնել տուի իրենց յիշողութիւնները, իրենց ծանօթ վիպասանական երգերը. Վանայ լճակի ափին ցցուած քարածայուերը իրենց մոզական տառերով հին կայսրութեան մը աւանդավէպը պատմեցին՝ լուսնկայ զիշերուան մը մէջ որ կեանքիս զեղեցկագոյնը եղաւ: Երասիփ թերակղզւոյն մէջ, Արտաշատի պարիսպները ազգային մեծ հարստութեան մը զիցազներգութիւնը նուագեցին:

Եւ հիմայ կը վերադառնամ դէպ ի ձեզ, ո՞վ կեանքիս ընկերներ, եօթանասուն տարիներու բեռան տակ, զգալով որ կեանքս՝ փնտուած

անցեալիս մասն եղաւ արդէն։ Փոքրագոյններ կանխեցին քան զիս դէպի գերեզմանը, և պիտի չկարենամ հպարտօրէն յիշատակներու գանձած աւարը ցուցնել։

Քեզի, հրմանիր հայ զրականութեան նուէր կը բերեմ մեր ցեղին պատմութիւնը. դուն հայ սերունդները փրկեցիր կորուստէ, ևս փորձեցի մեռեանները վերադարձնել. դուն Հայաստանի ապագան ստեղծեցիր, ևս քեզի, ո՛վ անմահ, անոր ամրող անցեալը կը բերիմ։

Հ. Ս. ՏՈՎՄԵՍԵԱՆ,



## ԵԼԼԱԴԱՅԻ ԾՈՎՈՒՆ ՎՐԱՅ

(Նաւարկող Թարգմանչաց Խմբերգ)

Հելլէն տաճարներն աչքերուս հանդէպ՝  
Եւ հայրենիքի պատկերը սրտիս՝  
Կ'անցնիմ, անդունդներ, ծեր փրփրող մաղձին  
Խառնելով անոյշ թախիծն արցունքիս։  
Լուրթ հորիզոնիդ շողեր կը վառին  
Հրեղէն իղձերով մանկատի հոգւոյս։  
Ո՛վ մտքի մենեան՝ երազուած ափին՝  
Սահմանաքար մ' ես անհունի սեմին.  
Որսալու կ'երթանք անդունդներու մէջ  
Հին քաղաքնիցներու մարգարտէ բովեր,  
Այլ քաղցրագոյն էր մայրենի համբոյը՝  
Երասխի ափին՝ ինծի հետ ծաղկող՝  
Բուրաստանին մէջ.  
Եւ ոչ մին ձեզմէ, հելլէն Մուսաններ,  
Քրոջ մը մատով զիս պիտի սփոփէ։  
Բայց, ո՛վ հայրենիք, հեռուն խուսափող,  
Քու փառքիդ համար ծիծուանց այս երամ  
կը յանձնէ ծովոն քարունն իր կեանքին։  
Սիրական սրտերն անշուշտ հեռուէն  
կը հայցեն ձեր գովի՞ մեր արշալյափին,  
Ո՛վ փրփրած ալիք, ո՛վ լերանց հոգմեր.  
Յոյսերու ոսկին և հայրենիքի  
Աւանդ մը կը կրէք ձեր թիկանց վըրայ։  
Թագն Ակրպալի չէ կանդնած հեռուն.  
Ու դեռ տարիիներ չեն յառաջ վարած  
կապոյտի շատղէն՝

Հայկ. Յոքելեամ

7

Երամն աստղերուն։  
 Բայց արդէն պանդուխտ պատանւոյն հոգին  
 Արարատ զաշտի թափէ կ'երազէ,  
 Եւ երկնից աստղերն՝ Երասխէն տարուած,  
 Տընակն հայրենի ծառերուն ետե  
 Եւ դարձի արցունքն՝ հայրենից ծածկող։  
 Բայց յառաջ՝ յառաջ դիցազներու նաւ,  
 Մեկնած լոյս երկրին տիրապետելու,  
 Յառաջ, հոն հասնի հայ մորի սահման։  
 Ուր գետ երրեք հայ գինքեր չըհասան։  
 Յաղթական զառնանց Ատափկեան ճամբէն՝  
 Ապշած՝ Քսերքսեսի փախուատին տեսլեամբ.  
 Կըճեայ աստուածներն այս տաճարներուն  
 Ընկերներն ըլլան մեր դարձի ուղւոյն,  
 Եւ հանճարներու շիրմէն ծածկրւած  
 Աւարն ըլլայ գանձ ապագայ զարմին։  
 Արժանի ըլլալ սիրոյդ, Հայրենիք,  
 Քաղցրազոյն է քան զայն այժմ ըմբոշինել.  
 Մեր երջանկութիւն նախանձ պիտ՝ շընչէ  
 Մեռեալներուն իսկ՝ երր որդւոյ մը մէջ  
 Մեր մայրն իր երկրի դիցազ մը զրկէ։  
 Անվախ ձեր ճեղքուած վիչերու սկէն,  
 Անցեալը բաժնող կապոյտ պատուարէն,  
 Մով, պիտի պատունց ըու հորիզոններդ՝  
 Աչքերնիս, Աթէնք, ըու տաճարներուդ,  
 Եւ քաղցր հայրենից միշտ սրտերնուս մէջ։

Հ. Կ. Տ. Ա.

### ՅՅՅ

ԽՕՍՔ 1500ԱՄԵԱԿ ՀԱՅ ՏԱՌԵԲՈՒ ԳԻՒՏԻՒՆ

ԵՒ 400ԱՄԵԱԿ ՀԱՅ ՑՊԱԳՐՈՒԹԵԱՆ ՑՈՒՎԵԱՆԵՐՈՒ ԱՌԹԻՒ

Այսօր ամբողջ Տոհմայիններ՝ Յորելեան տօնահանդէս կազմելու  
 հանդիսացած են 1500Ամեակ Հայ այրուենի գիւտին, նոյնպէս 400  
 ամեակ Հայկական Ցպազրութեան սկզբնաւորութեան։ Այսօր փառա-  
 տրեալ յիշտակութիւն է Հայ զպրութեան, Հայ իմացականութեան,  
 և Հայ ցաղացականութեան, Ազգերու զասակարգին մէջ։ Այսօր իսան-  
 դավառութեան՝ և մեծ ցնծութեան տօնախմբութիւն է, աշխարհի մէկ  
 ծայրէն մինչեւ միւսն, տիեզերքին հինգ մասերուն վրայ բնակող հա-

մազգայիններուն, տօն կրկնակի Յորբելեաններու, կրկնակի հոչակելի յառաջադիմութիւններու, կրկնակի աննման պարծանքներու:

Իրաւամը կազմակերպուած է հանդիսութիւնն, ընդհանուր ազգերուն առջև, և թէ պարծանքով կպանձայ Հայութիւնն, այսպիսի պանծառիթ եղելութիւններու առջև. եթէ Հայազգի պատմութիւնն զարդարեալ է դիւցազնական մեծ դրուազներով և արարուածներով, ուր կցոյանայ Հայկազնեան փառքն, միթէ նուազ փառաւոր է Հայազգի Դպրութիւնն և մատենազգութիւնն, որ կզարդարեն և կփայլեցնեն մատենազգարաններն, և կազնուացնեն Հայութիւնն լուսաւորեալ ժողովուրդներու առջև. իրեն ունեցած փայլուն անցեալովն և ոսկեղէն զարովն, շնորհի Մեծին Մեսրոպայ և Մեծին Սահակայ, Եղիշէի, Կորինի, Դաւթի Անյազգի և Մովսէսի Խորենացւոյ կեցցէ Մեծն Մեսրոպ, որ հնարած Այրուբենովն Հայութեան կենդանութեան շարժառիթ եղաւ. կեցցեն համանգամայն այն հոչակաւոր ոսկեղէն զարու սրբազան հեղինակներն, որ Հայ բարբառն մեզ յետնորդներուս կանոնաւորութեամբ աւանդեցին:

Հայարձրառ լեզուին ճոխութենէն և հնութենէն, ոչ միայն կօգտուին տոհմայիններն, այլ և իսկ օտարական գրագէտներ, որոնք ծանոթ են. մեզ հետեւալ անուններով Լուրտէ, Քարէլէթթի, Լանկոււա, Դեզա, Մորթման, Կութշմիտ, Մաքլեր, Կելցեր, Քարսդ, Մարցուարտ. Տը Լակարտ, Քիյար, և այլն Հայազտներ, որոնք գիտցան օգտուիլ մեր լեզուն. գանձ էր մեր գրականութիւնն, Եւսեպիոսի Հայերէն թարգմանութիւնն կպահուէր երբ լատիններէնն կորսուած էր:

Հայկական գրերու օժանդակութեամբ մեր Ա. Թարգմանիչներն ստեղծեցին Հայաստանի մէջ գիտութեան կանառն, և նոյն միջոցով կատարելազրութեացաւ ազգային բարբառն և թէ փայլունութեան զագթնակէտն հասաւ, Ա. Թարգմանիչներու ըրած Ա. Գրբին թարգմանութիւնն այնքան ընտիր եղաւ, որ թագուցին կոչուեցաւ միւս թարգմանութիւններուն, որուն ամբողջութեան մէջ յստակութիւն և գերազանցութիւն կարուափայլի:

Ա. Թարգմանիչներու ջանքն և գործունէութիւնն և գերազանց տբնութիւնն, ոչ միշտ նոյնպէս փայլուն հետեւութիւն և շարունակութիւնն ունեցաւ, երբեմն ալ նսեմացաւ, այլ ոչ արմատովն, վասն զիժամանակ ժամանակ Հայ հորիզոնին վրայ երեւցան մէկ ցանի աստղեր. յետոյ անհետացան նոյնպիսի բացափէկ աստղերն, և մթութիւնն ահազնապէս տիրեց, զարեր յաջորդեցին, որոնց մէջ տոհմայիններն կանգիտանային, թէ Ազգն ունեցած էր արդէն ընտիր դպրութիւնն և ոսկեղէն դարն, մինչև Ժ. զար:

Հայկակական Ցպազրութեան սկիզբն տեղի ունեցաւ 1513ին և խանձարուըն եղաւ Վենետիկ, նոյնպէս Ամսդերտամ, Լիվոռնոյ, Հռովմ և Մարսէյլ, զիխաւոր կեցրուններ. ուր կութիչնապերկեան արուեստն հայցաւ, և Հայ կութթենապերկն թակովք, զեղեցիկ և վաեմ գաղափարն

ունեցաւ արուեստն յղանալու, Արեւելեան Ազգերու մէջ, առաջինն եղաւ Հայութիւնն, որ կանխեց միւսներէն առաջ օգտուելու յառաջաղիմութենէ, և զարգանալու արևմտեանց զծած շաւլին մէջ:

Անուրանալի է Վանականութեան և Եկեղեցականութեան մատուցած բարիբն ընդհանուր Ազգաց մէջ, և ունեցած դերն. մեր մէջ ալ դարձեալ վանականութիւնն էր, որ իր մեծ դերն ունեցաւ, ԺՈ դարն հասաւ յաջորդելու իր նախորդ գժրազդ դարերուն, արձանացնելով Միսիթար Արքատացին. Միսիթար Արքայն արժանի է մեծ կոչուելու և հեղինակ լուսաւորութեան Հայութեան մէջ, զտիչ ոսկեղէն զարուճարուն, ներշնչեալ լի. Թարգմանիչներէն, Հայութիւնն մնծապէս կը պարտի բարեյիշատակն մեծին Միսիթարի. պարտաւորութիւնն է կոթողներ կանգնելով երախտազիտութեամբ անոր յիշատակն յաւերժացնելու:

Գեղեցիկն Վենետիկ արդէն Հայութեան հետ կապուած թէ զաղթականութեան, և թէ Տպագրութեան կապակցութեամբ, իսկ նախապէս ծովերու թագուհի եղող իրեն հզօր Հասարակապետութեամբ, կիւլիկեցւոց հետ միշտ բարեկամ, ողջագոյր հիւրընկալ և ասպնջական եղաւ Մեծին Միսիթարայ, և նա օգտուած այսպիսի սիրալիք հիւրընկալութենէ լի. Դազար կոչուած կղեկալին մէջ հիմնադրեց իրեն մայր վանցն, հեռու վտանգներէ և հարստահարութենէ, թէ և Հայրենիքէն հեռու, այլ ապահով, ուր ահեղ ալիքներ զարնուած յարատե կիշրին, լի. Դազարն վիճակեցաւ կեդրոն ըլլաւ Հայարարատ ուսումին տարածման և ընդհանրացման. մեծին Միսիթարայ աշակերտներն և հաստատած միաբանութիւնն, մի և նոյն ուղղութեամբ ոսկեղէն դարուն հետևող եղան, հետազոտեցին լի. Թարգմանչաց ոպին և աւիւնն. և անով ոգերեցան, լեզուն ոսկիի պէս բովի մէջ զտեցին.

Միսիթարեան Միարանութիւնն երկդարեան շարունակուած աշխատութեամբ լի. Թարգմանչաց գործին գործակիցներ եղան, անոնց հրատարակած մատենաներն անհամար են, ոչ չափ ունին և ոչ թիւ, և կլեցնեն մատենագրաներ:

Տպարաններն Հայոց մէջ բովանդակ ընդհանրացած են, և ամէն տարի բազմահատոր Հայկական արտադրութիւններ կհրատարակուին, և լոյս կտիսնեն, և կմշակեն հայարարրառ լեզուն, որ կապրի շարունակ կենսունակ կորովով, անմահ է այն, բնաւ չմեռնիր. ապագայ դարեր նոր թորելեաններ պիտի կազմակերպեն Հայկական տառերու գիւտին և թէ տպագրութեան:

ՄԵՍՐՈՊ ՎՐԱՊՏ. ՈՒՂՈՒՐԼԵԱՆ

## 34

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՕՆԸ

ԵՐԿՈՒ ՑՈՐԵԼԵԱՆՆԵՐ

Այս օրերուս մէջ երկու յորելեաններ պիտի կատարուին. Հայ Գրականութեան ծնունդը, որ է ըսել, հայ այրութենի գրոց զիւոր տասն և հինգերորդ հարիւրամեակը, և հայ ազգին առաջին տպագրութեան չորս հարիւրամեակը:

Այս յիշատակներու առթիւ՝ Միիթթարեան Միաբանութիւնը հանդէս մը կազմակերպած է, որ պիտի կատարուի Ա. Ղազարու կղզեկին մէջ:

«Միիթթարեան Միաբանութիւնը – կ'ըսէ շնորհալի կերպով շրջաբերական հրատիրագիրը – ազգային լեզուի և գրականութեան վերածնութիւնը տօնախմբելով՝ որ յաղթական կ'ապրի դարաւոր հալածանքներէ վերջ, կ'ուզէ ամենէն անկեղծ շնորհակալութիւնը ու յարգանքը յայտնել՝ վենեսեկին որ հիւրասիրեց Հայերը, այս կղզեկիս մէջ՝ որ քանոցը մ'է մեր հայրենիքին և ուր լեզուն և տպագրութիւնը պաշտպանուած միշտ եկեղեցական և աշխարհական իշխանութենէն՝ իրենց կատարելութեան՝ փառաց գագաթնակէտը հասան»:

Հայ գրականութեան ծագումին և զարգացման կարեռութեան վրայ՝ ընթերցողներու յատակ գաղափար մը տալու համար, կը հրատարակեմ հոս՝ հայ քաջ զրոյի մը զծած պատմական և ըննական լուսաւոր պատկերը:

Հայ ժողովուրդը. – Պատմութեան Խնդետասան դարեր. – Յեղը Եւ Լեզուն

Հայաստանը տօնի մէջ է: Արկածներէ ընկճուած, կը դառնայ դէպի ի անցեալ՝ հոն գտնելու համար հին իրոխանքը: Հանդիսատես՝ այն ժողովուրդներու ազատագրման՝ որ նուազ զոհեր ունին ազատութեան և նուազ յիշատակարաններ արուեստի, ազնուական վրէժ մը կը փնտոէ իւր յիշատակաց մէջ. նա իւր գրական կեանքին տասնեւնինգ դարերը կը տօնախմբէ:

Հայ գրականութեան ծագումը սերտ աղերս ունի իւր ցեղին հետ. Հայաստանը ընակուած էր (Փրիստոսէ 2000 տարի առաջ) Ռւբարտացիներէն. Արարատ լեռը անոնց անոնը կը կրէ դեռ. Կովկասեան ցեղէ էին, հիմաղիր գաշնակցական մէծ կայսրութեան մը, որոն սեպածե արձանագրութիւններն այժմ անոր փառապանծ պատմութիւնը կը յայտնին:

Հնդկա-զերմանական ժողովուրդ մը՝ Յունաստանէն եկած (ըստ արդի հնատագուռութեանց և հելլէն աւանդութեանց) զանոնց նուաճնեց, և արդի Հայերէն ժառանգած իր լեզուն անոնց պարտաւորիչ ըրաւ, որդեգրելով Արևելի սովորութիւններն՝ իրենց ազգին մէջ ընդունելով զանազան պարթե և պարսիկ տարրեր, Հայերը միշտ յատուկ ձգուում ունեցան դէպ ի իրենց հին հայրէնիքը, անոնց աւելի շեշտուցան՝ յետ իրենց դարձին ի Քրիստոնէութիւն՝ յամին 298 (կոստանդիանոսէն 15 տարի առաջ):

### Գրականութեան Մեսփան

Հայաստան պէտք ունէր այն հանճարերէն միոյն, որ զիտեն առաջնորդել իրենց ցեղին անզիտակից ձգուումներուն, տարտամ իշճերուն, և զանոնց դարերով մշտնէննաւորել: Այս հանճարն եղաւ Մեսրոպ (Ե. դար Բ. Ք.): Տարօնի (Ներկայապէս Մուշ) իշխաններու ընտանիքն, երևելի զօրավարներու սերունդ, ինքն ալ զօրավար՝ ու նշանաւոր իր քաջագործութեամբ, գեղեցկութեամբ, հելլէն հմտութեամբ, յետոյ անապատ վարուած միստիքական եռանդէ, Մեսրոպ զիւթական ոյժ մունէր արբունիքի և կղերին վրայ: Քաղաքական և եկեղեցական իշխանութիւնները, Վամշապուհ թագաւորն ու Ա. Սահակ Հայրապետը՝ իւր ամինէն եռանդուն ձեռնտուններն եղան: Առանձնութեան մէջ Մեսրոպ յղացած էր իւր ժողովուրդեան ազգային մատենագրութիւն մը տալ, որ մինչև այն ժամանակ ուրիշ բան չունէր՝ բայց միայն դիցազներգութիւն՝ երաժշտութեան միացած:

Իւր կէտ նպատակին եղաւ ազնուականացնել Հայը՝ իրեւ անհատ, զօրացնել զայն՝ իրեւ ժողովուրդ. ջանաց անդունդ մը փորել ընդ մէջ քրիստոնեայ Հայաստանի և արևապաշտ Պարսկաստանի, միացնել զայն քաղաքակիրթ աշխարհին հետ, պահպանել ազգային գոյութիւնը ամէն վտանգէ՝ ևս աւելի գեղեցկացնելով զայն, նա այնպիսի կատարեալ այրուրէն մը հնարից՝ որ շատ մ' Ալպանիացիներ և Թուրքեր՝ ձանձրացած իրենց Արարական գրութենէն՝ կը փափարին այժմ զայն իրենց լեզուին յարմարցնել: Նա զպրցներ հաստատեց Հայաստանի ամէն կողմ. Ա. Գիրքը թարգմանեց. ընտրեալ երիտասարդութիւն մը զրկուեցաւ ի թիւզանիդոն, Աթէնք, Աղեքսանդրիա, Եղեսիա՝ ուսանելու համար, յետոյ Հայաստան վերադարձաւ հաստատելու համար հոն ակադեմիա մը, որոն նպատակն եղաւ ստեղծել գրական լեզու մը, ազգային պատմութիւն մը, կրօնական գրականութիւն մը:

Ե. դարուն, հայ լեզուի ոսկեդարուն յատկանիշն՝ պայմանադրական ձեւերէ գեռ ազատ ըլլալն է. « պատմութեան » անուան տակ կը պարունակէ դիցազնականը, բնարերգականը, ճարտասանականը, ան կատարեալ է. չներկայացներ միայն քաղաքագիտական դէպքեր, այլ գրչին և իւր դիցազներուն զգացումները. ինչպէս իրականին մէջ, այս-

պէս ալ գրականութեան մէջ, բանաստեղծական վայրկեանը բաժնուած չէ կեանցէն որուն մասը կը կազմէ: Այսպէս ամէն քնարերգութիւն՝ միասին իր մեկնութիւնն ունի, ամէն պատկեր՝ իւր շրջանակը, ամէն ընանկար՝ իւր հորիզոնը. «պատմութիւնը» դիւցաներգութիւն մ'է՝ իւր ծագումով, իւր ոճով և ձգուումներով. հոն են քնարական մեծ էջերը որ Հայաստանի մարտիրոսները ստեղծեցին և շնչեցին Հայերուն՝ իրենց յամառ հայրենասիրութիւնը:

Փաւստոս թիւզանդացի, Ազաթմանգեղոս, կորիւն, Մովսէս Խորենացի, Դազար Փարագեցի, Եղիշէ՛ հինգերորդ դարու գլխաւոր պատմիչներն են. Քիլիսոփայութիւնը ներկայացուած է Եզնիկին և Գաւիթ Անյաղթին. Երիտասարդ գիտուններու ամրողը ընկերութիւն մը՝ աշխատած է յոյն գործերու թարգմանութեանց, որոնց բնագրերն մեծաւ մասամբ այլ ևս գոյութիւն չունին. ասոնք հայ գրականութեան ամենէն կարենոր դիւաններին մին կը համարուին՝ յոյն գրականութեան համար: Հեթանոս բանաստեղծութիւնը՝ Հայաստանի մէջ՝ քրիստոնէութեան ամենէն վանագաւոր թշնամին էր. անոր դէմ պատերազմեցաւ՝ նոր բանաստեղծութիւն մը՝ ծնած լի. Քրցի ներշունչումներուն ներգև:

Սահակ և Մեսրոպ, բանաստեղծ և աստուածաբան, երիտասարդ հեղինակներու տենդու խմբին մէջ՝ իրենց մարդարէի պատկերը կը թիւրեն:

Թաջորդ դարերու մէջ հայ գրականութիւնը կը շարունակէ յառաջ թերեւ անընդհատ շարք մը հեղինակներու. Խորհրդապաշտ բանաստեղծներ են՝ տանդէական երեակայութեամբ, ինչպէս Գրիգոր Նարեկացի (Փ. դար). Չուարթ և յունական վայելչութեամբ, ինչպէս Ս. Ներսէս Շնորհալի (ՓԲ. դար). Աստղաբաշխ, բժիշկ, օրէնակէտ են. Ամրատ (Թ. դար) բիւզանդական օրինագիրը կազմեց Վասիլ Ա. օրով, որ Բիւզանդինի տասներկու հայ կայսրներէն մին էր. Ներսէս Լամբրոնացի (ՓԲ. դար) կծու երգիծաբանութեան միացուց վեհ պերճախօսութիւնը. հայ թագաւորութեան հետ՝ արուեստն ալ կիլիկիա զաղթեց և Հայերը՝ խաչակիրներու անցըին հանդիսատես՝ անոնց հետ փոխադարձ փոխանակութիւն մ'ըրին գաղափարներու և ազդեցութեանց:

### ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆԸ

Այս գրաւոր գրականութեան քով կը ծնանէր մթութեան մէջ ժողովրդական բանաստեղծութիւնը: Ան ամրողովին՝ զգացում է, գործն ողովով կանանց՝ որ մեր մէջ պաշտօն ունին հարսանիքը երգելու կամ ըլլալով կանանց՝ որ մեր մէջ պաշտօն ունին հարսանիքը երգելու կամ մեռեալներ արտաստելու. և այս զգացումը մելամաղծիկ է՝ ինչպէս հայկական կեանքը: Բայց Հայաստանի բնանկարներու ժամկետը կ'արգելու զայն յուսահասութեան չափ մթագնեէ. նա կը հասնի նոյն խեղական սակ մը լաւատեսութեան, յատուկ անոնց որոնց կեանքը զեղեցկացած է

մշտառե վտանգով, կամ աշխատութեամբ: Բնութիւնը բանաստեղծի տեսարանը կամ շրջանակը չէ, բոյր հոգի մ'է: Կատարեալ ձուլում մը կայ տեսանելի և ներքին աշխարհին մէջ: բնանկարները կ'երևնան նոյն իսկ զգացումներէն կանչուած:

Բանաստեղծը հետամուտ չէ շլացնելու, նա գոհ է իր ունեցած պարզութեամբն ու շնորհըով: Հեռաւոր լերան պատկերը կը տիրէ Հայաստանի հորիզոնին վրայ ինչպէս իր բանաստեղծութեանը: անանուն բանաստեղծներու և նշանաւոր երգիշներու ամրուին մէջ՝ յօժարակամ կը խանոնին կրօնաւորներ, եպիսկոպոսներ նոյն իսկ պատրիարքներ: Վայրէեան մը կու գայ, ուր ամրող ժողովուրդը կը սկսի միարեան նուազել և չսիրեր որիշի բան նուազել, բայց եթէ իր երկրին կամ իր ցեղին զեղեցկութիւնը:

### Զարթնութի խանձարուրքը

Հայկական գրականութեան պատմութեան հետ զօդուած են՝ դասական երկու երկրիներու անունները: Յունաստան և Խոալիա: Ինչպէս հին գրականութիւնը ծնաւ ի Բիւզանդիոն այսպէս նոր գրականութիւնը ծնաւ ի Վենետիկ: Այս քաղաքին մէջն էր որ 1512ին տպագրուցաւ առաջին գիրքը: Ասիկայ ազգային զարթնումին նշան եղաւ: Վենետիկ, յորում հաստատուած էր հայկական զաղթականութիւն մը՝ գրական գործունէութեան դաշտ մ'եղաւ:

Հայկական միարանութիւնը՝ հիմնուած Միիրթարէն՝ վենետիկեան կղզեկի մը վրայ 1717ին՝ վերակենանացուց զասական հայերէնը, հին մատենագրութիւնը, ազգային պատմութիւնը և ծանօթացուց հայերուն Եւրոպական գրականութեան գլուխ գործոցները Աշխարհական երիտասարդութիւնը արթնցաւ, ինցն ալ իր գրական և զեղարքուեստական կրթութիւնը Խասալիոյ մէջ փնտոեց, և չուշացաւ ազգին մտաւոր շարժման զեկը ստանձնելու:

Հայաստանի նոր գրականութիւնը երկու զիխաւոր ճիշգերով կը զարգանայ: Կովկասահայ և Թորքահայ: Կովկասու մէջ, ուր ցեղը աւելի անարատ պահած է ազգային նկարագիրը, աւելի կից ապրելով իրարու և պատմական հայրենիքի մօտ, գրականութիւնը աւելի առնական է, աւելի կորովի, փիլիսոփայական, ընկերական, և սիրտ կերպով կապուած ժողովրդական կեանքի հետ:

Կ. Պուսոյ մէջ, գրականութիւնը աւելի աժմէական և միջազգային՝ կը ցուցացնէ՝ նոյն իսկ ճնշուած հայրենիքի մը վրայ խօսած պահում՝ Վոսփորի ժպիտները:

### Փառքերու եւ ցաւերու մէջ

Արովիան (1804-1848) առաջինը եղաւ՝ որ կովկասահայ բարբառը գրական լեզուի վերածեց, հիմնեց դպրոցը՝ գիւղի նահապետական կեանքը Նկարողներուն (որոնցմէ նշանաւոր եղան Պոռչեան, ծն. 1837, Աղայեան ծն. 1840):

Վերը Հայաստանի հայ ժողովրդեան ամենէն սիրելի վէպերէն կը մնայ, չնորդիւ տեղական գոյնի, անցեալի կարօտին, և հայրենասիրական հեշտավիլ մելամաղձութիւններուն, Ռաֆֆի (1835—1888) իր պատմական և այժմէութեան վէպերուն մէջ՝ ապստամբութեան և պայցարի փողը կը հնչեցնէ. ամէն բան կոփի կը չնչէ. հերոսները՝ վէպին մէջ ստեղծուած՝ ստեղծուեցան Ռաֆֆիէն նաև իրականութեան մէջ. միայն Հայոց զրականութեան չի պատկանիր այլ նաև պատմութեան. Քիչ հեղինակներ ժողովուրդ մը աւելի խոր կերպով վրդոված են և փոփոխած: Ռաֆֆի, ինչպէս իւր աշակերտները (օրինակի համար Խերենց 1832—1888) կը ներկայացնեն սերունդ մը՝ խանդավառ ազատութեան, զոր մօտ կը զան: Կը հասնի հրասթափման ժամանակը, և հայկական ցաւը՝ իր արժանաւոր թարգմանը կը զանէ Ահարոննեանին մէջ (ծն. 1866), Ապտ-Խոլ-Համիտի կառավարութեան ներքի գործուած ոճիրներուն յուղիչ նկարողը:

Զանազան են հայկական, թրցական, վրացական, պարսկական կեանքէ պատկերներ ներկայացնողները. Երփանզատէ, Լէօ, Ատրպետ, Շահրիար, Արփիար, Փաշալեան, Զոհրապ ևն:

Ժամանակակից բանաստեղծութիւնը կը սկսի՝ դասականութեամբ. Հ. Արսէն Բագրատունի (1790—1866) հայ ամենէն մեծ հելլէնարանը, չումերի, Վիրցիի, Միհլտոնի թարգմանիչը, զիւցազներգութիւնը փորձեց՝ երգելով Հայկը, ազգային թագաւորութեան զրուցաւանդ հիմազդիրը. Ինչպէս արդի ամէն զիւցազներգական փորձ՝ Բագրատունիին ալ անյափող անցաւ, բայց հայ զրականութիւնը ճոխացնելով նկարագրութիւններով որ փոխ առ փոխ կը մրցին արձանագործութեան և նկարչութեան հետ, բատ որում կամ անհատներ կը ներկայացնեն կամ բնանկարներ: Գանակովը Հնդկական, գծի զգացումով՝ Յունական, Հայկ՝ Կ'անձնաւորէր իւր զիւցազին մէջ հայ ցեղը, մի և նոյն ժամանակ դասական լեզուի ամենէն գեղեցիկ կազապարը տալով:

Իր աշակերտն էր՝ բայց ժողովրդեան մօտ աճած Պէշիկթաշլեանը, (1829—1868), դասական, վայելուչ, սիրոյ մէջ կը տեսնէ հայրենիքի և մարդկութեան Մեսիան. Կ'երգէ եղբայրութիւնը, և իր ներդաշնակութիւններով Կ'ողոքէ կրօնական ատելութիւնները որ Հայերը իւրարու գէմ կը զինէին. Կ'երգէ բարոյական վերածնունդը՝ բաղաքական վերածնունդն առաջ:

Դուրեան, (1851—1872), քնարերգակ և թատրերգակ՝ Պէշիկթաշլեանին նման, վաղամեսիկ իրեն նման, երիտասարդութեան բանաստեղծն է: Կանխահաս մահն՝ աւելի սրտաշարժ ընելով իւր զողորութիւնները և խորուակուած երազները՝ երթեմ իրեն ճակատագրին դէմ ի զոր կոռուզ հոգիի մը վսիմ շեշտը կու տայ: Ցաւով կը մեռնի՝ ոչ եթէ քիչ վայլած ըլլալուն համար՝ այլ իր հայրենիքին քիչ օգտակար ըլլալուն համար:

Ուելի մեծ եղան Քամար-Թաթիապ (1830—1892): և Հ. Ղևոնդ

Ալիշան (1820-1901)։ առաջինը՝ իր ժողովրդական, երկրորդը՝ իր քնարերգութեան ընդարձակութեամբ։ Քամար Քաթիպա՝ Նալպանդեանի հետ (1820-1866) և Դորպատի համասարանի ուրիշ ուսանողներու հետ հայոց Տիրտէսն է, ամբոխներու յուզիչն է որ կը շարունակէ ապրիլ։

Հ. Ալիշան՝ Հայոց ամենէն մեծ ոսմանթիքը՝ տիեզերական գեղեցկութիւնը կը զգայ իր բոլոր զանազանութեան մէջ։ Իր զգացման խորութիւնը հաւասար է իր երկակայութեան ընդարձակութեան։ զինքը եռանդուն միստիք մը պիտի կարծէինք՝ իր կրօնական բանաստեղծութիւնը կարգալով։ բայց բնութեան, հայրենիցի և տիրութեան նույրած իր բանաստեղծութեանց հատորները՝ կը յայտնեն իր մէջ՝ բազմաթիւ անձնաւորութիւններ՝ հաւասար ոյժով և ապրոյ նոյն անուան տակ։ Հայոց արդի զրականութեան վրայ ամենէն մեծ ազդեցութիւնն ունեցաւ։

Այս տեղ յիշատակել միայն կարող ենք Շահազիզ, Նարպէյ, Խրիմեան, Յովկաննիսեան, Թումաննեան, Մատորեան, Խամակեան, Չոպաննեան, Վարուժան և թատրերգակներու մէջ՝ Շանթ ու Սունդուկեան (ծն. 1825), որ բեմի վրայ հանեց կովկասեան բարերը՝ հաւասարապէս մեծ յաջողութիւն գտնելով։ թէ Հայերուն և թէ Վրացիներուն մէջ։

Հայուհին, որ ժողովրդական զրականութեան այնքան գոհարներ ընծայեց, արդի զրականութեան ալ տուաւ բանաստեղծներ և վիպասաններ՝ որ անոր մէջ բերին փափոկ զգայնութիւն մը։ Տիրսար, Այսպիլ, Զապել Եսայեան, Անայիս, Եւտերպէ, ևն։

### Հայկական ոգին

Գաղափար մ'ունենալու համար արդի հայ զրականութեան գեղեցկութեան մասին՝ հարկ պիտի ըլլար յիշեցնել ինչ որ կայ յուզիչ ու վեհանձն՝ իր զատութեան համար պատերազմող ժողովուրդի մը խանդավառութեան սարսուներուն մէջ, ինչ որ կայ նկարչսկան արեկեան բնանկարներուն մէջ, և հոգեբանական շահեկանութիւն այն հակապատկերներուն մէջ՝ որ զոյութիւն ունին հեղինակներու եւրպաւկան կրթութեան և իրենց ասիական շրջապատին միջն, քրիստոնէական և մահմետական հոգւոյ միջն։ որովհետև Հայաստանի վրայ խօսիլ՝ միշտ երկու հակոսնեայ ցեղերու և կրօնեներու մասին խօսիլ է։

Հոգին որ արդի հայ զրականութեան մէջ կ'ապրի՝ ոսմանթից է, ինչպէս ամէն արևելեան հոգի. զգոռուած զգայնութիւն մ'ունի, ինչպէս կրնան յառաջ բերել դժբախտութիւնը և միշտ հակառակութիւն կրող իտէալ մը, կեանցի ողբերգական ըմբռնութիւն ունի, կամ անոր գեղեցկութիւնները կը չափազանցէ՝ զանոնը միայն երազի մը մէջ ընդնշմարած ըլւալուն համար։ Իր ցաւի միակ առաւելութիւնը կը վայելէ։ ինք զինքը ներքսապէս ազնուականացած զգալ, և իր անձնական տանջանքը

գործածել՝ լաւ ևս համակրելու համար տիեզերական ցաւին և մարդկային վեհանձն ձգտութերուն։ Հեղինակին քով կ'ապրի միշտ՝ ցեղի հոգին, և անձնական ցաւերու փողը կութիւնները կը մեծան ճնշուած մարդկութեան ցաւերուն խառնուելով։ հոգեկան այս զրութեան առջև՝ մարդս փորձութիւն կը զգայ մտածելու՝ թէ ազատութեան համար կուիլը՝ բարոյապէս խօսելով՝ աւելի կ'արժէ քան զայն ունենալը։ Երջապատր ուր այս հոգին կը գործէ՝ է արևելքը, իր բնական գեղեցկութիւններով, իր ամենէն հին յուշարձաններով, իր ցեղերու զանազանութեամբ, կրօնական իտէալներու հակաղութիւններով՝ որոնց նոյն են ինչ որ կային նախկին քրիստոնեաններու և ներոնի ցուրս անզթութեան միջն՝ եթէ այս անունը չափազանց պատուաւր չէ մարդկութերու համար որ երբեք գեղարուեստի մտահոգութիւն ունեցած չեն։ Եւ հայ զրականութեան այս արևելքը՝ բաւական տարրեր է եւրոպական էքզութիզմի արևելքն՝ ճանչուած արարական երգերու թարգմանութեամբ կամ՝ ամենէն բախտաւոր պարագային՝ Ասկեղջորդի նաւահանգստէն։ անօգուտ թափոր մը, Ցայուն թատրոն մը, ուր տարազները մարդիկներէն աւելի կ'արձեն, և զոյները հոգիներէն աւելի։ Երջանկութեան երկիր մը, ուր հազիւ կը համարձա՛իս ճշմարիտ մարդկութիւն մը ենթազրել։ Այս արևելքը որ աւելի կ'ուոչէ եւրոպացի ընթերցողներու երեակայութեան համապատասխանել քան իրականութեան, մի քանի առանձնաշնորհուած բռնաւորներու համար միայն ճիշդ է։ Այսոնց ետև կայ անհուն ամրովը, որուն ճակատագրական ըլլալը՝ միմիթարանը մը ըլլալու տեղ իր չարիցներու մեծագոյնն է։ կայ արինահեղ ողբերգութիւն մը, որուն առջև ամենէն թեթեամիտ նայուածը և ամենէն սառնարին հոգին հազիւ կրնայ իր գեղեցկութիւնը տեսնել։ Զորք գեղարուեստական ամէն արժէքէ՝ արդի հայ գրականութիւնը միշտ պիտի մասը արևելքի ազգագրութեան թանկագին վաւերագիր մը։

### Երակ եւ Մաղթանք

Տօնելով իր զրական կեանքը մէջ ճնանելուն 1500երորդ տարեդարձը՝ Հայաստանի ամենէն՝ փողը բազարներուն և ամենէն հեռաւոր զաղթականութեանց մէջ, հայ ազգը կ'ուոչէ իր զիտակցութիւնը ամրապնդել։ այս վայրկներին կ'երազէ Յունաստանը՝ ուր արդի զիտութիւնը կ'ուոչ իր ազնուական ձկուութերուն պատճառը գտնել և Վենետիկը՝ որուն զիւթեական վերջալոյսները կարծես դեռ ցոլք մը կը պահեն իր մտաւոր վերածնութեան օրերէն։

Իր յուսանք թէ Հայաստանի և գրականութեան բարեկամները պիտի մասնակցին այս հանդիսին՝ սպասելով լաւագոյն տօնի մը։ Հայաստանի եղած արդարութեան։

Հ. Կ. Տէ՛ր-ՍԱՀԱԿԵԱՆ

# Մ Ա Ս Ն Գ.

## ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՏՊԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴԻԲԸ

### ԴԵՄՈԿՐԻՏՈՍ ԹԵՐՐԱԶԻՒԱԱ<sup>1</sup>

Յակոր մեղապարտի գերը. — Ուրուն պատկանած է Հայկական առաջին տպարանը. — Հ. Ալեքանի, Հ. Զարքշանալեանի, Լէօյի կարծիքները. — Առաջին տպարանը՝ մասցած էր առաջանած. — Վենետիկեան պետութեան երկու վաւերագիրներ՝ ազգային առաջին տպարանի ժամանեցին ցարդ անձանօթ մասցած. — Դիմոկրիտոս թերրազինա վենետիկեան յին՝ ճիմաղիր հայկական առաջին տպարանի:

Ազգային մեծ յորելեաններու պահուն՝ Յակոր Մեղապարտ հասաւ փառքի գագաթնակէտոր Քիչ անհատներ՝ գրականութեան մէջ՝ բաղդի այսրան մեծ անակընկալներու պատահներն. իր անուամբ աւանդուած են մեզ հայերէն առաջին տպագրութիւնները. ոչ ոք բանասէրներէն կարող է հաստատել՝ ան տպարանի հիմնարկո՞ղն եղած է, մեծ գաղափարի մը յղացողը՝ թէ սոսկ գործաւոր մը. բայց ազգութեան բոլոր կեղրունները տօնեցին զինց իր հաւանական արդիւնքներուն համար: Անորոշութեան այս պարագային՝ Յակոր Մեղապարտը՝ իրորհրդանիշ մ'է միայն, անուն մը՝ որուն ներցե Հայութիւնը իր երախտագիտութիւնը կը յայտնէ իր անձանօթ բարերարին:

Բայց այս յորելեաններուն մէջ՝ զգացման չափ՝ ազգային գիտութիւնն ալ իրաւունք ունի իր բաժինն ունենալու: Լաւագոյն տօնը հայ գիտութեան համար՝ է կարենալ լոյս մը սփոռել հայկական տպագրութեան ծագման վրայ:

Բնականարար Վենետիկ՝ որ այս հանդէսին պատմական տօնաւ վայրն է՝ և կանինեց զայն կատարել ազգային ամէն կեղրոնէ առաջ՝

1. Այս յօդուածը արդէն յանմնուած էր «Հայկական Յորելեան» ի խմբագրութեան՝ նոր սասացանք Ալ. Մալխատեանի յօդուածը՝ Մշակի 226 թուին մէջ (25 հոկտ. ըստ նոր տոմարի), ուր կը տեղեկացնի թէ Հ. Առաքելեան բարիրու մեծ գրացուցակի մը մէջ հանդիպած է Դիմոկրիտոսի և իր թոռներու արտօնագրերու պարզ և համառօտ յիշատակութեան մը. Պիտական վաւերացիրներու հրատարակութիւնը լուծում պիտի առաջ այն խնդիրներուն՝ զորս գրացուցակի մը տեղեկութիւնը բնականարար անկարող էր լուծել.

իր պարտքը կը նկատէր ջանալ զիտական խնդրոյն վրայ լոյս մը սփոել:

Ներկայ ուսումնասիրութիւնը ցոյց պիտի տայ թէ հայկական գրքեր տպելու առաջարկը եղած է՝ գէթ պաշտօնապէս՝ 1498 թուականին, այսինքն է՝ տպագրութեան գիւտէն միայն 43 տարի վերջ, իսկ վենետիկեանէն միայն 33, և թէ հայկական առաջն տպարանի հիմնողն եղած է՝ Դիմոլիխոս թէրրայինա անունով վենետակեցի մը՝ որուն անունը՝ ճակատազրի սովորական անարդարութեամբ — ապահովապէս ոչ մէկէն արտարերուեցաւ՝ ազգային յորելեաններուն ժամանակ:

## Ա'

Ազգային հնագոյն տպագրութիւնները՝ — որոնք մի և նոյն Ցպարանէ ծնունդ առած են՝ ամէնցն ալ D. I. Z. A. նշանը կրելուն և նոյն տեսակ տառեր պարունակելուն համար՝ — են հետեալները.

«1. Պարզաբումար, տպեալ ի 1512, ի վենետիկ, տպարան D. I. Z. A. ի մատենագարանի Միկիթարեանց Վիեննայի (2 օր.) և Երուսաղեմի Ս. Յակոբեանց:

2. Պատարագատեար, տպեալ ի 1513, ի նմին քաղաքի և նոյնաղորշմ տպարանի: Ի Մատենագարանի Ս. Յակոբեանց և Կեսարիոյ առաջնորդ Գեր. Տրդատ Վ. Պալեանի:

3. Արքարազիրք, տպեալ ի 1513, գարձեալ ի նմին քաղաքի և նոյնաղորշմ տպարանի: Մի մի օրինակ ի Մատենագարանի Վենետիկոյ և Վիեննայի Միկիթարեանց, Երուսաղեմի Ս. Յակոբեանց և Տ. Վ. Պալեանի:

4. Տաղարամ, տպեալ ի 1513, ի վենետիկ, որպէս ի վեր անդր: Երկու օրինակ ի Մատենագարանի Երուսաղեմի Ս. Յակոբեանց, և օրինակ մի առ Տ. Վ. Պալեանի:

5. Աղրարք, տպեալ ի 1513, ի վենետիկ որպէս ի վեր անդր: Ի Մատենագարանի Վենետիկոյ Միկիթարեանց և Կեսարիոյ Ս. Կարապիտի վանաց՝»:

1. Գրախօսութիւն.  
Համբէն Ամսօրեայ, «Հայ տպագրութեան ամենահին երախայրիք» (Հ. Գ. Գուրիիկանէ), 1889 թիւ 10, չուած, էջ 209:
- Բազմալիւս, «Առաջին զար հայկական տպագրութեանց» (Հ. Ա. Տիրոյեանէ), 1890 էջ 90, Արևելք, «Հայ տպագրութեան ամենահին քառախայրիք» (Աշշակ հազ. Խապայեանէ), 1890, 29 չուած. (Հ. Տ. Տիրոյեանէ), 1894, դեմուսերք, էջ 357 (յաւելուածով մը՝ Հ. Գ. Է.):
- Պատենտ, 1894, դեմուսերք, «Հայ տպագրութեան ամենահին երախայրիք մ'ալ», (Տրդատ Վ. Պալեանէ), 1894, դեմուսերք, էջ 357 (յաւելուածով մը՝ Հ. Գ. Է.):
- «Պատմութիւն հայկական տպագրութեան» ակզիւնարութենէն մինչ առ մօզ» (Հ. Գարեգին Վ. Զարքչանալեանէ), 1895.
- «Հայ-Վենետիկ» (Հ. Վ. Ալեքսանէ), Վենետիկ, 1896.
- «Հայկական տպագրութիւն, մեր կենացը, զրականութեամբ անցեալում» (Լեյյէ), Թիֆլիս, 2 հատոր, 1902:
2. Հ. Զարքչանալեան Պահ, էջ 9.

Այս գրքերէն հնագոյնը՝ այն է Պարզատոմարը՝ պէտք է 512 թուրին գրուած ըլլայ՝ եթէ ո՛չ աւելի առաջ։ Այս կէտև կենսական ըլլալով մեր ինդրոյն համար՝ ի մէջ կը բերենք Հ. Գովրիկեանի ըրած պատճառարանութիւնը<sup>1</sup>.

«... Երբորդ երեսն կը սկսի բուն գիրքն այսպէս. « Խնճ հարիւր ու վարտունումէնն. զիրն նոսն է. և տանուտէրն ի վերեն կարին է. և այլն կարգա երթա . . . .»։ Աւստի տօնացոյցը կը սկսի 962 = Քր. 1512 թուականին։

«Գրքին վրայ վերոյիշեալ 961 թուականէն զատ՝ չկայ թուական մը, որով տպագրութեան տարին կարենայինք ճշդիւ որոշել։ Այսու ամենայնիւ զօրաւոր կոռուան մըն է այս 961 թուականը, որով կրնանց քանի մը քայլ անուել Կ հետևութեանց հասնիլ։

Ցնացոյց կամ տումար մը շինողին առաջին գործըն է տարւոյն թիւր զնել, այն տարւոյն թիւր, որուն մէջն է, կամ որուն համար տոմարը կը շինուի։ Աւստի բոլորովին անհաւանական է թէ մատենա գիրն իրմէ շատ ետքն եկող տարւոյ մը տարեթիւր զնէ իւր զրուածքին վրայ։

Բայց չունի նաև պատճառ մը մատենազիրն՝ անցեալ տարւոյ թուական զնել գրած ու անշուշտ ժողովրդեան գործածութեան համար շինած մատենին՝ մանաւանդ տոմարին վրայ, որ նպատակին չէր կրնար ծառայել։ Եւ իրօց ինչո՞ւ ներկայ տարւոյն մէջ տպուած տօնացուցին վրայ, օրինակի աղաքաւ, գնենք ասկէ 50 տարի առաջ անցած թուական մը, այն է 1839, և կամ նոյնչափ տարի ետքը՝ 1939 թուականը։

«Յայտնի է ուրեմն որ առաջիկայ մատենանը տպուած է կամ այն տարին, զոր կը ցուցնէ թուականը, այսինքն՝ 961 = 1512 և կամ քանի մը ամիս, և գուցէ նոյն իսկ տարի մը յառաջ սկսած է, որպէս զի նշանակուած 961 տարւոյն համար՝ տոմարը պատրաստ ու գործածելի ըլլայ»։

Այս գրքերու տպագրութեան հնագոյն թուականին չափ կարեսը է մեզ զիտնաւ՝ թէ որ Հայագոյն երկանց արդինքն են անոնց։ Անոր անունը ծանօթ է մեզ երկու յիշատակարաններէ, մին խապայեան եպիսկոպոսի Պատրարքատերէն<sup>2</sup>.

«Տպագրեցաւ տուրք տառս ի ԶՀԲ (1523-4) ի աստուածապահ դադարս ի Վէճեժ, որ է Վէճետիկ, Ֆուանկաստան, մեղապարտ Յակոբին. որք կարդայք մեղաց թողութիւն խնդրեցէք»։

1. Ել 210.

2. Այս յիշատակարանը տպուած է Արևելքի մէջ (թիւ 2036), այլ Հայ-Վէճետի մէջ (թիւ 208) է. Ալիշանէն՝ որ կը թուի շայն ստացած է առանձնական թղթակցութեամբ։

Մի և նոյն յիշատակարանի ուղղագոյն ձեզ ներկայացուց Տրդատ Վ. Պալեան՝ իր Պատարագատերի մասին տուած տեղեկութեան մէջ'.

«Դրեցաւ սուրբ տառս ի Զքիթ (= 1513), ի աստուածապահ քաղաք ի վէնէժ որ է վենետիկ ֆունկուտան. ձեռամբ մեղապարտ Յանկորին. ով որ Կարդայք մեղաց թողութիւն խնդրեցէց աստուծոյ»:

Այս գերջին յիշատակարանս երկու կարեռ տարբերութիւններ ունի առաջիննեն. նախ որ «Տպագրեցաւ» բառին տեղ ունինց «Գրեցաւ», ինչ որ Կրիստո բոլորովին տարբեր նշանակութեամբ գործածուած ըլլալ, յետոյ՝ 1523 թուականին տեղ ունինց 1513:

Ինչպէս իրաւամբ զիտել տուած է Հ. Գ. Գ.՝ յիշատակարանի ուղղագոյն ձեն է այս՝ ինչ որ մեզ կը ներկայացնէ իր տեսած ձեռագրի վրայէն՝ Տ. Վ. Պալեան:

Այս բոլոր վաւերագիրներէն կը ստացուէր հետագայ եզրակացութիւնը՝ թէ մեր հնագոյն տպագրութիւնները կատարուած են 1512 և 1513 թուականներուն և թէ անոնց մէջ արդինք ունեցած է Յակոբ մեղապարտ:

Ինչ եղած էր ասոր ճշմարիտ դերը. ի՞նքն էր ձեռնարկութեան յդացողն ու զիխաւորը՝ թէ միայն երկրորդական գործիք մը: Այս բանս որոշելու համար ուշագրութեան առնուեցան D. I. Z. A. տպարանական նշաններ:

Հ. Գովրիկեան բազմաթիւ մենագիրներ ուսումնասիրելէ վերջ, արտապեց հատ մը՝ անոր Հայոց առաջին տպարանին մենագրին հետ ոչ մէկ վերաբերութիւն ունենալն ապացուցանելու համար:

Խապայեան հայիսկոպոս, Պալեան Վ., Հ. Գ. Գալէմքեար տպարանի մասին ոչ մէկ ենթադրութիւն բնելու խոհեմութիւնն ունեցան:

Հ. Աթանաս Վ. Տիրոյեան՝<sup>4</sup> տառանշանը արտատպելէ վերջ զիտել կու տար միայն՝ թէ ան նոյն է «ամենկին ինչ որ Ամսօրեայ Հանդէս կը հաւաստէ զրոշմուած լինել նաև Տօնացոյց մատենին մէջ»:

Prince d' Eslingը՝ հեղինակ եռահատոր պատկերազարդ շքեղ գործի մը՝ «Les livres à figures vénitiens de la fin du XV. siècle et du commencement du XVI.<sup>5</sup>», թէպէս մասնագէս վենետիկեան նկարչութեան և մենագրերու, ուրիշ բան չէ՝ կարողացած ընել՝ բայց եթէ յիշել մեր Ռուբարագիրքն՝<sup>6</sup> և Աղրարքը՝<sup>7</sup> անոնցմէ նմանահանութիւններ տալով, բայց տպարանական տառանշաններուն ոչ մէկ մեկնութիւն՝<sup>8</sup>:

1. Համելէս Ամսօրեայ, 1894, էջ 369.

2. Համելէս, 1894, էջ 362.

3. Համելէս, 1889, էջ 211.

4. Բազմաթիւ, 1890, էջ 91.

5. Paris, Henri Leclerc, 1908.

6. էջ 269.

7. էջ 370.

8. Կը գոհանայ բաւելով. «A la fin marque typographique, aux initiales D. I.

Պէտք է դարձեալ չ. Ալիշանի զիմել՝ նոր տեղեկութիւն մը ստանալու համար. հայկական առաջին տպարանին համար՝ նա կը գրէր.

«Քաղաքն յայտնուեցաւ, բայց տպագրատուն դեռ ոչ. կրնար կարծուիլ որ նոյն իսկ Հայոց տան մէջ ըլլայ, ինչպէս ուրիշ տպագրեալ հին գիրք մի կ'ըսէ. Այս Հայ տպագրութեան կարենոր ինդրոյն ծանօթութեան՝ մեծ լոյս մ'է, բայց դեռ ո՛չ բաւական. կու մնայ փափագելի գտնել այս մեղապարտ Յակորէն առաջ բարեպաշտ և բարեբաղդ Հայ տպագրող մը. կամ եթէ նոյն ինքն Յակորն է առաջին տպագրողն, ի՞նչ կերպով էին հայերէն տառերը: Նոյնպէս, ոչ միայն մեզ, այլ և օտարազդի զիտնոց շատ հետաքրքրական և ձանձնալ գրոց բուն վեճենիւնան տպագրատունն այլ, որոյ նշանն... գրուած է այդ յակորատիպ գրոց վերջին երեսը. բայց դեռ չէ՝ ստուգուած տպագրատան տէրն, այլ հաւանորէն է Zuan Andrea հոչակաւոր տպագրողն և փորագրող<sup>1</sup>:

Հ. Գարեգին Վ. Զարինանալեան աւելի կ'ընդարձակէ ենթաղրութեանց ըրչանը.

«Հետեւարար ո՛վ էր ուրեմն այդ օտարազգին, որոյ գործարանէն ելած են յիշեալ տպագրութիւնց:

Այս հետաքննելի հարցման պատասխանը հմտագունից և տեղեկաց յանձնելով, սա միայն ըսենք՝ որ նոյն ատեն ի վեճենորկ քաղաքի տպարանի տէր և տպելու արտունութիւն ունեցող անձանց ցուցակը և գործարանաց նշանազրոշմը գննելով, որ արդէն հրատարակուած են, չգոտուեցաւ անուն մը՝ այդ սկզբնատառից մերձաւոր կամ համանման կնիք մը: Միայն հոչականուն Ալտոյ Մանուցիոյ տպագրապեսի աներ մը կը յիշատակուի, նոյն արուեստով զրազող Antonio Zaroto անուամբ, ուրիշ մ'ալ I. Zanandrea Asolano, որոնք գործած են մինչև ի 1513 և անդոք. երրորդ մ'ալ D. Zuan Matteo Asola, որոց 1495ին ըրած տպագրութեան մը յիշատակութեան հանդիպեր ենք, որք եղած պիտի ըլլան այս գրոց տպագրիչը, և միւս չորրորդ մը՝ աւելի Zuan Andrea կոչուած անձ մը: Բայց ինչպէս կանինեցնել ըսել՝ ստուգագոյն ծանօթութիւնը և տեղեկութիւնը ի բանիրուն հմտից և ձեռնհասից սպասելով՝ անցնինք մեր նիւթին<sup>2</sup>:

Լիս հետեւալ զիտողութիւնը կ'ընէ հայ առաջին տպագրողի մասին. «1512-1513 թւականների հրատարակութիւնները Հայաստանի մէջ լոյս չտեսան, այլ նրանից շատ և շատ հեռու մի տեղ վեճենիւնում:

«Իւրացանչիւր ազգ մի առանձին պարծանքով է պահում իր առաջին տպագրիչի անունը: Իսկ մնաք չպատճենը թէ ո՞վ էր որ առաջին

Z. A. (269); «marque typographique, comme dans le précédent ouvrage tirée en rouge» (270).

1. Հայ-կենալ, թէ 209.  
2. Պէտք էլ 12.

անգամ հայերէն տառեր ձուլեց և զիրը տպեց։ Ճիշտ է, 1513ի հրատարակութիւնների մէջ յիշատակվում է մի ոմն Յակոբ, բայց այս մարդու մասին մենք ոչ մի տեղեկութիւն չունենք։ Եւ հազիւ թէ Յակոբ եղած լինի առաջին հայ տպարանատէրն ու տպագրիչը։ Միանգամայն հաւանական է՝ որ այդ բոլոր վենետիկեան հրատարակութիւնները տպագրված են իտալական տպարանում, իտալացիների ձեռցով<sup>1</sup>։

## Բ

Այսօրան ենթադրութիւններու ծնունդ տուող և երկար ժամանակէ ի վեր առեղծուած մնացող խնդրոյ մը ուսումնասիրութեան ձեռնարկելով՝ մեր ալ առաջին մտածութիւն հղաւ՝ գտնել Յակոբ Մեղապարափ հրատարակչական նշանը։

Այս մասին եղած ամէն ցնութիւն ապարդիւն մնաց և ոչ մէկ լուսարանութիւն կարելի եղաւ ստանալ Վենետիկեան պատկերներու, տպագրութեան և նշաններուն նուրիրուած զրբերէն<sup>2</sup>։

Բաց ասոի, le duc de Rivoli իր «Վենետիկեան Պատարագամատոյցներու» յառաջարանին մէջ՝ ներկայացնելով այլկայլ տպագրական նշաններ՝ զիտել կու տայ թէ տառերը միշտ տպագրապետի անոնը ցոյց չեն տար՝ այլ նոյն զրբի վրայ աշխատող ո՛ և է փորագրողի կամ գործաւորի, այնպէս որ կան իտալերէն բազմաթիւ զրբեր՝ որոնց մենագրութիւնները կարելի չէն նոյնացնել ցարդ ծանօթ տպագրակետներու հետ։

Այս զիտողութեան համեմատ՝ նոյն իսկ յաջող կերպով տառանը շանները տպագրողի մ'անուան հետ նոյնացուցած ժամանակ՝ կարելի չէն բացարձակ գտնահութիւն ունենալ թէ անոնք տարբեր անուն մը չեն ներկայացներ։

Հարկ էր ուրեմն մոռանալ Յակոբի նշանատառերը՝ և լուսարանութեան միակ յոյսը զնել՝ Վենետիկյ պետական դիւնական թուղթերուն վրայ։

Այս բաղարի տպագրութեանց նուիրեալ զրբերէն ամենէն աւելի մեր ուշագրութիւնը զրաւեց Horatio F. Brownի «Վենետիկեան մա-

1. Հայկական տպագրութիւն, Թիֆլս, 1904, Ա. հա. էջ 15.

2. Յեշելենք թէ Մառալ Prince d'Esslingի հայատոր գործը։

Հմայ. նաև Carlo Castellani «La stampa in Venezia, dalla sua origine alla morte di Aldo Manuzio Seniore», Venezia, Onganis, 1889.

Le duc de Rivoli «Les Missels imprimés à Venise, de 1541 à 1600», պատկերագրութիւնը, Dr. Paul Kristellen «Die italienischen Buchdrucker und Verlegerzeichen bis 1525», Strassburg, 1893.

Onganis, «L'arte della stampa a Venezia», Կայլ.

մուլը<sup>1</sup>՝ անզլիերէն երկասիրութիւնը, զրգին ետեր պարունակած պաշտօնական բազմաթիւ վաւերագիրներուն համար:

Brown հետևեալ հետաքրքրական տեղեկութիւնը կու տայ՝ որ կը պակսի վիճական մամուլի իտալերէն պատմութեանց մէջ<sup>2</sup>:

«1498 տարւոյն՝ Դիմոկրիտոս թէքրաչինա անուանը մէկը, քաղաքացի վիճակոյ և բնակիչ վիճակոյ, ժողովչէն խնդրեց մենավաճառութեան իրաւունք, բանենինք տարտանի համար, բոլոր այն գրերուն՝ որ կը տպագրուին արարերէն, մաւրիտաներէն, ասորերէն, հայրէն, հնդկերէն և Պէրպէրիստանի լեզուով։ Խր խնդիրը ընդունուցաւ, բայց ինքը մեռաւ 1513ի մայիսին առաջ, առանց այս լեզուներով ո՛կ է գործ հրատարակած ըլլալու՝ թէպէտ պատրաստութեանց համար շատ ստակ ծախսած ըլլար, իւր լէփոյ և ֆաօլոյ թոռները, որդիք Մարսիմոսի՝ Դիմոկրիտոսի եղօրս, աղերսազիր մը տուին այդ առանձնաշնորհութիւնը ցանենինք տարի շարունակելու համար, ինչ որ չնորուցաւ իրենց։ Այսպիս Փանցը չի յիշատակեր ո՛չ հօրեղայրը, ո՛չ թոռները, և թէքրաչինայէն կատարուած ո՛չ մէկ հրատարակութիւն ծանօթ է<sup>3</sup>։»

Ուրիշ տեղ Brown հետևեալ դիտողութիւնը կ'ըսէ. «Բայց թէքրաչինաներէն տպուած գործերէն ո՛չ մէկ հետց մնացած է։ Առաջին հայ զիրքը՝ վիճակոյ մէջ տպուած՝ լոյս տեսաւ 1565ին»։

Եթէ Հայերուն անծանօթ մնացած է Դիմոկրիտոսը, վիճական մամուլի պատմարաններուն ալ անծանօթ են հայկական 1512-13ի հրատարակութիւնները և այս պատճառաւ ճշմարտութիւնը երկուցին համար ալ թագուած կը մնար։

Brown իր տեղեկութիւնները կը գիտէ R. Fuliniի հետևեալ յօդուածին վրայ։

«Վաւերագիրներ՝ վիճակոյ մամուլի պատմութեան ծասայելու համար»<sup>4</sup>։

R. Fulin հրատարակելով մի առ մի վիճակի մամուլի վերաբերալ բոլոր հրովարտակները՝ ի կարգին ի մէջ կը բերէ ։ Նաև երկու պաշտօնական թուղթերը՝ Դիմոկրիտոս թէքրաչինայի վերաբերեալ, բայց ինքն ալ Հայերու մասին ո՛չ մէկ եզրակացութեան կը յանգի, կանգ առնելով առաջին հայ զրի 1160ին տպուած ըլլալու ուրուականին առջև։ ծանօթութեան մէջ կ'ըսէ ան։

1. «The venitian printing press», an historical study based upon documents for the most part hitherto unpublished, by Horatio F. Brown, London, 1891.

2. Brown այս առեկութեանը կը գրկէ առա յէջ 106.

3. լէ 41.

4. «Documenti per servire alla storia della tipografia veneziana», Archivio Veneto, 1882, շառ. 28, էջ 144.

Վաւերագիրները տպուած են Notatorio del Collegio, Gli atti del Senato, Notario dei Capi del Consiglio dei Dieci հաւաքածուներէն։

5. լէ 133.

«Փանցըր չի՝ յիշեր այս տպագրողը։ Եւ բայ Հ. Ալիշանի Geonomia Armena (Վենետիկ, 1881, էջ 6) առաջին հայ գիրը տրպուեցաւ ի վենետիկ, տարիք Արքար Թորաթեցւոյ (Եւդոկիացւոյ)»։

R. Fulin իր հրատարակութեանց մէջ՝ ուր հրովարտակներու պատմական բովանդակութեան աւելի ուշ՝ կը զնէ՝ ի բաց կը թողու սկզբնաւրութեան սովորական բանաձեռեր՝ կամ վերջաւրութեան սոուրագրութիւնները։ Որպէսեւե Փանցըր կ'անգիտանայ թէրրաչինան՝ անհրաժեշտ էր վենետիկոյ կառավարչական դիւանին մէջ հետազօտել և գտնել զմեզ հետաքրքրող երկու վաւերագիրները։

Ի զուր եղաւ Փողովի 1498ի արձանագրութեանց մէջ՝ Դեմոկրիտոսի մասին արուած հրովարտակը գնառութիւն նոյնութեան պատճառաւ՝ փոխանցուած է ան 1513ի արձանագրութեանց մէջ։

Այսպէս վենետիկեան պետական դիւանի Notatorio del Collegio, 1512-1514, I, R<sup>o</sup> 25 հատորին մէջ կը զտնենք հետեւել աղեսագիրները՝ որ պաշտօնապէս ընդունուած կը յայտարարուին։

## Ա. — ԴԵՄՈԿՐԻՏՈՍԻ ՄԵՆԱՇՆՈՐԾԻ ՄԱՍԻՆ ՏՐՈՒԱՅ ՀԲԱՄԱՆԱԳԻՐԸ<sup>1</sup>

### Բ Ն Ա Գ Ի Ր .

S.<sup>mo</sup> principj et R.<sup>mo</sup> D.<sup>mo</sup> Venetiae. Humiliter supplica el fedel suo servitor et citadin suo venetian, Democrito Terracina, habitante in Venetia, cum sit che l'habia da far stampar alcune opere in lingua arabica, moresca, soriana, armenicha, india et barbarescha, cum grandissima et quasi intollerabel spexa, et cum fadige et pericoli grandissimi, etiam in utilità della republica christiana, et exaltation de la fede, et augmento de la scientia naturale et ancor la medicina, per conservation de la salute de le anime et corpi de molti et infiniti fidel christian, che usano le soprascritte lengue; considerata la effrenata cupidità de alcuni, e lo livor et iniquità de molti, li quali non resteriano voler tor el fructo de lo inzegno et spexe et fatiche del soprascritto supplicante, cum farli concorrentia de le soprascritte opere, poi che fusseno de sì luntani paesi conducte in questa città de Venetia; pertanto supplica quella se degnj concederli gratia, che in termine de anni vinticinque proximi,

1. Տե՛ս դիւանական վերոյիշեալ գրութեան 49 էջը։

nissuno ardisca stampar o far stampar libri di qualunque sorte se siano in lettere de le lingue soprascritte, nè qui in Venetia, nè in luochi subditi a la Serenità Vostra, nè stampati in altri luoghi et terre, nè in questa inclita cità, nè navigarli in vostri navilij, nè di vostri subditi portar o vender nè far vender in li soprascritti vostri luoghi et terre, nè per il colpho cun navilij forestieri, sotto pena ogni fiata de perder dicti libri et pagar ducati duxento d'oro; la mittà vadi all'hospedal de S. Antonio, el resto ai Avogadore de Comun, obligandosse lo soprascritto supplicante non stampar mai libri, li quali tractino cossa alcuna pertinente a la setta maonettana, nè che siano in favor de quella, nè contra la nostra sanctissima fede, ma tute in favor et augmento de la fede christiana.

× dicto supp.<sup>ti</sup> concedatur quantum in supp.<sup>ni</sup> continetur.

Die XV Julij 1498.

Consil:

- S. Franc: Marcello
- S. Marinus Leonus
- S. Franc. Valarisso      { Viceconsil.
- S. Vincentius Barbaro      }

Ego Eneas Carponius not. duk. autentice esemplavj.

Բ. - ԴԵՄՈԿՐԻՏՈՍՈՒ ԹԵՐՊԱԶԻՆՈՅԻ ԺՈՂՈՎՆԵՐՈՒՆ  
ՏՐՈՒԱԾ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Ser.<sup>mo</sup> principi: et ex.<sup>mo</sup> D.mo Venetiae I. Humiliter supplicano li fedeli suoi servitori et cittadini venetiani habitanti in Venetia, Lelio et Paulo di Maximi, cum sit che del 1498 adi XV Luio missier Democrito Terrazina, cussi chiamato, obtiuesse, una gratia de la Illustrissima Signoria, contrascripto tenor; et essendo occorso ch'el dicto missier Democrito, per voluntà de la Majestà Divina sia defuncto et passado da questa presente vita senza dar principio alcuno, ma solamente habia facto de grande et quasi intollerabel spexe senza alcuna utilità et habia lassati li sopra-

scriti supplicant, videlicet Lelio et Paulo di Maximi soi nevodi, figli d' uno suo fratello, i quali humelmanente supplcano et dimandano che quella se degni confirmarli a loro dicta gratia per anni vinticinque proximi, e che nisuno ardisca stampar nè far stampar dicti libri, sotto le pene contrascripte in omnibus et per omnia.

Die 31imo Maij 1513

✓ Concedatur dictis supplicantibus quantum posit.

Consil :

S. Dominicus Benedicto.

S. Petrus Marcello.

S. Aloisius Sanut.

S. Franc. Boragadoro.

### ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

Ամենապայծառ իշխանին և յարգ. Տեառն Վենետիկոյ. Խոնարհարար աղերս կը մատուցանէ իւր հաւասարիմ ծառան և իւր Վենետիկեցի քաղաքացին՝ Դեմոկրիտոս թերապչինա, բնակող ի Վենետիկ, որ ունի տպագրելիք մի քանի զործեր արարիդէն, մարիտաներէն, ասորերէն, այերէն, Հնդկերէն և պէրպէրիստանի լեզուներով, ամենամեծ և զրիթէ անտանելի ծախցերով, ամենամեծ յոզնութեամբ և վտանգներով, ու նաև յօզուս քրիստոնեայ հասարակապետութեան, ի պարծանս հաւատոյ և ի բարգաւաճումն բնական գիտութեան ու նաև թշշկութեան, պահելու համար հոգիներու և մարմիններու առողջութիւնը, շատ և անհամար քրիստոնեաներուն մէջ, որ վերոյիշեալ զրցերը կը գործածեն. Նկատելով ոմանց անսանձ ցանկութիւնը և շատերու նախանձն և ամբարշտութիւնը, որ պիտի ևս չկենան վերոյիշեալ արերսարկութիւն հանձարի, ծախցերու և յոզնութեանց պառուզը յափշտակելէ, վերոյիշեալ զործերուն մէջ իրեն մրցացութիւն ընելով, որոնք այնքան հեռաւոր երկիրներէ թերուեցան այս Վենետիկ քաղաքին մէջ. ասոր համար կ'արաշէ որ ան համի ընել իրեն այս չնորհցը, որ մերժաւոր քսանեւին տարիներուն մէջ ո՛չ ոք յանցգնի տպի կամ տպել տապ ո՛չ է տեսակի գիրը որ վերոյիշեալ լեզուներու տառերով են, ո՛չ հոս ի Վենետիկ, ո՛չ նորին Ամենապայծառութեան հպատակոց տեղերուն մէջ, և եթէ տպագրուած ըլլան ուրիշ տեղեր և երկիրներ կամ այս աստուածապահ քաղաքին մէջ, ձեր նաւերը չփոխադրեն անոնց, ձեր հպատակները չկրեն, չծախեն ո՛չ ալ ծախել տան անոնց՝ վերոյիշեալ տեղերու և երկիրներու մէջ, ո՛չ ալ ծովածոցէն՝ օտար նաւերով, ընդ պատժով ամէն անզամ

Վերոյիշեալ զրբերը կորսնցնելու և երկուհարիւր տուրաթ ուկի վճարելու հէսը երթայ լլ. Անտոնի հիւանդանոցին, մասածը՝ Հասարակութեան փաստարաններուն. վերոյիշեալ աղերսարկուն կը պարտաւորէ ինքզինք՝ ամենելին չտափարի զրբեր, որ մահմետական կրօնքի վերաբերեալ նիւթերու վրայ խօսին, ոչ ալ իրեն նպաստաւոր ըլլան, ոչ ալ մեր ամենասուրբ հաւատրին դէմ, այլ ամէնքն ալ ի նպաստ և յանութեալիստոնէական հաւատոյ:

Վերոյիշեալ աղերսարկուին չնորհուի ինչ որ աղերսազրին մէջ պարունակուած է:

### 15 Յուլիս 1498

ԽՈՐՀՄԴԱԿԱՆՔ  
ԵՐ(առայ). Ֆրանչ. Մարչէլլոյ  
Եր. Մարինուս Լէնուս  
Եր. Ֆրանչ. Վալարիսոյ  
Եր. Վինչենցիուս Պարպառոյ } փոխխորհրդ.

Ես Եսէսա Քարփոնիուս՝ տոժական քարտուղար՝ վաւերական կերպով ընդորինակեցի:

Ամենապայծառ իշխանին և գեր. Տեառն վկնետկոյ. խոնարհարար աղերս կը մատուցանեն իւր հաւատարիմ ծառայց վենետկոյ քաղաքացից և Վենետիկ բնակող, Լէլիոյ և Փաօլոյ Մարսիմեան, որովհետեւ 1498 յուլիս 10ին պարոն Դիմոկրիտոս թէրքրաչինա, այսպէս կոչուած, չնորհց մը ստացաւ Զեր Գիրապայծառ Ֆէրութենէն, հոս զետեղուած պարունակութեամբ. և որովհետեւ հանդիպեցաւ որ վերոյիշեալ պարոն Դիմոկրիտոսը, Աստուածային Մեծվայիշլութեան կամքով վախճանեցաւ՝ և այս ներկայ կեանքէն փոխադրուեցաւ, առանց ո՛ և է սկիզբն տալու, այլ միայն մեծ և անտանելի ծափքեր ըրաւ առանց ո՛ և է օգուտի, և թողուց վերոյիշեալ աղերսարկուները, այսինքն Լէլիոյ և Փաօլոյ Մարսիմեան՝ իւր թոռները՝ իր մէկ եղործ տղաքները, անոն: խոնարհարար կ'աղաւչեն և կը խնդրեն՝ որ Նա (Նորին Ֆէրութիմը) հաճի հաստատել իրենց վերոյիշեալ չնորհը՝ քսաննէինք մերձակայ տարիներու համար, և ո՛չ որ յանդգնի տպել կամ տպել տալ վերոյիշեալ զրբերը, ընդ պատժովք որ նշանակուած են՝ ամէն բանի մէջ և ամէն բանի համար:

### 31 Մայիս 1513

Հնորհուի վերոյիշեալ աղերսարկուներուն՝ ինչ որ առաջարկուած է:

ԽՈՐՀՄԴԱԿԱՆՔ  
ԵՐ(առայ). Դոմինիցուս Պէնէտիրթոյ — Եր. Փեթրուս Մարչէլլոյ  
Եր. Ալոյիզիուս Անոնթ — Եր. Ֆրանչ. Պոռակատոռոյ

Այս երկու վաւերագիրներէն օրինաւոր կը համարիմ հետևեալ եղբակացութիւնները հանել.

1. Քանի որ 1498էն մինչև 1523 (25 տարի) հայերէն բոլոր զրբերը ո՞չ միայն տպերու այլ նաև վաճառելու բացարձակ մենափառառը ձեռց բերած էր Դիմոկրիտոս թիերբաշխնա, ամենախիստ պատիժներ սահմանել տալով իր մենավաճառին դէմ խարդախողներուն, ինքնին կը հետեւի թէ 1512 և 1513 թուականով վենետիկ տպուած գրութիւն։ Ները, որոնց ծածկաբար տպուած չեն, այլ կը կրեն քաղաքի և տպագրողի անունները՝ տպագրական նշանի հետ, պէտք է որ Դիմոկրիտոս թիերբաշխնայի տպարանէն ելած ըլլան, մանաւոնդ որ Վենետիկան պետական զիւանը ո՞չ մէկ վաւերագիր կը պարունակէ՝ ուր հայերէն արպելու իրաւունքը Դիմոկրիտոսէն զատ ուրիշ ո՛ւ և է մէկու մը շնորհուի։

2. Աղերսագրին մէջ Լէլիոյ և Փաօլոյ կը նշանակեն՝ թէ հօրեղբայրն ամէն ծախիք ըրաւ բայց ո՞չ մէկ բահի սկիզբ տուաւ, ըստ այսմ բոլոր հայերէն գրութիւնները՝ թէպէտ կանխապէս պատրաստուած՝ բայց 1513ի մայիսէն վերջ պէտք է լոյս տեսած ըլլան, բնականաբար պարզատումարը յօրինուած էր 1512 տարույն համար, բայց տպագրական Նիւթական զծուարութիւնը կրնային անոր հրատարակութիւնը խափանել, – ինչ որ եղած էր՝ ըստ Լէլիոյի և Փաօլոյի՝ շատ գրերու համար։

Դիտել կու տանք սակայն՝ թէ բացարձակ կարենորութիւն մը տաւլու չէ Լէլիոյի և Փաօլոյի «ո՞չ մէկ բանի սկիզբ տուաւ խօսքին»։ Տպագրական մենավաճառները՝ վենետիկոյ մէջ՝ կը շնորհուէին միայն 10 տարուան համար, Դիմոկրիտոսի 25 տարի տրուած է պարզ այն պատճառաւ։ Որ անծանօթ լեզուներով կը տպագրէր և ըիչ մրցակից կրնար ունենալ վենետիկոյ մէջ։ Իր եղբօրորդիները կը յանդնէին ո՞չ միայն 25 տարի պահանջել, այլ՝ իրը թէ Դիմոկրիտոս ամենէին իր մինաւ վաճառէն օգտուած չըլլար՝ այդ 25 տարուան սկզբաւորութիւնը՝ իրենց աղերսագրի թուականէն հաշուել տալ։ Այս նպատակին համելու համար՝ զարմանալի չէ եթէ «Պարզատումարը» և այլ նման փոքր հրատարակութիւնները ուզած ըլլան իրը և ո՞չ իսկ հաշուելի գործեր նկատել տալ, և կարելի է զեռ յոյս ունենալ որ 1512էն առաջ հայերէն փոքր տպագրութիւններ գտնուին։

3. Ինչ ալ ըլլայ Դիմոկրիտոսի արդինքը՝ արեկելեան լեզուներու առաջին տպարանն յզանալուն մէջ՝ բայց անտարակոյս է որ Հայու մ'օգնականութեան պիտի կարօտէր, և շատ հաւանական է որ անոր թեւլադրութեանց ներքն գործեր։ 1498 թուականը շատ նշանակալից է, որովհետ ճիշդ նախորդ տարույն մէջ՝ Հայեր առանձին տուն մ'ունեցան վենետիկ՝ գաղթող ազգայիններու համար, և այս ժամանակին

1. Տե՛ս Հայ-Վեթեան, էջ 201.

համար Պէմպոյ պատմագիրը կ'ըսէ՞ «Հայք, այդ հեռաւոր ժողովուրդն, քաղաքավարութեամբ ընդունուած (ի Վենետաց), բարեկամական տեսարան մ'ընծայեցին քաղքին՝»:

Թէպէտ Դիմոկրիտոս անձամբ շատ երկիրներ ճանապարհորդած և զրբեր հաւաքած էր՝ բայց նոյն իսկ անոնց ընտրութիւնը կարող չէր ընել առանց Հայերու ընկերակցութեան, Այսպէս Վենետիկան հայ գաղթականութեան կազմակերպութիւը (1497) և հայ տպագրութեան պաշտօնապէս խնդրուիլը իրարու ժամանակակից, զիրար լուսաբանող դէպքեր կ'ըլլալ:

4. Տպարանական նշանին՝ D. I. Z. A. կարելի է զանազան մեկնութիւններ տալ:

ա. Անտարակոյս՝ D «Democrito» անունն է. այս անունն վերջ պիտի սպասուէր T. բայց նկատելու է որ թէրրայինու Հառոմայ գաւառի ծովահայեաց քաղաց մ'է՝ որմէն անշուշտ եկած ըլլալով Դիմոկրիտոս այդ ժողովրդական յորջորջութեան ստացած էր, ինչ որ իր թոռներն ալ նշանակել կը թուին «eiusssì chiamato» այսպէս կոչուած բացատրութեամբ. Թէրրայինա իտալական ընտանեկան անուան սովորական վերջաւորութիւնը չունի: Եթէ այսպէս՝ I կարող է Դիմոկրիտոսի ընտանեկան անձանօթ մնացած անուան սկզբնատառն ըլլալ:

բ. Թէրրաչինայի տպարանը բազմալեզուեան ըլլալով՝ հաւանական էր տառերը՝ տպագրող ընկերութեան զիսաւորներու անունները նշանակեն. այսպէս D = Democrito, I = Iacob (Յակոբ): Իսկ Z. A. սկզբնատառերով բազմաթիւ տպագրողներ գտնել կարելի է նոյն դարուն: Հ. Ալիշան և Հ. Զարրհանալեան կը յիշեն Zuan Andrea, Zuanandrea Asolano, Antonio Zaroto, Zuan Matteo Asola, բայց կարելի է աւելցնել ուրիշ շատեր. Antonelli Zecca (1478), Antonio de Zanoti (1497), Antonius de Zanchis (1501), Augustinus de Zanis (1509), Կայլն, Կայլն: Կարելի չէ որոշել թէ այս անձնաւորութիւններն որո՞ն և կամ ուրիշ ո՞ր անձի յատկացնելու է տառերը:

գ. Նկատելով որ ԺԵ դարու Gի և նոյն իսկ Cի տեղ Z կը գործածէր Վենետիկ (Cedtero = Zettero, Zorzd, Zuan, Zugno) կարելի է Zի մէջ Zaconio գրութիւնը տեսնալ. ըստ այսմ մենագիրը ցոյց կու տայ Democrito Italiano և Zacomio Armeno՝ ընկերակցած՝ տպագրութեան գործին մէջ:

Այսպէս տպագրական մենագիրը ոչ միայն ոչ մէկ առարկութիւն կը ներկայացնէ Դիմոկրիտոսի գերին դէմ, այլ միայն անով անորոշ կը մնայ՝ որ բազմաթիւ մեկնութիւններ կարող է գտնալ, և այս պարագան շատ հեռի է զրութեանս ընդհանուր եղբակացութեանց աննպաստ ըլլալէ:

1. Հայ-Վենետ, էջ 201, 202.

Փոքր հրատարակութեանց մէջ՝ մեծ դեր մը կը ծածկէ Դիմոկրիտոսս, առևտրական ձեռնարկի մը մէջ՝ զրական ծառայութիւն մը. ի զուր կը զգուշանար որ ուրիշներ իր «հանճարի և ծախցերու» պառուզչվայելեն:

Իր դէմքը արժանի է մառախուղի մէջէն յայտնուելու, ո՛չ միայն Հայաստանի՝ այլ Արևելքի:

Հ. Կ. ՏԵՐ-ՍԱՀԱԿԵԱՆ

1. «Վշակօֆ 226 թուին մէջ՝ զոր յիշեցինք ի սկզբան՝ Սո. Մալխասեանց՝ զրացուցակի մէկ տեղեկութեան վրայ ընթառած և բնադրիներու օգնութենքն զուրկ՝ կը խորխափէ մի քանի մնդրիներու մթութեան մէջ. Կ'ենթագրէ որ Պարզաւումարի 961 թուականը՝ 1512 նոյեմբերը. —

• 1513 նոյեմբերի կը համապատասխանէ և թէ ամէն հայ վերը 1513ին տպուած է՝ Պարոնի այս կարծիքին մէջ աւելի՝ պիտի հաստատուէր եթէ Փառլոյ և Լէլոյի արտօնաւ զիրսիրէն տեղեկանա՞մ՝ թէ Կեմարիտուոս ո՛չ մէկ զիրը հրատասակած էր:

Փարփառ զրացուցակը՝ որուն տեղեկութիւնը Հ. Առացելեան հաղորդած է Պ. Մալխասեանի՝ հետեւալ տեղեկութիւնները կը պարունակէ.

«1498, 15 Ինգլիո: Democrito Terracino a demandé permission d'avoir une imprimerie en arabe et en arménien».

«1513, 31 Maggio: Lelio et Paolo di Maximi demandant renouveler l'autorisation accordée à Democrito Terracino».

Դիմոկրիտոս ու Բէրրայի մոյ և Փաթոյ մեերը՝ Սո. Մալխասեանէն զրբծածուած՝ սիալ նն, և թէ Գրաներին զրացուցակը՝ 1882ին ցույած՝ R. Fuliniի մեր վերը յիշատակած զրութեան համառութիւնը միայն պիտի ըլլայ:

Ս. Մալխասեանց D մաները Democrito Կ'ենթագրէ, իսկ I կարծած է Թի սխալագրու թիւնը, բայց Կ'ընդունի իր նեխաղութեան անհինն ըլլալը:



# ՎԱՐՔ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՎՐԱՅ

Ա. Մերովրայ վարուց պատմութիւնն մենք զրած էինք 1904 թուականին, եղբ մեր յարգելի հանգուեալ ըսրեկամի գր. Խալաթեանց այդ մասին մրցանակի յայտարարութիւնն արաւ Նկատեալ գրո՞ս թէրի ժափառելի կատարելութիւնն, զանց արից տպագրութեան տալու, Պատեհա մի երկու տարի առաջ կարդացուեցաւ վանաց ճնարանական համախմբութեան մէջ, և հնատարեական զառուեցաւ, սակայն զու չըլինելով ինքնին մեր շարագրածն, տակաւին մոռացութեան մէջ պիտի մար, եթէ Գրոց զիւտի Յորեկեանն չզարթուցանէր ամեն հայի սուր մէջ նիրէնալ զափառաներն, որով զնահատել և զրուտել կամցա համայն ազգի կոր Ման Զաւակր Ալյո տոթի զիշանելով յարցոյ «Բազմավէպէի խմբագրութեան ներոգամիս ստիպման, միայն զրոց զիւտի զւուին յանձնուեցաւ տպագրութեան ներկայ Նախական Յօրեկեակի նուրուած պրակիս մէջ, իսկ նախենից մասերն պիտի հրատարակուին նոյնապէս Բազմավէպէի առաջիկայ 1914 տարոց պրակներուն մէջ պարբերաբար — Ցուցակ յօդուածին մէջ յիշատակուած տպագրական օրինակին. Խորենացի Վենետիկ 1865, Կորին 1833, Բուլգան 1832, Եղեց 1893, Ղազար 1873.

Մեսրովր Զորրորդ դարու սերունդէն է, որ «սնեալ և ուսեալ առ Մեծին Ներսեսի՝» և «վարժեալ հելլէն և ասորի դպրութեամբ»<sup>2</sup>, արցունի քարտուղարութեան պաշտօնով ծառայեր է նախ «առ հազարապետութեամբ Առաւանց ուրումն»<sup>3</sup>. և ապա Խոսրով թագաւորի ժամանակ՝ զինուորական վիճակի<sup>4</sup> մէջ, Տակաւին երիտասարդական հասակէն, նորա վառվուն երևակայութիւնն հայկական հորիզոնն վարդակարմիր կը նկատէր, մանաւանդ երբ կաթողիկոսական աթոռն յաջորդելու կոչուեցաւ Ս. Ասակի Արդեօք այս երկու հանճարներն ազդեցութիւն ունեցան Խոսրովի վրայ շեղելու զինքն Պարսից քաղաքականութենէն, յարելու առ քրիստոնեայ կայսերս թիւզանդիոնի: Իրցա այդ քայլն անելու շարժառիթն ունէին կամ ունեցած են մի ինչ որ զաշանց թղթից զոր երկիցս կը յիշէ Բուլզանդ<sup>5</sup> և ապա Եղիշէ ի Ե զարու<sup>6</sup>. Խոսրով՝ հրապարուելով ապազայ միահեծան և ուժեղ Հայաստանի հեռապատկերով, բարեկամութիւն կը հաստատէ Արկադիոս կայսեր հետ և

1. Խոր. զիրք Գ. զւ. Խի:

2. Կորին, էջ 6. Ղազար 33.

3. Կորին, էջ 6.

4. Փարագեր 33:

5. Մանաւանդ զի զուվան յիշեալ զդաշանցն կոնց զերդանցն հաստատութեան, միջնորդութեամբ ի մէջ կայսերն Կոստանդիանոսի և ի մէջ թագաւորին Տրդատայ եղեալ էր: Բուլզ.

Դա. պ. պ. Խի:

6. Եւ իրբ յանիման եզն մեծի թագաւորին, և ընթերցան զգիր պազատանց Հայոց աշխարհին և զիշատակարանն նախնեացն, բազում մատեանց ի մէջ եկեալ ընթերցան, որ զնոյմ Ուլստ հաստատութեան ի ներց գտանէին: Եղեցէ էլ 199.

կը գրգոէ Հապուհի ցասումն, և իր յուսացած օգնութիւնը չգտնելով կորսըն-  
ցուց թագն և ազատութիւնն: Խոսրովի պաշտոննեայք, գործակիցք, Նա-  
խարարք և կաթողիկոսն Պահակ, ամենքն իրը արքունի յանցաւորք  
պաշտօնանկ եղան և զրկուեցան իրենց հայրենի տէրութենչն և տանէն:   
Մեսրով այս ցաւալի իրականութեան առաջ կանգնած, հասկացաւ որ  
անցել է անդառնալի կերպով յոյս դնել թագաւորական գաւազանի  
վրայ փրկելու զՀայաստան սպառապու կործանումէն: Ա. Աահակ Վա-  
ղարշապատու կաթողիկէն մէջ, ցաւոց և տրտութեան մէջ ընկղմած  
կը տեսնայ Հայաստանի անկումն և աւերումն: Երկուքը հասկացել էին  
վիրար: Աահակ իւր եկեղեցական վիճակի մէջ մատիկ կանգնած էր ժո-  
ղովրդեան, իւր կոչմարք դեռ կարող էր ոգի և շունչ փչել այդ մար-  
մոյն որ բայրայրն վիճակի մէջ ինկել էր. իսկ Մեսրովը հեռու կը  
զգար ինքզինը և իրեն աւելի ցաւ կ'ապդէր չկարենալն ժողովրդին և  
հայրենեաց օգնելը, բան թէ կորուսած պաշտօնն և մարմական պատիւն:   
Մեսրովը ևս ինկաւ ցաւոց և տրտութեան մէջ, իրեն ևս երևցաւ տե-  
սիլ, իր սիրելի Հայաստանն էր հրդեհի ճարակ եղած. աւերակներու  
կոյտերու մէջ կը շրջէին կուզ ու աղուէս: Ցամբած էին իւր արծաթի  
զետերն և չորացած կանաչապսակ անտառախիտ ծառեր. հազիւ սովա-  
ման ուղերոր իւր տարակուսած բայերն կ'ուղզէր ամայի և անստոյգ  
ճանապարհով. անսատող երկինը գրկատարած կը ծածկէր իւր հայրե-  
նիքն: Այդ ապշութեան և հիացման մէջ յանկարծ ցնցուեցաւ, սուա-  
փիւն անցաւ մինչև ոսկերքն, բացաւ աչքերն և անա փոխուած էր տե-  
սարանն: Հայրենիքն շէն, մարզագետինը զարդարուած ծաղիներով,  
սոտախիտ մայրիք պննեն լերանց կուրծցն ու գագաթն, Երասխ փրփրա-  
գէզ ալիքներով բիւրեղատեսեկ կամար կապէ անդունդի վերայ, երկինը  
լուսափայլ աստղերով հրճուին և վարդակարմիր առաւօտն կը ծագի Հա-  
յաստանի համար: Աւրախութեամբ սիրտն մեծ շնչով լցուած, չի կա-  
րող ինց իրեն համար տալ թէ ինչ էին տեսիլները: Այն ատեն սպի-  
տակ թաթ մը մատանաշեց անապատն: Սիրեց զայն Մեսրովը և առանձ-  
նացաւ. հոն Մովսէսի պէս պիտի յշանայ իւր եղբարց ազատութեան  
միջոցները, հոն պիտի ծրագրէ ժողովուրդը անցունել զիտութեան ծո-  
վէն և ձուլել սուսերն ի զրիչ, և ապա պատգամախօս երենալ Հայաս-  
տան ազգին, և զրոշով պիտի յեղափոխէ և վերակազմէ Հայաստանը.  
թուլքն պարիսպ պիտի ածէ հաւարի արշաւանքներու դէմ, որ աւելի  
հաստատուն և յարատե պիտի պահեն հայու կեանքն՝ բան Արտաշատու  
և Անեսյ պարիսպներն: Երջանիկ անապատ Գողթան, ուր Մեսրովը  
երկնքի և երկրի հետ խորհրդաւոր ներշնչմամբ իւր ծիրանի սրտի մէջ  
պիտի երկնէ և ձուլէ Հայկական գիրերը, որով պիտի ծնանի պատանի  
զրականութիւնն և հրավառ արշաւոյսի աշերէն<sup>2</sup> պիտի ծագէ Հայոց  
Ասկէ դարը:

1. Կորիւն էջ 7. Խոր. զիրք Գ. Աւ. Խէ:  
2. Խոր. զիրք Ա. Աւ. Խէ:

Խոսրովու աղէտալի անկման հետևանքները միայն երկու հոգի զգացին՝ Սահակ և Մեսրովը։ Հայաստան միայն մնացեր էր անպաշտպան և անկարող իւր ազատութիւնը և անկախութիւնը պաշտպանելու հզօր և թշնամի զրացի տիրապետութեան դէմ։ Շուրջ հարիւր տարի առաջ (382) Պրորու կայսրն հաշտութիւն կնքելով Պարսից հետ, Հայաստանը բաժանեցին մէջերնին։ այդ օրէն Հայոց Ակ գիրն զրուեցաւ Թէպէտ Տրդատի ջանքերով դարձեալ Դիրէղետիանոսի և կոստանդիանոսի ժամանակ, հոգվմէական հովանաւորութեան տակ, կէս դարու չափ Հայաստան ազատ մնաց Պարսից հարստահարութենէն, բայց Տրդատայ յաջորդներու ժամանակ թիւզանդական կայսերութիւնն երթալով դէպի ի անկումն կը մօտենար, և անզօր կը զգար պաշտպանելու իւր հեռաւոր գաւառները, մանաւանդ Հայաստանը որոյ վաճառմամբ, ասենց, կը յուսար գտնել խաղաղութիւն։ Յովիանոս վերջին հարուածն տուաւ, հոգվմէական անուան նախատական դաշնեցով։ Այնուհետեւ պարսիկներ հետամուտ եղան ջնջելու զբրիստոնէութիւնը, որպէս զի ընդ միշտ իրենց տիրապետութիւնը ապահովեն Հայաստանի վրայ։ Արդէն որմզդական հուրն սկսել էր վառել հայ հողի վրայ։ Մերուժան և նմանից իրենց ազգին դաւաճաններն՝ կը քանդեն եկեղեցից, կը ջնջեն յոյն գրեանքն և կ'արգելուն յոյն զպրութիւն։ Արքայից արքան հզօրագունի իրաւունց բանեցնելով Հայոց թագաւորներ զահազորկ կ'անէ և Անուշ բերդի մէջ կը փակէ, կաթողիկոսն կը կապտուի իւր հոգեոր իշխանութենէն, գոզցես ըստ բանի աւետարանին «Հարից զկովիւն և ցրուեսցին ոչխարցն»։ Պարսիկը այլ ևս չեն մտածեր բնաւ սիրաշահիւ զհայերն՝ արշակունի թագաւոր նշանակելով, այլ Յազկերն իւր հապուհ որդին կու տայ թագաւոր, որպէս զի նախարարազունց հետը կենցաղավարելով՝ ընտելանան Մազգէզանց կրօնքին։ արդէն Մոգերն իրենց վարդապետութիւնը պարսիկ զպրութեամբ Հայոց մէջ տարածելու ձեռնարկեր են, և յաջողութիւնը իրենց կողմն էր, զի պարսկերէնն արդէն արքունեաց լեզու եղեր էր, որով շատերուն ծանօթն։ կարդալով այն մոլար զրբերն, վերստին կը զարթնուն հեթանոսական զգացմունքներ, որոնց ցրիստոնեայ թագաւորաց ժամանակ թաքնուած մնացած էին։ բայց երբ Պարսից իշխանութիւնն զերակշիռ հանդիսացաւ, անոնց կրկին երեան կ'ելլին<sup>1</sup>, Ամեն նշաններէն կարելի էր գուշակել Հայաստանի վերջն հասած լինելն։ Այսպիսի դառն և գծուարին ժամանակի մէջ կ'ապրէին Սահակ և Մեսրովը։ Մինչ առանձնացած իւր զաստակերտի մէջ յԱռուաստանն Վաղարշապատի<sup>2</sup>։ իսկ միւսն յիւր զաստակերտն ի Գողթն գաւառի<sup>3</sup>

1. Եւ զօդեալ ազանդն հեթանոսական թագուցեալ յաւուրան Տրդատայ մինչև ցայն ժամանակն, և ապա յայտնեցաւ ի վատաշարել թագաւորութեան արշակունեաց։ Խոր. զիրք Գ. զւ. թիւ։

2. «Հասանէք յառաջազոյն ի գաստակերտն իւր յԱռուանդական (Առուաստան) յԱյրարատեան զաւարին ի Ապարաշապատ քաղաքն։ Ապաթանգելու էլ ԵԶՑ։

3. Երթեալ իշանէր առուաստան (Առուաստան) Գողթն յառաջին զաստակերտն իւր Արքին էլ 14։

ինքզինքն միայնակեցութեան տուած։ Ահա այդ երկու մարդոց մտաց առջև պատկերացած էր Հայաստանի ներկայ տիտուր վիճակը և ապագայի ահաւոր կործանումն էրկուուրն ևս նոյն կրօնից սուրբ նախանձով և հայրենինց սիրով վառուած, կը խորհեին անոր փրկութեան հնարքը գտնալ։ Եւ գտան հնարքը, պահել և պահպանել քրիստոնէական կրօնցն և լուսաւորել հայերը, որպէս զի ճանաշեն իրենց գոյութիւնը պահպանելու գիտակցութիւնն։ Պէտք էր կոռուիլ խաւարի դէմ՝ լուսաւորել միտքը, պէտք էր կոռուիլ պարսից դէմ, ազգային միութեան զաղափարով։ Այս երկու նպատակին համանելու համար կը պակասէր մտքերու հաղորդութեան միջոցն։ Հայն իւր սեփական զիրն չունէր։

Զարմանալի զուզադիպութեամբ այդ երկու լուսաւոր և խորհող մտքերը կը զիմէին միւնոյն նպատակին՝ անծանօթ իրարու աշխատութեան։ Մեսրովք տասը երկար և խաղաղ տարիներու մէջ յղացի էր իւր մեծ ծրագիրն և կանոնաւորել զրերու մի ցուցակ։ ուստի երբ Մեծն Սահակ վերստին հաստատուեցաւ կաթողիկոս, նա իւր Գողթան սուրբ թաքսոցէն իրեւ Նոր Մովսէս երկնցաւ արքունեաց մէջ, Քրիստոսի զինուորութեան արուեստիւն ցանկալի եղած ամենքին։ Ո. Սահակ իւր վիճակի բարեկարգութեան համար Եպիսկոպոսաց ժողով գումարել էր վաղարշապատի մէջ։ թէ ինչպէս զիմագրել Մազդէզի վարդապետութեան որ քաղցկեղի պէս սկսել էր ճարակ գտնել թէ նախարարական և թէ ռամկաց տներն։ Եպիսկոպոսաց ժողովին կը ներկայանայ Մեսրովք, պարզ և համակրեիլ ծրագրովն, Հայոց գիր ստեղծել էր վափարէր<sup>3</sup>, կաթողիկոսի և ժողովականաց քաջալերութիւնն Մեսրովքի ակնկալութենէն աւելի վեր էր իւր պատրաստած ատաղձն բոլորի մըտքին յարմար եկած էր և համոզիչ։ Արովհետեւ Ո. Սահակայ պէս լուրջ մը չէր կարող վեր ի վերոյ ըմբռնել Մեսրովքի ծրագիրն և ասել թէ «յոյժ զիւրին է զիւտ իրացդ զոր Հայցեն», և մանաւանդ կը խոստանայ աշխատակից տալ ուրիշ քահանայթ, պատուիրելով թէ «ուր տկարանայթ ի կարգել զնեգենայսն, բերեալ առ իս՝ ուղղեմ զայն»։ Այս քաջալերութեան աւետիսն առնելով Մեսրովք, հոգիաշունչ մարդարէի կորովով ձեռնամուի կը լինի Հայաստանի վերածնութեան մեծ գործին, ստեղծելու զիիրն Հայոց Մեսրովք տամամեայ փորձով համոզուեր էր թէ կան հայերէն նշանագրեր, որոնց անգործածութեան մատնուելով մոռացուեր էր իւրաքանչիւրի ձայն կամ հնչին. և կ'աշխատէր ինքնին առանձնապէս կատարելագործել. ուստի երբ իմացաւ թէ Ա. Սահակ նոյն նպատակով եպիսկոպոսաց ժողով գումարել է, թելաղորւած Վուալշապուն թագաւորէն, որ հայերէն զրի և քարտու-

1. Եւ միանգամայն յօժարութեամբ գումարեալ հանդերձ աղոթիւց մեծովք առ Աստուած կանիւէին վասն ամենայն ոզոց Քրիստոսարեր քրկութեան հասանելոյ։ Կոր. Էջ 8.

2. Ապա. — ժողովի զաշխարհահոգ խորհուրդն երանելի մետքանելոցն, և զիրս նշանագրոյ Հայաստան ազգին հասանել (հաստատել). Կորին Էջ 8.

զարի պակասութեան պատճառաւ շատ նեղութիւն կը կրէր, կու գայ Մեսրովկը ներկայանայ իւր ծրագրով. թէ ժողովականը, «բազում հարց և փորձի և քննութեան զանձինս պարապեցուցեալ» և թէ Ս. Սահակ կը համոզուին որ Մեսրովրայ հանճարածն խելքի յարմար էր և իրագործելի, ուստի զինքն կը քաջալերեն հետեւլու առաւելագոյն եռանդեամբ, «բանզի յոյժ դիւրին է զիւտ իրաց զոր հայցէր»։ Սակայն Մեսրովր գործի ծանրութիւնն քաջ հասկացած լինելով, և տասնամեայ ճնուութեամբ խոնարհութեան խորն իջած, ի լուր Դանիէլեան նշանազրերուն, կը թողու և կը հրաժարի պահ մը իւր սկսած յաջող և սիստեմատիկ գործէն։ Դանիէլեան նշանազրաց հետազոտութիւն և փորձնական գործողութիւնը երկու կամ աւելի տարով յիտաձգելու պատճառ պիտի լինին Հայկական դպրութեան զիւտին։

\* \*

**Տարօնոյ Ս. Յովհաննէսի Մարգարէանոցն կամ Հացեաց զրախտ կոչուածն լի էր ասորի և յոյն կրօնաւորներով, խառն Քուրմերու ցեղական գեղագրուած վարդապետաց և եպիսկոպոսաց հետ։ Չորրորդ դարու պատկանող հոչակաւոր Վարդապետ Եպիփան, Գինդ՝ և այլն այս վանքէն էին և աշակերտաց Մեծի Դանիէլի Ասորւոյ, որ ընդհանուր զօլիւաւոր էր Հայաստանի եկեղեցիներու։ Բուզանդի պատմութեան ընթացքէն Կ'երեի որ Հացեաց դրախտի Միաբանութիւնն իւր առաքելական պաշտօնը կը տարածէր աւելի Հայոց հարաւային աշխարհներու վրայ, Ծոփաց, Աղձնեաց, հայ Միջազետաց և այլն։ Գիտութիւնն և գրագիտութիւնը ասորերէնի և յունարէնի՝ առաջին տեղն բռնած էր եկեղեցական պաշտամանց մէջ. յառաջադիմութեան և զարգացման սիրահար Դանիէլի Աշակերտներից մին Եպիփան, Հայեցողական կեանցին հետ միացուց նաև գիտութիւնն իրական կեանցի համար, զիսաւոր նպատակն էր քրիստոնէական կրօնըն ժողովրդական դարձնել, մատաղ սերունդն կրթելով. ուստի «և զնէր վարժեար ընդ ամենայն երկիրն Ծոփաց, և լինէր Եպիփան լոյս երկրին Ծոփաց և լուսաւորէր զնոսա մեծապէս»։ Եպիփան իր գործունէութեան շրջանն կ'ընդարձակէ, անցանելով նաև**

1. Եւ էր նոցա բուն զիսաւոր ուորբն Գինդ, զի առհասարակ ամենայն մարդկէ երկրին Հայոց անհանեալ գոչին սմա Վարդապետ։ Բուզ. Դա. Գլ. Ժ. Ժ. 2. Այլ վերակացու և առամսար տեսուց և հոգարածու ամենայն եկեղեցեացն Հայոց Մեծաց ընդ ամենայն տեղիս Բուզ. Դա. Գլ. Ժ. Ժ. Ժ.

3. Ծոփաց և այլ 14 զաւաց ծեռական (պարզական) իշխանութիւնն էին Գր. Լուս. որդուց և Մոռանց. Այս զաւաներուն մէջ յատուի ինամբով և Ս. Կերոսս կարգէր թ տեղին տեղին դրացու յունարէն և առամերէն յամենայն զաւաց Հայոց (Բուզ. Դա. Գլ. Ժ. Ժ.) Դարձնալ նոյն զարցին կը պատահնի... Եղաղաց... «Լորուաց աշխարհէն վարդապէտ տակալ էր»... Ասոր համար է որ Մեսրովը Ասորինէ զանալէն զինի, յիս ողջանելոյ Ս. Սահակն և Վասել շապուհ թագաւորն վազգապահէ հրաման առեալ ի թագաւորին սկիզբն առնելոյ վաստակութ կողմանն Մարտ (վարդապետել) ... մինչեւ բնաւ արտարոյ իրեանց բնականութեան գերծանել» (բանականութեան վերածնել)։ Բուզ. Դա. Գլ. Ժ. Ժ. — Կոր. էջ 12,

Աղձնեաց երկիրն «լուսաւորէր և զնոսա» : Իւ Միաբանութիւն կամ վը-կայանոց մի ևս կը շինէ Տիգրանակերտ քալարի մօտակայ մի աւանի մէջ<sup>1</sup> : Հայախօս և ասորախօս ընակլութեան մը համար, զուտ ասո-րի կամ յունական դպրութիւն ճեռնուու չէր, նա մանաւանդ որ այն կողմերն երկար դարեր Հոռվմէական ազդեցութեան տակն ինկած էին, և լատին լեզուն այնքան ծանօթ լինելու էր երկրի վարիչներուն որ-քան էր ասորին և յոյնն Ռւսափ հարց է թէ Եպիփան ի՞նչ դպրու-թեամբ կ'ուսուցանէր և լուսաւորէր իւր վարժարաններու մէջ հայ մանկր-տիե, որու համար գրեթէ անպէտը էին ասորերէնի և յունարէնի 22 գրե-րից բազկացած այրուբննը : Գունէին մի այս Հայ-Ասորա-յունական վարժեարն իրենց առանձին պայմանական դպրութիւնն կամ այրու-թենն քաղուած և յիշիւրած այլամյլ դպրութիւններէն, Պահլաւէ, Զենէ, Փինիկեան և այն գրեթէ, վորը ի շատէ յունական կամ Հոռվմէական գրութեան նմանութեամբ ձևակերպուած : Այս ապահովապէս ունէին և իրենց համար մինչև անզամ բաւականացուցիչ, որ չեն քաշուիր Վասամշապուհին, Հայոց թագաւորին, առաջարկելու մոցնել նաև Վե-րին Հայոց վարժարաններու մէջ Դանիէլ ասորին այս դպրոցին կը պատկանէր, հետեապէս այդ նշանագրերն նորագիւտ կամ Դանիէլի հնարած կամ յարմարցուցածն չէին : Թիգրիմացութիւնն թուի յառաջ եկած է կորեան մի աղաւազ ընթերցումէն յորում նա ասէ, «Դանիէլ... որոյ յանկարծ ուրեմն նշանագրիս ալփարետաց հայերէն լեզուի» : — մինչեռ կարդալու է : «Պատմէր նոցա արքայն վասն առն ուրումն ասորւոյ եպիսկոպոսի ազնուականի Դանիէլ անուն կոչեցելոյ, որոյ անկարծ (ստուգի) ուներ նշանագրիս ալփարետաց հայերէն լեզուին» : նոյնը աւելի անորոշ բացարուածէ խորենացու մօտ, Հարէլին ասել տալով, որ խոստանայր հայկականաց լեզուաց առնել նշանագրի, յար-մարեալ ի Դանիէլ՝ Մինչդեռ շատ բացայայտ է Փարագեցու գրածն որ կու գայ հաստատելու թէ հայերէն եշանագիրք կայիլ<sup>5</sup> Դանիէլի մօտ, և սոքա ոչ այլ ինչ էին քան Եպիփանու Ծոփաց և Աղձնեաց վարժա-րաններու մէջ կիրարկուածն, կ'ուզեմ ասել նորագիւտ չէին և ոչ Դա-նիէլն յարմարցուած : Եւ իսկապէս երբ Վահրիճ Հարէլի հետ կ'երթան առ Դանիէլ ուսանելու և հմտանալու քաջապէս ընթերցանութեան, կը տեսնան որ «վաղնջուց» գանուած նշանագրեր են, յունական այրուենի կարգաւ շարուած : թերեւ Դանիէլի բուլոր արդիւնցն յայսմ է և ոչ

1. Եւ նոյր գերէիրն Ծոփաց Վանիւթ . և զնէր Վարժեար ընդ ամենայն երկիրն Ծոփաց, և լինէր առար Եպիփան լոյս երկիրն Ծոփաց, և լուսաւորէր զնոս և լոյսը զերէիրն Աղձնեաց զններով : Անցանէր և յիշիէրն Աղձնեաց, լուսաւորէր և զնոս և լոյսը զերէիրն Աղձնեաց զններով : Եւ շնէր վայանց մի յաւանին ի բաղացին Տիգրանակերտ, Բուլ. Դա. Եւ. Ին:

2. Կորիին էջ 9:

3. Կորիին էջ 8:

4. Խոր. Վեր Գր. Աւ Թթ:

5. Հարէլ անուն, որոյ ասացեալ էր յառաջապէյն քարեալ, որ և մեխաւոր է առն բարե-պաշտ Դանիէլի եպիսկոպոսի, առ որում Աշամագիրքն հայերէն կային, Դազար, էջ 38:

աւելի: Սակայն ինչ որ լինի, պէտք է փոքր ի շատէ համոզիչ եղած ընդունել Դանիէլեան նշանագրերն, որ Ս. Սահակ և Մ'եսրովք արժան դատել են երկու տարի, կամ ըստ խորենացոյն «սակաւ ամս», առ ի փորձ մատադ մանկուցոյն ուսուցանել. և Մ'եսրովքին յանձնուած ժամանակ այդ ուսուցչութեան պաշտօնն, առանձին վարդապետական տառիժամեկ՝ կը տրուի:

Դանիէլեան նշանագրերն ըստ օրինականի յունականին շարուած, ենթադրել կու տայ որ 22է աւել չէին, զոր փորձելով երկու տարի, համոզուեցան որ բաւական չեն հայերէնի. վանկեր և հողովներ կազմելու համար: Գոյցէ Դանիէլ իւր կողմէն պայմանական նշաններ դրել էր այլեայլ գրերու վրայ կրկնածայններու և միւս հնչմանց պակասն լրացնելու համար, որ ինչպէս փորձն ցոյց տուաւ գործը կը գծուարացնէր և անկարելի կը դարձնէր «Հարելով սոյց հոլովել գհեցնայ բառից հայկականաց հազներգարար մուրացածոյին այնուիկ զծագրութեամբ»:

Գիրաղղարար Ղազար Փարպեցի յայտնի չ'ասեր թէ Մ'եսրովք վաղարշապատու ժողովին ինչ ատուադ ներկայացուցեր է, որոյ համար «քաջալերութեան աւետիս» աշշալոյս կ'ընդունի Սուրբ Հայրապետէն. սակայն զատելով որ նա երկար ժամանակ քարտուղարական պաշտօն վարած է, — մանաւանդ խոսրովի ժամանակ, յորում Հայոց յարաբերութիւնն զիւանական զորձերու բացառապէս Պարսից արցունեաց հետ էր, որ ժամանակի համար կը զրէ խորենացին թէ «պարսկականաւ վարէին զրով» — հաւանական կը թուի մեզի որ Մ'եսրովքայ նշանագրոց մի մասն առնուած լինելու էին Պարսիկ և զենտի կամ պահաւած նշանագրերէ և խառնած յոյն և ասորի նշանագրութեանց հետ որք աւելի ծանօթ էին հայոց. անոր համար երբ կը լսեն որ Դանիէլի մօտ կը գտնուին ըստ յունականին յարմարցուած տառեր, իսկոյն Մ'եսրովք, առ խոնարհութեան թէ համակրութեան, իւր սկսած ձեռնարկն կը թողու և կ'անցնի փորձելու ասորոյն զրերն որք խլեցին իւր բեղմնաւոր կեանքի երկու կամ աւելի տարիներ:

Դանիէլեան նշանագրեցն եղած են հաւանօրէն հետևեալները. ա. թ. գ. դ. ե. ե. ը. թ. ի. լ. ի. կ. դ. մ. ե. ո. պ. ո. ս. վ. տ. թ. որոց բնորոշն է մի հասա զիծ, որի մանր կտրներն կը միանան իւրարու հետ նոր զծով: Խոկ մնացածներուն վրայ շարունակութեան մէջ կը խօսինք, յորում պիտի երեկի Մ'եսրովքայ արդիւնքն:

Մ'եսրովք սուրբ Սահակայ տուած օգնականներով կ'իջնէ Մ'իջակետք, տեսակցելով Դանիէլի հետ՝ Եպիփանի շինած վանքի մէջ՝ իրբէ.

1. Եւ յորժած բազումը ի նոցանէ տեղեկանային, ապա հրաման տայր ամենայն ուրեմնին կրթել, որով և յասաբճան իսկ Վարդապետութեան զեղեցիկ երանելին հասանէր: Կորին, էջ 9:

2. Խոր. զիրք Գ. գլ. ՄԲ:

նախածանօթ՝ ի մանկութենէ ինըն Ա. Յովհաննու Մարգարէանոցի մէջ ուսած լինելով, իբրև ընկի Հացեաց Դրախտին, և աւելի բան չգտնելով կ'անցնի Տիգրանակերտ և ապա ուզիդ յեղեսիա, որ Գ դարու կէսէն սկսած քրիստոնէական զարգացման կերպոն դարձել էր, յորում ժամանակի կատարուած է նաև Ա. Գրոց «Պեշիո» կոչուած թարգմանութիւնն ասորի լեզուով: Ալիքալիր ընդունելութիւն կը գտնէ երկու քաղաքաց թարելաս և Ակակիոս<sup>1</sup> Եպիսկոպոսներէ, ընծուելով ամենայն միջոց՝ որպէս զի Մեսրոպ գրոց գիւտն կատարելագործէ ուսումնասիրելով տեղոյն քարձրագոյն վարժարանն և ճոխ զիւանն: Սակայն յուսախար եղած, ի զուր եկած չլինելու համար, իբր սիրելի աշակերտներն կը տեղաւորէ Եղեսիոյ մէջ՝ ումանց ասորերէնի և զայլ յունական դպրութիւն սովորելու. իսկ ինըն իւր իսոյանըն յառաջ կը տանի երկու ընկերներոն և Հոգին իրեն կ'առաջնորդէ անցնելու Եփրատը աւետեաց լուրն ընդունելու և սրտին վրայ Աստուծոյ զիրը գրելու համար:

\* \* \*

Եփրատի աջ ափանց վրայ կ'ամրառնար դղեակ մը որու բնակիչներն զաշնակից եղած են Հայոց հետ ինն զար Ն. Ք. Ասորեսատանեայց լուծը թօթափելու համար. Կոմմազինաց երկիրն էր սա, որոց ոստան եղած է Սամոսատ կամ Երմշատ<sup>2</sup>: Մակեղոնական տիրապետութիւնը մերժելու համար, զարձեալ համախոհութեամբ Հայոց հետ զէնըի կը զիմեն. առաջին թագաւոր կը յիշուի Օրոնս կամ Հրանտ աներ Արտաշէսի Մեմոնի (շուրջ 164 թուականին) երր Վաղարշակ թագ կապած Հայաստան կը բարեկարգէր: Իսկ Հոռվէմէական հարստութեան ժամանակ Սամոսատ կառավարչական աթոռանիստ եղաւ բոլոր Եփրատական կողմերուն. Տիգրանակերտ, Եղեսիա և Պալմիրայ և այն անոր իշխանութեան կը հնազանդէին: Խշխանանիստ քաղաքի մէջ ամփոփուած էին միւս զիւաններէն էական դոկումենտներ, և դիւանի ծառայութեան համար կայլն ճարտար քարտուզարներ, որոնց ամեն ազգի գրչութեանց տեղեակ լինելու էին: Եղեսիոյ Պղատոն ճարտասան հեթանոս իշխան զիւանին, կը վկայէ ճարտարաց գրուածոց փոխազրութիւնն յեղեսիայէն ի Ամառուսատ, և խորհուրդ կու տայ Մեսրոպի զիմել զնալ Սամոսատ իւր փափաքելին թերես գտնելու համար: Այս տեղն ևս ըստ վկայութեան կորեան, Մեսրոպ՝ Եպիսկոպոսն և Հասարակութենէ մեծապատիւ կը մնածարուի<sup>3</sup>, պարագաներ՝ որոնց մեզ յիշելու հարկ պիտի լինի:

1. Assemani J. S. Biblioteca Orientalis Rome 1719 C. XIV p. 197. ումէ այս Բաբուլաց Էծքան էպիսկոպոս ան Քրիստոնէան 412 սուք ան 435. Իսկ Տիգրանակերտ յիշի Ակակիոս Եպիսկոպոս շուրջ 400 թ. 1 Բառդեր, Կամս:

2. Արեգ-բարտար:

3. Babelon. Histoire ancienne de l'Orient t. IV.

4. Ես ապա... իշնէր ի քաղաք Սամոսատց, յորում մեծապատիւ իսկ յեղեսիայուն և յեղեղեցոյն մեծարեալ լինի: (Առ. էջ 10):

Կայկ. Յորելեամ

Մեսրովը Այամուսատի մէջ կը հանդիպի թանկազին նիւթերու՝ իւր գործի ուսումնասիրութեան համար։ Այդ աշխարհը ղեր Հայկազանց շրջանի մէջ Արամայ քաջագործութիւնը կը յիշէր, Արշակունեաց հարստութեան ժամանակ հզօր արքայի Տիգրանայ յաղթութեանց շրինդն կը հնչէին լերինց և բլուրց, որոյ զէնքերու յաջողութիւնն կը գրգռէ զինտոնիու դիմելու ի Հայու, ճանապարհին՝ կ'առնու զնամշատ, ուր այնունետն զօրանիստ և վարչական դիւսն հաստատուեցաւ։ Այդ դիւսնի մէջ Մեսրովը գտաւ եղիպտական, եթովպական, փիւնիկեան բարեփոխած Պալմիրայի հնագոյն մատեաններն, թագաւորական և մեկնական զրութիւնց, և հոռվամյեցին Հռուփանու կամ Ռուփինու ծանօթացոց զինքը թոյն և Հռովմէական Պալէօզրաֆիայի հետ։ Այս է Մեսրովը գրոց գիւտի բաղդրոց ժամանակն՝ Գիշէր ու ցերեկ անխոնջ պարապելով կը զանէ իւր արուեստի բանալին։ Մրամիտ և անդրադարձող մարքն չեն վրիպիր յոյն-հոռվմէական այրուբենի զարգացման փուլերն բաղդատութիւնն այլևայլ նշանագրաց, համեմատական կերպածենութիւններ որ ընդուներ են նոյն ազրիւրէն բղխած զիրերն, լոյս կը ծագեն մուացը մէջ, երևակայութիւնն կը գործէ նաև ընոյ մէջ։ Իւր գիւտով հիացած յափշտակուած է և զերմարդկային զօրութեան կը զրէ իւր արած զիւսն, աստուածային շնորհաց պարզե մը։ Մեծամեծ զիւտեր եղած են առանց շատ մտածելու և խորհելու՝ ինչպէս իմաստափրական կամ երկրաչափական ինդիր լուծելու համար միտք կը յոզնեցնեն մարդիկ։ Բնութեան զալոնիցներ ամեն օր ամեն վայրկեան մարդու աչքի առաջ են, բայց մոտքի արթնութեան այն ինչ տուեալ վայրկեանը պէտք է դէկքն ճշշտի ըմբռնելու և անդրադառնալու համար։ Գալիլէոսի համար մի լապտեր, նետոնի համար մի տանձ, Վոլտայի համար մի գորտի ոտք, պատճառ եղան բնութեան օրէնքները սահմանելու և մեծամեծ զիւտեր անելու, զիտութեան կանգնած յաղթանակներն են անոնց անմահացնելով զտիչ հանճարներն Այսպէս նաև Մեսրովը համար նշանակութիւն ունեցաւ մի հանգամանք, որ վրիպեր էր շատերու աչքն։ Նա Սամուսատի զիւանին մէջ գտաւ երկու զրութեան սիստեմ, սեմական լեզուներու այրութենն աջէն դէպ ի ձախ և հորիզոնական զրութեամբ՝ և յոյն-հոռվմէական զրութիւնն՝ մախէն դէպ ի աջ և ուղղահայեաց զիրքով։ Պահ մը մտածած է Փիւնիկեան և կազմեան գրերու վրայ, և տեսեր է անոնց փոխադրութիւր անսայթաց և գեղեցիկ։ Գաղափար մը փայլակի պէս անցեր է մտցէն և աներեսոյթ ձեռքի թաթ մը զրեր է սրտի գործարանի վրայ իւր փնտուած այրութենն։ Գիւսն եղած էր, Մեսրովը իւր սուրբ աջովն

1. Եւ այնպէս բագում աշխատութեանց համբերեալ վասն իւրոյ ազգին բարեաց ինչ օճան գտանելոյ, (Կոր. Էջ 10)։

2. Ուռու պարզէր նուկ վիճակ յամենաչնորուղին Աստուծոյ, հայրական չափուն ծնեալ ծնունդն նորող և սբանչէր սուրբ աշովն իւրով նշանագիրս հայրէն լեզուին։ (Կոր. Էջ 10)։

ստեղծել էր հայ լեզուի նշանագրեր, նոր և սքանչելի կերպով, շատ պարզ և շատ բնական ոճով «փոխադրելով զհայերէն աթութայսն ըստ անսայթացութեան սիրոբայից հելենացւոց»:

\*  
\*\*

Դանիէլեան նշանագրերն երկու պատճառաւ անյաջողութեան համակիպած լինելու են. առաջին որ նա վաղնջուց գտնուած գրեր, յարմարցուցեր էր ըստ իւրում կարի հայերէն լեզուին՝ առանց փոխադրութեան ըստ յունին ձախէն դէպ ի աշ. երկրորդ՝ պակաս գրեր ունէր, որը փոխանակուած էին անշուշով կերպիր նշաններով, որով ընթերցանութիւնը տանջանց մ'էր և ոչ անսայթաք: Այս երկու դժուարութիւնը հարթեց Մեսրովք ա. փոխադրութեամբ, երկրորդ՝ նոր լրացուցիչ գրեր ներմուծեց Դանիէլեան այրուբենի մէջ և անով ամրողացուց ձայնական հնչումները որով լեզուն կապեց վանկերով և գ. ուղղահայեաց դիրք տալով գրութեան ոճին: «Եւ անդէն վաղվաղակի նշանակեալ անուանեալ և կարգեալ յօրինէր սիրոբայից և կապօք»:

Վերջին բառերո հասկանալու համար ամեն ընթերցող պէտք է մտարեթ մեր նախնեաց փոքրիկ քերականնեն, ուր նախ գրեր կը սովորեցնեն և ձայնական հնչումները, ապա միավանկ, երկավանկ և բազմավանկ բառեր կապելով, հուսկ ուրեմն պարզ ընթերցանութիւն՝ առանց հեզելու կամ կապելու: Մեսրովք իւր փերականն անձամբ անձին կազմեր էր փոխադրած գրերով: այս աշխատութեան գործակից եղած են երկու աշակերտներն, որը արդէն քահանայ էին, զորս Ս. Սահակ օգնական տուած էր «կարգելոյ զհեգենայս», մէկն Յովհան Եկեղեց գաւառէն, միւսն Յովսէփի Պաղանական տանէն, քաջ ասորագէտներ և տեղեակ Դանիէլեան վաղնջուց յարմարցուցած գրերուն: Մեսրովք այնքան զոհ էր իւր արած գիւտով, մինչեւ անգամ յաջողութիւնը ուղղակի աղօթքի զօրութեան կը վերաբեր և ըստ այնմ իւր աշակերտը գրի անցուցին: Միայն մի բան կը արտմեցնէր Մեսրովք սիրտն, որ իւր նշանագրերն յայլեայլ դպրութեանց քաղուած լինելով և փոխադրութեամբ՝ չունէին ոչ համաշափութիւն և ոչ նոյնաձեռնութիւն, որով զըչութիւնն տպել իմ և իւրանակ կ'երէլ, նա մանաւանդ երր համեմատութեան կը զնէր չուովմէական գեղագրուեստական գեղագրութեան հետ և սաստիկ բարի նախանձով կը վառուէր կերպաձևելու և կանոնաւորելու

1. Խոր. գիրք Գ. Ա. ԾԳ:

2. Իսկ իւրև ի վերայ հասեալ թէ չեն բաւական նշանագիրը ողջ ածել զսիրոբայս և զկապս հայերէն չեղուայն: (Խոր. էջ 9):

3. Խոր. էջ 10:

4. Խորնացի այնպէս զրած է որպէս թէ փոխադրութեանց եղած է գործակցութեամբ չուու գանոսի: որ ճշշաց է: մնաց կորեան հետեւեցնեց:

5. Եւ յարուցեալ յադոթիցն հստեղ զնշանագիրս մեր: Խոր. գիրք Գ. Ա. ԾԳ:

իւր զիրն անոնց պէս։ Այսպիսի գեղեցիկ ցանկութենէ մղուած կը գտնայ Սամուսատի մէջ զնուփանոսն «Հրաշալի արուեստիւ հելլէն՝ զրչութեամբ», և կ'աշխատին ի միասին կերպանեկու Մեսրովի գտած առ ձեռն պատրաստ այրուքնն։

Կորեան գրածն նշանագրոց ընտրութեան մասին, նախ կը վերաբերի Հոռվմէական գեղագրութեան, որոյ հրաշալի արուեստագէտն էր Հոռուփանոս, բնականաբար նոյն արուեստով և ոնով ընտրեց նախ ուղղահյեաց հաստ զիծը, միացնելով մակագծերն նուրբ թելերով բառանկիւնի ձեռվ, նմանութեամբ հոռվմէականի գրչութեան կատարելովն առ իւրաքանչիւրի ընտրութիւն։ Մեր այս նոր դիտողութիւնս թող չզարմացնէ զբնթերցոն, զի ընդհանրապէս գրոց գիւտի ուսումնասիրողաց՝ ուշաղրութենէն վրիպեր է միտք զարձնել Հոռվմէական գրչագրութեան վրայ։ Ամենքի միտքը ցրուել է «Հելլէն» բառէն, որ մեր չորրորդ և հինգերորդ գարու մատենագրաց մէջ խառն նշանակութիւն ունեցեր է։ Խակ մեր մանր դիտողութեամբ կատարած ուսումնասիրութենէն, նշանագրերու գեղարուեստական ոճին, հակառակ սովորական կարծեաց, համոզուեցանք որ Մեսրովայ գտած նշանագիրները Հոռուփանոս Հոռվմայեցին կերպանեած է Հոռվմէական Թ գարու կապիտալ (Թլիագիր) կոչուած կաղապարէն (ποδέλε) և որբան ուրախ եղանք մեր վերև յայտնած բոլոր կարծեաց ստուգութիւնը գտնելով հաստատուած մի Հնագրչական (Paléographie) ծանօթարանութեամբ «Մեծ Համայնագիտական» բառարանի մէջ։ «Այս կապիտալ զրութիւնն զին և նոր գրչութեանց հիմն կը կազմէ, փոխառեալ յունական աշխարհատէն, որը ի գործածութեան էին խոսալից յունական գաղութիւներու մէջ. Եղյներէն առնլով իրենց այրուքնն, Հոռվմայեցից կանուխն զրոշմեցին, այսպէս ասած, իրենց հանճարի կնիքն։ Գրելու ուղղութիւնն երկար ժամանակ անորոշ մեացած է յունաց մօտ, որը երբեմն աջէն դէպ ի ձախ կը գրէին, և երբեմն մախէն դէպ ի աջ, և երբեմն շարամանեալ երկու ևս ուղղութիւնն՝ Հոռվմէացից ճախէն դէպ ի աջ ճգուածն ընդունեցին, եռքա վերջնականապէս ուրդահեաց դիրքը տուին զրերուն, բնագծի վրայէն անցնող հորիզոնական ծօղն և կոր կամ փորանկեալ զիծերն կը միանան իրարու հետ ուղիղ անկիւնով։ Սորա նախ արձանագրութեանց մէջ գործածուած են, ապա մատենաներու արտագրութեան համար փոքրիկ փոփոխութիւն կրեր են, այսինքն բնագիտն պահելով հաստ՝ իսկ միացնող գծերն եռորդ։ Այս զրերու գեղեցիկ համաշափութիւնն պատճառ եղած է կոչուելու բառակուսի զիր (litterae quadratae)։ Այս տիպի

1. Հայոց համար խառն էր գաղափարը Հելլէն և Հոռու կամ Հոռվմայեցի կոչումերուն։

2. Եւ անդէն ի նմին ցաղացի զրել ոմն հելլէնական դպրութեան Հոռուփանոս անուն զմեալ, որով զամնայն ընտրութիւնն նշանագրոյն զնրբագյնն, զկարձն, և զերկայնն, զառանձինն ու զերկանը միանալայն յօրինեալ և յանկոցեալ, կոր. էլ 10։


3. Զարբանակեան – այս. Դպր. Վնեաբիկ։

4. (Տես. Բուստօֆէզոն Հատ. էլ 864.)

զիրն պահած է միշտ իւր աւանդական գրութիւնն միապաղաղ և խիտ, զանազան մեծութեամբ։

ԱԲԳԴԵԿԸ  
ԽԼԽԿՂՄՅՈ  
ՊՌՍՎՄՐ

Հայ զԱԽԱԳԻՐ Եւ. դարու (միիջեան մատեաններ գընկըն)



Հայ զԼինազիրը Եւ դարու (գործածական թէ՛ զԼինազիր և թէ Մեծատառ գրոց հետ)

տալ» կոչուած զրութեան հետ, գծագրական (graphique) նմանութիւնը ցոյց կուտայ յիրաւի Հռուփանոսի ճարտարութիւնն կերպածելուն մէջ, Հռուփանոս Մեսրովքայ հետ Դանիէլեան 22 նշանագիրը, և այլ և այլ դպրութիւններէ բաղած 14, ընդ ամենն 36 նշանագիր՝ զամենցն ճաշակով յարմարելէն վերջը, ինքնին անդրանիկ ճաշակը կը գրէ կերպածեած նշանագրով, և կը սովորեցնէ Մեսրովքին և իւր աշակերտաց գրութեան արուեստը, «և իսկոյն ի թարգմանութիւն ձեռն արկեալ, խորհրդարար սկսանելով յԱռակաց զրոց Աղողմոնի»:

Տասն և հինգ դար յետոյ, դիտելով Մեսրովքայ նգանց արդիւնքը, հանճարոյ ստեղծագործութիւնն, որուն Աստուած շնորհեց բարդր հայոց գիրերը գտնելու, նոյնքան զարմանցով և հիացմամբ պիտի կրկնէնց կուրիւնի զրածն «հայրական չափուն ծնեալ ծնունդս նորոց և սրանէնի, սուրբ աշոյն իւրով»: Նորոց, քանզի փոխադրութիւնն և ուղղահայեաց դիրքն բոլորովին նոր էր Հայոց և բոլոր մերձակայ ազգաց համար. սրանէնի, վասն զի լատին ամենագեղեցիկ զրոց տիպարի վրայ կերպածեած էին ըստ օրինակի, վերև յիշած «կապիտալ» գրութեան զոր «գեղեցիկ համեմատութեամբ» զրուած կը գտնէ Մեծ Համայնագիտակ բառարանն. Սուրբ աշոյն, քանզի ամենայն աշխատութիւն թէ գրերու ընտրութեան թէ անուանելոյն և թէ դասաւորութեան վերաբերեալը՝ ինքնին կատարեր էր. այսու իրաւամբ և ստուգիւ ինքն է հեղինակ և գտիչ Հայերէն լեզուի նշանագիրերու:

\*  
\*\*

Վլասէշապուհի խազաղ թագաւորութիւնն, Հայաստանի երջանկութեան կարապետն եղաւ. իրեն պաշտպանութիւնը հարկաւոր էր վերածնութեան գործին և չխնայեց որ և է միջոցի որպէս զի զրոց գիտը յաջողի և ինքն է որ առաջին Դանիէլեան նշանագրերու զրոյցն կու տայ Ա. Ասակին և առանձին հրովարտակով իւր ազգակիցն Վահրիմ կ'ուղարկէ առ Հարել և բերել կու տան զանոնց: Խաղտախուղտ լեզուով ասու-

տեաններու մէջ զրուէր, միտու երկիւնան Մեծատառ էր, և աւելի յաճախեց այս մեն ի դարու սկիբէն եկեղեցական պաշտօնակամ զրոց համար. Ասկայն ընդ նմին կարելի է զտնել անզատին ի սկզբանէ մամր բոլորազիր կոչուածն, որ, նախազէն լուսանցներու վրայ կը զրուէր: Թերեւ Բոլորազիր կոչուածն լինուով էր մերսի վրայ կը զրուէր իման և միապահադ. իսկ վիսազիր երկուածնախազական լինուով, իմ մերսի վրայ կը զրուէր իման և միապահադ. թանք որ յէշիցնն, թէ և բարդածեն մեր վիսազիր - Երկաթազիր կոչուածն յոյն և լատին նախօրիններուն ծնու Համապատասխանէ (Osciale զրին որ է բոլորզիր. մինչ Capitale (ուշինակին) ժուր կոչուած առակուսի երկաթազիրն, ինչ որ կը տեսնուի արուած օրինակներու մէջ:

1. Խոր. զիրք. Գ. Վլ. Մկ.

2. Անսուսուած զիրք մանց արտացին նկարազիրն ըստ ամենայնի նման է հին եղիպտական ներամուի կամ սրբազն զրութեան որ պահուած է եթովզացոց գրութեան մէջ որոց նման է նաև լատին «Կապիտալ»: արցօք ի սկզբան մերս ևս կոչուած է երկաթազիր որ ազիտութեան զարերու փոխուել է երկաթազիրի: Մինչև ցայսօք վասցիր իւրենց երկաթազիրն - խոցուցիր - ասեն որ է եկեղեցական կամ սրբազն որ և Անհենական,

**I**N POSUIT NATURA LOCIS QVOT EMPORE PRIMVM  
DEV CALION YACVVM API DESIAC ET VIT IN ORBE  
VNDE HOMINES NATIDVRVM GENVS SERGOAGHERRA  
PINGVES SOL VAL PRIM I SE XTEM PLOMENSIBANNI

(Capitale carrée). Գլխացիր. Բ. կամ Գ. զարու (Վասիկ Շենգապ. 3256) (Մեղքեան  
Ժամանակը զբելու համար)

**Չ**ՐԵՅԱ ՃԻԵԶԱՐԱԿԵՑԱՅՅ. ՔՐԵՄԻԱ Ն  
ՄԵՍԻԱՐԱՄԱ, ՅԱՐԱ ՂԱՄԻ ՈՒՅ, Ի  
ՀԱՅՐԱՊԵՄՈՒԵԿԱՆՀԱՅՈՅ ՄՄ ԳՐԻԴՈՐԻ-  
ԵԼ ՅԵՊԻԱԼՈՎՈՒԵՔԱՆԿԻ ԸԿԵԵՅԻ Յ  
ՆԱՀԱՄՓԻՍ ՄՆԻՄՈՅՆԵՐՍԻԱ. ՈՐԱՐ Ա  
ՅՄ Ի ՊԱՄԻԵՒԻ. ՔԱԽԱՊՈՎԱԿԵՂԵՅԻ ՈՅԱ  
ԱՐԵԱ. ՔՐԵՅԱ, ԶԱՅԱԾ. ԱՐՄԱՐԱՄԱՐԱ-  
ԻՎՄԻՎՍՍԵԿԻ-ԱՅ ԱՆ-ԷՆՐԵՔ ՄԱՐԱՐՈՅ Յ  
ՌԵՐԻԿԱ ԱՄՐԵՐԱԼ-Ա. ՈՐԱՅՄԻՐԵ ԲԱՐԵ-ՊԱՎ-  
ՄԵԲԱՄՐԱԿԱՆՀԵԹԱԻՐՀԱՐԱԾԱՐԵՊԵՅԱՅՐԱ-

Օրէնակ Հայ պատրիք մի էջեան գրչութեան

բին չեր կարող հայկական ականջին յարմար ձայներ ստելծել, որով ոչ զբերու ընտրութիւնն անել լեզուի հեգենայն և կապն յարմարցնելու, վասն որոյ անօգուտ եղաւ ամենայն ճիգն և ջանքն երկամեայ փորձի մէջ, Հայուն ցաւն հայն պէտք էր դարմանել և այդ եղական հայն եղաւ Մեսրովք:

Մեսրովք այն ողիներէն էր որ դժուարութեանց առջև չեն վհատիր, մանաւանդ իրենց ընդ առաջ կ'երթան յաղթելու և յաղթանակելու յուսով, այնքան մեծ է իրենց մէջ զգացած քարոյական ոյժն: Հայրենեաց մեծ սէրն ամենայն մարդկային տկարութիւն մեղցնել և մոռացնել կու տայ ինքզինցն իրրե, համաշխարհի մենամարտիկ կ'առաջարկէ զլուսի հանելու սկսած զրոծը, յորմէ կախուած էր Հայաստանի և ըլլակայ զրացի քրիստոնեայ աշխարհաց հոգեկան և քաղաքական կեանքի փրկութիւնն. իսկ իրք հայր, իւր հայրենեացը զաւակաց համար «հոգացեալ յարաժամ տրտմէի՝ երանելի այրն Մաշտոց՝ տեսանելով զմեծաջան ծախս մանկանցն Հայաստան աշխարհիս, որը բազում թոշակօր և հեռոագնաց ճանապարհօր և բազմաժամանակեայ դեգերմամբ մաշէին զաւուրս իւրեանց ի զպրոցս ասորի զիտութեան<sup>1</sup>:

Բազում տգիտութեան ձմեռներ անցեր էին, և հասել էր այն Գառունն որ Հայաստանի համար միշտ կանաչ և պտղաբեր պիտի մնար: Բացուեցաւ 404<sup>2</sup> գարունն, գետինն զալարեցաւ, ծառեր զգեցան տերե, մարգագետնեց պճնեցան ծաղիկներով, օդոց անուշաբոյր շունչն զեփիւսի թեերով կ'անցնէր Հայաստանի վրայէն, ամենքի սրտի մէջ զարթեցնելով կեանքի յոյսն. յարութեան և վերածնութեան պատկերն էր, որուն ականասես կը լինէր Մեսրովք Հայրապետական դաստակերտի պատշաճմէն: Մէկ կողմէն կը տարածուէր Արարատեան հոյակապ և հոչակաւոր դաշտն, զոր նկարագրէ Ղազարիկ<sup>3</sup>, և միւս կողմն վսեմաշտոք Մասիսն, վերամբարձ ուղղագիտակ սպիտականեր գլուխն նկարելով կապոյտ երկնցում: Հրաշատեսիկ և ակնապարար տեսարանն, օրորանն եղաւ Մեսրովքայ զի՞ և անմահ գաղափարներուն, ուստի հայրական չափուն ծնած նորոց և սրանչելի հայկական նշանագիրը իրքն հսկայ խայտալով պիտի թեակոյնեն ամրող հայրենի սահմաններն:

### 1. Փարպեցի, էջ 35.

2. Այս տարեթին անտարակուսական պէտք է համարել, զի Մեսրովք 46 տարի հոգիոր կեանք վայրէց, և մեռն 439 թ. եթէ ՏՅ հանեսթ կը մայ 404, որ պէտք է հաշուել սկիզբն զպրութեան Հայոց: Կորեան թարիւս կամ Ասսեմանի Բարբուլաս յիշած նպիսկոպոս 412-435 կորոց է Հայուսի թիւ տարեթիւն պահել ամուս, մինչ մի ուրիշ եպիսկոպոս Տիգրանակեր, Ասկակիս մինան, մեռնարութէ է շորջ 400 թ. և վախճանած 481, որուն Մ Մեսրովք 404 թ. Հանդիպատ լինելու է սորան: Իսկ ժամանակակից Եղեսոսի Նպիսկոպոս յիշուն Փակետի 394-406 series Episcoporum ecclesiarum catholicis: P. Pius B. Gams 1873 Ratisbonae: Եթէ Կորին չի յիշանակիր զայր, պէտք է բնական մոտացութեան տաւ այն մեր թարգմանիներուն Եղեկայ և ննիքաց, որուն զեղեցիկ գրեամբութիւն ընդունելով Բարելսան Սպիտակոպոսէն, որ թարմ տպաւորութեան տակ խօսելով իրենց Վարդապետի Մեսրովքի ժամանց Եղեսութիւն մէջ, կարծել տուած է որ 404ին Դասիւնի արդէն եպիսկոպոս եղած էր Եղեսիոյ:

### 3. Փարպեցի, էջ 22:

Բաղդը կը կոչէ զինքն, արծուէհայեաց աչքերն ճանապարհին սկեռած, ամենայն ինչ պատրաստ է չուելոյ. մեկնելոյ ժամն հնչեց, ով ժամ խորհրդաւոր, խնդի, յուսոյ և լացի, ով հրաժեշտ հրարոց սիրոյ և սրտի, համբուրի սրբութեան պահ մի գրկափառներալ և ապա հրաժարեալ, մնայ Ս. Սահակ ընդ երկար դիտելով այն ճանապարհը, ընդ որ Մ'եսրովք երկու ընկերներով և աշկերտներով երթալով կ'ընկդմէր մինուրտի մասաւորի մէջ. իսկ ինքն բազկատարած յերկին յաղթանակաւ դարձին համար կ'աղօթէր մինչ լոյս ճրազացն և կանթեղացն բորբքեալ տոչորէր ի սուրբ եկեղեցւոն Վաղարշապատ քաղաքի<sup>1</sup>:

Մ'եսրովք կը հասնի Տիգրանակերտ և ապա Եղեսիա, Ակակիոս և Բարիլաս եպիսկոպոսներէն, զղերէն և իշխաններէն, բազում մեծարակք ընդուներորդին կը գտնէ. անտի Մամուսատ կ'անցնի, ընդունելութիւնն աւելի մեծ է, եպիսկոպոսն և ժողովուրդն մեծապատիս մեծարակքով կ'ընդունին: Շատ ժամանակ չի կորսնցներ այս տեղ, Աստուծոյ շնորհըն կը լուսաւորէ Մ'եսրովքայ միտքը այլեայլ ազգաց վաղնջուց կիրարկած դպրութիւններէն ընտրելով և զասաւորելով հայ լեզուին յարմար նշանագիրը կը ստեղծէ և Հոռովանոսի ձեռամք կերպածնելէ զկնի, ձեռց կը զարնէ թարգմանութեան, Աղողոմնի Խմաստութեան զրցին «ճանաչել զիմաստութիւն և զիրատ» և այլն և ինքն Հոռովանոս զայն կը գրէ իւր ձեռքով<sup>2</sup>. և ետես Մ'եսրովք զի բարի են, բացուել էր մեր գրականութեան առաւտօնն որ լուսաւոր և գեղեցիկ օր կը խոստանար Հայաստանի: Մ'եսրովք՝ հոգեոր միիթթարութեամբ լցուած դարձուց միտքը դէպէ ի հայրենիք. ուր յաւով կը սպասէին իրեն Ս. Սահակ և Վառաշապուհ և Եկեղեցին Հայոց, Սակայն պահ մի մտածած պիտի լինի Մ'եսրովք, ով պիտի հաւատոյ մեր բարի լուրին, ում յայտնի պիտի լինի որ իւր ասրբ աշովն էր ստեծած հայ լեզուի նշանագրերն: Ահա հոս յայտնի կը լինի Մ'եսրովքայ հեռատեսութիւնն: Պէտք էր նախ սիրաշահել զիանիէլ ասորին և Բարելաս եպիսկոպոսն, որոց ազգամիրական զնալն և լատին նշանագրերու վրայ կազմապարեն իւր նշանագրերն, իրեւ արհամարհութիւն և նուաստեսութիւն չհամարուէր Եղեսիոյ հռչակաւոր ուսմանց, ուստի «առնոյր թուղթս յեպիսկոպոսէ քաղաքին... և բերէր առ եպիսկոպոսն՝ ասորոց... առաջի արկեալ նոցա զիւնաղիրն ասոսածատուր<sup>3</sup>: Վերնական հրաշքի միշամտութիւնն կը բառնայ ի միջոյ մարդկային կիրք և նախանձ և ամենքի սրտէն գոհ հութեան և զովութեան զրուատիք՝ Եպիսկոպոսաց և համայնքի կողմէն առ Աստուծած կը բարձրանան: Եղեսիա մնացած աշակերտաց սիրտն կը

1. Վաղար, էջ 80.

2. Ու և զրեցաւ ձեռամք այնորիկ գրչի, Կոր. էջ 10.

3. Եպիսկոպոսն:

4. Կորին, էջ 10.

ճիւայ միսիթարութեամբ, որովհետեւ յասորի տանջանացն շուտով պիտի ազատէին: Մեսրով գովելի հպարտութեամբ, ազգային արժանապատութեան համար կամեցեր է ունենալ նաև Ասորուց եպիսկոպոսներէն մի վկայական, որով թէ ժամանակակից մարդկանց և թէ մեզ, որ 1օդ հարիւրամեակը կը տոնենց, ապացոյց մի լինէր թէ Մեսրովքեան գրերն Դանիէլան նշանազիրներու կրկնութիւնն չեն ոչ ձևով և ոչ գրուածքի ոնով, այլ տարրեր կաղապարով ձուլուած և տարրեր սիստեմով շարագրուած: Ճշմարտութեան սիրող Եպիսկոպոսունցն, Մեսրովքի իրաւացի փառքն չկապաւելու համար, զդուատեօք կը վարժատրեն անոր ճանաց արդիւնքն, կը զրեն «Թուղրա աւետազիր» առ Սահակ և Վուամշապուհ, որոց հրովարտակով նախապէս եկած էր Մեսրովք Միջագետք<sup>1</sup>:

Անցեր մի ուրիշ ձմեռ, ծաղկել էր նշենին, այգիներ անուշահոտութիւն բուրեցին, զարթեալ Մեսրովքայ սրտին մէջ իւր հայրենեաց փափացը: Իրբէ անմահ բանին և զրոց վաճառական, հոգելից ուրախութեամբ, բոլոր իւրայինցն առնելով հետն ուղի կ'ինկնայ դէպ ի Հայաստան աշխարհ: Գրոց գիւտի սույզ համրաւն, թարգմանութեանց նմուշով ըստ ամենայնի համոզիչ, կանխեր հասեր էր Ալյարատեան դաշտն. ուրախութիւնն ողողեր էր հայր սիրան. Մտքի յաղթանակը կը պատրաստուին տօնելու, ոչինչ ընդհատ զոռոզ աշխարհակալներու յաղթանակէն, որոնց սրոյ և հրոյ աւերածներու վրայէն կը բարձրանային կապիտոլիոն մրտենիով պասկելու զլուխնին: Իսկ Մեսրովք տղիտութիւնը խորտակելով, խաւարը հալածելով, գիտութեան լոյսն լոցեր էր մտցերու մէջ, ինցնապաշտպանութեան բանին զէնցն զըել էր հայուձեռքը. ուսկից կ'անցնի շինութիւն-է, ուր նա կը կոխէ անապատներ էր կանաչին. եթէ ձեռք բարձրացնէ՝ բարերարութիւն է, հարուածն սրտի միսիթար, կառաց խոյանքը երջանկութեան աւետարեր: Մեսրովքի հասնելու լուրին կը զղրտեցնէ Վաղարշապատը: Հայրապետ և թագաւոր ոտքի նն կանգնած, արմաւենիի ոստով զիմաւորելու հայրենեաց մեծ զաւակին, պասկելու յաղթողի անմահ ճակատը: Ս. Սահակ և Վուամշապուհ՝ թո՛ղ ընդհանուր հայրենիցի ուրախութիւնն, առանձին հպարտութեամբ կը ճիւար սրտերնին, նկատելով Հայաստանի Երկրորդ Լուսաւորիչը որ իրենց ազգէն կը ծազի լուսափայլ աստեղ մէ պէս. գիտութեան լոյսն կոր գայ միանալու կրօնից լոյսի հետ զոր սփոթեր էր իրենց նախահանաւն Գրիգոր Լուսաւորիչ Հայաստանի վրայ: Կրօնըի և գիտութեան յաղթանակին հանդէսն է որ տեղի կ'ունենայ Հայաստան աշխարհի, Ալյարատեան գաւառի մէջ: Մեր Մասիսն երիտասարդ լեռանց հետ կը ցնծայ այսօր թագաւորի և Հայրապետի, նախարարակոյտ ամբոխին և բոլոր ժողովրդեան թափօրի առաջ, Երասխայ լանջն

1. Կորեան մէջ մի պարբերութիւն շփոթութիւն պատճառեր է կարծելու թէ զրոց գիւտն եղած է յԵղեսիա: Եթէ այսպէս եղած լինէր, հարկ չկար Սամուստին վկայական ընթել առ Ասորի եպիսկոպոսն թէ Մեսրովքի զտած զիրն - Ասունածապարգն է:

ուռելով և փրկրալով՝ խոխոջաձայն կ'ընթանայ սաղմոսերգութեան մըսունջով համրոյր տալով ափերուն։ Բնութիւնն ես կը մասնակցի նուազաց քաղցրաձայն հնչմանց, ժողովրդի հրճուագին ծափերուն, երբ անմահ Սահակ և Մեսրովի իրարու ցանկալի ողջոյնը կու տան։ այդ վայրկեանէն կը սկսի Հայաստանի համար նոր շրջան, «որով երանելի և ցանկալի աշխարհս Հայոց անպայման սրանչելի լինէր»։

Մեսրովի հնարած զրեն կատարեալ էին ձայնական թիւովն և համաշխաֆ ձեռվի գեղեցիկ, համապատասխան հայկական բարբառոյն, որով «ինքեան ճայինւ և ոչ մուրացածոյ բարբառով շահել զողիս Հայաստան մարդկան» կարելի էր սառուգութեամբ. փորձը արդարացուց ամենայն ակնկալութիւն. երկիր ամենայն համոզուեցաւ որ «աս է» և ուրիշ չէ կարող լինել. պատուէր տրուեցաւ ամեն դպրոցներու մէջ սովորեցնել և կրթել Մեսրովի հրահանգներու համեմատ, Հայաստանի ամեն կողմերէն ուսումնասէր պատանիք թափեցան Այրարատ, ուր բացուեր էր աղբիւր ամենայն զիտութեանց։ Մովսէս՝ մարզաբէից դասի հնաւ, Պողոս՝ Առաքելոց գնդովը, ձեռքբերնին բռնած Քրիստոսի աւետարանը, Ահանկայ և Մերովբայ առաջնորդութեամբ մասն Հայաստան՝ «հայարարբաք հայերէն ախօսը»։ և Աստուծոյ զիտութեամբ առժաման լցին լուսաւորեցին Հայ ազգն Այրարատեան աշխարհն նախկին և զկնի դարերու մէջ եղաւ Հայոց քաղաքական կեղրոնք, ազգութեան զաղափարի խանձարուրքն. այսպէս եղաւ նաև քրիստոնէութեան կեղրոնն, ուր առաջին անգամ ծագեց խաչի լոյն, թագաւորական և Հայրապետական զաւագանները իրենց իշխանութիւնը հաստատեցին Վաղարշապատի մէջ, ասոնց երկուքի համերաշխ կառավարութիւնն, արդիւնարերեց Հայաստանի վերածնութիւնն. զրոց զիւտով ազգային զրականութեան քաղաքան քաղաքակրթական գործն հրաշքներ զործեց, կերպարանափիւ եղաւ Հայաստան Ասկի զարու կնիքն ի ճակատին։ Մինչե ցարդ՝ Բուզանդ իրաւունք ունէր բարբասելու կամ ամրատանելու գհայս, որ քրիստոնէական կրօնըն, իրբեկ լոկ մարդկութեան ուսումն ընդունած էին հայք. և իրաւացի էր մասամք՝ թէ ոչ ամբողջապէս, վասն զի եկեղեցական պաշտամունք ասորերէն էին, անհասկանալի լեզու հայ ժողովրդեան։ իսկ զրոց զիւտէն վերջ, մարգարէք, առաքեալք և Քրիստոս ինցնին աւետարանաւն հայերէն կը խօսէին, հասկանալի ամենայն ժողովրդեան, Ա. Սահակի դիրիմաց թարգմանութեամբ. «Քանզի յԱյրարատեան զա-

1. Որոց առեալ զամենայն նախարարագունդ աւագանոյն ամրուն ի քաղաքէն եւեալ պատասխան հրանքան զարար ինաւ զնոտոյն. և զանկալի ողջոյնն միմեանց առեալ, ուստի բարձրացն ցնութեամբ և երգոց հոգնորոց և բարձրացն օրդոնութեամբ ի քաղաքն զանայինն և զանուար առաջանաւն հայերէն կը խօսէին, հասկանալի ամենայն ժողովրդեան։ կոր. էջ 11։

2. Կոր. էջ 12։

3. Կոր. էջ 13։

4. Քանզի պատոն եկեղեցւոյ և կարգացմանց զրոց ասորի ուսմամքն վարէին ի վանորայս և յեկեղեցիս, յորմէ ոչինչ էին կարող լսել և օգտել ժողովուրդին այսպիսի մեծ աշխարհի, յանլրութենէ լեզուին ասորոյ, Փարպ. էջ 36։

ւառին ի կայս թագաւորացն և ցահանայապետացն, բղխեցին Հայոց շնորհը պատուիրանացն Աստուծոյ<sup>1</sup>».

\*  
\*\*

Մեսրով իւր յանձն առած պարտականութիւնն կատարած էր ամենայաջող և ամենափայլուն կերպով։ Հայաստանին տուեր էր իր սեփական դիրքն նոր և սրանչելի իր սուրբ աջով ստեղծուած։ Այս աւանդն յանձնեց ամենապահով և ամենակրող ձեռքերուն մէջ ի կատար ածելու։ Ե. Սահակ և Վուածապուհ անձամբ կը ստանձնեն ազգի մըտաւոր մշակութեան գործը։ Մեսրով հանգիստ աչքով դիտեց վերածնութեան սկզբըն, և ասեց՝ արդ այս ուրախութիւնն որ իմս է լցուած է. երջանիկ եմ, վախճանիս հասած եմ, փրկուած է Հայաստան և իր Քրիստոնական հաւատըն, Եկեղեցին։ Սակայն իր առաքելութեան գործն չէր աւարտած, ծբացրի զիխաւոր և էական մասն իրագործել էր, պէտք էր ամրողացնել մացած մասն ալ յօղել մեծագոյն մասի հետ, Մրագրի այս պակաս մասն էր լրացնել նաև Վրաց և Աղուանից զրի և զպրութեան պակասութիւնն, լուսաւորել այդ երկու քրիստոնեայ աշխարհներն և կապել զանոնք սերտիւ Հայոց հետ, կրօնիքի և ընդհանուր ազգային ինքնապաշտպանութեան շահերով։ Պարսկական վտանգն, հաւատարապէս սպանալից էր նաև այդ երկու փոքր և աւելի տկար ազգութեանց համար։ Մենք ձրիարար չենք վերագրեր Մեսրովին այս գաղափարը, որ աւելի պատիւ կրնայ բերել իւր հանճարին ցան նուաստութիւն, այլ իւր գործոց ընթացքն յայտնի է այն նպատակը որուն կը դիմէ։

Խոսրովու անկմանը, ինքն ևս պաշտօնազուրկ եղած, ասացինք, վանականութեան մէջ գտաւ միջոց մը աւելի մօսիկ ապրելու ժողովրդեան հետ. քաղաքական յարաքերութիւնն արգիլուած էր իրեն իրեն արքունեաց վնասակար մարդու՝ մինչև անգամ Արարատն բնակելու, քաշուեր էր Մինեաց աշխարհի մի անկիւն, Աեաւ զգեստ հագած ժամանակ, նա ուստիեց ազնուական վրէժինդրութիւն իր թշնամեաց զէմ ոչ սրով, այլ զրչով. զրչի զրածն տապարն չի կարող չնծել, կ'ասէ ուսւ առակն։ Պէտք էր կռուել ոչ զրահապատ բանակի դէմ, այլ աւելի մութ, աւելի խաւար բանակի մը դէմ, որ որմզգական հուրըն հայ հողի վրայ կը խրոխտար վառելու. Կրօնական մոլեռանդութիւնն է որ զՊարսիկս կը մզէ Հայոց դէմ, ոչ ազգին այլ նորա կրօնիքին<sup>2</sup>։ Ռւստի Մեսրով իւր ազգի կրօնին ուզեց ամրապնդել և քրիստոնէութիւնն զօրացնելու համար հարկաւոր համարեցաւ ստեղծել զիր և զպրութիւն, հայ-

1. Կորին, էջ 18։

2. «Եւ բազում անգամ մարտալէր ընդ այնոսիկ, որ ոչ ընդ նոզին օրինօց մտանէին» Եղեգէ էջ 11. բովանդակ զիրցն։

կական մատենագրութիւն. զի լ. Գրոց ծանօթութիւն՝ հիմն է հաւատոյ վարդապետութեան, Քաջ ըմբռներ էր Մեսրով քրիստոնէական կրօնից ներշնչած և ազնուական վեհ և ազատ զաղափարները. քրիստոնէութիւն և ազգութիւն համերաշխ կրնան ապրիլ, և այդ երկու զաղափարները մարդու մտցի խաղաղութիւնը չեն վրդովեր, սիրաց երկուցի չեն բաժաներ: Հայաստանի այն ժամանակի դիրքը և պարագաները կը բռնադատէին զօրեղացնել մի միայն քրիստոնէութիւնն, որ իբրև վահան լինէր ազգային պաշտպանութեան, մինչ այլ ուղղութիւն չար ևս պիտի գրգուէր չարասիրտ թշնամին, իբրև քաղաքական շարժումն դէպ ի ապրուտամբութիւն ընդդէմ արցայի իշխանութեան: Համանման վիճակի մէջ էին նաև քրիստոնեայ Վրաստանն և Աղուանիսանն. մազդէզի կրօնըն հոն ևս իւր արքանեակներն սկսել էր դրկել. բիրտ ուժի առաջ ակամայ իսկ պիտի խոնարհէին. ասոնց մէջ նոյնական քրիստոնէութիւնն զօրեղացնելու համար հարկաւոր էր զիր, ուսումն, դպրոց և լ. Գրոց զիւտութիւն, ուր առաջինութեանց ամեն օրինակներ կան:

Մենարովքին յայտնի էր այդ երեք ազգաց, Հայոց, Վրաց, Աղուանից ազգայնական նախանձն և խուզ մրցումն առաջնութեան համար. հետեւապէս քաղաքական հողի վրայ մերձեցումն թող որ անկարելի էր, այլ և վտանգաւոր և միաւ զարագայի մէջ պիտի գնէր զշայո, ուստի նա ջանաց այդ երեք ազգերից կապել և կազմել մի դաշնակցութիւն՝ քրիստոնէական եղբայրութեան զաղափարով: Ահա նա այնուհետև իր կեանքը և ճիզը պիտի նուրիէ այդ փայփայած զաղափարի մարմացման: Ուստի նա կրկին տեսակաւ կը հրաժարի տարածումն անելու իւր ուսման բռն Պարսից քամնի մէջ, առաջին՝ որ նրան գուցէ արգիլուած էր ներգործական մի դեր կատարել այդ քամնի Հայոց մէջ, ուստի առաջ ուսուցումն և վարդապետութիւնն կը թողու յօժարաբար Տէր Եպիսկոպոսին, այսինքն լ. Աղանակայ, ուսուցանելու այն տեղերն ուր կայսեր բագաւորաց էին: Երկրորդն՝ որովհետեւ ոչ որ քան թէ ինքն բաւական էր իւր յղացած ծրագիրն իրագործելու նախապէս ծանօթ լինելով ամենայն իշխանաւորաց. և միանգամայն Հայաստանի սահմաններէն դուրս գործելով, իւր ներքին խորհրդոց և նպատակներուն ոչ ոք կրնար հասու լինել այն լրտեսներուց, որը բռնապետական իշխանութեան կոյր գործից էն մեծ մարդկանց դարաններ լարելու համար, որոնց կը մարտնչին անոնց եղերական սկզբունքներուն և հրամաններուն դէմ:

Մեր կարծեաց ստուգութիւնն կը հաստատուի, հիմնուելով կորեան ասածների վերայ՝ հետեւաել երկու զիտողութեամբ. առաջին ոչ Վրացից և ոչ Աղուանց երբէց մուարերած են ինքնարերաբար իրենց առանձին զիր ունենալու. երկրորդ որ Մենարովք անկախ հետեւելով իւր մտածու-

1. Յետ այսորիկ առնոյր հաւանութիւն երանելին Մաշից որպէս զի Տէր Եպիսկոպոսն ի Աղանականն և նա ի սփեւս հեթանոսաց զբանն կենաց սերմանիցն, իոր. էլ 14.

թեան, ինքնարերաբար կը ստեղծէ վրացերէն և աղուաներէն այրութենն չեւ գնացած այդ երկիրները ։ Եւ յիբաւի յետ պատրաստելու ըստ կարգին վրաց զրելն, Մեսրովը իր յաւացյան աշակերտներէն ոմանց հետն առած կ'ելլէ կ'երթայ վրաստան և թագաւորին կը ներկայանայ և իւր արաւետն բացատրելով կը յորդորէ ուսանել, մինչև յանձն կ'առնուն Մեսրովի ինցիրը կատարել։ Զարմանալի եռանդ, սովորական մարդկանց հասողութենէն բարձր ըմբռումն, զիւցազնական քաջազործութիւն։ ինքն Մեսրովը գնացեր անձամբ կը ինդորէ որպէս զի ընդունին իրենց համար պատրաստուած այրութենն ծիշշշ այնպէս ինչպէս թժիշկը հիւանդին չուզած զեղը կու տայ, փափաքելի առողջութիւնն գտնելու համար։ Եթէ հայ լինէր պատմազրողն, թերևս չափազանցութիւն համարէինց, բայց այդ ասողն ինքն վրացի է ազգով և եպիսկոպոսական վիճակին հասած կորինն է զրոյն, Վարդապետի կրտսեր աշակերտն, որի առանձին ինամբը վայելել է։ Ինչ էր Մեսրովի նպատակը, կազմել մի և ուժեղ վրաստան, միացնելով գրագիտութեամբ զանազան լեզու խօսող կովկասու բնակիչըն ի մէկ կրօնը և ի մէկ ազգութիւն։ Թագաւոր և եպիսկոպոս ամեն կողմերուց կը հաւաքեն մանկտի և կուտան Վարդապետի ծեղքը, «զոր առեալ արքանէր ի բովս վարդապետութեան և հոգևոր սիրոյն եռանդեամբ...» յայնչափ ի մասնաւոր և ի բաժանեալ լեզուացն ժողովեցան, միով աստուածաբարբառ պատզամօցն մի ազգ կապեար։ Մեսրով իր նպատակին հասած էր։

Աւելի բնորոշ է Աղուանից նկատմամբ Մեսրովայ հետաքրքրութիւնն։ մինչ յունական կողմն կը ծաւալէր իւր ուսումն, զէպը մի կը բերէ ուրով կը պատահի աղուան ազգաւ թենիամին մէկի հետ, իսկ և իսկ աղուան լեզուին վրայ տեղեկութիւն կը հարցանէ, և ծեռնամուկն կը լինի այրութենն յօրինել կարգել, այնքան հետխութեամբ իրրե թէ զրոց զիւտի շնորհն ի վերուստ իրեն պարզե մ'եղած է։ Ասկայն չի յանձներ աղուանին իւր պատրաստածն, այլ յանկարծ պէտը է անձամբ երթայ ծանօթանայ և ծանօթացնէ աղուանից իրենց համար իւր պատրաստած դպրութիւնն։ ուստի ի զարձին առ լլ. Սահակ չի ուշանար, հապճեպով կը մեկնի վայրկեան մը չկորցնելու, այնքան հոգին կը վառէր զինքն այդ ազգն ալ զրագիտութեամբ յօղել կապել Հայոց հետ, լուսաւորել պանոց խաւարեալ մտցերն, նենզամութեամբ ձգուած նետերէն զգուշանալու և փնտուելու միահամուռ միութեան մէջ իրենց ոյժն և փրկութիւնն։ Մեսրովը յունական բաժինէն փութացեր եկեր էր Վաղարշապատ ներկայ լինելու նոր թագաւորի Արտաշէսի թագարութեան։ հանդէսներ

1. Ա. Նորա զիւր արուեստն առաջի արկեալ՝ իրատէր յորդորելով. յորում և յանձն առեալ ամենցուն զիւրուելին կատարել։ Կոր. էջ 15։

2. Յայնմ ժամանակի եկեղեց դիմէր նմա այր մը երց աղուան ազգաւ, թենիամին անուն, և նորա հարցեալ և քննեալ զրաբրառու բան աղուաներին լեզուին, առնէր ապա նշանազիրն ըստ զերնապարզն կորովի սովորութեան իւրում... Կոր. էջ 18։

վերջանալէն յետոյ իսկոյն հրաժեշտ տալով Հայրապետին և թագաւորին, կ'իշնէ դէպ ուղիղ Աղուանիստան : Այրալիր ընդունելութիւն կը գտնէ թէ թագաւորէն և թէ Եպիսկոպոսէն, որոց հարկաւ ծանօթ եղած

QUI BONANEC  
PUIARE NECA  
PELLARE SOLEAT  
QUODEARUM  
RE RUMUID:

(Onciale latin) Մեծառա զրութիւն Դ. գարու (Երկիջնան մատեաններ զրելու համար)

ΤΩ ΚΑΣΙΛΕΙΤΟΓΡΑ  
ΓΜΑΚΛΙΕΠΟΙΗΣΕ  
ΟΥ ΓΩΣ  
ΚΛΙΑΝΘΡΩΠΟΣΗΝ  
ΙΟΥΛΑΙΟΣΕΝ ΣΟΥ  
ΣΟΙΣΤΗΠΟΛΕΙΚΑΙ  
ΟΝΟΜΑΑΥΤΩΜΑΡ  
ΔΟΧΛΙΟΣΟΤΟΥΓΙΑΙ  
ΡΟΥΤΟΥΓΣΕΜΕΕΙΟΥ.

(Onciale grec) Ամանազրութեանց համար զործառած նախապէս՝ տպա անցան սաւ-  
տեաններու զրչութեան . (Սինայի Ա. Գրոց օրինակէն Ե գարուն — Երկիջնան մա-  
տեաններ զրելու համար)

Մինելու էր, երբ զինուորական և քարտուղար էր ի դրան արցունի .  
արդ իրեւ Վարդապետ հիւրընկալելով յանուն Քրիստոսի, չեն կարող  
թագցնել նաև իրենց զարմանցը և կը հարցանեե զարուն պատճառը : Այն  
առեն Մեսրով իրենց առջեր կը գնէ թերած զիրը և կը բացատրէ  
զալուն նպատակը : Աստ ևս թագաւոր և Եպիսկոպոսն յանձն կ'առնուն

Մեսրովի առաջարկն, և կը հրամայեն ժողովել բազմութիւն մանկանց յուսումն նոր դպրութեան։ Պէտք է երեակայել թէ որքան կատարեալ էր Մեսրովի պատրաստած այրբենարանն, որ Երեմիա Եպիսկոպոս իսկոյն կը ձեռնարկէ Ս. Գրոց թարգմանութեան։

# Ա Բ Գ Դ Ե Է Ը Շ Ի Լ Ի Խ Ի

## Կ Ղ Մ Մ Ս Ո Պ Ո Ս Վ Ա Մ Տ Ր

Մեծատառք Ե գարու (արձանագրութիւնը և երկիչեան մատեաններ գրելու)

Թող ներուփ մեզ հարեւանցի հոս փակագծի մէջ ասենք որ Ա-ղուանից այրուգինն յայսնի չեն թէ ի՞նչ կաղապարի էին։ Բայց վրաց գիրն կայ և ունի իւր յատկանիշն որ ցոյց կու տայ թէ Մես-րովը որբան մօտեցած էր մինչև ի Հնդիկս տարածուած զրութեանց սիստեմն, որով հեշտութեամբ կը ձեռէր և կազմէր Աղուանից և վրաց գրեն, ունելով նախատիպ աշքի առաջ փոքր ի շատէ վեր զրուած օ-րինակներու ժամանակակից նմուշներից<sup>1</sup>։

Մեսրով Աղուանից զպրութիւնն կատարելապէս սովորեցնելէն և յարդարելէն յետոյ, տեսնալով որ այնուհետև կարող են իրենց ի-րենց յառաջ տանել և զարգացնել սկսած զործը, իւր աշակերտներէն զումանս վերակացու թողլով, ինքը շրջան մը կատարելով Քարդմանից գաւառէն, անցնելով Վրաստան, կտրելով Տաշրացւոց երկիրը կ'իշնէ իւր սովորական տեղերն, Այրարատեան գաւառն, ողջոյն և աւետիս տա-նելով առ Ս. Սահակ, և որոց պատահէր, անակնկալ և զարմանալի բա-ներ «պատմէր նոցա վասն այնը մա Նորագործ իրաց<sup>2</sup>»։ Արդարն նո-րագործ իր էր, զոգցես դիմական գաւազանի զօրութեամբ «անդէն յա-կան թօթափել վայրենամիտ և դատարկասուն և անասնարարոյ աշխարհն Աղուանից»<sup>3</sup> տեղեակ և զիտուն առնել հին և Նոր կտակարանի, Քրիս-տոսի վարդապետութեան։ Այս Մեսրովայ երկրորդ յաղթանակն էր ո-րով ամուր պարիսպ կը քաշէր հեթանոսութեան դէմ։

\* \* \*

Այս յաղթանակաւ արշաւանքն և գիտական նուանումներ հարեւան ազգերու, գեռ սակաւ են Մեսրովի անսպառ եռանդեան և անշէջ ծա-

1. (Տես ծան. 1, էջ 133 Onciale Մեծատառք գրելու մասին)։

2. Կոր. էջ 20.

3. Կոր. էջ 19.

բաւոյն լուսաւորելու շրջակայ աշխարհներն ։ նորա սրտի վերայ ծանրա-  
նում է մի քար, և հարկ է որ այն ևս հալի և լուծուի իւր թորքոցեալ  
սրտի բոցերու մէջ։ Այդ հեղծոցիչ ծանրութիւնն էր Հայոց աշխարհի  
կէսն, որ Յունաց տիրապետութեան տակն էր, և գրկուած էին շնորհա-  
տուր երկնապարգեւ զպրութենէն։

Յունական կողման Հայք, ոչ միայն քաղաքականապէս բաժանուած  
էին մեծ մասէն Հայոց, այլ որ ցաւալին էր, Հայոց Հայրապետին ևս  
արգիլած էին եկեղեցական իւրաւասութիւնն տարածել այն մասի հօտի  
վրայ. որով նորա զրկուած էին թէ իրենց լեզուէն և թէ ազգային ե-  
կեղեցական ծիսէն, և ի վտանգի կորցնելու ազգութիւն և լեզու : Ա.  
Սահակ կանաւա փորձել էր իւր իրաւոնքը բանեցնելու, սակայն երկրին  
կառավարիչը յանուն կայսեր իշխանութեան, արգիլած էր նորա մուտքն  
և իշխանութեան գործադրութիւնը։ Մեսրովայ գրոց գիտն յարմար  
առիթ կ'ընծայէ նորոգելու իւր ինդիրը։ Ուստի զՄեսրովը յանձնարա-  
րական թղթերով՝ կ'ուղարկէ ի Բիւզանդիոն։ Ա. Սահակ դառնապէս զան-  
գատի թէ «ոչ հանդիպեցայ ընդունելութեան յիմում վիճակիս ի հրա-  
մանէ վերակացուացս սոցա»։ սա զեռ բաւական չէր, ատելութիւնն այն-  
քան մեծ եղած է «մինչեւ զնշանապիրս անզամ ոչ ընկալան»։ և ապա  
խնդրէ «ոչ ահիշան առնել զմեզ ի մերումս վիճակի» են։

Չնայած որ Սահակ և Մեսրով նախածանօթ էին Բիւզանդիոնի  
արքունեաց, և նույիրակներն խնարհական թղթերով կը ներկայանան  
իշխողաց, այնուհանդիրք ոչ Սահակ և ոչ Մեսրովը կը խուսափեն  
յունական նախանձէն և կեղերող յանդիմանութիւնէն թէ՝ ինչո՞ւ առ  
Յոյնս չէին զիմած Գրոց գիտի համար, այլ ծանծաղ ասորի զիտու-  
թեան։ Բայց բուն պատճառը այդ չէր, այլ ներքին քաղաքականն, զի  
Յունաց սիրելի չէր որ Հայք Պարսից հակէին, խաղաղութեամբ ապրէին,  
վասն զի Վասմշապուհի խաղաղասիրական և հաւատարիմ ծառայու-  
թիւնն արբայից արբային, բերաւ Հայաստանի երջանկութիւնն, զար-  
գացումն. քաղաքակրթութեան ճանապարհի վրան կանգնեցան Հայք ի-  
րենց առանձին սեփական զրով և զրականութեամբ, զայն չէին ուզեր  
յոյներն, կամէին Հայաստանի խոռովութիւնն որպէս զի իրենց առիւծի  
բաժինը վերջնէին, ցանկային որ Հայք մային կուրութեան մէջ, որով  
իրենց համակութիւնն կը շրջէր դէպ ի յոյներն, և յուսային ապահովել  
իրենց սահմանները։ Այս մտածութեան արտայայտութիւնն է որ կը  
լսնենց թէոդոսի բերնէն խրոխս և տիրահրաման ձևով, «վասն որոյ  
հաճեալ էաք ընդ մերոյ ծառայիցդ արհամարէլ զայսպիսի ուսմամբդ»։

Այս արհամարհական կերպէն պահ մը տագնապած պիտի լինի  
Մեսրովը, որ իւր պատգամաւորութիւնը զատարկ անցնի. բայց նա  
զիտէ հեղութեամբ և իմաստութեամբ խաղաղել ներքին ալէկոծութիւնն

1. Խոր. զիթք Գ. Աւ. Ծէ:  
2. Խոր. զիթք Գ. Աւ. Ծէ:  
Հայկ. Յոբելեամ

և հմտութեամբ տանել իւր նաւն ի նաւահանգիստ։ Մեսրովք իւր համբաւոյն բարձրութեան վրայ կանգնած, զիտէ ամփոփել իւր ողոյ մեծութիւնն և զոհել իւր փառըն հայրենեաց սիրոյ համար. և կատարեալ ուրացութեամբ իւր բոլոր ջանից և արդեանց, օտար երկրի մէջ, օտար ժողովրդեան և թագաւորքի առաջ կը հրատարակէ ի լուր աշխարհի թէ զրոց զիւտն մարդկային ճարտարութեան գործ չէ, այլ Աստուծոյ շնորհցի տուրքն է, վերնական պարզն մ'է, հրաշքի գործ չ։ Այս վեհանձն յարտարարութիւնն կը կակէ թէոդոսի սիրոտն, և ուսուցանելու հրամանն կ'արձակէ։ «Բայց զի յետոյ պատմեաց մեզ Մեսրովք թէ կատարում արուեստիդ ի շնորհաց վերնոյն եղեւ, զրեցաց զի ամենայն փութով ուսցին<sup>1</sup>»։

Արդիօք ներեկէ է ենթադրել թէ հրաշքի պատմութիւնն և «թաթն աջոյ ձեռին զրելով ի վերայ վլխի» եւն մտածուած է ի թիւզանդիոն, յունական նախանձէն ազատելու համար. և յաջողեցնելու իրենց խընդիրն, որոց համար եկած էին. Արդարեւ հրաշք է հաւասարապէս յունական չարութեան և ատելութեան ջիջումն. որբ այնուհետեւ կը փոխանակէն սէր և անպայման համակրութիւն, առ անձն և առ գործն, զարմացումն և հիացումն շնորհալից կերպարանացն՝ որոյ վերայ ցոլանայր սրբութեան և զիտութեան լոյսն, անբաւ խոնարհութիւնն, յորմէ վերնոյն պարզեւ համարեցաւ զրոց զիւտն և արուեստն ուսուցչութեան, «հրաման ելանէր վայելուց մեծարանօր զԱլորբն՝ Ակումիտ անուն կոչելց<sup>2</sup>»։ Յարգելով նաեւ լլ. Յահակայ խնդիրն, հրաման կը տրուի պատուով ընդունել զինքն «որպէս զարդարեւ վարդապետ իւրեանց (հանգոյն արքեապիսկոպոսին կեսարու) և գարմանը և ծախը յարցունուստ եղիցին<sup>3</sup>»։

Այսէս ուրեմն յաջութեամբ պսակեցաւ Մեսրովքայ պատգամատորութիւնն։ Բայց խորենացոյ մի բանն մթին կը մնայ որ այս մասին կը զրէ. «առին զոր յուսայինն և զոր ոչն յուսային»։ Ինչ էր արդիօք Սահակայ և Մեսրովքայ յուսացածն և ոչ յուսացածն։ Յուսացածնին թուի Մեսրովքի ուսուցանելու հարցն էր, որի մասին արդէն համրաւն հոչչակուեր էր յունական բաժնի մէջ, ուր շատ իշխանաւորաց և եպիսկոպոսաց՝ աշխարհական վարքի մէջ եղած ատենէն ծանօթ էր,

1. Խոր. զբեք. Գ. գլ. Այս Հայկական զրոց ծագման մասին արժան էր առանձին խօսել. սակայն ներկայ յօդուածն իբրև վայրագրութիւն նկատելով, նշանակեցին լոկ ընդհանուր զձեր, առանց ինալոյն մանրամասնութեանց, զանց առնելով համեմատել առանձնակ զրերու առնչութիւնն առար զպրութիւններէ առանձիւր էնաւ. Այս աշխատանքը լուսաւոր երեք ճիշգաւորման արպար զպրութիւններն ճարտարաբութեար կազմց իւր այլուրնեն, նոր ձայշական անուանումն տալով փոխ տոած զբերուն, որի թերեւն նախակաղապարի մէջ այլ հնչումն և զօրութիւն ունենաւ.

2. (Էկումին?) կրոիւն չէ 16.

3. Նշոյնն և Ալտարիոս զրէ. «Արդ հրամանաւ ինքնակալին Ալգոսառի տուեալ լիցի ենք իւնանութիւն վարդապետել զկողմող մեր»։ գլ. Այս

ուստի անոնց միջնորդութեամբ կը յուսային յաջողիլ հրաման ընդունելու, նա մանաւանդ որ «հիւսիսական կողմանց հոչակելոց» վրաց և Աղուանից մէջ արագ տարածում զրոց դպրութեան, յունական ազգեցութեան աւելնալուն հրապոյր մ'էր, որով Մեսրովքի միջոցաւ միայն կը յուսային յաջողիլ և ձգել ի միութիւն գէթ ըստ կրօնականին իսկ որ ոչն յուսայինն, էր ինզիր Ա. Սահակայ, վերահաստատելու իւր հովուական իշխանութիւնն այն կողման վերայ, ուր կեսարիոյ աթոռն արդէն տարածեր էր իւր թերեն. և թերես հակառակ էին եպիսկոպոսներէն ու մանգ, որք նախամծծար ընտրէին հպատակէլ թիւզանդիննի «ինքնազլուս» պատրիարքին քան փոքր աշխարհի մի կաթողիկոսի: Այս հրամանը ձեռք բերելու համար երկու խոշընդունելու կային, մին թագաւորական՝ միւսն պատրիարքական իշխանութիւնց. հարկ էր նախ հաւանութիւն առնել կայսերէն, ապա հաճութիւն պատրիարքին. ահա այս չյուսացածն եւս կ'ընդունին: Թէոդոս կը հրամայէ կեսարու արքեպիսկոպոսին հաւասար պատուվ ընդունել և յարքունուս հոգալ ծախսերը: Իսկ Ատտիկոս նոյնպէս «հրամանաւ ինքնակալին» իշխանութիւն կու տայ Ա. Սահակին «իւր կողմը» այսինքն վիճակին մէջ վարդապետելու:

Ինքնագլուխ Պատրիարքն իւր ճնիւութիւնն ցոյց տալու համար, ըգ-Մեսրովք, կը ձեռնազրէ եկղեսիսաւիկոս: Մեսրովք ցայն վայր ձեռնադրութիւն չէր ընդունած, այլ միայն արեղայ էր, և Ռւսուցողի պաշտօն յանձնուած էր իւրեն Ա. Սահակի կամցով. մինչ եկղեցական նուիրապետութեան կամ ժառանգաւորաց մէջ մտնելու համար հարկաւոր էր ունենալ մի որ և է եկղեցական պաշտօն, սկսած փոքր աստիճաններումինչ մեծերը, և զայս առանց յատուկ օրինուրեան կամ ձեռնազրոց թեան կարելի չէր ընդունել: Ռւսափ Ատտիկոսի «եկղեսիսաւիկոս»ը պէտք է հասկանալ որ Մեսրովք այդ ձեռնադրութեամբ եկղեցական աստիճան մի ընդունեցաւ և անցաւ ի շարս ժառանգաւորաց Պատրիարքի նուիրապետութեան, որով համարձակապէս կարէր իւր արուեստն ուսուցանել հայ մանկուոյն «այնը կողման»: Այդ ձեռնազրութեան միջոց նոյն իսկ թուի նոր անուն մ'ես ընդունած է Մեսրովք, կորեան այս աղաւազ բացի նոր անուն ելանէր, վայելուշ մեծարանօք զլուրքն (Ակումիտ) անուն կոչելոյ: «Մուրք» ածականն ենթադրել կու տայ իւր գոյականն, եթէ ինքն իսկ մի գոյականի աղաւազում չէ: Քանզի միտ զնելով Խորենացու զրածին «զի գոյր տեսլեամբ հրեշտակական, զործովց մարմնով արտափայլեալ, սարասից անճառ» են այդպիսի տպաւորութիւն թողլով Ատտիկոս հայրապետի վերայ, ի՞նչ աւելի յարմար կը տեսնար իւր հրեշտակակերպ ձեռնազրելոյն քան Սերուբն (Սրուբն): անուն կոչելոյ մեծ Ռւսուցչին, որ «ոչ որպէս արուեստ ուսուցանէր այլ իրբէ զնոգի առաքելաբար աշակերտելոցն տայր»:

1. Ա. Մեսրովք փոքր վարուց մէջ ասուած է «Արովքէտիսն անուն»:

2. Խոր. գիրք Գ. Գլ. Կ.

Աակայն ըստ ամենայնի չէ մարթ հաւաստեաւ ասել թէ Ատտիկոսի ձեռնադրութիւնն սուրբ աստիճան տալն եղաւ, զի յառաջ քան գձեռնաւ դրութիւն Ա. Աակակ Աւատցող մերոյ աշխարհի կոչէ, իսկ ձեռնադրութիւնն յետոյ վարդապետ, իրք առանձին իմ շնորհ կայսեր հրամանաւ եղած: Վարդապետական աստիճանն իրքեւ Մագիստրոս եթէ տրուած է, հապա Ատտիկոսի ձեռնադրութիւնն ինչ նշանակութիւն կարող է ունենալ: Արդեօք լուկ մի ձեւ, մի արարողութիւնն էր, առանց սուրբ կնիք տալու, ինչպէս առ լատինս կոչին երթեմ Արքայց, աշխարհականց ումանց, որ ունին հերակութիւնն և սև պարեգուն և ընդունին հասոյթս եկեղեցին, սակայն ոչ մի կարգ չունին և ոչ ձեռնադրութիւնն իթէ այս շափը համարինք Ատտիկոսի եկեղեցիստիկոս ձեռնադրութիւնն, մեծ բան մը չէր և չ'արժէր պարծենալ և գրել առ Ա. Աակակ, իրք մի մեծ վարժարութիւն մը արած այն մարդուն՝ որոյ ձեռամբ «Ամենակալն րդինեաց զշնորհն Հոգուոյն»: Այլ յօժարեալ եմք կարծել որ Մեսրովք առանձին տնօրինմամբ ընդունած է հոգեոր ձեռնադրութիւն: Առանձին տնօրինութեամբ վասն զի երանելի վարդան կամ վրիկն, վերը ասացինք՝ հարճորդի էր Պապայ և Հայոյ Մեսրովքի: արդ եկեղեցական կանոնց կ'արգելուին ոչ միայն պոռնկութենէ այլ նաև երկրորդ ամուսնութենէ ծնածենքն չեռնադրել: Այս կանոնն ընդունած է նաեւ Ա. Աակակ «Յաղագս քորեպիսկոպոսաց» զիսոյն մէջ: կանոն Ը այսպէս է: «իսկ զպոռնկորդիս և որ յերկրորդաց են հաւասար մինչեւ յերրորդ ծընունդն, ըստ առաջին կանոնաց հետի կացցեն ի կարգէն և ի շնորհացն<sup>1</sup>»: թէպէտ Մեսրովք «պարկեցտ և սուրբ լինի, զարդարուն ճշմարիտ հաւատովք և գործովք առաքինութեանց, ցանկալի ամենեցուն և պատուական, որպէս վայել է պաշտօնէից Աստուծոյ» (անց) սակայն ոչ Ներսէս և ոչ Աակակ արքեպիսկոպոսունց Հայոց, պիտի կարենան ձեռք զնել իրենց ազգականի վերայ և կոչել քահանայական պաշտօնի: իթէ ծննդեան թերութիւնն չլինէր, ուրիշ ինչ պատճառ կարող էր արգելք լինել Մեսրովքի ձեռնադրութեանն: Թերեւս պիտի ասէր, որ ինքն չէ ուզած, առ խոնարհութեան հրաժարել է: Բայց թող մի անգամ մտածէ թէ Ա. Ներսէս ինչ հանգամանքներու մէջ ձեռնադրուեցաւ և բռնադատեցաւ մտնելու եկեղեցական վիճակ.<sup>2</sup> նոյն բարուց մարդիկ, նոյնպէս պիտի վարուէին Մեսրովքի հետ, բռնի ձեռնադրութիւն ընդունել պիտի տային այնոր որ և զերազանցել էր քան զամենքն որ այն ժամանակ առաքինիներ կային»: Աակայն չարին այդ բանն Մեսրովքին, զի յայտնի էին ժողովոց կանոններն, որք ընդ նզովիւց ճգէին ձեռնադրողը և ձեռնադրեալը: Բայց երբ կը հասնին կոստանդնուպոլիս, ամենցն ականա-

1. Առփերք. կան. Ա. Աակակայ.

2. Եւ հրամայէր զնա կապել զիւրով զառածեաւ... հրաման տայր և բերին զանդերս կուրուսաց զգեցուցանէին նմա... և տայր ձեռնադրել զնա ի սարկաւզութիւն. (Բուշ. Դա. Գ. Ա. Գ.)

տես լինելով՝ Մեսրովքայ հրեշտակական վարուց, խոհական իմաստութեան, և հոգերաց մեծ գիտութեան, բարողութեանց, թարգմանութեանց, և այլ բազում վաստակոց լուսաւորութեան երեք աշխարհներուն, և նաև տոհմային ազնուականութեան<sup>1</sup>, և մանաւանդ շնորհը մը կամնալով անել լլ. Ասհակայ և Հայոց, ինքնազլուխ պատրիարքն Առարիկոս իւր իշխանական ճոխութիւնն ոյց տալու համար, Մեսրովքին երկրորդ ծնունդն կը տնօրինէ և կը ձեռնազրէ գոնէ ի պաշտօն Արականապետութեան, եթէ չասնը ի բահանայութիւն։ Ես յօժարեալ եմ դեռ աւելին յուսալու մի հայազգի ինքնազլուխ և ջիեզերական Պատրիարքէն։ և Կորեան Եկղեմիաստիկոս բարին մէջ ուզում եմ նշամարել Քորեափսիկոպոսութեան աստիճանն և պաշտօնն առ որ կոչեց Առտիկոս, յանձնելով նմա իւրակողման հայոց ուսուցանելու դպրութիւն և նաև տեսչութիւն եկեղեցական Բարեկարգութեան՝ իրեւ զինքն ներկայացուցչի կամ տեղապահի։ Եւ ձեռնազրութեան շնորհիւն է որ նա կարող կը լինի լլ. Ասհակի մահուանին յետոյ, տեղապահութեան պաշտօնը վարել, որ քնականարար յինքն կը պարունակէ սրբազն կարգն, գէթ աստիճան քորեափսիկոպոսութեան, զոր Ղազար Փարաքեցուն անզամ թշշնամիքն արժան չէին տեսած։ իրեւ արժանաւոր հոգնորականի մի եկեղեցական վարձատրութիւն առանց ներգործական գերի նուիրապետական պաշտօնավարութեանց մէջ և որ կարելի էր ընդունել նաև աշխարհական իշխանութեանէ<sup>2</sup>

\* \* \*

Մեսրովք, ինչպէս ասացինք, որոշ նպատակաւ ձեռք զարկաւ զրոց գիտին։ յետ այնորիկ իւր գաղափարը սերմանեց Հայոց, Վրաց ու Աղուանից մէջ, բարողելով միութիւն քրիստոնեայ եղրայրութեան, համերաշխ զործ ընդդէմ պարսկական ուսունձութեանց՝ կապել մի զաշնակցութիւն սուրբ, պատերազմելու զինու զօրութեամբ արքայից արքայի դէմ, Եկեղեցւոյ ազատութեան, ինքնապաշտպանութեան, հայրենեաց և ազգի պատուու համար։ Զարթուցանել լու զիտակցութիւնն իւր գոյութեամ պաշտպանութեան համար, յայտ կը ձգտէին զաղափարական մարդու բոլոր ճիգերն, տասնամեայ հսկումներ, ճանապարհորդութիւնք, բարողութիւնք։ և Քիրջապէս տեսաւ Մեսրովք իւր ագարակն կանաչացած, սերմանից բուսել էին և սկսել անել, ժամանակի կարօտէր հասունանալու և պր-

1. Հին Հոռոմէական կայսերական օրէնք արքեւուին հարծւստ ժողովրդական, ճորտ կամ գերինին ձևնազրէւու։ պէտք է յատառաց լինէր, նախապատուութիւն տալով ազուականութեան։

2. Քանի յաղագ ատելոյ զիս, թերեւ արքան և ըստ անարժանութեան, սուրբը և առարար և յատենայն մեղաց ազատ ուսուցչէցն Հայոց, թ՛զ ի մեծամծն զատեցոցանել վես յետ պիտիպատութիւնն և կամ ի նոցին յառօքին զատուութիւն, և կամ յեկեղեցւոյ զատաւորութիւնն այլ և քորեափսիկոպոս որ չարար, զոր Պարիկը և արք անարժան զործեն և այսօր (17 տար է 686)։

տուղ տալու, այդ ժամանակն շատ հեռու չէր: Պարսիկներ չէին քնառար՝, ականատես եղան հսկայ յառաջադիմութեանն. իմացան որ ոտքի տակի հոդն սկսել էին կորցնել, նոր կայտառ սերունդ մը ասպարէզի վրայ՝ քրիստոնէութեանն հաւատքն իրենց վարցով ու բարողութեամբ ամրացուցեր են. յարգելի ոյդ մը արդէն կազմուեր է, որ ի դէպս հարկին կարէ Խիզախել ընդէմ Ալբաց արքային սպառնական նամակներուն և զնեցերուն. կանգնել են իրեն դէմ նահատակներ որք զման առաւել պիտի ընտրեն քան կեանըը, երբ Քրիստոսի սէրն ստիպէ արեամբ չափ իրենց հաւատքն և հայրենիքն պաշտպանելու: Վկայ են բանից վրաց և Աղուանից և Աւարայրեան դաշտեն: Յազկերտ վիշապօրէն զազանացեալ՝ պարսիկ վտանին, Մոգերն, անհամար բանակաւ կը յդէ երեք քրիստոնէայ աշխարհներ. բայց բուն նպատակ իրենց վինուց Հայերն են. ասոնց կոտրուելով միւս երկուըն համեղ պատառներ են Պարսից: սոքա ևս զգալով իրենց տկարութիւնն կը փութան պատսպարիլ Հայոց վահանի տակ: «Պատզամաւորութիւն այնուհետեւ երեքին աշխարհն առ միմեանս առնէին և ոփտաղրութիւնս, և բազում երդմամբ աւետարանին հաստատէին»: Մ'ծ Աւուուցին հասել էր իւր երկորու նպատակին, և սրտի ուժաւն, կատարուած էր:

Զարիմաց Միհրներսէն թելազրութիւն կ'անէ Յազկերտի որ զէնքի տիրապետութիւնն Հայաստանի վրայ խախուս և անկայուն է, մինչեւ որ Հայք Մազգեղանց կրօնն չ'ընդունին և սերտի կապուին Պարսից հետ. ուստի այդ ուղղութեամբ կը սկսի կորին, որին Հայք կը պատրաստուին դիմադրելու հոգեւոր պատերազմով: Սակայն այս զաղափարն նոր չէր, այլ Շապուհ առաջնոյ ժամանակէն, երբ Հռովմայեցւոց հետ կիսեցին զՀայաստան, պարսիկը հերամուս եղան ջնջելու զբրիստոնէութիւն Հայոց աշխարհէն: Առաջին գործն եղաւ արգելել Հայոց ուսանել յունական դպրութիւնն և չյաճախել յունական աշխարհի լուսաւոր կեղրուններն՝: Նախ Մ'երուժան և ապա Վարազգվազան, ուրացողներ, հակառակ իրենց հայրենեաց և եկեղեցոյ այնպիսի չար խորհուրդներ կու տան Պարսից, զոր նոքա բնաւ իսկ չեն խորհած՝: պակասութիւն մը որ ամեն դարու և ամեն ժամանակի մէջ կը կրկնուի ի վնաս Հայ ազգի և եկեղեցւոյ շահերուն: Ասոնց տուած թշուառ խորհուրդն էր ջնջել ամենայն յոյն

1. Փանդի տեսանէր զերիստոնէութիւն՝ որ օր քան զօր յորդեալ տարածանէր բնդ ամենայն կողմանն հետաւոր ճանապարհին ընդ որ ինքն (Յազկերտ) անցանէր: (Եղիշէ էջ 32).

2. Եւ յորժամ Հայոց սերտի մեր լինին, Ալբաց և Աղուանց այնուհետեւ մեր իսկ են: (Փարագ. էջ 118).

3. Փարագ. էջ 132. Եղիշ. էջ 174.

4. Փանդի նաև ի Մ'երուժանայ այրեալ լինին նողանուր աշխարհին յայն զիրը. դարձեալ ի բաժնեւ զաշիւասէն Հայոց լայակի Պարսիկ կերպարաւուն յոյն ուսանել զպութիւն ուսեց յիւեանց մասին, այլ միայն ասորի: (Խոր. զիրը Գ. Ա. Խոր):

5. Կը իմ թէպէս և էր յառաջազոյն հոգացնեալ զայսափիս մէջ իրս.... առաւել ես հաստատեալ յառն որ ի Մ'երունաց առնէն... զոր ի եմանք աւելացոյն ծանեաց և հաստատեցի և այլն (Փարագ. էջ 118):

զիրք և զրականութիւն, որպէս զի տգիտութեան մէջ մնալով՝ ընդունին Հայր կրակապաշտութիւնն։

Այս յառաջնթաց փորձն մեծապէս ազդեր էր Հայաստանեայց Ե-կեղեցւոյ Մեծ Հայրապետի վրայ և խոր ատելութիւն մը գրոշմէլ Մես-րովրայ սրտի վրայ. ուսափ երբ երկու լուսաւորքն անկախ իրարուց կը խորհէին Հայրենեաց և Եկեղեցւոյ փրկութիւնը, սա եղաւ զլինաւոր շար-ժառիթն զիր հնարելու մասծովիքան, այսինքն ստեղծել կազմել Հա-յաստանի համար մի նոր և ճոխ գրականութիւն հոգեոր բովանդակու-թեամբ առաւելապէս, որպէս զի ի հարկին եթէ Հայրենից չկարե-նայ զերստին ձեռք բերել իւր բաղաքական ազատութիւնն, գոնէ Եկե-ղեցւոյ ծոցի մէջ զննէ իւր սրտի և մտքի յագուրդն, պատսպարանն և պաշտպանութիւնն. Գիրն՝ այսուհետեւ պիտի լինի զօդ մրութեան և ազ-գային գոյութեան պահպանութեանն ցրուած Հայութեան. Գիրն ոչ ի-մացեալ մահ է, զիրն իմացեալ անմահութիւն է; Ասկայն այդ Գիրը կեն-դանի և կենանատու պահելու համար, հարկաւոր էր տալ այն զրա-կանութիւնն որով զարգանային մորեր, որով ոգիք իրենց հոգեոր ծա-րաւն անցնէին ցիտորիեան բացուած աղրիդէն։ և չկարօտէին պարսկա-կան աւազուափ մէջ ծակեր փորելու մոլար և պղտոր ջրեր խմելու հա-մար, Ահա այսուհետեւ այս երկու լուսաւորքն Հայաստան աշխարհի, պիտի նուիրեն իրենց ուշագրութիւնն հասունացեալ աշակերտաց ոյժե-րով, վերաստեղծել այդ նոր զրականութիւնն, ճոխ, բազմատեսակ բո-վանդակութեամբ, որով Հայաստան «ցանկալի և անպայման սցանչելի» պիտի լինէր » յառաջամարտիկ կանգնելով տգիտութեան և բարբարո-սութեան հոսանքներու դէմ, պիտի կրէր բաղաքակրթութեան կնիքն և անով պահպանէր իւր գոյութիւնը զարերու բերած հրոյ և սրոյ աւերմանց և կոտորածներու մէջ; Սուզր Սահակ տեսիլըով, ասացինք, տեսեր էր այդ ահաւոր զարերու պատկերն, Մեսրով լայն մտքով ըմբռներ էր և կը հաւատար զայիցներուն. ուսափ առաւել եռանձեամբ «Ուշ եղեալ եր-կոցունց Երանելեացն» իրենց ազգի զպութիւնն զարգացնել՝ դիւրա-ցնել և ընդհանրացնել: Ա. Ասկակ, յորդորմամբ Մեսրովքայ, արքու-նեաց և Եկեղեցական զասուն՝ ձեռք կը զարնէ Ա. Գրոց թարգմանու-թեան եօթանասնից ընտիր օրինակէ, զոր բերած է Եզնիկ Նիկիական և Եփիսոսի Ա. Փողովոց կանոններու հետ, որով ասել է թէ բերուած Ա. Գրոց օրինակն վասերացածն էր երկու Ա. Ժողովքէն ևս. անոր համար կորիւն «հաստատուն» կը կոչէ բերուած օրինակն: Խակ Խորենացի «Ստոյց օրինակ» ասէ<sup>4</sup>, խակ միւս թարգմանիչը մեղուօրէն սփոած ասորոց և

1. Եւ այս առնայն չարից մտանեն ի միաս մարդոյ յանուառութեանէ. (Եղեշէ էջ 26):

2. Կորիւն, էջ 13:

3. Կորիւն, էջ 20:

4. Ապա եկալ թարգմանէցն մեր... մատուցին զթուլթան և զկանան ժողովոյն Եփիսոսի՝ վեց սահմանեալ հանոնաւ(ց) զլինով և զսույց օրինակն զբոց. (Խոր. զիր Գ. էջ 260):

յունաց աշխահներ, լ. Հարց զրբերու անթիւ բազմութիւնն՝ հայելքն թարգմանելով կը զրկեն կամ անձամբ կը բերեն Հայաստան։ Ըստ բանից իմաստնոյն ի սակաւուն լցին երկար կեանք. այսինքն այնքան բեղմանոր եղաւ թարգմանչաց աշխատութիւնն, որ այսօր յիրափ զարմանք կ'ազդէ մեզ այն զրբերու զումարն, որ հասեր է ձեռքերնիս լլսկի դարեն, առանց հաշուելու յետազայ դարբերու մատնազրութիւնն, որով Հայն յետ Բոյն և Հովովէական զրականութեան, հին ազգերու ցանկի մէջ երրորդ տեղն կրնայ գրաւել։ Եւ թագմանչաց գործը միայն Հայոց փառքն չի կազմեր, այլ համաշխարհի բնոյթ ունի, օգտակար ծառայութիւն մատուցանելով մարդկութեան և գիտութեան, ազատելով իսպան եղծմանէ հեղինակներ որոց կորուստն պիտի ողբար մեր զրական զարն։

\* \* \*

Գեղեցիկ և ազնուական արուեստն որուն նուիրեցին զիրենք լ. Սահակ և լ. Մեսրովը, երկար էր և բազմարեղուն. իսկ իրենց թանկազին կեանքն սուլ. բայց այս սակաւուն մէջն իսկ երկար զարերու կեսնց թողին. բնութեան հարկն պէտք էր վճարել, օրօրանէն ի քնարան մահու հիւանդութիւնն կոչեց զլ. Սահակ. փակուեցաւ այդ գեղեցիկ օրն Խորենացու այս հակիմ խօսքերու մէջ ամփոփուած է ամբողջական զամանական մը պերճախօս և զսեմ. «Ոյ մահկանացու ծնեալ, անմահ զիւրն եթող յիշատակ և այլն»։

Վեց ամիս յետոյ կը հանդիպի և փոխումն աշխարհէս լ. Մեսրովը: Տեսիլ սրանչելի խաչանման, լուսաւոր շողածեւ ապարանքի վրայ կ'երկի յաւանդման հոգւոյն, և նոյն լոյս յառաջախաղաց զնալով կ'առաջնորդէ մինչև Օչական, ուր կը հանգուցանեն պատուվ Արքոյն մարմինն: Խաչանման լոյսն ամփոփուեցաւ գերեզմանի մէջ, իրբ վկայ անբարքառ Մեսրովքայ հաւատոյ և սրբութեան. « զերազանցեալ բան զամենայն, որք զայնու ժամանակաւ էին առաջինից ».

Արքամաքուր մարմեոյ շուրջն բարեպաշտից մրցութիւնն նախանձելի եղած է. կէսն՝ թերեւս մերձաւոր ազգականք՝ կամեցած են տանել ի բնագաւանն իւր Տարօն, յԱշտից գիւղն (Հայեաց դրախտն) ուր վեց ամիս առաջ հանգուցեր էին զլ. Սահակ. իրբեւ առ իւր ընտանի և ազգական, որք էին ըստ բանից Նարեկացոյն «իրբեւ զմի մարմին բանական ի յերկուց առ մի կերպարան լինելոյ դիմաց կենցաղավարելով... միաշոնչը միակրօնց, զուգահաւանց, ի քառից աշաց առ մի և նոյն շաէդի խորհրդոյ տեսեալը »։ Ամանց ի նախաշակերտած Գողթն, իւր դաստակերտն. սոքա եղած են Այնեաց տան իշխանազունք, երախտաւորեալը

1. Խոր. զիրք. Գ. զւ. կէ.

2. Խոր. զիրք. Գ. զւ. կէ.

3. Նարեկաց. « Եշտառակարան մատնազրութեան » էջ 267. Վենետիկ 1840.

սուրբ Վարդապետին։ Այլք Վաղարշապատ քաղաքի մէջ, սրբոց գերեզմաններու կամ դամբարաններու մէջ, ասոնց եղած են զլիսաւրապէս իւր ձեռասուն աշակերտներն, ժողովուրդն և Նախարարներէն ումանք։ Բայց այդ տարածայնութեանց մէջ օգուտ քաղողն եղած է վահան Աւմատունին, որ անշուշտ Արքոյն հանգչելու ժամանակ ներկայ գտնուել է Հմայեակ Մամիկոնէի հետ։ Արգեօք ներելի չէ ենթադրել որ Ա. Մեսրովը փափաք յայտնած լինի Օշական թաղուելու, երեք տեսակետով։ Աշտիշատ կամեցած չէ, վասն զի հրաժարած էր իւր տէրութենէն և մարմատոր պատուէն, «իր մոռա զժողովուրդ քո և զտուն հօր քո» — Վաղարշապատ չէ կամեցած, նախ բարեպաշտութեան համար զգուշանալով, «ի դիրս պրոց» զրուելու, իր անպրժան։ և կամ ապագային երկիւղ կրելով վրժինորութեան, քաղաքական ճախող ելքի մը Հայոց և Պարսից կոռուի մէջ։ Խակ Օշականը Արագածու ստորոտն, Քասաղ (2) գետի ափին զուարթ ըլլան մը վրայ շինուած քերդ և դաստակերտ մ'էր Ամատունի տան, առանձնականի սեփականութիւն։ Հոն ուզեց հանգչիւ, ուր կը լսէր Հայաստանի մըմունջն ձորէն անցնող զետակէն, Արագածէն փշած զեփիւն հովէր սրաի, և աշքերն սեւեռած յեկիւղեցին կաթողիկէ, մշտամոռնջ աղօթէր անոր հաստատութեան համար։ Իթէ այդպինի մի պատուէրի գոյութիւնն տարակոյսի մէջ մնայ, զժուարին կը լինի հասկանալ ըստ բորբ յայնուրեան իմաստին կորեան գրածն թէ վահան և Հմայեակ միայն էին «արք պատուականց և երկիւղածը հրամանակատարդ վարդապետական (Վարդապետին) հրամանաց»<sup>1</sup>։ Այս հրամանը, որուն երկիւղած կատարողը են վահան և Հմայեակ կը վերաբերէր յատկապէս իւր թաղմանը և տեղույն, որով վահան յանձն առած է հոգալ յուղարկաւորութեան ճախոսն և վրան «խորան սրանչելի կանգնել տաշածոյ վիմօք քանդակելով»<sup>2</sup>։

Խակ խորենացի մի այլ պատճառ կամի տալ վահանի ազգեցութեան թէ «էր զօրաւոր հաւատովք և ճոխութեամբ մարմնաւորաւ» և Հայոց աշխարհի հազարապետութեան պաշտօն կը վարէր այն ժամանակ, որով կարողացաւ բոլոր կուսակցութիւնները լուցնել։ Սակայն բաւական պատճառ մը չէ միայնակ համազելու միւս երկու կուսակցութիւնն որ կը բաղկանար ամրողջ ժողովրդնեն է եկեղեցական դասէն, որք գրեթէ ամրող ջովին իւր ձեռասուն աշակերտն էին<sup>3</sup>, և որոց մէջ կային Ամատունին հաւասար և աւելի բարձր բարձով և ճոխութեամբ նախարարներ և իշխաններ։ Եթէ սոքա տեղից կու տան վահանին, կը նշանակէ որ քան զմարմնաւոր ճոխութիւնն աւելի բան մը կար, որով նախապատուութիւն և իրաւունք Ամատունի իշխանին կը տրուի։ Խախ ասացինց որ մի

1. Կոր. էջ 27։

2. Կոր. էջ 27։

3. Այդ ժամանակ Հայոց բանակն Արտաշատ էր (Վաղարշապատ կամ Գոր Քաղաք) և այս վահանին ուրին ոչ մի շանձնաբարութիւն չէ կայ....

հրաման եղած է Ս. Մեսրովքայ կողմէն Օշական թաղուելու, երկրորդ Ամատունին աներկրայապէս ազգակից եղած լինելու է Ս. Մեսրովքայ, միտ դնելով մի բանի պատմական դէպքերու որոց մէջ Ամատունի տան կատարած դերը եզական նշանակութիւն կը ստանայ նկանմամբ Արշակունի թագավորական և լուսաւորչի տան։

Արտաշէս մի օրով սոքա Պարսկաստանէ զաղթին ի Հայս. թէպէտ խորենացին իր սովորութեան համեմատ զասոնց հրէութենէ եկած համարի և Սամսոնի ցեղէն (?) և իր Արշակ Պարթեւ տարած է յլլրեւելը, որով երկուրն եւս Քետուրայ ծնունդ են կամ Արքահամու իսկ որով հետեւ մի և նոյն կարծիքն կամ աւանդութիւնն կար Հայոց Արշակունեաց մէջ թէ նորա ևս ցեղակից են Արշակայ Մ'ծի, հետեապէս զլմատունիս կ'ընդունին իրեն ազգակիցս, գիւղեր և զատակերտներ կ'ընծայեն հանդերձ տանուտէրական պատուով, որով Ամատունեաց Տէր կոչուին։ Սակայն մտածելով որ Արտաշէս Բ. Սմբատայ ժեռամբ կ'ազատի Երուանդի կոտորածէն և Պարսկաստան կ'ապաւինի, բազմաթիւ ծանօթիշխաններու թիւի մէջ պէտք է համարել նաև զլմատունիս, որը հիւրասիրութիւն և պաշտպանութիւն ցոյց տուած լինին մանկան Արտաշիսի և Սմբատայ. և Մանովեան կոչումն, հարկ չի դներ մեր վրայ ընդունել որ նա հրէութենէ ծագած է, այլ ընդհակառակն կը յօժարինց Արգարու որդույ Մանովայ Խոսրին Հայոց և Խոսրոց թագաւորական զարմէն համարել, որոնց կը թագաւորէին Եղեսիա, Որով եղր Արտաշէս թագաւորութեան կը հասնի, կը հրափրէ իւր բարերաներուց թագաւորակարմ մի իշխան (Վահան՝ անուն ?), կը վարձատէ գիւղերով և զատակերտներով։ Դարձեալ Խոսրով Ահն տան կոտորածի ժամանակ, Արտաւազգ և Օտայ Ամատունից կը յաղողին ազատել զջրդատը և Խոսրովի դուփաղը և կը պահեն զլինի Արշակունեաց Ռստանն և գերեզմաննոցն. մինչդեռ միւս նախարարներ զնացին առ Արտաշիրն և ընդունեցան անոր տէրութիւնն. Խոսրով Գի գերութեան ժամանակ զարձեալ Պարգեւ Ամատունին և Եաւարշ Կամսարականը փորձ կ'անեն ազատելու զթագաւոր։ Խոսրով կամսարականի ազգակիցն էր, և սակաւ ժամանակ անցեր էր որ Եաւարշի եղբայրն Գաղաւուն՝ թող վաղնջուց ազգականութիւնն՝ արշակունի անուամբ Խոսրովին պատուել էր<sup>1</sup>, իսկ Պարգեւ Ամատունին և իւր որդին Մանուէլ ի՞նչ կը ստիպէր զիրենց թէ իրենց

1. Այս անուն յատուկ և սիրելի է Ամատունի տան. Խոսրով Բ.ի. ժամանակ Վահան Ամատունին է Հայարագու, Վաղունանց պատուազմ մէջ, զարեալ վահան Ամատունին է Տանուաէրն և այլն, իփուելի է որ Վահան և Խոսրուազ անուններն յաշաբ Մամբկոննեան Տան մէջ գործածական են անուններ որ ուշմական էն Հայոց ազնուականութեան մէջ, և սակայն Մամբկոննեանց, ազատ են Հրէայ լինելու զարգամբ։

2. Եւ զե՞ս, Պարագան, արին իմ և հարազատութիւն, ոչ ըստ վաղնջուց ազգականութեան, այլ ըստ արդեան՝ որ ի մօր բառմէ Արշանուշայ արշակունույ, Հանեալ զրեզ ի Հայրենեաց բոց Կամսարականաց և ի մայրենին ցոյ յիմս առեալ ազգ, արշակունի անուամբ պատուեցից։ (Խոր. գիրթ Գ. զւ. Ա.ը.)

կեանքը և թէ բոլոր տոհմն մահուան վտանգին ենթարկել. զիտենալով որ այդպիսի զործոն մը պատիժն մահ է և ջնջումն ազգատումին; Առ այսպիսի զործ անձնանուէր և քաջայանդուցն միայն ազգականութեան և արենակցութեան զգացմունքն կրնար զդգել. Այնպէս որ եթէ Պարգևն Ամատունին մերձաւոր ազգական չլինէր Խոսրովայ, Արշաշիր չէր հրամայեր մի կերպ տիկտեսակ հանել և դնել Խոսրովի աչքի առաջ, որպէս զի սաստկացնէ անոր կակիծն և զերովեան տանջանքն<sup>1</sup>: Մանաւանդ աւելի իմ հաւաստիք Ամատունեաց ազգակից լինելուն Արշակունեաց հետ, Կ'ուզեմ յիշել նաև Խոսրով թի վերաբերունքն առ Վահան Ամատունին որ Մարգիաց յարձակումն քաջապէս վանելէն զկնի, Խոսրով Շշական զիւղն կը պարզմէ Ամատունոյն, ուր կը հաստատէ զիւր ընակութիւն: Առդ Այրարատեան աշխարհն բնիկ սնիսկառութիւն էր Արշակունեաց, հազիւ թէ Խոսրով օտարի մը տար այդ զիւղը, զեղեցիկներուց մէկն, եթէ Ամատունիք ազգակից չլինէին Արշակունեաց, ինչպէս Տրդատ ևս պարզմեց Եփրան և Արշարունիքն իւր ազգակից կամարականաց: Դեռ աւելին կայ. Ամատունիք ազգականութիւն ունեցած են նաև Լուսաւորչայ տանը հետ, զի Օտայ կիսարիայէն կը ճանաչէր Ծպարիզոր, երբ նա իրը օտարական (?) և անծանօթ Տրդատայ ծառայաւթեան մէջ կը մտնէ: Յեսոյ Արտաւազդ (անշուշտ Ամատունի) փեսայ Օտայի կը մատնէ զԳրիզոր Անակի որդին լինել. մինչ Օտայ Զենոբ Գլակայ մէջ, Գրիզորի աներոջ քենի կը կոչուի: Այս ինամութիւնն օտարութեան մէջ, արենակցական կապերով միացուցեր էր այս երկու տներն, անոր համար գուցէ Մեսրովը, աւելի հակեալ էր առ Ամատունիս, որոնք ինչպէս յիշեցինք անձնանուէր եղած են առ Արշակունիս և առ Տունն Գրիզորի, որով իրբէ առ առաւել ընտանի կը յայտնէ իւր փափաքն թաղուելու յլշական:

\* \* \*

Մեսրովը մեռաւ այնպիսի ժամանակի մէջ, երբ արդէն զործը հաստատուն հիմունքների վրայ դրուած էր, և երկիւզ չկար այլ ևս վեստուելու ժամանակի հարուածներէն: Հոգին լուսաւոր նշանի շողի հետ շուշելով յերկինս, սրովքէտես աչօք Մասեաց սրբամարդուր զագաթէն դիտեց իւր քառամամանայ երկար տքնութեանց, արտասուաց և կեծեծանաց բեղմնաւոր արդինքն. աշեց Հայաստանի գալարազեղ հասակներն և բանաւոր անդաստաններն, մեղուաշան մշակներն, զննեց մտքի տիրապետութեան յաղթանակն, զգաց որ իւր կանգնած ամբարտակն ոչ բռնութիւն, ոչ ժամանակն չպիսի կարենան կործանել, այլ

1. Իսկ Պարզի ի կալանս ըմբռնեալ, ածաւ առաջի Արտավորի, և աբկուսակ զործեալ ուսուցմամբ, հրամայեաց զնել յանդիման Խոսրովայ հանապազ: (Խոր. զերթ Գ. գլ. 4.)

զուգահաւասար իւր նույրական Մասեաց, վսեմ և խրոխտ գլուխն և կերպարանքն ցոյց պիտի տայ գալիք ազգերու. դա Հայի կեանքն է որ անոր հետ պիտի ապրի: Եկեղեցւոյ սաղմուսաց մրմռնջն պիտի խառո նուի զրախտի գետերու մռնչւնի հետ, արրուցաներու Հայոց հոգին. որով միշտ նորոգուի և գերածնանի ժամանակի հնութեան մէջ, Դիր և գրականութիւն եղաւ մարմնացումն հայութեան, ազգային կեանքն խտացաւ մազաղաթներու ծալքերու մէջ. ցարեր պիտի մաշին, պարիսպներ կործանին, բաղացներ հետախազաղ պիտի ծածկուին հողի տակ, սակայն մեր նախնաց մատենազրութիւնն պիտի մնայ կոթող մը անցեալ հայութեան, յոյս մը ապազայ սերնդեան, միջոց մը իրեն գոյութիւնն պաշտպանելու և ոյժ մը վերանորոգութեան և վերածնութեան: Միայն Մեսրով անուն ասելն, կը բովանդակէ յինքեան քառասուն դարուց պատկերն, որոյ առջեւ դարեր յարգանքով կը խոնարհեցնեն իրենց գլուխի:

ԺԵՊ դարաշրջանի կատարումն՝ համօրէն գրական աշխարհի յարագանց արիտուրն էր որ Մեսրովայ անմահ ճակատին լուսասփիւր մը կ'աւելցնէ: Մենք ալ առաջիկայ գրութեամբ կամեցանք մեր նաքարակիտն ձգել հայրենի գանձանակին մէջ, ուզելով պատուել անոր ծագումն և ծնունդն, ջանացինք ցուցանել որ թագաւորական և Հայրապետական տներու պատուաստէն բողբոջած եղական ընձիւղ մ'էր, և անով կարողացաւ գործել և ի կատար ածել գերմարդկային, գործը, զրոց գիւտն Հայոց, Վրաց և Աղուանից, և Հայկական Մատենազրութեան սկզբնաւրութիւնն և յառաջադիմութիւնն, անով յառաջ եկած խմորումն երեք զրացի ցրիտոնեայ ազգերու, և այն ևս այնքան սուղ ժամանակի մէջ:

Արդարեւ ապշեցուցիչ է մտածելն անգամ թէ՛ մի մարդ որ երես սուն և հինգ տարիներ հանդիսացաւ իրեւ համաշխարհի ախոյեան, մի զերբնական էակ, մի ստեղծագործական ոյժ, ապրեցաւ և գործեց և կերպարանափոխեց ներկայ և գալիք ժամանակները, վերածնանելով մի ողջոյն ազգ բարբարոսութեան խաւարէն, լուսոյ, յառաջադիմութեան, բաղաբակրթութեան շափեղի մէջ զնելով, տպաւորելով մի այնպիսի անջնջելի կնիք իւր ժամանակին, որ Հայն Ասկի դար պիտի կոչէր, հազիւ գիտենք թէ Հացեաց գիւղէն էր և երանելի Վարդանի որդին: Մեսրովի զրական և քարոզչական աշխարհակալութեան առջեւ չեմ ասեր ժողովուրդ, շինականք և բաղաբացիք, համակրողների կամ աշակերտների մի խումբ, այլ Հայաստանի և օտար աշխարհաց ամենաբարձր ազնուականութիւնն, ազատը, իշխանազունք<sup>1</sup>, թագաւորք<sup>2</sup> և կայսերք<sup>3</sup>: Եպիսկոպոսունք և Հայրապետք<sup>4</sup> ելեւլս առնեն իրենց յար-

1. Կորին, էջ 14
2. Կոր. էջ 15:
3. Կոր. էջ 17:
4. Կոր. էջ 18:

գանաց և պատուասիրութեանց ցոյցերու մէջ, մանաւանդ Բիւզանդիոնի գոռող արցունիցըում. վերջապէս այն սերտ, համբաւաշխ և անրաժան զուգակցութիւնն, զործակցութիւնն, աննախիանձ փառարանութիւնն առ անձն Մ'եսրովքայ ի Կողմանէ լ]. Սահակայ և Վուամշապուհ թագաւորին ապացոյց մ'են նորա բարձր և ազնուական ծաղումին. բաւական են փարատելու ամեն տարակոյս և հաւաստելու գրեթէ անվրէպ կերպով, Մեսրովքայ մեծ նախարարական վահունեաց ցեղէն սիրելուն, Արշակունի թագաւորական տան ազգակցութեան և լ]. Գրիգորի ազգի հետ արենակցութեան: Այլազգ այդ մեծ մարդու կեանցն որ մինչեւ ցարդ իրու մի առեղծուած հասեր է մեզի դարուց ի դարս, անհասանելի և անբացատրելի կը մայ թէ ինչպէս «մի համեստ զիւզացի» հակառակ դարու ոգւյն, քաղաքական զուտ ափնուապեսական դասակարգին՝ վարած լինի մեծամեծ և պատուաւոր պաշտօններ թագաւորաց արքունիքում, զինուորական արուեստով սիրելի եղած իւր գինուորաց<sup>1</sup>, յետոյ մերկայած «զիշիանեակիր ցանկութիւնն» այսինքն իշխանական մարմանական պատիմ որ թէ Տանուեէրականն. և ուր որ կը ներկայանայ թէ Հայոց աշխարհի մէջ և թէ օտար արքունիքներում իրբեւ ծանօթ, իրբեւ համահաւասար պատուով և աստիճանով թագաւորավայել ընդունելութիւն կը գտնէ. ի նկատի առնելով որ եկեղեցական դասակարգի մէջ բարձր աստիճան չունէր, ոչ եպիսկոպոսական (և թերեւ նաև ցահանայականն), մինչդեռ ամենքն թագաւոր և Հայրապետ մեծագոյն պատիմներ կը շռայլեն իրբեւ ազնուազգիի մը իրբեւ առ Ռւաուցող և Վարդապետ Հայոց ազգին, Հայ դպրութեան: Մեր ինքնին կը կանխենց մեր ուսումնասիրութեան նորատի լինելը խոստովանելու, զուցէ և առանց խոր հրմունքներ ձգելու քննազատական հողի վրայ. սակայն ապագայի քննազատութիւնն և կամ մեղադրանքն չկասեցուց զմեզ ինչպէս ասացինք, ամուշ քարեր իրար շփելու, յորմէ ելած աղօտ լոյսն զուցէ ծագէ նշոյլ մի հաւաստի Մեսրովքայ ծագման, ազգի և տոհմի վրայ և պատճառ տայ իմաստնագունից հասնելու լաւազոյն եզրակացութեանց<sup>2</sup>:

Երեկելի աշխարհիս տիեզերական յօրինուածի մէջ, ոստումներ տեղի չեն ունեցած, բնութիւնն Խսութեոյ ձեռքէն ելած կանոնաւոր կերպով ընթացեր է անկատարէն դէպ ի կատարեալն զնալով: Այսպէս նաև բանաւոր աշխարհի մէջ ոստումներ չեն տեսնուած, այլ քաղաքակրթութիւնն իւր զարգացման աստիճաններէն պէտք է անցնի կատարելութեան հասնելու համար. մեծ մարդ յանկարծ չի ծնանիր, այլ հարկ է որ մի ժողովրդեան և տոհմի երակներու մէջէն սողան քաղաքակրթութեան սերմունք դարերու ընթացքի մէջ և այն ատեն կարելի է սպասել մեծ խելքի, տաղանդի և հանճարի տէր մարդկանց: Ոչ մի Առողոն, ոչ մի նու-

1. Սակայն այրումն Հայոց բովանդակ ի ձեռ Նախարարաց առաջնորդէր և պատճեազմին (Եղիշէ էլ 11):

2. Feci quod potui, faciant meliora potentes. Այսից որչափ կարագի, թող առնեն լաւազոյն որք կարողեն են:

մա, ոչ մի Պերիկլէս, ոչ մի Օգոստոս կամ Նապոլէոն, Հօթենդոտներ կամ Ջուլյոներ չեն կարող ծնանել: Այսպէս մեր հինգերորդ դարն չէր կարող ծնանել մի Մեսրովք, եթէ ասոր նախահայրերու երակներու մէջ խաղացած չլինէր զարերէ ի վեր քաղաքակրթութեան աւշն: Մեսրովք եղաւ լուսափայլ աստղ մի պերճապայծառ համաստեղութեանն որ դարերու ընթացքի մէջ իւր անշէջ վառարանէն սփռեր է Ասքանազեան ազգին և Հայաստան աշխարհի վրայ կրօնքի և զիտութեան ճառագայթներն: Կրօնք և զիտութիւն թէ հեթանոս և թէ քրիստոնեայ զարաշքրջաններու մէջ, ապրել, մնել և աճել են քաջատոհմիկ Վահունեաց ազգի մէջ, որ յանիշատակ զարերէ ի վեր Աշուիշատու հրաշագեղ սարւանդակի վրայից և ակնապարար Հացեաց դրախտի ձորակից և հովասուն պուրակից ջերմացուցել, լուսաւորել և ապրեցուցել է Հայաստանի սիրտն: պահել, պաշտպանել և ծաղկեցուցել են կրօնը, սիրել և մշակել և ուսուցել են զիտութիւնն, որոց փառազագաթն կը հանդիսանայ իրենց անզուգական զաւակն Մեսրովք, որ իրաւամբ կրնայ կոչուիլ Փրկիչ<sup>1</sup> և բարերար Հայ ազգին:

Հ. ԳԱԲՐԻԵԼ Վ. ՆԱՀԱՊԵՏԵԱՆ

1. Կարգեալ այնուհետե Փրկիչն առաջնորդութեամբ զգիր զրենոյն հայերէնի և հելենացի ուղղեալ յօրինուածու: (Պազ. էջ 42):

